



Հարգելի՛ ընթերցող.

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, չհետապնդելով որևէ եկամուտ, իր կայքերում ներկայացնելով հայագիտական հրատարակություններ, նպատակ ունի հանրությանն ավելի հասանելի դարձնել այդ ուսումնասիրությունները:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայագիտական աշխատասիրությունների հեղինակներին, հրատարակիչներին:

*Մեր կոնտակտները՝*

*Պաշտոնական կայք՝ <http://www.armin.am>*

*Էլ. փոստ՝ [info@armin.am](mailto:info@armin.am)*

**ԱՄՆ-Ի ԱՐՏԱՔԻՆ  
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ  
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ (1900-2009)**  
[ԱԿՆԱՐԿ]

**ԶԱԻՆ ՄՍԸՐԼԵԱՆ**

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԿԱՐՊԻՍ Լ. ՆԱԶԱՐԵԱՆ ՀԻՄՍԱԴՐԱՄԻ, ԹԻՒ 13

**ԱՄԵՐԻԿԱՅԻ  
ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՎՆԵՐՈՒ  
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ  
ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ  
(1900-2009)**

[ԱԿՆԱՐԿ]

**ՊԵՅՉՐՈՒԹ  
2010**

20Ն՝

ԵՂԲՈՐՍ  
ԴԱԻԻԹ ՄԱԾՈՂԵԱՄՆԻ  
(1931-2007)  
ԹԻՇԱՏԱԿԻՆ

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<b>ԵՐԿՈՒ ԽՕՍՔ</b>	<b>9</b>
<b>ՄՈՒՏՔ</b>	<b>11</b>

<b>Գլուխ Ա. Նախագահ Վուտրօ Ռիլսընի (1913-1921)</b>	
Եւ Անոր Անմիջական թաշորդներու Օրերուն	13
Գլուխ Բ. Համաշխարհային Բ. Պատերազմին	26
Գլուխ Գ. Ցուրտ Պատերազմի Սկզբնական Ծրչանին	33
Գլուխ Դ. Ցուրտ Պատերազմի Սառցահալի Ծրչանին	37
Գլուխ Ե. Հայոց Ցեղասպանութեան Ցիսնամեակէն Ետք	42
Գլուխ Զ. Նախագահ Ծիմի Քարթըրի (1977-1981) Օրերուն	49
Գլուխ Է. Նախագահ Ռոնալտ Ռիկընի (1981-1989) Օրերուն	55
Գլուխ Ը. Նախագահ Շործ Պուշի (1989-1993) Օրերուն	80
Գլուխ Թ. Հայաստանի Վերանկախացումէն Ետք	89
Գլուխ Ժ. Նախագահ Պիլ Քլինքընի (1993-2001) Օրերուն	96
Գլուխ ԺԱ. Նախագահ Շործ Ռուքըր Պուշի (2001-2009) Օրերուն	125
Գլուխ ԺԲ. Պարաք Օպամայի Նախագահ Ընտրուելէն Ետք	141
<b>ՑԱՆԿ ԱՆՁՆԱՆՈՒՆԵՐՈՒ, ՏԵՂԱՆՈՒՆԵՐՈՒ</b>	151

**ԵՒ ՑԱՏՈՒԿ ԱՆՈՒՆԵՐՈՒ**

## **ԵՐԿՈՒ ԽՕՍՔ**

---

Ամերիկայի Միացեալ Նահանգներու արտաքին քաղաքականութիւնը եւ Հայկական Հարցը Շիվին շուրջ գրութիւններս լոյս տեսան հանգրուաններով։ Անոնցմէ առաջինը, որ կ'ընդգրկէր 1900-էն 1976-ի ժամանակաշրջանը, իբր ակնարկ լոյս ընծայուեցաւ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի Զ. հատորին մէջ (1977-1978) էջ 71-104. Խմբագիր՝ Դոկտ. Երուանդ Հ. Ջասունի։ Երկրորդը, որ 1977-էն Մայիս 1992-ի ժամանակաշրջանի մասին ակնարկ էր, լոյս ընծայուեցաւ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի ԺԲ. հատորին մէջ (1992) էջ 107-144. Խմբագիր՝ Հայր Անդրանիկ Կոանեան։ Իսկ իմ գրութեանս պատասխանատուն էր Խմբագրական կազմի անդամ՝ Լեւոն Վարդան։ Երրորդը, որ կը վերաբերէր Մայիս 1992-էն Մայիս 2002-ին, լոյս տեսաւ «Արարատ» օրաթերթի 1 Յունուար 2003-ի բացառիկին մէջ. էջ 81-94, խմբագիր Ահարոն Շիրտմեան։ Չորրորդ մասը՝ Մայիս 2002-էն Դեկտեմբեր 2009, անտիպ է։

Սոյն գրութիւնները կ'ամփոփուին հատորի մը մէջ, ուստի պատշաճ գլուխներու բաժնեցի չորս գրութիւնները եւ այդ ընելու ատեն չհետեւեցայ ժամանակաշրջաններու սկզբնական բաժանումին, այլ հիմ առի պատմական տուեալներէ գոյացած ժամանակաշրջանները, ինչպէս նախագահ Կուտրօ Ուկիսընի եւ անոր անմիջական յաջորդներու օրերը, Համաշխարհային Բ. Պատերազմի շրջանը, ցուրտ պատերազմի սկզբնական շրջանը, ցուրտ պատերազմի սաղահալի շրջանը, Հայոց Ցեղասպանութեան յիսնամեակին յաջորդող շրջանը, ապա՝ նախագահներ Քարթըրի, ՈՒկընի, Ճորճ Դավիթ Հայաստանի վերանկախացումի, նախագահներ Քինթընի, Ճորճ Աւուշի եւ Օպամայի իշխանութեան զուգաղիպող ժամանակաշրջանները։

Հայկական Հարց ըսելով նկատի ունիմ Հայոց Յեղասպանութեան եւ յետագային անոր ճանաչումի հարցը, Արեւմտեան Հայաստանի բռնագրաւեալ հողերու հարցը, 1988-Էն ետք Լեռնային Ղարաբաղի տագնապին հետ առնչուող հարցեր, պետական եւ քոնկրէսի մակարդակին վրայ, որոնց կողքին ամերիկահայութեան եւ Թուրքիոյ մօտեցումները:

Որոշ յաւելումներ կատարած եմ 1920-1927 տարիներու ժամանակաշրջանին վրայ, ինչպէս նաև տպագրական սխալներու եւ կարգ մը անուններու ու բառերու ճշգրտումներ:

Յատուկ շնորհակալութիւն կը յայտնեմ ազգային բարերար Տիար Կարպիս Նազարեանին եւ իր անունը կրող մատենաշարի դատական կազմին, այս նիւթի շուրջ անջատ գրութիւններս մէկ-տեղելով գիրքի մը մէջ հրատարակելուն համար:

Զ.Մ.

## ՄՈՒՏՔ

**ԺԹ. դարու վերջաւորութեան՝ Օսմանեան Կայսրութեան կողմէ հայոց դէմ կազմակերպուած շարդերը յուզեցին Եւրոպայի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու համրային կարծիքը:** Հայոց հանդէպ ձեռք առնուած միջոցառումներուն պատճառով բարձրացած դատապարտութեանց ու բողոքի ձայնները իրենց արձագանքը գտան նաև Նոր Աշխարհի ափերուն: Հայոց կրած տառապանքներու մասին՝ Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ հայարճակ շրջաններու մէջ գործող միսիոնարներու ԱՄՆ դրկած տեղեկագիրները իրենց կարեւոր բաժնը ունեցան Հայկական Դատի հանդէպ եւ անոր մասին ձեւաւորուող համրային կարծիքին մէջ:

**Դարասկիզբին՝ ԱՄՆ-ի նախագահ Թէստոր Ռուզվելթ (1901-1909), 13 Յունուար 1906 թուակիր դիմումնագիր մը ու ներփակ խնդրագիր մը ստացաւ ի նպաստ հայոց, ներկայացուած նիւ Եռոքարճակ ծէյս Ռէյնոլտի կողմէ: Խնդրագիրը ստորագրած էին երեսունմէկ ծերակուտականներ եւ քաշնմէկ երեսփոխաններ՝ Ֆրանսայէն, երկու ծերակուտականներ եւ տասնըմէկ երեսփոխաններ՝ Իտալիայէն, երկու ծերակուտականներ եւ քառասունմէկ երեսփոխաններ՝ Պելճիքայէն, մէկ երեսփոխան՝ Շուէտէն, ուրը երեսփոխաններ՝ Տանիմարքայէն ու վերջապէս տասնըվեց անգլիացի եպիսկոպոսներ: Ստորագրողները կը պահանջէին որ ԱՄՆ, Եւրոպական երկիրներու հետ համաձայնաբար, ձեռնարկէ Օսմանեան Կայսրութեան մէջ կարգ-կանոն ու խաղաղութիւն հաստատելու աշխատանքին, ու երաշխատորէ հոն բնակող հայոց կեանքի, ստացուածքի ու պատուի ապահովութիւնը: Խնդրագիրը ստորագրողները կ'ակնկալէին որ նախագահ Ռուզվելթ անձամբ**

ու հրապարակաւ պատասխանէր իրենց: Սակայն յանուն ԱՄՆ-ի նախագահին, խնդրագրին պատասխանեց պետական քարտուղար Էլիհու Ռութ (Elihu Root), եւ զայն հասցէագրեց մէջմս Ռէյնոլտի:

իր պատասխան գիրին մէջ Ռութ կը գրէր.

«Տէ՛ր, նախագահը ստացած է, ձեր 13 թունուար թուակիր նամակը, ինչպէս նաև եւրոպացիներու կողմէ ստորագրուած խնդրագիրը, որով կոչ կ'ուղղեն նախագահին՝ Թուրքիոյ հպատակ Հայերու կրած անգրութեանց առաջն առնելու:

«Ամերիկայի ժողովրդեան կարեկցութիւնը բոլոր երկիրներու ճնշուածներուն հանդէայ յաջորդաբար արտայայտուած է այս կառավարութեան այլ եւ այլ միջոցներով եւ դժբախտ Հայերու նկատմամբ՝ ճարտարախօս կերպով ճայնակցուելով ամերիկեան հասարակութեան կողմէ: Նախագահը կ'ուզէ որ հայերը վայելեան կեամբի, գոյքի ապահովութիւն, այն, ինչ որ եւրոպական կառավարութիւնները նպատակ ունեցած են անոնց համար ձեռք բերելու:

«Թուրքիոյ հպատակ Հայերու տառապանքները բարձրաձայն օգնութիւն եւ դարման կ'աղաղակեն: Այդ տառապանքները վրդոված են համայն մարդկութեան մարդասիրական զգացումները եւ աշխարհ միացած է ողբալու ու դատապարտելու այն ցեղալին թշնամութիւնները, որոնք կը տիրեն թուրք բնակչութեան տարբեր տարրերու միջև:

«Միաց. Նահանգներու ջանքերը, որոնք անհրաժեշտորէն օրինաւոր եւ հզօր միջամտութեան ուժ չունին, աննշան կամ ոչ մէկ արդինք կը բերեն, նկատի առնելով ուրիշ պետութեան մը գործերուն եւ շարժադիրներուն դատապարտութիւնը, որ անխուսափելի պիտի յայտնուի աւելի վնասակար քան օգտակար պիտի հանդիսանայ այն անբախտ արարածներու համար, որոնց նպաստել ցանկալի կ'ըլլար:

### ԷԼԻՀՈՒ ՌՈՒԹ<sup>(1)</sup>

Վերի նամակին մէջ պարզուածը եղաւ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Հայկական Հարցին նկատմամբ մինչեւ նախագահ Ռութը նիւթը ընթրութիւնը:

1. Խորէն Գաբրիելան, «Թէուոր Ռուգվելթ եւ Հայերը», «Այդ» (օրաթերթ), Պէյռութ, 3 Սեպտեմբեր 1959, էջ2:

### Գ Լ Ո Ւ Խ Ա .

## ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒՏՐՈ ՈՒԽԼՍԸՆԻ (1913-1921) ԵՒ ԱՆՈՐ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՅԱԶՈՐԴՆԵՐՈՒ ՕՐԵՐՈՒՆ

Քսաններորդ դարու սկիզբին, ԱՄՆ ընդհանրապէս մեկուսապաշտ քաղաքականութիւն մը կը վարէր: Համաշխարհային Առաջին Պատերազմին ԱՄՆ չէզոք քաղաքականութիւն մը կը վարէր մինչեւ 1917: Այսուհանդերձ, ԱՄՆ իրը չէզոք պետութիւն պատերազմի շրջանին իր գիւանագիտական կապերը պահած ըլլալով Օսմաննեան Կայսրութեան հետ, Կ. Պոլսոյ ԱՄՆ-ի գեսպան Հենրի Մորկընթառուի միջոցով մօտէն հետեւեցաւ 1915 թուականէն սկըսեալ հայ ազգին վրայ գործադրուած թրքական ցեղասպանութեան: Դեսպան Մորկընթառուի միջոցով դաշնակից մեծ պետութիւնները (Մեծն Բրիտանիա, Ռուսիա եւ Ֆրանսա) 1915 թուականի Մայիսի 22-ին Բարձրագոյն Դրան ներկայացուցին ազգարարագիր մը, բողոքելով «Թուրքիոյ՝ մարդկութեան դէմ կատարած ոճիրներուն» համար, հրապարակաւ յայտնելով թէ կատարուած եղեռնին համար Օսմաննեան Կառավարութեան բոլոր անդամները անձամբ պատասխանատու պիտի նկատուին<sup>(2)</sup>:

Ամերիկեան դեսպանը Օսմաննեան կառավարութեան մէջ գտնըւող ամերիկեան հիւպատոսարաններէն եւ միսիոնարներէն իր ստոյգ տեղեկութիւնները քաղելէ ետք, ոչ միայն իր կառավարութիւնը տեղեակ պահէց տեղի ունեցող անցուդարձերուն, այլ եւ քա-

2. Foreign Relations of the U.S., 1915, (Suppl.), pp. 982, 989-990.

Նիցս փորձեց Թուրքիոյ ներքին գործոց նախարար Թալաաթն ու իթթիհատական այլ ղեկավարներ զգաստութեան հրաւիրել: Սակայն դեսպանը կը խոստովանի իր յուշերուն մէջ թէ «երբեք չյաջողեցաւ ամենաթեթեւ չափով իր (Թալաաթի) սիրտը շարժել», մինչեւ իսկ ներքին գործոց նախարարը «տհաճութիւն արտայայտեց այն շահագրգութեան համար՝ զոր ամերիկացիները հայերուն կը ցուցնէին»: Դեսպանը՝ Թալաաթի կը յայտնէ. «Դուք ամէն կողմ հանրային կարծիքը ձեզի դէմ պիտի գտնէք, մանաւանդ Միացեալ նահանգներուն մէջ: Մեր ժողովուրդը երբեք պիտի չմոռնայ այս ջարդերը: Ամերիկացիները միշտ ոխ պիտի պահեն Թուրքիոյ մէջ քրիստոնեաներուն միահաղոյն բնաջնջումին համար: Անոնք զայն ուրիշ բան պիտի չնկատեն, բայց եթէ կամաւոր ոճրագործութիւն, եւ լրջորէն պիտի դատապարտեն այն բոլոր մարդիկը՝ որոնք անոր պատասխանատուներն են»<sup>(3)</sup>:

Դեսպան Մորկընթառ եւ կինը, որ չհանդուրժելով տիրող մըթնոլորտին պիտի հեռանար Թուրքիայէն, մեծապէս պիտի նպաստէին ԱՄՆ-ի ժողովուրդին՝ հայոց դէմ գործադրուած խժժութիւնները տեղեակ պահելու գործին:

Միաժամանակ պէտք է նշել թէ այդ ժամանակաշրջանին, նախագահ Ուկիլսընի երկրորդ պետական քարտուղարը Ռոպըթ Լենսինկ, Հայութեան աննպաստ կցցուածքներ ունէր:

Կարեւոր թիւով նաւերու, «Արմենիա»ի, բայց մանաւանդ «Լիւսիթենիա» նաւուն՝ գերման ծովուժին կողմէ ընկղմումէն չուրջ երկու տարի ետք, ԱՄՆ 6 Ապրիլ 1917 թուականին մտաւ Համաշխարհային Առաջին Պատերազմին Գերմանիոյ դէմ պատերազմ յայտարելով, իսկ 7 Դեկտեմբեր 1917-ին Աւստրիա-Հունգարական կայսրութեան դէմ: 1917 թուականի Ապրիլ 20-ին, ԱՄՆ խզեց իր յարաբերութիւնները Թուրքիոյ հետ, բայց պատերազմ չյայտարեց: Այսուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահ Վուտրո Ուկիլսըն, իր 8 թունուարի 1918 թուականին հռչակած նշանաւոր «14 կէտեր»էն 12-րդ կէտը յատկացուցած էր Օսմանեան կայսրութեան ահեղ լուծին տակ տառապող ժողովուրդներուն: 12-րդ կէտին մէջ կ'ըսուէր. «Օսմանեան կայսրութեան թրքական մասերը իրենց ժամանակակից կազմով պէտք է ստանան ապահովուած ու հաստատուն վեհապետութիւն: Իսկ ներկայիս թուրքերու իշխանութեան տակ գտն-

ուող միւս ազգութիւնները պէտք է ստանան աներկրայ երաշխիք իրենց գոյութեան համար, այլեւ բացարձակապէս անխախտելի պայմաններ՝ ինքնօրէն զարգացման...»<sup>(4)</sup>:

Եետ պատերազմեան շրջանին «Զորս Մեծերու» (Մեծն Բրիտանիա, Ֆրանսա, ԱՄՆ եւ Իտալիա) խորհուրդը անմիջապէս ճանչցաւ հայ ժողովուրդի սեփական պետութիւն կազմակերպելու իրաւունքը, եւ որոշեց նշանակել միջազգային յանձնախումբ մը, որ առարկայական տեղեկութիւններ պիտի հաւաքէր Օսմանեան պետութենէն անջատուելիք հողամասին վրայ ապրող բնակչութեանց մասին: Յանձնախումբը չկազմուեցաւ: Միայն ամերիկացիները քննութիւններու ձեռնարկեցին 1919 թուականի թունիսէն թուլիս 21: Ամերիկացի երկու պատուիրակներու՝ Քինկի եւ Քրէյնի ծրագրով, Օսմանեան կայսրութեան Փոքր Ասիոյ մասը երեք պետութեանց բաժնուելու էր, որոնցմէ մին հայկական պետութիւն մը: Այս պետութիւններուն հոգատարը ԱՄՆ-ը պիտի ըլլար:

Նախագահ Ուկիլսըն դրկեց ամերիկական նոր պատուիրակութիւն մը դէպի Թուրքիոյ արեւելեան հայաբնակ նահանգները եւ Հայաստանի Հանրապետութիւն: Պատուիրակութիւնը կը գլխաւորէր Զօր. Ճէյմս Հարպըրտ, որուն պարտականութիւնն էր նշումներ ընել Հայկական պետութեան սահմաններու առընչութեամբ, եւ քննել հոգատարութեան հարցը: Զօր. Հարպըրտ 1919 թուականի ամառը Մերձաւոր Արեւելք այցելեց եւ պատրաստեց մանրամասն տեղեկագիր մը: Մինչ այդ՝ երեւան հաստատուած էր Հայաստանի «Բարձր Քոմիսէր» նշանակուած ամերիկացի Գնդ. Ուկիլիըմ Հեսքըլը:

Զօր. Հարպըրտի տեղեկագիրը աննպաստ էր Հայաստանի: Ան կը յայտնէր թէ ծրագրուած Հայաստանի մէջ Հայերը մեծամասնութիւն չէին կազմեր, եւ առանձինն Հայաստանի վրայ հոգատարութեան գաղափարին դէմ էր: 1920 թուականի Ապրիլին, նախագահ Ուկիլսըն ամերիկան ծերակոյտին կը փոխանցէր Հարպըրտի տեղեկագիրը: Նախագահ Ուկիլսընի Հակառակորդները, ծերակուտական Հենրի Քեպըթ Լաճի գլխաւորութեամբ, ամէն ջանք թափեցին ձախողեցնելու նախագահին ծրագիրները Հայաստանի նկատմամբ:

Նախագահ Ուկիլսըն հայոց ի նպաստ ելոյթներ ունեցաւ: 26 Փետրուար 1919-ին, Պութոնի մէջ իր արտասանած ճառին մէջ ի

3. Henry Morgenthau, Ambassador Morgenthau's Story, Garden City, N.Y., 1918, ch. XV.

4. A.W.V. Temperley, A History of the Peace Conference, 1926, VI, p. 26.

**միջի այլոց կը յայտարարէր.** «Մտածած էք երբեք Հայաստանի տառապանքներուն մասին: Դուք ձեր դրամը թափեցիք հայոց օգնելու համար իրենց տառապելէն ետք. հիմա ուժը դրէք որպէսզի անոնք այլեւս ընաւ չտառապին»<sup>(5)</sup>:

Նոյնիմաստ ելոյթներ ունեցան ամերիկեան ականաւոր քաղաքական գործիչներ, ինչպէս՝ Ուիլիմ Ճենինկի Պրայըն, ԱՄՆ-ի Գերագոյն Ատեանի գլխաւոր դատաւոր Զարլզ Էվանզ Հիւզ, ծերակուտականներ, երեսփոխաններ, կղերականներ եւ այլ անձնաւորութիւններ: 1919 թուականի Մարտ 9-ին, նախագահ Ուիլսըն ստացաւ հայոց ի նպաստ աղերսագիր մը, որուն տակ ստորագրած էին քառասունհինդ նահանգային կառավարիչներ, հարիւր եպիսկոպոսներ, երկու հարիւր յիսուն համալսարաններու եւ գոլէճներու նախագահներ եւ երկու հազար հինգ հարիւր կաթողիկէ ու բողոքական կղերականներ<sup>(6)</sup>: Այլ խօսքով, ԱՄՆ-ի հանրային կարծիքը սկսած էր շարժիլ ի նպաստ հայկական դատին:

Հայեր համակրանքով դարձած էին դէպի ԱՄՆ-ի ժողովուրդը, ու մեծ ակնկալութիւններով իրենց աչքերը սեւեռած էին նախագահ Ուիլսընի: Վերսայի դաշնագրէն յուսախար մնալու նախազգացումով, 1919 թուականի Դեկտեմբեր 26-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե., խնդրագիր նամակով մը դիմեց նախագահ Ուիլսընի, որ «ինք եւ իւրաքանչիւր ամերիկացի օգնութեան հասնին հայոց եւ Հայաստանին»: Կաթողիկոսական նուիրակ Խորէն Արք. Մուրատքեկեանց՝ վերոյիշեալ նամակը անձամբ կը յանձնէր նախագահ Ուիլսընի: Արդէն խնդրագիրը ստանձնելէն չորս օր առաջ, 24 Մայիս 1920-ին, նախագահը պահանջած էր Մերակոյտէն որ ԱՄՆ ընդունի Հայաստանի հոգատարութեան յանձնառութիւնը, այնպէս՝ ինչպէս առաջարկուած էր դաշնակիցներու՝ Սան Ռիմոյի խորհրդաժողովին կողմէ: 1920 թուականի Մայիս 13-ին, ԱՄՆ-ի Մերակոյտը հայոց հանդէպ համակրանքի բանաձեւ մը քուէարկած էր: Սոյն բանաձեւ 359-ին մէջ կը նշուէր թէ Մերակոյտի արտաքին յարաբերութիւններու ենթայանձնախումբը քննարկումներէ եւ լսումներէ ետք «կոտորածներու եւ այլ դաժանութիւններու հաւաստի ըլլալը» հաստատած էր<sup>(7)</sup>:

5. American Committee Opposed to the Lausanne Treaty, The Lausanne Treaty, Turkey and Armenia, New York, 1926.
6. Hearings before the Subcommittee on Future Foreign Policy Research and Development of the Committee on International Relations, House of Representatives, 94th Congress, Second session, Washington, 1976, p. 34.
7. The Armenian Genocide. Documents and Declarations 1915-1995, compiled with an introduction by Harut Sassounian, Los Angeles, 1995, p. 15.

**Սակայն Հենրի Քեպըթ Լաճի ղեկավարած հոգատարութեան դէմպայքարը ձախողութեան մատնեց նախագահին առաջարկը, ու Մերակոյտը՝ 1 Յուլիս 1920 թուականին, երկար վիճաբանութիւններէ ետք, 23-ի դէմ 52 ձայնով մերժեց ընդունիլ Հայաստանի հոգատարութիւնը: Մերակոյտի 96 անդամներէն 26-ը բացակայած էին ժողովէն, եւ կամ՝ ձեռնպահ մնացած<sup>(8)</sup>:**

1920 թուականի Օգոստոսի 10-ին ԱՄՆ չմասնակցեցաւ Սեւրի դաշնագրի ստորագրութեան, որուն 89-րդ յօդուածով, «Թուրքիա եւ Հայաստան, ինչպէս նաև միւս պայմանադիր բարձր կողմերը կը հաւանին Ամերիկայի նախագահին իրաւարարութեան յանձնել էրզրումի, Տրապիզոնի եւ Հայաստանի սահմանին որոշման խնդիրը, եւ ընդունիլ նախագահին որոշումով Հայաստանի ծով իջնելուն եւ վերոյիշեալ սահմանին յարակից բոլոր Օսմանեան հողերուն զինուրապէս չէզոքացման մասին պատրաստուած բոլոր տրամադրութիւնները»:

1920 թուականի ամրան, Սան Ֆրանսիսկոյի մէջ կայացած համագումարին, ԱՄՆ-ի Դեմոկրատ կուսակցութիւնը, նախագահ Ուիլսընի խնդրանքով, իր նախագիծ-ծրագրին մէջ Հայաստանի մասին բանաձեւ մը որդեգրեց:

Բանաձեւը, որ իր սկզբնական ձեւին մէջ գրուած էր նոյն ինքն նախագահ Ուիլսընի կողմէ, բացայայտ կերպով հայանպաստ դիրքորոշումի մը արտայայտութիւնն էր: Սակայն, Մոնթանայի ծերակուտական Վալշի ընդդիմութեան պատճառով, բանաձեւը այլափոխուեցաւ, ու հայոց հանդէպ պարտաւորութիւններէ խուսափող տարագի մը տակ որդեգրուեցաւ համագումարին կողմէ<sup>(9)</sup>:

Բանաձեւը կ'ըսէր. «Մեր խոր եւ իւրաւ համակրանքը կը յայտնենք Հայաստանի դժբախտ ժողովուրդին, եւ կը հաւատանք թէ մեր կառավարութիւնը իր սահմանադրութեան եւ սկզբունքներուն հաւատարիմ, ամէն կարելի ու յարմար օժանդակութիւն պիտի ընծայէ իրենց (Հայերուն, Զ.Մ.)՝ հիմնելու ու պահելու համար իրենց յատուկ կառավարութիւնը»<sup>(10)</sup>:

8. Հրաչիկ Միմոնեան, «Սփիւրքահայութիւնը Սոցիալ-Քաղաքական Պայքարի Ռեզիստան», Երեւան, 1968, էջ 580:
9. Dickran Boyajian, Armenia, the Case for a Forgotten Genocide, Westwood, N.J. 1972, p. 262.
10. Նոյնը:

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցութիւնը, իր որդեգրած բանաձեւով հայ ժողովուրդին հանդէալ իր համակրանքը կ'արտայայտէր, սակայն կը մերժէր հոգատարութեան հարցը:

1920 թուականի նոյեմբեր 22-ին, նախագահ Ուիլսըն իբր իրաւարար հրապարակեց իր Ուիլսընեան սահմաններով Հայաստանի քարտէսը, որ Սեւրի դաշնագիրի 89-րդ յօդուածով նշուած հողամասերէն 68.500 քառ. քիլոմետր տարածութիւն մը կը սահմանէր հայոց, եւ այս՝ այնպիսի պահու մը, երբ Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը վտանգուած էր քեմալականներու՝ Հայաստանի դէմ կազմակերպած ներխուժումին պատճառով։ Ուիլսընեան սահմաններով նախատեսուած Հայաստանը դատապարտուեցաւ թուղթի վրայ մնալու միայն։

Սոյն իրաւարարական վճռագիրը Ուիլսընի ստորագրութեան կողքին կը կրէր ստորագրութիւնը պետական քարտուղար Պէյնպրիծ Քոլպիի, ինչպէս նաև ԱՄՆ-ի մեծ կնիքը։

Միմոն Փայասլեան, որ ԱՄՆ-ի հայոց վերաբերեալ քաղաքականութեան լուրջ ուսումնասիրողներէն մէկն է, գրած է. «Եթէ հայ զեկավարութիւնը Հայաստանի եւ մանաւանդ ԱՄՆ-ի մէջ ուշադրութիւն դարձնէր երկրին մէջ տրուած ճառերուն եւ դէպքերուն, պիտի հասկնային թէ իրենց յոյսերը Ուիլսընի վարչաձեւին վրայ դնելը հաւանականօրէն ապարդիւն էր։ Բայց ո՛չ ԱՄՆ-ի հայ Համայնքը ոչ ալ երեւանի հայկական կառավարութիւնը ունէին գիտելիք կամ փորձառութիւն՝ հասկնալու բարդութիւնները ԱՄՆ-ի ներքին քաղաքականութեան եւ արտաքին քաղաքականութեան նպատակներուն եւ անոնց անուղղակի ազդեցութեան Հայկական Հարցին վրայ։ Հայերը պարզամիտ տեսակէտ մը ունէին Ուիլսըն քաղաքագէտին եւ իր վարչութեան եւ գերգնահատած էին անոր կարողութիւնները»<sup>11</sup>։

Նախագահ Ուորըն Հարտինկ, նախագահ Ուիլսընի յաջորդը, 1921 թուականի Մայիս 30-ին յայտարարեց. «... Ես տակաւին ի նպաստ եմ Հայաստանի անկախութեան. ամերիկացի ժողովուրդը եւ ամերիկեան կառավարութիւնը իրենց կարելին կ'ընեն Հայաստանի վերաշինութեան»<sup>12</sup>։

11. Simon Payaslian, United States Policy toward the Armenian Question and the Armenian Genocide, New York, 2005, p. 141.

12. The Lausanne Treaty, Turkey and Armenia.

1921 թուականի նոյեմբեր 26-ին, նախագահ Հարտինկ յայտնեց թէ Կիլիկիոյ Հայերը զինուորական պաշտպանութիւն պիտի ստանան»<sup>13</sup>։

Սակայն կատարուած բոլոր յայտարարութիւնները խօսքի սահմաններէն անդին չէին անցներ։ Ասոր ի տես՝ Պերլինի մօտ ԱՄՆ-ի նախկին դեսպան ձէյմս ձերըրտ, նախագահ Հարտինկի յղուած 8 նոյեմբեր, 1922 թուակիր նամակով մը կը մեղադրէր ԱՄՆ-ը, որ չէր յարգած իր խոստումները, եւ հիմնական ոչ մէկ օժանդակութիւն հասցուցած էր հայոց։ Դեսպանը կը շեշտէր թէ մէկ ու կէս տարի անցած էր ձերակուտական Ուիլիլըմզի 8 Սեպտեմբեր 1919 թուակիր այն բանաձեւէն, որ կը լիազօրէր նախագահը զօրք ուղարկելու Հայաստան, եւ այդ ուղղութեամբ ոչ մէկ քայլ առնուած էր ցարդ։ Տակաւին՝ դեսպան ձէյմս ձերըրտ կը յիշեցնէր նախագահ Հարտինկի, թէ ան, 1920 թուականի Դեկտեմբեր 17-ին խոստացած էր իրեն որ պետական քարտուղարութիւնը դաշնակից պետութիւններուն յուշագիրներ պիտի զրկէր, Սեւրի դաշնագրին հայոց վերաբերող յօդուածները յարգել տալու ստիպումով, եւ կը պահանջէր որ նախագահը գործադրէր խոստումը»<sup>14</sup>։

Նախագահ Հարտինկ Լօզանի խորհրդաժողովէն առաջ պատասխանելով դեսպան ձերըրտի, յայտնեց թէ «... Ամէն բան որ կարելի է ընել, պիտի ըլլայ, հայ ժողովուրդը պաշտպանելու եւ անոր իրաւոնքները՝ որոնք Սեւրի դաշնագրով արուած էին, պահպանելու...»<sup>15</sup>։

Մինչ այդ, Մեծ Եղեռնէն ետք Կիլիկիոյ մէջ քեմալականներու կազմակերպած ջարդերէն ու իզմիրի աղէտէն վերապրած բազմահարիւր հայեր ԱՄՆ ապաստանած էին, մեծապէս բազմացնելով 1894-1896 թուականներուն համիտեան կոտորածներէն ետք արդէն բազմացած ամերիկահայ գաղութթը։ Երբ ամերիկեան Հանրային կարծիքի տարագումով՝ «սոված հայեր»ը կայք կը հաստատէին ԱՄՆ-ի տարբեր շրջաններուն մէջ, ամերիկեան միսիոնարական կազմակերպութեանց երբեմնի աշխատանքի դաշտերը՝ Արեւմտեան Հայաստան, Կիլիկիա, Փոքր Ասիոյ եւ իզմիրի շրջանները արդէն պարպուած էին հայութենէ։

Ժամանակները սկսած էին փոխութիւն պահանջութեան մէջ առաջանալու առաջանական տնտեսա-

13. The Lausanne Treaty, Turkey and Armenia.

14. D. Boyajian, Armenia, the Case..., p. 277.

15. Նոյնը, էջ 279.

կան, քարիւղային, եւ քաղաքական շահերու հետամուտ ամերիկացիներ, կ'ուզէին «իրապաշտ» քաղաքականութիւն մը վարել Մերձաւոր Արեւելքի մէջ: Թուրքիոյ Համակիր անձնաւորութիւններ անհրաժեշտ կը նկատէին նոր փայլ մը տալ Թուրքիոյ անուան, որ այնքան տժգունած էր Հայոց Հանդէպ թուրքերու վարած քաղաքականութեան պատճառով: Այս գծով կատարուած աշխատանքներէն յիշատակութեան արժանի է դեր-ծովակալ Քոլպի Մ. Զեսթըրի թըրքանպաստ գրութիւնը, որ լոյս տեսաւ ամերիկեան «Քըրրենթ Հիսթըրի» թերթի 1922 թուականի Սեպտեմբերի Համարին մէջ: Վերոյիշեալ յօդուածին մէջ Հեղինակը կը գրէ. «Քրիստոնեաններու մասին նախապաշարում չկայ Թուրքիոյ մէջ... աւելի պարկեշտութիւն կայ Թուրքիոյ մէջ՝ քան աշխարհի որեւէ ուրիշ երկրի մը մէջ... Միացեալ նահանգներուն պատերազմ մտնելէն ետք՝ (Թուրքիա) դաշնակիցներուն պիտի միանար, եթէ... կարենար... երկիր մը՝ որ ամերիկացի գործատէրերուն առջեւ կը բանայ գործի Հսկայ կարելիութիւններ... Թուրքը աշխարհի ամէնէն սխալ կերպով ներկայացուած անձն է... Հայերուն դէմ յոռեգոյն աղէտը պատահեցաւ 1915 թուին: Զանգուածային տեղահանութեանց պատճառը թուրքերուն այն վախն էր, որ եթէ այս օտար բնակչութիւնը (Հայերը, Զ.Մ.) ազատ ճգուէր անխափան կերպով շարունակելու իր գործունէութիւնը, խռովարարներուն (Հայերուն, Զ.Մ.) գլխուն փորձանք պիտի բերէր ի վերջոյ... Այս պատճառներով, ուրեմն, Հայերը տեղահանուեցան ոչ-ասպնջական շրջաններէն, ուր անոնց ներկայութիւնը անբաղձալի էր եւ Հոն պէտք եղած չափով բարգաւճելու կարելիութիւնը չունէին, եւ տարուեցան Սուրիոյ ամէնէն գեղեցիկ եւ բարեբեր վայրերը... Լեռնաբնակները առաջնորդուեցան Միջազնեան, ուր կիման այնքան հաճելի է... եւ այս ամէնը (Հայերու տեղահանութիւնը, Զ.Մ.) թուրքերը կատարեցին Հսկայ աշխատանքով եւ ի գին նիւթական մեծ զոհողութեանց: Մինչդեռ, արտասահման հասած լուրը այն էր որ Հայերը, եթէ ոչ ամբողջութեամբ, գէթ մեծ մասամբ, կոտորուած էին... ժամանակ մը վերջ, տեղահանուածները (անոնք, որոնք կը փափաքին) վերադարձան, բոլորն ալ ողջ եւ առողջ, գիրցած ու բարգաւաճ վիճակով...»<sup>16</sup>:

Անհաւատալի բայց իրաւ այս գրութեան Հեղինակը՝ Հանգստեան

կոչուած ամերիկացի դեր-ծովակալ Քոլպի Մ. Զեսթըր, պատմական ճշմարտութիւններու ահաւոր նենգափոխում մըն է որ կ'ընէր, Լօզանի խորհրդաժողովի նախօրեակին: Լօզանի ամերիկեան պատուիրակներէն ծովակալ Մարք Պրիսթոլ նոյնպէս փրօթուրք տեսակտներ ունէր:

1922 թուականի Դեկտեմբեր 30-ին, Լօզանի խորհրդաժողովին, ԱՄՆ-ի պատուիրակը խօսեցաւ Հայոց «ապաստան» մը տրուելու ի նպաստ: Սակայն յաջորդ օրն իսկ պատուիրակութիւնը խորհրդաժողովի շէնքին զեկուցատախտակին վրայ զետեղեց պաշտօնագիր մը, ուր կը յայտարարէր թէ նախորդ օրուան խորհրդաժողովի ընթացքին Հայաստանի մասին իր ունեցած արտայայտութիւնը «անպաշտօն» էր<sup>17</sup>:

Թրքական «Վաքրթ» թերթը երախտագիտութեամբ գովաբանեց ԱՄՆ-ի պատուիրակներէն ծովակալ Մարք Պրիսթոլի՝ թուրքերու ի նպաստ տարած աշխատանքները, ինչպէս նաեւ պատուիրակութեան անդամներուն որդեգրած թրքանպաստ գիրքը: Թերթը կ'աւելցնէր թէ Հայոց ի նպաստ ամերիկեան արտայայտութիւնները կրօնական կազմակերպութիւններու ճնշումին հետեւանքն էին<sup>18</sup>:

Պոլիս հրատարակուող «Թեվհիտի Էֆքիար» թերթը կը գրէր որ եթէ արեւմտեան պետութիւնները իրապէս կ'ուզէին Հայերը պաշտպանել ու պնդել Հայկական ազգային օճախի տեսակէտին վրայ, կրնային խորհրդաժողովը ձախողեցնել, եւ քաշուիլ անկէ, այնպէս՝ ինչպէս զիրենք իսկապէս շահագրգոռ Հարցերուն Համար սպառնացին ընել<sup>19</sup>:

ԱՄՆ, որ չէր ստորագրած Սեւրի դաշնագիրը, դաշնակից պետութիւններու կողմէ հրաւիրուեցաւ մասնակցելու Լօզանի խորհրդաժողովին, ուր վերատեսութեան պիտի ենթարկուէր Սեւրի չիրագործուած դաշնագիրը: Խորհրդաժողովը սկսաւ 1922 թուականի նոյեմբեր 20-ին. ԱՄՆ-ի կառավարութիւնը Լօզան ղրկեց Հոռմի իր գեսպանը՝ Ռիչըրտ Վաշպրին Զայլտ, Կ. Պոլսոյ իր բարձր կոմիսարը՝ ծովակալ Մարք Պրիսթոլ, եւ Պերնի ամերիկեան ներկայացուցիչը՝ ծողէֆ Կրին:

Լօզանի խորհրդաժողովի Ժ. Նիստի ընթացքին (12 Դեկտեմբեր 1922) քննարկուեցաւ Հայկական Հարցը: Այդ նիստին՝ ԱՄՆ-ի

17. D. Boyajian, Armenia, The Case..., p. 279.

18. Նոյնը:

19. Նոյնը, էջ 280:

16. Vice-Admiral Colby M. Chester, Turkey Reinterpreted, "Current History", Sept., 1922, pp. 939-947.

պատուիրակ Զայլտ յիշատակեց իր ժողովուրդին ու կառավարութեան կողմէ հայ գաղթականներուն ցոյց տրուած օգնութիւնը, ու վերյիշեց Հայոց տրուած հաւասարիքները՝ Սեւրի դաշնագրէն մինչեւ Ազգերու Լիկայի 22 Սեպտեմբեր 1922 թուականի որոշումը, եւ եզրակացուց.

«Ես չեմ ասում, թէ թուրքական պատուիրակութիւնը եւ Ազգային ժողովը չեն գործում հանդուրժողականութեան, արդարութեան եւ Հաշտութեան այն ոգով, որը Միացեալ Նահանգներն ու ամբողջ աշխարհը իրաւունք ունեն սպասելու։ Բայց Միացեալ Նահանգների ժողովրդի անունից յամառօրէն պնդում եմ, որ այս խորհրդաժողովը պէտք չէ ցրուի քանի դեռ չի սահմանել մշտական համագործակցութեան օգնութեամբ անպաշտպան զանգուածների համար ապաստան գտնելու եղանակը, եւ քանի դեռ առանձին ազգային խմբերի համար չի ստեղծուել ըստ հնարաւորին յուսալի հողային ապաստներ, եթէ այդ խմբերը ցանկանում են անջատուել այն ազգութիւններից եւ այլ կրօնական ու ցեղային խմբերից, որոնց մէջ նրանք ապրում են»<sup>20</sup>։

Մինչ այս, ԱՄՆ-ի մէջ հայանպաստ տրամադրութիւններով գիմումնագրեր կը հասնէին նախագահ Հարտինկի։ Անոնցմէ մէկը, 6 Յունուար, 1923 թուակիր, նախագահէն կը պահանջէր. «Թուրքիոյ հետ յարաբերութիւնները չվերահաստատել, կամ՝ չթոյլատրել իր քաղաքացիներուն որ թուրքիոյ ելեւմտական օգնութիւն ընեն, մինչեւ որ թրքական կառավարութիւնը ճանչնայ հայ ժողովուրդին իրաւունքը ազգային անկախ գոյութեան մը համար։» Դիմումնագիրը ստորագրած էին ԱՄՆ-ի ապագայ նախագահ Ֆրանքլին Ռուզվելթ, ձէյմս Ճերըրտ, Հենրի Ճեսըրֆ, ու ասոնց կողքին, քաղաքական ու կրօնական քսան ինը անձնաւորութիւնները<sup>21</sup>։

Լօգանի մէջ, թրքական անզիջողութեան պատճառով համաժողովը ընդմիջուեցաւ 1923 թուականի Փետրուար 4-ին, վերսկսելու համար նոյն տարուան Ապրիլ 23-ին։ Մինչ խորհրդաժողովը կը շարունակէր իր աշխատանքները, իսմեթ Փաշա նամակ մը յղելով դեսպան Կրինին, առաջարկեց բարեկամութեան ու առեւտրական

20. Զ. Կիրակոսեան, «Հայաստանը Միջազգային Դիւանագիտութեան եւ Սովետական Արտաքին Քաղաքականութեան Թղթերում», Երեւան, 1972, էջ 747։ Մէջբերումին մէջ կարդ մը օտար բառեր հայերէնի վերածած ենք։

21. The Lausanne Treaty, Turkey and Armenia.

գործակցութեան դաշինք մը կնքել ԱՄՆ-ի եւ Թուրքիոյ միջեւ։ ԱՄՆ ձեռնպահ մնաց 1923 թուականի Յուլիս 24-ին ստորագրուած Լօգանի դաշնագրին հանդէպ։ Սակայն իսմեթ Փաշայի եւ դեսպան Կրինի միջեւ սկսած բանակցութիւնները հասան արդիւնքի, եւ, 1923 թուականի Օգոստոս 6-ին կնքուեցաւ ԱՄՆ-Թուրքիա բարեկամութեան ու առեւտրական գործակցութեան դաշինքը<sup>22</sup>։

Դեսպան Ճերըրտ յայտարարեց, թէ 1923 թուականի Օգոստոս 6-ին ստորագրուած ԱՄՆ-Թուրքիա դաշինքը «կ'անպատուէր ԱՄՆ-ը»<sup>23</sup>։

Լօգանի դաշնագրին ստորագրութենէն ետք, տակաւին քանի մը տարիներ եւս ամերիկեան հանրային կարծիքը դէմ կը կենար Թուրքիոյ հետ բացայայտ գործակցութեան։ Ասով կը բացատրուի այն պարագան թէ ինչու ԱՄՆ-ի Ծերակոյտը մերժած էր վաւերացընել Լօգանի մէջ կնքուած Ամերիկո-Թուրք անջատ պայմանագիրը։

ԱՄՆ-ի Ծերակոյտը, երկար վիճաբանութիւններէ ետք երեք պատճառներով 18 Յունուար 1927-ին մերժեց 6 Օգոստոս 1923-ի թուրք-ամերիկեան պայմանագիրը վաւերացնել։ Պատճառներէն մէկն էր որ՝ «Թուրքիան ձախողեցուցած էր Ուիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդէպ»։ Այդ առիթով Ծերակոյտական Ուիլիամ Քինկ յստակօրէն ըսած էր «Ակնյայտօրէն Միացեալ Նահանգներու կողմէ ոչ ճիշդ եւ անհիմն պիտի ըլլար հաւատ եւ յարգանք ընծայել Քեմալի պնդումներուն եւ հաւաստիացումներուն, քանի դեռ ան կը շարունակէ իր վերհսկողութեան ու ինքիշխանութեան տակ պահել Ուիլսոնեան Հայաստանը»<sup>24</sup>։

Դեմոկրատ կուսակցութիւնը 1924 եւ 1928 թուականներուն ու նախագահական ընտրութեանց առիթով իր հրապարակած կուսակցութեան նախագիծ-ծրագրին մէջ յատուկ պարբերութիւն մը ունէր «Հայաստան» խորագրով։ Տակաւին յիշողութիւններու մէջ թարմ էին Հայկական ողբերգութիւնները, եւ գեր-ծովակալ Քոլափ Մ. Չեսթըրի «Թուրքիա վերստին մեկնաբանուած» յօդուածը հանրային կարծիք չէր ստեղծած։

1924 թուականի Յունիս 24-ին Դեմոկրատ կուսակցութեան որ-

22. Current History, October, 1923.

23. James W. Gerard, The Senate and the Lausanne Treaty, "The New Armenia", September-October, 1923, as quoted by D. Boyajian, Armenia, the Case..., p. 478.

24. Արա Պապեան, «Բաց նամակ Տաւուտովուին», «Զարթօնք» (օրաթերթ), Պէյրութ, 7 Նոյեմբեր 2009, էջ 10։

դեգրած նախագիծ-ծրագրին մէջ Հայոց նուիրուած պարբերութիւնը կ'ըսէք. «Կը դատապարտենք Լօզանի դաշնագիրը: Ան առեւտըրական փոխանակում մը կ'ընէ ամերիկան օրինական իրաւունքներու եւ կը դաւէ Հայաստանի, Զեսթըրի քարիւղի մենաշնորհին Համար: Մենք թիկունք կը կանգնինք Թուրքիոյ մէջ ամերիկան իրաւունքներու պաշտպանութեան եւ նախագահ Ուիլսոնի Հայաստանը յարգող իրաւարարական վճիրին»<sup>25)</sup>:

ԱՄՆ-ի հանրային կարծիքին մօտ՝ Լօզանի դաշնագրին դէմ խմորուած տրամադրութիւններուն լաւագոյն գրաւականը կարելի էր նկատել այն դատապարտագիրը, որը ստորագրած էին ամերիկացի Հարիւր տասը բարձրաստիճան անձնաւորութիւններ: Ստորագրեալները կը դատապարտէին Լօզանի դաշնագիրը, որպէս խորապէս «նուաստացուցիչ եւ աննպատակ դաշնագիր, որ կ'անգիտանայ Հայաստանի տրուած մեր (ԱՄՆ-ի, Զ.Մ.) խոստումները... ԱՄՆ բացարձակապէս ոչինչ կը շահի Թուրքիոյ հետ յարաբերութիւններու վերսկումով, եւ ոչինչ աւելի կը վնասէ սթաթուս-քուոն պահպանելով եւ սպասելով զարգացումներու...»: Ստորագրողներու մէջ էին անունները ԱՄՆ-ի պատերազմական նախարար Նիութըն Պէյքըրի, Մեսեչուսեց նահանգի կառավարիչ Զենինկ Քոկսի, Հարուըրտ Համալսարանի պատուոյ նախագահ Զարլըզ Էլիըթի, դեսպան Ճէյմս Ճերըրտի, դեսպան Հենրի Մորկընթառուի, հտալիոյ մօտ ԱՄՆ-ի նախկին դեսպան Հարպըրթ Ճոնսընի, Թուրքիոյ մօտ ԱՄՆ-ի նախկին դեսպան Օսքար Սթրաուսի, Ռաբբի Սթիվըն Վայզի, եւ այլ նահանգային կառավարիչներու, Համալսարաններու եւ կրթական բարձրագոյն հաստատութեանց նախագահներու, ինչպէս նաեւ ականաւոր այլ դէմքերու<sup>26)</sup>:

1928 թուականին, ԱՄՆ-ի Դեմոկրատ կուսակցութեան Համագումարը «Հայաստան» խորագրով պարբերութիւն մը աւելցուց իր նախագիծ-ծրագրին մէջ, որ կ'ըսէք. «Մենք հաւանութիւն ենք տալիս Միացեալ նահանգների անկեղծ ջանքերին, որոնց նպատակն է կատարել այն խոստումներն ու պարտաւորութիւնները որոնք Համաշխարհային պատերազմի տարիներին եւ նրանից յետոյ Միացեալ նահանգների եւ դաշնակից տէրութիւնների կողմից տրուել են Հայաստանին եւ նրա ժողովրդին»<sup>27)</sup>:

25. D. Boyajian, Armenia, the Case..., pp. 480-481.

26. Նոյնը, էջ 481:

27. Հ. Արմոնեան, «Սփիւռքահայութիւնը...», էջ 492:

Դեմոկրատ կուսակցութիւնը նիւ Եորքի իր կեդրոնատեղիին մէջ ստեղծած էր նաեւ հայկական բաժանմունք մը, որ կ'աշխատէր յօդուտ իր նախագահական թեկնածուին՝ Ալֆրետ Սմիթի: Յիշեալ բաժանմունքը հայերէն լեզուով ընտրական կոչեր կը հրատարակէր, ու զանոնք կը տարածէր ամերիկահայ ընտրողներու շրջաններուն: Այդ կոչերէն մէկուն մէջ կ'ըսուէք. «Սմիթհ թող ընտրուի, այնժամ Հայաստանը պիտի ազատուի»<sup>28)</sup>: Նախագահ ընտրուեցաւ հանրապետական Հարպըրթ Հուվըր:

Սակայն չուտով յուշ դարձան բոլոր բանաձեւերն ու կոչերը: Թուրք-ԱՄՆ յարաբերութիւնները տակաւ բնականոնացման ճամբու մէջ մտան: ԱՄՆ-ի հանրային կարծիքը յուզող այլ Հարցեր կային հիմա: 1929 թուականի ԱՄՆ-ի տնտեսական մեծ տագնապը գլխաւոր մտահոգութիւնն էր բոլորին: Ֆրանքլին Ռուզվելթ բարձրացած էր ԱՄՆ-ի նախագահութեան պաշտօնին: ԱՄՆ-ի ՍՀՄ դիւնագիտական յարաբերութիւնները հաստատուած էին: Թուրքիա մաս կազմած էր Ազգերու Լիկային: 1933 թուականին, ամերիկահայութիւնը պառակտուած էր գրօշակի խնդրով, ու Ղեւոնդ Արք. Դուրեանի սպանութեամբ: Հայկական Դատը մինչեւ իսկ մոռացութեան տրուած էր ամերիկահայութեան կողմէ:

28. Հ. Արմոնեան, «Սփիւռքահայութիւնը...», էջ 492:

Գ Լ ՈՒԽ Բ .

## ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ Բ. ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Համաշխարհային Բ. Պատերազմի ընթացքին պատրաստուած՝ 13 Յունիս, 1944 թուակիր յոյժ գաղտնի մակագրեալ «Թուրքիա-Արտաքին Յարաբերութիւններ» խորագրեալ, Անգլիոյ Ֆորեյն Օֆիսի Ուսումնասիրութեանց Բաժանմունքի մէկ տեղեկագիրը, իր 22-րդ պարբերութեան մէջ կ'անդրադառնայ ԱՄՆ-Թուրքիա յարաբերութեանց.

«Միացեալ Նահանգները պարզօրէն յարաբերութիւնները խզեցին Թուրքիոյ հետ 1917 թուականի Ապրիլ 20-ին, առանց երբեք պատերազմի մտնելու անոր դէմ: Անոնք չմասնակցեցան Թուրքիոյ զինադադարի հսկողութեան, բայց շատ մը շրջաններու մէջ Ամերիկեան Կարմիր Խաչը անդնահատելի օժանդակութիւն բերաւ: Լօգանի մէջ, անոնք անջատ համաձայնագիր մը ստորագրեցին: Իրենց շահերը կը կերպոնանային դպրոցներու եւ առաքելութիւններու (mission) վրայ: Թուրքիոյ շահը ԱՄՆ-ի հետ կը կեղոնանար գլխաւորաբար ելեւմտական օժանդակութեան յոյսով: Բայց ամերիկեան հանրային կարծիքը ցնցուած էր հայոց դէմ գործուած բարբարոսութիւններէն, եւ, գլխաւորաբար ԱՄՆ-ի միսիոնարական փրօ-Հայկական կազմակերպութիւններու ընդդիմութեան պատճառով, Մերակոյտը մերժեց Լօգանի մէջ ստորագրուած Թուրքօ-Ամերիկեան դաշնագիրը վաւերացնել: Միայն 1927-ին մօտիւս վիվենտի-ի մը շուրջ համաձայնած էին: Թէեւ ամերիկեան տնտեսութիւնը Թուրքիայէն հեռու մնաց, ԱՄՆ, մինչեւ 1937 թուական միակ երկիրն էր, որուն առեւտրական հաշուեկշիռը Թուրքիոյ ի նպաստ

էր: Թուրքերուն՝ Միացեալ Նահանգներու նկատմամբ ընդհանուր յարգանքը աւելցած է այն զգացումէն, թէ Ուաշինգթոն ոչ մէկ յետին ծրագիրներ ունի իրենց երկրին համար: Ուստի՝ անոնք հիւրընկալեցին ամերիկացի մասնագէտներ, ու իրենց փափաքը յայտնեցին անկլօ-սաքսոն դաստիարակութեան եւ անգլերէն լեզուին դառնալու՝ եւ խնայեցին ամերիկեան դպրոցներուն իրենց ազգայնական նոր կանոններու ամբողջ զօրութիւնը»<sup>(29)</sup>:

Համաշխարհային Բ. Պատերազմին, մանաւանդ 1941-ի Դեկտեմբերին, ԱՄՆ-ի պատերազմ մտնելէն ետք, Թուրքիոյ մէջ ամերիկեան քաղաքականութիւնը աւելի գործոն եղաւ, ու Թուրքիա «Լենտ-Լիզ»ի հայթայթումներ ստացաւ:

Ծնորչիւ Զըրչիլի վարած դիւանագիտութեան, Թեհրանի ժողովը (Նոյեմբեր 28-1 Դեկտեմբեր 1943) քանի մը անգամ զբաղեցաւ Թուրքիոյ հարցով: Զըրչիլ յայտարարեց թէ որպէս կարեւոր խնդիր պէտք է «Թուրքիան համոզենք մտնելու պատերազմի»: Ստալին կասկած յայտնեց թէ Թուրքիա պատերազմի կը մտնէ, որքան ալ ճնշում գործադրուի վրան, սակայն համոզելու փորձի մը համամիտ գտնուեցաւ, պայմանով որ Թուրքիա «խաղ չխաղայ մեր ու Գերմանիոյ միջեւ»: Նախագահ Ռուզվելթ իր կարգին յայտնեց թէ ինք եւս կողմնակից է որ ստիպեն Թուրքիան պատերազմի մտնելու, բայց կը կարծէր, թէ Թուրքիա ատոր համար սուղ գին պիտի պահանջէ, եւ «Օվըրլորտ» գործողութեան վնաս հասցնէ<sup>(30)</sup>: Ռուզվելթ՝ 1 Դեկտեմբերի նիստին յայտարարեց որ եթէ Թուրքիա պատերազմի մտնէ եւ յարձակման ենթարկուի գերմաններու կողմէ, ինք պէտք է զգոյշ ըլլայ Թուրքիոյ խոստումներ տալու մէջ<sup>(31)</sup>:

Պատերազմի ընթացքին Թուրքիոյ նախագահ հսմեթ հնէօնիւ 4 եւ 7 Դեկտեմբեր 1943-ին տեսակցեցաւ ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելթի եւ Մեծն Բրիտանիոյ վարչապետ Զըրչիլի հետ: Ինէօնիւ նախքան Փահիրէ երթալը, վարլըք վերկիսիի պատճառով հայ եւ այլ փոքրամասնութիւններու պատկան աքսորեալներէն վերապրոյները Պոլիս վերադարձուց<sup>(32)</sup>: Արեւմտեան դաշնակից երկու ղեկավարնե-

29. F.O. 371/44188.

30. «Թեհրան, Եալթա, Պոտսդամ», փաստաթղթերի ժողովածու, Երեւան, 1970, էջ 17:

31. Նոյնը, էջ 51:

32. Lewis V. Thomas and Richard N. Frye, The United States and Turkey and Iran, Camb., Mass., 1952 p. 98.

ըը չկրցան համոզել ինչօնիւն որ Թուրքիան միանայ նացիզմի դէմ մղուղ պատերազմին:

Համաշխարհային Բ. Պատերազմի վերջերուն, դաշնակից պետութիւնները յաճախակի հանդիպումներ կ'ունենային, ոչ միայն պատերազմը շուտով յաջող աւարտի մը բերելու, այլ եւ պատերազմէն ետք, կոիւներու ընթացքին դաշնակից ու գործակցող պետութիւններու մասնակցութեամբ վերստեղծելու «Ազգերու Լիկա»յի նման նոր համախմբում մը: Այսպէս, երբ 1944 թուականի Օգոստոս-Սեպտեմբեր ամիսներուն, Տամպըրթըն Օքսի մէջ սկսան Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) նախապատրաստական աշխատանքները, ու քննարկուեցան անդամակցութեան հարցերը, Խորհրդային Միութիւնը առաջարկեց Միութեան անդամ 16 հանրապետութիւնները (որոնց շարքին եւ Խ. Հայաստանը), ընդունի որպէս ՄԱԿ-ի հիմնադիր անդամ, քանի որ անոնք, գործնականապէս, իրենց զինեալ ուժերով մասնակցած էին նացիզմի ու ֆաշիզմի դէմ մղուղ պատերազմին: ԱՄՆ եւ Մեծն Բրիտանիա ընդդիմացան Խ. Միութեան այս առաջարկին<sup>(33)</sup>:

Վերոյիշեալ Հարցը վերստին քննարկուեցաւ Եալթայի խորհրդաժողովին: 7 Փետրուար 1945-ի նիստին, Խ. Միութիւն, իր՝ Տամպըրթըն Օքսի բանաձեւը բարեփոխելով առաջարկեց որ երեք, կամ գունէ երկու Խորհրդային հանրապետութիւններ գտնուին ՄԱԿ-ի հիմնադիր անդամներու շարքին մէջ: Խ. Միութիւն ի մտի ունէր Ուգրաբինան, Պելոռուսիան եւ Լիտվիան<sup>(34)</sup>:

Սակայն ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելթ իր մտավախութիւնը յայտնեց նմանօրինակ առաջարկի մը Հանդէպ, բացատրելով թէ ընդառաջելով Խորհրդային Միութեան ծրագրին, խախտած կ'ըլլայ այն սկզբունքը, որուն համաձայն կազմակերպութեան իւրաքանչիւր անդամ միայն մէկ ձայնի իրաւունք պէտք է ունենայ: Ապա Հարցը փոխադրուեցաւ Խորհրդակցող պետութիւններու արտաքին գործերու նախարարներու ժողովին: Ի վերջոյ որոշուեցաւ ՄԱԿ-ի հիմնադիր անդամ ընդունիլ, բացի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութենէն, Ուգրանական եւ Պելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնները<sup>(35)</sup>: Այս

պէս՝ Հայկական ԽՍՀ-ը դուրս կը մնար ՄԱԿ-ի հիմնադիր անդամ-ներու շարքէն:

Եալթայի 8 Փետրուար, 1945-ի նիստին, Զըրչիլ ճիգ չխնայեց համոզելու ժողովականները որ Թուրքիան եւս ՄԱԿ-ի հիմնադիր անդամ դառնայ, եղրակացնելով թէ «Հարկ չկա՞յ արդեօք Թուրքերին հնարաւորութիւն տալ՝ զղջալու մահուան մահճում»<sup>(36)</sup>: Ստալին համամիտ գտնուեցաւ առաջարկին, պայմանով որ մինչեւ Փետրուարի վերջը Թուրքիա պատերազմ յայտարարէ Գերմանիոյ դէմ: Ռուզվելթ եւ Զըրչիլ համաձայնեցան:

Մետասաներորդ ժամուն, 1945-ի Փետրուար 23-ին, Թուրքիան պատերազմ յայտարարեց Գերմանիոյ դէմ: ԽՍՀՄ-ը, պատերազմի ընթացքին Թուրքիոյ վարած «չէզոք» ութեան քաղաքականութենէն գոհ չէր մնացած: Արդարեւ՝ Թուրքիա, Խ. Միութեան վրայ Գերմանիոյ կատարած ներխուժումէն չորս օր առաջ, 1941 Յունիս 18-ին, Գերման եւ Թուրք «ոչ յարձակման» պայմանագիրը ստորագրած էր: Տակաւին՝ Թուրքիա քաջալերած էր Խ. Միութիւնը անդամահատել ուղղող Փան-Թուրքիստ շրջանակները, մեծ Թիւով զօրք կեղրոնացուցած էր Խորհրդային Միութեան հետ իր ունեցած սահմանին վրայ, եւ նոյնիսկ, ինչպէս յետ պատերազմեան վաւերաթուղթերը<sup>(37)</sup> հաստատած էին, 1942 Նոյեմբերին, երբ Պերլին յայտարարեց Ստալինկրատի անկումը, ծրագրած էր Արաքսի միւս ափը անցնիլ, եւ Անդրկովկասը իրեն ենթարկելով տիրանալ Պաքուի նաւթահորերուն: Աւելին, Թուրքիա թոյլ տուած էր որ Գերմանիան, ի վնաս դաշնակիցներուն, լրիւ օգտագործէ Թուրքիոյ Հողամասը լրտեսական գործունէութեանց համար, արտօնած էր քրոմի եւ այլ նիթերու արտածումը դէպի Գերմանիա, եւ գերման նաւերու անցքը նեղուցներէն դէպի Սեւ ծով, Հակառակ Մոնթրէոյի՝ նեղուցներու վերաբերեալ համաձայնագրին:

Այս բոլորին դէմ յանդիման, եւ համաձայն պատերազմի վերջին շրջանի խորհրդային ընդհանուր քաղաքականութեան ծրագիրներուն՝ Խորհրդային եւ Թուրք բարեկամութեան դաշնագիրը (կնքըւած՝ 17 Դեկտեմբեր 1925-ին, Փարիզի մէջ) Խ. Միութեան կողմէ չեղեալ համարուեցաւ 1945 թուականի Մարտ 19-ին: Խակ Փոցտական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնները<sup>(38)</sup>:

36. «Թեհրան, Եալթա, Պոտսդամ», էջ 137:

37. Ռ.Գ. Սահակեան, «Սովետա-Թուրքական Յարաբերութիւնների Պատմութեան Հակագիտական Լուսաբանումը Ժամանակակից Թուրք Պատմագրութեան Մէջ», Երեւան, 1964, էջ 96:

33. Sydney Harcave, Russia, A History, Chicago, 1956, p. 627.

34. «Թեհրան, Եալթա, Պոտսդամ», էջ 126:

35. Նոյնը, էջ 166-167, 180:

մի համաժողովէն քանի մը շաբաթ առաջ, Անգարայի մօտ Խորհ. Միութեան դեսպանը՝ Վինոկրատով, 1945 Յունիս 22-ին, թրքական կառավարութեան յայտնեց թէ իր կառավարութիւնը պատրաստ էր բարեկամութեան նոր դաշնագիր մը կնքելու թուրքիոյ Հետ, եթէ նեղուցներու վերհսկողութեան վերաբերեալ Մոնթրէոյի համաձայնագիրը, ըստ որոշ պահանջներու, վերատեսութեան ենթարկը-էր, եւ եթէ՝ Կարս, Արդուին եւ Արտահան վերադարձուէին ԽՍՀՄ-ի, քանի որ այդ շրջանները պատմականօրէն կը պատկանէին Հայաստանի եւ Վրաստանի<sup>38</sup>:

ԱՄՆ-ի նախագահ Հերրի Թրումընի յուշերուն համաձայն, Փոցտամի համաժողովին (Յուլիս 17-2 Օգոստոս, 1945)՝ երբ, Թուրքիոյ հարցը քննարկուած էր, Զրբչիլ յայտնած էր թէ ԽՍՀՄ-ի արտաքին գործավար Մոլոթով՝ Մոսկուայի մէջ Թուրքիոյ գետապանին խօսած էր «Թուրքիոյ արեւելեան սահմաններու փոփոխութեան» մասին, ինչ որ ահազանգի մատնած էր Թուրքիան: Մոլոթով ժողովին բացատրեց թէ «1921 թուականին, խորհրդային հողեր առնուած էին Խ. Հայաստանէն եւ Խ. Վրաստանէն, եւ ինք պընդած էր այդ խնդիրը պէտք էր կարգադրուէր նախքան Խորհրդային եւ Թուրք զինակցութիւնը կնքուիլը»: Խսկ Ստալին աւելցուցած էր թէ «Թուրքերուն վախը կը ծնի ճշգումէն այն սահմաններուն, որոնք գոյութիւն ունէին ցարական կառավարութեան օրերուն: Ստալին յայտարարեց թէ ինք նկատի ունէր Կարսը, որ նախազէս Հայաստանի մաս կը կազմէր, եւ Արտահանը, որ նախազէս Վրաստանի մաս կը կազմէր, եւ շեշտեց թէ սահմանի փոփոխութեան հարցը պիտի չարծարծուէր, եթէ Թուրքերը Խ. Միութեան Հետ զինակցութիւն մը թելադրած չըլլային: Զինակցութիւն մը կ'ենթադրէր որ երկու երկիրները իրենց միջն եղած սահմանները պիտի պաշտպանէին, եւ թէ՝ խորհրդայիններու կարծիքով, յիշեալ շրջանի սահմանները ճիշդ չէին, եւ թէ՝ իրենք Թուրքերուն ըսած են՝ թէ սահմանները պէտք է սրբագրուէին զինակցութեան մը պարագային: Եթէ այս մէկը Թուրքերուն հաճելի չէ, զինակցութիւնը կը լքուի: Ան (Ստալին, Զ.Մ.) կ'ուզէր գիտնալ թէ ասոր մէջ ի՞նչ վախնալիք բան կար»<sup>39</sup>:

Հայութեան մեծ երազին իրականացման ճանապարհին վրայ

պատմական առիթ մը գտած ըլլալու յոյսով, սփիւռքահայութիւնը ձեռնարկած էր աշխատանքի: Հայ քաղաքական բոլոր կազմակերպութիւնները, անջատարար, եւ միատեղ, յուշագրերով կը ներկայանային Սան Ֆրանսիսկոյի ՄԱԿ-ի ընդհանուր ժողովին, ինչպէս նաեւ Մեծ Տէրութիւններու, ու անոնց արտաքին գործոց նախարարներու Համաժողովին:

Խ. Միութեան սահմաններուն մէջ, Հայկական ԽՍՀ-ի կառավարութիւնը, Կոմկուսի Ա. քարտուղար Գրիգոր Յարութիւնեան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ., սկսած էին առաջ քշել Հայկական պահանջները:

ԱՄՆ-ի մէջ կազմուած Հայկական իրաւանց Պաշտպանութեան Ամերիկեան Յանձնախումբը, բաղկացած ութուն հինգ անդամներէ, որոնց մէջ՝ ամերիկացի քաղաքագէտներ, եկեղեցականներ, ականաւոր արուեստագէտներ ու մշակոյթի գործիչներ, 1946 թուականի Փետրուարի 21-ին, Լոնտոնի մէջ գումարուղ ժողովին առիթով, ՄԱԿ-ի ամերիկեան պատուիրակութեան անդամներուն ուղղուած հեռագրով մը «ծանուցած էր իր պաշտպանութիւնը ի նպաստ աւելի քան մէկ միլիոն Հայ տարագիրներու եւ անոնց զաւակներուն բաղձանքներուն իրագործման, որոնք ի սփիւս աշխարհի, կը պահանջն իրենց Հայրենիքին ընդարձակումը, որպէս զի Հոն կարենան վերահստատուիլ:

«Այս յայտարարութիւնը մասնաւորապէս կը վաւերացնէր Ամերիկայի Հայ Ազգային Խորհուրդի խնդրանքը, որ ուղարկուած էր Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ընդհանուր ժողովին, Հայցելով որ 1920 թուականի Դաշնակից Պետութեան Գերագոյն Խորհուրդի խնդրանքով, նախագահ Վուտրօ Ռիխարդնի կողմէ Հայաստանի Հողային իրաւարարութեան մասին տրուած վճիռը նպաստաւոր նկատառութեան արժանանար միջազգային հեռապատկերով»<sup>40</sup>:

Այս Հաղորդագրութիւնը դրկուած էր ԱՄՆ-ի պետական ենթաքարտուղար Էտուրբու Ռ. Մթեթինիուս Կրտսերին, Լոնտոն, եւ յանուն յանձնախումբին զայն ստորագրած էին իրեր Ատենապետ՝ Էտուրին Սմիթ, եւ քարտուղար՝ Վեր. Ռուպըրթ Ռ. Սըրլ:

Ամերիկեան այս մարմինը 1946 Ապրիլ 28-ին, նիւ եորքի Քառնեկի Հոլին մէջ կազմակերպեց մեծ հաւաքոյթ մը ի նպաստ Հայ-

38. Keesing's Contemporary Archives (1946-1948), p. 7737 a.

39. Harry S. Truman, Memoires by Harry Truman, Year of Decision, Vol. I, New York, 1955, pp. 375-376.

40. «Զարթօնք» (օրաթերթ), Գէյրութ, 21 Փետրուար, 1970, էջ 3:

կական Դատին: Հաւաքոյթին խօսք առին ծերակուտական Զարլըս Թողի, Ներկայացուցիչներու Տան անդամներ՝ Սելըր, Սեվէյճ, Վեր. Սըրլ եւ ուրիշներ: Հայոց տարած ջանքերուն շնորհիւ 20.000 ամերիկացի կղերականներ Հայկական Դատին ի նպաստ կոչ մը ստորագրեցին<sup>41</sup>:

Գ Լ ՈՒ Խ Գ.

## ՑՈՒՐԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ

Հակառակ տարուած բոլոր ճիգերուն, միջազգային քաղաքական նորաստեղծ կացութիւնը նպաստառը պայմաններ չէր շնորհեր Հայկական Դատին համար: 1946 թուականին սկսած էր ցուրտ պատերազմը Խորհրդային Միութեան եւ Արեւմտեան աշխարհին միջեւ: 1946 Մարտին, Մեծն Բրիտանիոյ նախկին վարչապետ Ջըրչիլ, Ֆուլթընի մէջ արտասանած իր ճառի ընթացքին և. Միութեան սահմանը բնորոշեց որպէս «երկաթէ վարագոյր»: 1946 թուականի Օգոստոսի 19-ին, ԱՄՆ-ի կառավարութիւնը և. Միութեան յստակացուց իր կեցուածքը Տարտանելի նեղուցներու հարցին նկատմամբ:

1947-ին Ապրիլ 30-Մայիս 6, նիւ Եորքի մէջ գումարուեցաւ Համաշխարհային Հայկական Քոնկրէսը, որուն, քսան երկու տարբեր երկիրներէ, 715 պատգամաւորներով իրենց մասնակցութիւնը բերին Ռամկավար Ազատական եւ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութիւնները, Հայ Համայնավարները, Հ.Բ.Լ. Միութիւնը եւ Հայրենակցական միութիւններ: Քոնկրէսը դիմելով ՄԱԿ-ին, պահանջեց որ Ուկիւրնի սահմանագծումով յայտարարուած Հայկական Հողամասերը վերադարձուին Հայկական և. Հանրապետութեան: ՄԱԿ-ը՝ իր որդեգրած սահմանադրութեան բնոյթով իսկ դժուար թէ կարենար քննարկել նման պահանջք մը: Միջազգային քաղաքական պայմանները ձեռնտու չէին Հայկական Հարցը սեղան բերելու, տակաւին՝ Հարցը ներկայացնող պետութիւն մըն ալ չկար:

Համաշխարհային Հայկական Քոնկրէսի խորհրդաժողովէն առաջ իսկ, 1947 թուականի գարնան, ԱՄՆ-ի նախագահ Հերբի Թրումըն հրապարակած էր իր անունը կրող «վարդապետութիւնը» եւ անով՝ երաշխաւորած թունաստանի եւ Թուրքիոյ Հողային ամ-

41. Գերսամ Ահարոնեան, «Մեծ երազի Ճամբուն Վրայ», Պէյրութ, 1964, էջ 196:

բողջականութիւնը։ Նոյն ժամանակամիջոցին, ԱՄՆ եւ արեւմտեան աշխարհի իր բարեկամները՝ մտահոգ Արեւելեան Երոպայով, Յունաստանով, Հիւսիսային Պարսկաստանով ու Թուրքիայով, լըծուած էին «Համայնավարութեան ծաւալումը զսպելու» քաղաքականութեան։

«Թուրքնեան Վարդապետութեան» հոչակումէն ետք, երբ Հայկական Քոնկրէսի կողմէ պատուիրակութիւն մը՝ 1947 Մայիս 12-ին ԱՄՆ-ի պետական քարտուղար Տին Էջսընի ներկայացաւ Հայկական Հարցին առընչութեամբ, Տին Էջսըն իրենց խօսեցաւ «այն մեծ դժուարութեանց մասին, որոնք կային հայոց խնդրոյն լուծման ճամբուն վրայ, ԱՄՆ-ի կառավարութեան քաղաքական ուղղութեան տեսակէտէն»<sup>(42)</sup>։

1947 Մայիսի կէսերուն, ԱՄՆ-ի Քոնկրէսը զանազան երկիրներու 400 միլիոն տոլարի զինուորական եւ տնտեսական օգնութեան ծրագիր մը վաւերացուց, որուն 100 միլիոն տոլարը նշանակուած էր Թուրքիոյ։ 1947 Մայիս 2-ին, Միջնարկութեան ծովու ամերիկեան նաւատորմիղէն միաւորներ իսթանպուլ այցելեցին, եւ Ցունիսին՝ ամերիկեան զինուորական առաքելութիւն մը եկաւ Թուրքիա<sup>(43)</sup>։ Եւ այս՝ սկիզբն էր գալիք տարիներու ընթացքին Թուրքիոյ կատարուելիք օժանդակութեան։

1952 թուականին Թուրքիա անդամակցեցաւ Հիւսիսային Ատլանտեանի Ռևիտին (ՆԱԹՕ), իսկ 1954-ին՝ Պաղտատի Ռևիտին (ՍԵՆԹՕ)։

1947-1963 թուականներու միջոցին, որպէս նուէր, պարտք եւ կամ սպառազինման համար տրուած յատկացում, ԱՄՆ-ի՝ Թուրքիոյ կատարած օժանդակութեան գումարը 4.352 միլիոն տոլար էր, որուն 2,488 միլիոն տոլարը՝ սպառազինման համար։ Եւ այս բոլորին փոխարէն՝ Թուրքիա արտօնեց որ ԱՄՆ զինուորական խարիսխներ հաստատէ իր հողամասին վրայ<sup>(44)</sup>։

ԱՄՆ գոհ էր որ Կարսն ու Արտահանը չէին կցուած ԽՍՀՄ-ի։ 1957 թուականի աշնան, Թուրքիոյ նախայարձակ ծրագիրներուն դէմ Սուրիոյ ներկայացուցած բողոքը քննարկելու համար հաւաքուած Ապահովութեան Խորհուրդի նիստին, ՄԱԿ-ի մօտ ԱՄՆ-ի

դեսպան Հենրի Քեպըթ Լաճ ծիւնիըրի արտասանած խօսքերը լաւագոյն գրաւականն են վերոյիշեալ հաստատումին։ ԱՄՆ-ի դեսպանը յայտարարելէ ետք թէ «ԱՄՆ Հիացումով կը խոնարհի» Քորէայի մէջ «Թուրք զինուորներու» ցուցաբերած «քաջ ծառայութեանց» առաջ, կ'աւելցնէ թէ «ՄԱԿ կրնայ հպարտ ըլլալ Թուրքիայով»։ Տակաւին՝ իր այս նոյն ճառին մէջ, Հենրի Քեպըթ Լաճ կրկին անգամ ուրախութեամբ կ'ընդգծէ «Ճախողութիւնը Խ. Միութեան պահանջրին, որ Թուրքիա՝ ԽՍՀՄ-ի զիջի Կարս եւ Արտահան նահանգները»<sup>(45)</sup>։

Կարելի է ըսել թէ 1947 թուականէն սկսած մինչեւ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի յարաբերութեանց բարելաւումը (1961 թուական), ԱՄՆ-ի համար Հայկական Հարց կը նշանակէր Խ. Հայաստանի՝ Խ. Միութեանէն անջատումը, եւ ոչ թէ Արեւմտեան Հայաստանի ազատագրումը։ Իսկ 1953 թուականին, ԽՍՀՄ արդէն իսկ հրաժարած էր Կարսի ու Արտահանի շրջաններուն համար ներկայացուցած իր պահանջքէն։

Ցուրտ պատերազմի շրջանին, ԱՄՆ-ի կառավարութիւնը եւ անոր պատկան սպասարկութիւնները, մեկնելով իրենց հակահամայնավար եւ Հակախորհրդային քաղաքականութեանէն, քաջալերեցին ԽՍՀՄ-ի դէմ խմբուող խմբակցութիւններու կազմաւորումը։ 1952 թուականի Հոկտեմբերի 16-ին, Ռուսիոյ նախկին վարչապետ Ա. Քերենսքիի ղեկավարութեամբ՝ ԱՄՆ-ի մէջ ստեղծուեցաւ «Հակարուշեւիկեան Պայքարի Համակարգող Կեղրոն»ը, որ կը նպատակադրէր խորհրդային կառավարութեան տապալումը, վարչածեւին փոփոխութիւնը, պահելով մէկտեղ Խ. Միութեան Հողային ամբողջականութիւնը<sup>(46)</sup>։ Սակայն, վերոյիշեալ քաղաքական վարքագիծը իրենց հետապնդած նպատակներուն հետ հաշտ չգտնելով, Հակախորհրդային որոշ խմբակցութիւններ, 1953-ին, Միւնիսի մէջ Հանդիպելէ ետք, հիմը դրին «Փարիզեան Պլոք»ին, որ կը նպատակադրէր Խ. Միութեան լուծարքը եւ ազգային շրջաններուն անջատումը անկէ<sup>(47)</sup>։ Այս պլոքին անդամակցեցաւ նաեւ Հ. Բ. Դաշնակցութիւնը<sup>(48)</sup>։

ԱՄՆ-ի կառավարութիւնը կ'աջակցէր սոյն պլոքի գոր-

45. Soviets Plot War Scare, U.S.I.S. pamphlet, distributed in Beirut, 1957, pp. 3-4, 5, 7.

46. Հ. Արմոնեան, «Սփիւռքահայութիւնը...», էջ 463:

47. Նոյնը, էջ 467:

48. Sarkis Atamian, The Armenian Community, New York, 1955, p. 457.

42. Գերսամ Ահարոնեան, Մեծ Երազի ձամբուն Վրայ, Պէյրութ 1964, էջ 199:

43. Charles Warren Hostler, Turkism and the Soviets, London, 1957, p. 187.

44. L'Orient, Beyrouth, 29 Avril, 1965.

ծունէութեան, որուն տրամադրութեան տակ կը գրուէր Միւնիխի «Ազատ Եւրոպա» ձայնասփիւռի կայանը:

ԱՄՆ-ի Քոնկրէսը, այդ նոյն ժամանակամիջոցին ստեղծած էր «Բոլշեվիկեան Գրաւումներու Քննիչ Յանձնաժողով»ը, որ նիւ եռքի մէջ կայացուցած իր հերթական նիստերէն մէկը (13 Հոկտեմբեր, 1954 թ.) նուիրած էր Հայաստանի մէջ խորհրդային իշխանութեան յաղթանակի պայմաններուն «ուսումնասիրութեան»։ Այս նիստին վկայութիւն տալու հրաւիրուած էին Դրօ Կանայեանը, Ռուբէն Դարբինեանը, Բեգլար Նաւասարդեանն ու Վարդէս Ահարոնեանը<sup>49</sup>։

Յուրա պատերազմի ամէնէն բուռն օրերուն, 1959-ի Յուլիս 17-ին, երկու տարի տեւած քննարկումէ ետք, ԱՄՆ-ի 83-րդ Քոնկրէսը ընդունեց «Գերեալ Ազգերու Մասին» որոշումը, որ օրէնքի ուժ ստացաւ նոյն Քոնկրէսի կողմէ ընդունուած թիւ 86-90 օրէնսդրութեամբ։ Մինչ այդ արդէն ստեղծուած էր «Գերեալ Ազգերու Վեհաժողով»ը։ Քոնկրէսի թիւ 86-90 որոշումէն ետք, նախագահ Այզընհաուը իւրաքանչիւր տարուան Յուլիս ամսուան երրորդ շաբաթը յայտարարեց «Գերեալ Ազգերու Շաբաթ»։ Քոնկրէսի որոշումը տարածուած էր Արեւելեան Եւրոպայի ընկերվարական պետութիւններուն, եւ Խ. Միութեան պալթեան երեք հանրապետութիւնները վրայ։ Անդրկովկասեան հանրապետութիւնները մաս էին կազմեր այդ նախագիծով սահմանուած «գերեալ ազգեր»ու շարքին<sup>50</sup>։

Նախագահ Քենետի երդման արարողութեան հրաւիրուելու առիթով, «Հայրենիք»ի հայերէն եւ անգլերէն թերթերու խմբագիրներ՝ Ռուբէն Դարբինեան եւ ճէյմս Թաշճեան, նախագահ Քենետի ուղղած իրենց շնորհաւորական նամակին մէջ ի միջի այլոց կը գրէին. «Համոզուած ենք, որ Զեր կառավարութիւնը, Հայաստանի նման գերի դարձած երկիրներու դատին հանդէպ ալ ցոյց պիտի տայ այն ազնիւ վերաբերումը, որուն կ'արժանանան ազատ աշխարհի նորազատ ազգերը»<sup>51</sup>։

49. Հ. Սիմոնեան, «Սփիւռքահայութիւնը...», էջ 468:

50. Նոյնը, էջ 473-474:

51. «Նոր Օր» (եռօրեայ), Գալիֆորնիա, 28 Մարտ, 1961:

Գ Լ Ո Ւ Խ Դ.

## ՑՈՒՐԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՌՑԱՀԱԼԻ ՇՐՋԱՆԻՆ

Այսուհանդերձ սառցահալը սկսած էր երկու գերհզօր տէրութեանց միջեւ։ «Խաղաղ համակեցութեան» գաղափարը սկսած էր հող շահիլ։ Այդ շրջանին ԱՄՆ-ի պետական քարտուղար Տին Ռասք, Քոնկրէսի մէջ Դեմոկրատ կուսակցութեան նախագահ Հառուրտ Սմիթին ուղղած 25 Նոյեմբեր 1961 թուակիր նամակին մէջ որոշապէս իր մտահոգութիւնը կը յայտնէր, երբ կը գրէր թէ «գերեալ ազգեր»ու շուրջ բարձրացած աղմուկը «աննպաստ կերպով կարող է անդրադառնալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան վրայ, եւ որ յատկապէս անիմաստ է զնել Ուգրանիոյ, Հայաստանի եւ Վրաստանի ազատագրութեան հարցը, որոնք աւանդական մասերն են Սովետական Միութեան»<sup>52</sup>։

Տին Ռասք կը յայտարարէր. «Նախագահն (Քենետին, Զ.Մ.) ու ես յայտնեցինք այն համոզումը, թէ Պերլինի, Գերմանիոյ եւ Կեղը. Եւրոպայի խնդիրների վերջնական լուծումը տեղի կ'ունենայ այդ ժողովուրդների ինքնորոշումով։ Սակայն Միաց. Նահանգների կառավարութեան դիրքը տկարանում է այն քայլով, որ շփոթում է նախազէս անկախ ժողովուրդների եւ ազգերի իրաւունքը հողային տարածութեան գոյավիճակի հետ, ինչպէս են Ուգրանիան, Հայաստանը կամ Վրաստանը, որոնք աւանդական մասերն են Սովետական Միութեան։ Այս վերջինների նկատմամբ Մ. Նահանգների կառավարութիւնը այնպիսի անբաղձալի կացութեան է ենթարկւում,

52. «Յառաջ» (օրաթերթ), Փարիզ, 28 Դեկտեմբեր, 1962:

որով կարծես թէ ջատագովում է մի պատմական պետութեան անդամահատութիւնը»<sup>(53)</sup>:

1962 թ.ի Յուլիսին, պետական քարտուղար Տիգ Ռասք իր ելոյթ-ներէն մէկուն ընթացքին ընդգծեց որ Քոնկրէսի 1959 թ.ի «Գերեալ Ազգերու Մասին» որոշումը «պէտք չէ ոչ մի դէպքում տարածել անդրկովկասեան երկու ազգերի՝ հայերի ու վրացիների, ինչպէս նաեւ ուկրաինացիների վրայ»<sup>(54)</sup>:

Հանրապետական կուսակցութեան Ազգային Կոմիտէն, այս տեսակէտէն դժգոհ, յայտարարութեամբ մը հանդէս եկաւ, թէ դեմոկրատներէն անկախ եւ անոնց կամքին հակառակ, ինք աշխատանք կը տանի Ներկայացուցիչներու Տան մէջ կազմելու համար Գերեալ Ազգերու Մասնաւոր Կոմիտէ մը, որ պէտք է զբաղի նաեւ Ուքրաինայի, Հայաստանի, Վրաստանի եւ ԽՍՀՄ-ի ազգային այլ Հողամասերու «ազատագրման» Հարցով<sup>(55)</sup>: Քոնկրէսի ընտրապայքարի օրերն էին, եւ նախագահ Քենետի չուզելով Հանրապետականներուն մենաշնորհին վերածել վերոյիշեալ հարցը, 1962 թ.ի Յուլիս 13-ին, «Գերեալ Ազգերու Շաբաթ»ը յայտարարեց<sup>(56)</sup>:

«Հայրենիք» օրաթերթը գոհունակութեամբ արձանագրեց նախագահ Քենետի վերոյիշեալ յայտարարութիւնը, աւելցնելով թէ այդ յայտարարութեան համաձայն «մենք եւս գերեալ ազգերէն մէկն ենք»: Նոյն շրջանակին պատկանող «Հայ Դատի Յանձնախումբ»ը յատուկ շնորհակալական նամակ մը դրկեց ԱՄՆ-ի նախագահին<sup>(57)</sup>:

1963-ի Յուլիսին, ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ կնքուեցաւ «Աթոմական Ռումի» Փորձերու Արգիլման» դաշնագիրը:

1964-ին, Ճործ Քենըն հրատարակեց իր գիրքը (On Dealing with the Communist World, N.Y.), որ կը խօսէր ԽՍՀՄ-ի եւ ընկերվարական երկիրներու հանդէպ ԱՄՆ-ի քաղաքականութեան մասին: Հեղինակը, ի միջի այլոց կը գրէր թէ զուր է սպասել որ ոչ-ռուս ազգերը գեղեցիկ օր մը անջատուին Խ. Միութենէն: Նման բան մը չի կրնար ըլլալ, կ'աւելցնէր ան, քանի որ ոչ-ռուս ազգերը իրենք զի-

53. Ե. Խաթանասեան, «Հաստատումներ Հայ Դատի եւ Ամերիկայի նոր Քաղաքականութեան մասին», «Ազգակ» (Օրաթերթ), Պէյլութ, 4 Օգոստոս, 1964:

54. Հ. Սիմոնեան, «Սփիւռքահայութիւնը...», էջ 476:

55. Նոյնը, էջ 478:

56. «Հայրենիք» (օրաթերթ), Պոսթոն, 24 Յուլիս, 1962:

57. Հ. Սիմոնեան, «Սփիւռքահայութիւնը...», էջ 479-480:

րենք լաւ կը զգան այդ Միութեան մէջ:

ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարի օրերն էին կրկին: Դեմոկրատ նախագահական թեկնածուն որոշուած էր յանձին Լինտըն ձոնսընի. իսկ 1964-ի 13-17 Յուլիսին, Սան Ֆրանսիսկոյի մէջ կայացուցած իր համագումարին, Հանրապետական կուսակցութիւնը ԱՄՆ-ի նախագահական պաշտօնին համար իր թեկնածուն կը հռչակէր յանձին հանրապետական ծերակուտական Պերրի Կոլտուութըրի, որ ծանօթ էր իր ծայրայեղ պահպանողական հակումներով:

Հանրապետականներու Սան Ֆրանսիսկոյի համաժողովը իր նախընտրական ծրագրի 8-րդ յօդուածին մէջ հետեւել կերպ կը բանաձեւէր կուսակցութեան դիրքը «Գերեալ Ազգեր»ու Հարցին նկատմամբ:

«Հանրապետականները կը հաստատեն երկար ատենէ ի վեր իրենց հետապնդած քաղաքականութիւնը ի նպաստ Եւրոպայի, Ասիոյ եւ Լատին Ամերիկայի մէջ սովետական տիրապետութեան տակ գտնուող ազգերու ազատագրութեան, այն է՝ Հունգարիոյ, Լեհաստանի, Արևելյան Գերմանիոյ, Չեխոսլովաքիոյ, Պուլկարիոյ, Լաթվիոյ, Լիթուանիոյ, Էսթոնիոյ, Հայաստանի, Ուքրաինայի, ինչպէս եւ Քուազայի, ցամաքային Ջինաստանի եւ շատ մը ուրիշ ազգերու ազատագրութեան»<sup>(58)</sup>:

Նախքան համագումարը, 1964 թ.ի Յուլիսի 8-ին, յատուկ Հրաւէրով՝ Հանրապետական կուսակցութեան քաղաքական յանձնաժողովին ներկայացած էին Ճյջմս Թաշճեան եւ Պերճ Կիրակոսեան, որոնք յանձնախումբին խօսած էին «այն հիմնական մտահոգութիւններու մասին, որոնք կազ ունին Հայ Դատի հետ»<sup>(59)</sup>: Իսկ Պերճի Կոլտուութըրը, Հայ Դատի Յանձնախումբին յղած իր հեռագրին մէջ կը յայտնէր թէ «Հայերն ալ տեղ ունին իր հոգիին մէջ»<sup>(60)</sup>:

1964-ի Յուլիս 15-ին գումարուած «Գերեալ Ազգեր»ու Հերթական խառն ժողովին, որուն կը նախագահէր Ճյջմ Մարտիկեան, առանձին ճառերով Հանդէս եկան Փենսիլվանիայի կառավարիչ Ռիլիմ Սքրենթըն, նախագահական թեկնածու Կոլտուութըր եւ փոխ-նախագահական թեկնածու Ռիլիմ Միլլըր, որոնք յայտարարեցին թէ «Հանրապետական կուսակցութիւնը անկեղծօրէն կը համակրի իրենց ազատութեան համար պայքարող ազգերուն», որոնց շարքին նաեւ Հայոց ազգի դատին<sup>(61)</sup>:

58. «Յուլիսաթերթ» (օրաթերթ), Գաճիրէ, 12 Օգոստոս, 1964:

59. «Յուլիսաթերթ» (օրաթերթ), Գաճիրէ, 25 Յուլիս, 1964:

60. «Հայրենիք» (օրաթերթ), Պոսթոն, 25 Հոկտեմբեր 1964:

61. «Յուլիսաթերթ» (օրաթերթ), Գաճիրէ, 28 Հոկտեմբեր 1964:

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցութեան՝ Խ. Հայաստանը «Գերեալ Երկիր» հռչակող տեսակէտին կողմնակից մէկ Հայ քաղաքական կուսակցութենէն դուրս, միւս Հայկական կուսակցութիւնները բուռն կերպով ընդդիմացան եւ դատապարտեցին Հայկական ԽՍՀ-ը եւ անոր ժողովուրդը «Գերեալ Ազգեր»ու շարքին մէջ դասուիլն ու դասողները:

«Նիւ Եորք Թայմզ» օրաթերթի 15 Յուլիս 1964-ի համարին մէջ, Հանրածանօթ լրագրող ու Հրապարակագիր Կ.Լ. Սուլցպերկը կը գրէր. «Ոչչաբանութիւնների խառնիճաղանճի մէջ, իր (Կոլտութիւնը) գործարարները, հիմնապէս բանաւոր պլատֆորմում մուծել են շփոթիչ մի ցանկ ժողովուրդների, որոնց «վերջնական ազատագրութեան» գործը բեռնուած է Միաց. Նահանգների վրայ: Եռւկոսլավիայի հետ՝ այնտեղ խառնուած են բալթիկեան երկիրները. Ուքրայինան եւ Հայաստանը... Զգտելով ազատագրել Հայերին, արդեօք ծերակուտականը չի՞ մտադրում մի հողամաս պոկել դաշնակից Թուրքիայից», կ'աւելցնէ Հրապարակագիրը<sup>(62)</sup>:

Անդրադառնալով Սուլցպերկը յայտարարութեան, Տոքթ. Ե. Խաթանասեան իր «Հայ Դատի եւ Ամերիկայի Նոր Քաղաքականութեան Մասին» խորագրեալ յօդուածով մեղադրեց «Նիւ Եորք Թայմզ»ի Հրապարակագիրը, որպէս «Երերուն շահեր»ու պաշտպան, որ որպէս իրատեղեակ քաղաքագէտ, վերահասու պէտք է ըլլար «որ Ամերիկայի Քոնկրէսը Յուլիսի վերջին եօթնեակը յայտարարեց «Գերեալ Ազգերի Շարաթ» եւ օրէնքի ուժով նուիրականացրեց այդ: Այս մարդասէր քայլով՝ Ամերիկան պաշտօնապէս ճանաչեց ոչ միայն Գերեալ Ազգերի Խուսիայից անջատ գոյութիւնը, այլեւ՝ նրանց ազատագրական պայքարի իրաւունքը եւ իրաւացիութիւնը»<sup>(63)</sup>:

Պերրի Կոլտութիւնը, 25 Հոկտեմբեր 1964-ին՝ Հ.Յ. Դաշնակցութեան ԱՄՆ-ի «Հայ Դատի Յանձնախումբ»ին իր յղած հեռագրով կը յայտարարէր. «Հանրապետութեան նախագահութեան պաշտօնին կոչուելու պարագային, պիտի ուզէի տեսնել, թէ Հայաստանի անկախութեան եւ ինքնորոշման իրաւունքի հարցը կ'արծարծուի Միացեալ Ազգերու կազմակերպութեան մէջ: Հայ ժողովուրդի կա-

ցութիւնը խորապէս զբաղեցուցած է զիս...»<sup>(64)</sup>:

Կոլտութիւնը վերոյիշեալ հեռագիրը հակասական տրամադրութիւններով դիմաւորուեցաւ սփիւռքահայ կազմակերպութիւններուն եւ մամուլին կողմէ: Իրենք քաղաքական ուղեգիծին Հաւատարիմ, սփիւռքահայ տարբեր ճակատներ ողջունեցին, եւ կամ՝ իրստորէն դատապարտեցին ԱՄՆ-ի նախագահութեան հանրապետական թեկնածուին յայտարարութիւնը<sup>(65)</sup>:

Դեմոկրատ թեկնածու Լինտըն ձոնսըն, որ ընտրապայքարի ընթացքին օգտագործած էր խաղաղութեան խաղաթուղթը, քուէներու մեծ առաւելութեամբ մը պարտութեան մատնեց Կոլտութիւնը, եւ ընտրուեցաւ ԱՄՆ-ի նախագահ:

Նախագահ ձոնսընի օրով, հակառակ Վիեթնամի պատերազմի սաստկացումին, աւելի զգալի դարձաւ երկու գերհզօր պետութիւններու միջեւ ցուրտ պատերազմի մնացորդներուն վերջ դնելու ցանկութիւնը: 1964-ին, Թուրքիա տհաճ կացութեան մը մատնուցաւ, երբ նախագահ Լինտըն ձոնսըն՝ Կիպրոսի վէճին առիթով, ազգարարեց Թուրքիոյ, թէ ԱՄՆ պիտի չպաշտպանէր Թուրքիան խորհրդային յարձակումի մը դէմ, եթէ Թուրքիան իր զինեալ ուժերը Կիպրոս զրկէր ընդէմ Յունաստանի<sup>(66)</sup>:

Քաղաքական իրապաշտութեան շրջան մը սկսած էր: Դեմոկրատները հաւատարիմ կը մնային Տին Ռասպի՝ 1961-ի կատարած յայտարարութեան, թէ ԱՄՆ-ի կառավարութիւնը դէմ է Խորհրդային Միութեան անդամակատումին:

Այսուհանդերձ Ամերիկեան Քոնկրէսը իր 1963-ի Յունիս 2-ի նիստին նշեց Հայաստանի Հանրապետութեան 45-րդ տարեդարձը: Քոնկրէսի քսանը մէկ անդամներ, որոնց մէջ ներկայացուցիչներու Տան նախագահ ձոն Մքորմիքը, ճառերով հանդէս եկան: 1968-ի Մայիս 27-ին, նշուեցաւ Հայաստանի Հանրապետութեան յիսնամեակը, եւ Մերակոյտի ու ներկայացուցիչներու Տան գոյգ նիստերը սկսան Կիլիկեան Աթոռի Հոգեւորականներու աղօթքով: Քոնկրէսի գոյգ նիստերուն ելոյթներ եղան Հայաստանի «կորսուած անկախութեան» մասին<sup>(67)</sup>:

64. Գերրի Ահարոնեան, «Խոհեր Թիսնամեակի Աւարտին», Պէյրութ, 1966, էջ 121:

65. Նոյնը:

66. International Herald Tribune, Paris, 23 August, 1974.

67. Հ. Արմենեան, «Ափիւռքահայութիւնը...», էջ 532-533:

62. Տես՝ «Ազգակ» (օրաթերթ), Պէյրութ, 4 Օգոստոս, 1964, էջ 2:

63. Ե. Խաթանասեան, «Հայաստանուներ...», «Ազգակ» (օրաթերթ), 4 Օգոստոս, 1964:

## ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱԿԵՆ ԵՏՔ

Հայոց ցեղասպանութեան յիսնամեակը անտես չմնաց ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան եւ Ծերակոյտին կողմէ: 1965 Ապրիլ 26-ին եւ 29-ին, հայ ժողովուրդին հասցէագրուած գնահատանքի ու վշտակցութեան արտայայտութիւններ կատարուեցան Ծերակոյտի եւ ներկայացուցիչներու Տան նիստերուն: Խօսք առնող՝ աւելի քան քսան հինգ ծերակուտականներու եւ ներկայացուցիչներու Տան անդամներու շարքին էին ծերակուտական էտուրը Քենետի եւ ներկայացուցիչ ծերըլտ Ֆորտ՝ ԱՄՆ-ի ապագայ նախագահը<sup>(68)</sup>:

Ճերըլտ Ֆորտ «յուզումով» կ'անդրադառնար հայ ժողովուրդին վրայ գործադրուած թուրք ցեղասպանութեան յիսնամեակին, միաժամանակ յիշելով ջարդերէն վերապրող Հայերու ազատութեան կողքին կռուած ըլլալը Համաշխարհային Առաջին Պատերազմի ընթացքին<sup>(69)</sup>:

Ներկայացուցիչ Հորթըն կը հաստատէր թէ «ամբողջ Համաշխարհային Առաջին Պատերազմին մէջ ուրիշ ոչ մէկ դէպք այնքան ցնցիչ եւ ընդգեցուցիչ էր, որքան այս անմարդկային արարքը Օսմաննան իշխանութիւններուն՝ ընդդէմ իրենց հայ հպատակներուն: Անոնք նպատակադրած էին բնաջնջել թուրքիոյ բոլոր Հայերը՝ զանգուածային ջարդերով, սովահարութեամբ եւ աներեւակայելի չարչարանքներով, առանց սեռի եւ տարիքի խտրութեան: Այս սադայէլական գործին մէջ՝ գրեթէ յաջողեցան: 1915-ի վերջաւորու-

68. Գ. ԱՀարոնեան, «Խոհեր Ցիսնամեակի Աւարտին», էջ 114-120:

69. H. A., Tarkmanian, Truth About the Massacres and Deportations of the Armenian Population of the Ottoman Empire 1915-1922, Beirut, 1975, p. 24.

թենէն առաջ, բոլոր հայերը իրենց տուներէն արմատախիլ եղած էին, եւ մէկ հատիկ հայ կարելի չէր գտնել, բացի իբրեւ ստրուկ ապրելէ, այն երկրին մէջ, որ հանդիսացած էր իրենց օճախը հազարաւոր տարիներէ ի վեր»<sup>(70)</sup>:

Այդ ժամանակաշրջանին շուրջ կէս միլիոն հաշուող ԱՄՆ-ի հայերը, որոնց գլխաւորաբար կ'ուղղուէին համակրանքի ու հայանպաստ վերոյիշեալ արտայայտութիւնները, մեծ գոհունակութեամբ կը լսէին այս բոլորը: Սակայն գործնական գետնի վրայ ԱՄՆ-ի քաղաքական եւ դիւնագիտական շրջանակներուն մէջ ոչ մէկ փոփոխութիւն կը նշմարուէր Հայկական Հարցին հանդէպ եւ, 1915-ին՝ հայոց դէմ գործադրուած ցեղասպանութեան գնահատութեան շուրջ:

Յատկապէս այս գիրքի հեղինակին ջանքերով՝ Ռուանտայի պատուիրակ Նիքոտիմ Խուհաշիէնքիքոյի՝ 1973 Թունիս 25-ին, ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց Յանձնաժողովին համար պատրաստած «Ցեղասպանութեան Շուրջ» տեղեկագիրը<sup>(71)</sup> ընդգրկեց նաև թուրքերու կողմէ հայոց դէմ գործադրուած ցեղասպանութիւնը յիշատակող Յօ-րդ պարբերութիւնը, որ կ'ըսէ. «Անցնելով արդի ժամանակաշրջանին, կը տեսնուի յարաբերաբար փաստերու ամբողջական թղթածրար մը Հայկական ջարդերու վերաբերեալ, որ նկարագրուած է որպէս «20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը»<sup>(72)</sup>: ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց Յանձնաժողումբին Փոքրամասնութեանց Պաշտպանութեան եւ Ցեղային Խտրականութեան Արգիլման Ենթայանձնախումբը գնահատանքով ընդունեց տեղեկագիրը: Սակայն թուրքիա մեծ ճիգեր թափելով, յատկապէս Յօ-րդ պարբերութեան ջնջումը պահանջեց, 1974 թի Մարտի 6-ին կայացած ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց Յանձնաժողովի նիստին:

Առաւել կամ նուազ խանդավառութեամբ թուրքիոյ ձայնակցեցան Յանձնաժողովի քսան եօթ պետութիւններու ներկայացուցիչներէն տասնը երկուքը: ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Թիլիփ Ի. Հոփման, իր երկրին տեսակէտը ներկայացուց ժողովին, յայտարարելով թէ «թուրք պատուիրակին ելոյթը եւ ցեղասպանութեան Հարցին շուրջ անոր կատարած ճշդումը երեւան կը բերեն զգայուն խնդիր

70. Գ. ԱՀարոնեան, «Խոհեր Ցիսնամեակի Աւարտին», էջ 118:

71. «Երիտասարդ Հայ» (պարբերաթերթ), Պէտրով, Թիւ 88, 1 Դեկտեմբեր, 1973:

72. Nicodème Ruhashyankiko, Study of the Question of the Prevention and Punishment of the Crime of Genocide, 25 June, 1973, E / CN. 4 / Sub. 2 / L. 583, p. 10.

մը, որ կրնայ դժուարութիւններ յարուցանող նախընթաց մը դառնալ։ Այս պատճառով ալ, քարտուղարութիւնը իր տեղեկագիրը պատրաստելու ընթացքին պէտք է հնարաւոր առիթը ընծայէ կարծիքներու ազատ փոխանակութեան, իսկ միւս կողմէ՝ ցեղասպանութեան նման զգայուն հարցի մը պարագային, մասնաւոր ճիգ պէտք է թափուի, որպէսզի ամբաստանութեան նմանող կասկածելի հաստատումներ չըլլան (ընդգծումը մեզմէ, Զ.Մ.), մանաւանդ երբ անոնք կը հիմնուի կողմնակալ աղբիւրներու վրայ»։ ԱՄՆ-ի ներկայացուցիչը համաձայն գտնուեցաւ թուրք պատուիրակին «այն առարկութեան թէ յիշատակուած աղբիւրներուն երեքը ուղղակի կերպով հայկական տեսակէտները կը ներկայացնեն, եւ 30-րդ պարբերութեան արծարծած ցեղասպանութեան հարցին կը մօտենան կողմնակալ կերպով։ Նաեւ նկատի չեն առնուած աշխարհամարտի մասնակից եւ զօրաւոր յարձակումներու ենթակայ այդ օրերու թուրք կառավարութեան տեսակէտները։ Երբ նման հարցի մը շուրջ պատմական աղբիւրներ կ'օգտագործուին, ուշադիր պէտք է լլալ որպէսզի հաւասարակշուուած պատկեր մը ներկայացնուի»<sup>73</sup>։

ՆԱԹՕ-ի իր դաշնակիցը՝ թուրքիան պաշտպանող ԱՄՆ-ի այս դիրքորոշումը արդար զայրոյթ յարուցանեց սփիւրքահայ բոլոր շրջանակներու մօտ։ ԱՄՆ-ի կառավարութիւնը, ու զայն ներկայացնող պատուիրակը մոռացութեան կու տային այն իրողութիւնը, թէ թուրքերու կողմէ հայոց դէմ գործադրուած ցեղասպանութեան առաջին եւ գլխաւոր վկաներէն մէկը կը հանդիսանար այդ օրերուն թուրքիոյ մօտ ԱՄՆ-ի գեսպանը՝ Հենրի Մորկընթառ, եւ թէ՝ ԱՄՆ-ի պետական քարտուղարութեան արխիւները լեցուն են թուրքերու կողմէ հայոց դէմ գործադրուած ցեղասպանութիւնը ապացուցող փաստաթուղթերով։

Հ.8. Դաշնակցութեան՝ Միացեալ նահանգներու 81-րդ պատգամաւորական ժողովի անունով յիսուն հոգինոց պատուիրակութիւն մը 1974 Յունիս 5-ին Ուաշինգթոնի մէջ հանդիպում մը ունեցաւ ԱՄՆ-ի պետական քարտուղարութեան պատասխանատուներուն Հետ, Հայկական Հարցին առընչակից այժմէական կարգ մը ինդիրներու մասին։ Պատգամաւորներու հարցումներուն պատասխանեցին պետական քարտուղարութեան թրքական բաժնի վարիչը, կազմակերպութեանց (որոնց շարքին՝ ՄԱԿ-ը) բաժնի տնօրէնը, եւ Հա-

73. «Երիտասարդ Հայ» (պարբերաթերթ), Պէլրութ, թիւ 92, 4 Մայիս, 1974, էջ 17։

րաւային եւրոպական հարցերու տնօրէնը։

ԱՄՆ-ի կառավարութեան տեսակէտները պարզաբանող վերոյիշեալ տեսակցութեան տեղեկագրութիւնը, այնպէս ինչպէս հրատարակուած էր յիշեալ կուսակցութեան մամուլին մէջ, կը մէջբերենք ամբողջութեամբ։

«Պատգամաւոր ընկերները բացատրութիւն պահանջած են ՄԱԿ-ի ամերիկեան պատուիրակութեան բռնած դիրքին մասին Մարդկային հրաւանց թանձնաժողովի Մարտ 6-ի նիստին, երբ ցեղասպանութեան մասին պատրաստուած տեղեկագրէն հայկական ջարդերը յիշատակող 30-րդ պարբերութիւնը ջնջելու առաջարկ ներկայացուցած էր թուրքիոյ պատուիրակը։ Արծարծուած է նաեւ թուրքիոյ մէջ հայ փոքրամասնութեան իրաւունքներու բռնաբարման հարցը եւ, վերջապէս, հարց եղած է թէ ի՞նչ է հայերու վերաբերող հարցերու նկատմամբ պետական քարտուղարութեան դիրքը ՄԱԿ-էն ներս։

«Դժբախտաբար, բացասական եւ խուսափողական եղած են ամերիկեան պատասխանատու պաշտօնատարներու տուած պատասխանները վերոյիշեալ հարցերուն։ Այսպէս, անոնք յայտարած են թէ այս միջոցին ամերիկեան շահերը չեն ներդաշնակուիր հայկական շահերուն Հետ. թէ հայ ծագումով իր քաղաքացիներուն մտահոգութիւնները բաժնելու կամ պահանջներուն գոհացում տալու ամերիկեան կառավարութեան վարանումը կը բխի տարբեր երկիրներու ներքին գործերուն չխառնուելու իր ուղղութենէն։ Պաշտոնատարները աւելցուցած են թէ ոչ-միջամտութեան սկզբունքին ամերիկեան կառավարութիւնը աւելի նախապատուութիւն կու տայ, քան «ազգերու ինքնորոշման» սկզբունքին, որովհետեւ Ռւաշինկութընի քաղաքականութիւնը հետամուտ է երկիրներու ներկայ գոյակինակի պահանման (սթաթու քուօ), եւ ոչ թէ՝ երկիրներու անդամահատման։

«Ամերիկացի պաշտօնատարները խօսած են նաեւ խաղաղութեան, օրէնքի, արդարութեան գաղափարներուն մասին, պնդելով միաժամանակ որ համաձայնութիւն չկայ այն մասին՝ թէ ի՞նչ է անարդարութիւնը։ Պետական քարտուղարութեան պատասխանատուները յայտնապէս մոռացութեան տուած են Մարդկային հրաւանց Պաշտպանութեան Համաշխարհային Յայտարարութիւնը, որ շատ հասկալի կերպով կը յայտնէ թէ ի՞նչ բան կը բռնաբարէ մարդկային հիմնական հրաւունքները։

«Ինչ կը վերաբերի Թուրքիոյ կողմէ Պոլսոյ Հայութեան վրայ ի գործ դրուած ճնշումներուն եւ յատկապէս կրթական մարզէն ներս բանեցուած սեղմումներուն, ամերիկացի պաշտօնատարները յայտնած են, թէ պետական քարտուղարութեան ստացած տեղեկութիւնները չեն համապատասխաներ Հայ Ազգային Մարմնի տուած տեղեկութիւններուն եւ թէ Թուրքիոյ Հայերը ճնշումի ենթակայ չեն, այլ կը վայելեն շատ մը իրաւունքներ: Պետական քարտուղարութիւնը, այս պարագային եւս երկդիմութիւն ցոյց տալով, կ'ըսէ թէ, այդ կացութեան փոփխութեան համար, ոչինչ կ'ուզէ կամ կրնայ ընել:

«Վերջապէս, միակ կէտը, ուր պետական քարտուղարութիւնը գէթ որոշ հասկացողութիւն մը ցոյց տուած է հարցապնդող մեր ընկերներու քննադատութիւններուն, եղած է Մարդկային իրաւանց Յանձնաժողովի Մարտ 6-ի նիստին կապակցութեամբ, որուն համար ընդունած է որ ՄԱԿ-ի մօտ ամերիկեան պատուիրակ Հոփմանի արտայայտութիւնը «սխալ հասկացողութիւն» մըն է, զոր կը խոստանայ պարզել մօտ ապագային»<sup>74</sup>:

Յուլիս 1974-ի ընթացքին, Թուրքիոյ՝ Կիպրոսի վրայ կատարած ներխուժումին պատճառով, լարուեցան ԱՄՆ-թրքական յարաբերութիւնները: ԱՄՆ-ի Քոնկրէսը կասեցուց Թուրքիոյ սահմանուած զինամթերքի առաքումները, իսկ Թուրքիա, իր հերթին՝ ջնջեց իր հողերուն վրայ ԱՄՆ-ի ունեցած ուզմախարիսխներուն տրուած դիւրութիւններուն մեծագոյն մասը:

Քաղաքական վերոյիշեալ կացութիւնը օգտագորուծեցաւ ամերիկահայութեան կողմէ, որուն թափած ճիգերուն շնորհիւ, Մեծ Եղեռնի վաթսունամեակին առիթով, 1975 Ապրիլ 8-ին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչներու Տունը, 19-ի դէմ 377 ձայնով քուէարկեց բանաձեւ մը, որ Ապրիլ 24-ը կը Հռչակէր «Մարդու դէմ մարդու անմարդկայնութիւնը յիշատակող ազգային օր»: Քուէարկութենէն առաջ, պետական քարտուղարութեան ճնշումով, բանաձեւէն ջնջւած էր Թուրքիոյ մասին եղած յիշատակութիւնը<sup>75</sup>:

Պետական քարտուղարութիւնը անբաղձալի նկատեց Թուրքիան յիշատակող սկզբնական բանաձեւը, քանի որ այդ մէկը պիտի ազդէր արդէն իսկ վատթարացած Թուրք-ամերիկեան յարաբերութեանց վրայ: Պետական քարտուղարութեան պաշտօնատարներէն

74. «Ազգակ» (օրաթերթ), Գէյրութ, 24 Յուլիս, 1974:

75. International Herald Tribune, Paris, 12-13 April, 1975.

մէկը կը յայտարարէր թէ «մենք կը զգանք Հայկական ծագումով մեր քաղաքացիներուն զգացումին խորութիւնը, բայց այս «դէպքը» պատահած էր վաթսուն տարիներ առաջ, եւ Հիմա զայն կրկին արծարծելը պիտի վնասէր Թուրքիոյ Հետ մեր յարաբերութիւններուն, որ արդէն սկսած է մտածել թէ արդեօ՞ք հրահանգելու է որ ԱՄՆ լքէ Թուրքիոյ իր ուզմախարիսխները»<sup>76</sup>:

Սակայն բանաձեւը ԱՄՆ-ի կողմէ պաշտօնապէս որդեգրուելու համար, անհրաժեշտ էր որ ստանար նաեւ Ծերակոյտին վաւերացումը: 1975 Ապրիլ 22-ին Հարցը բերուեցաւ Ծերակոյտի Արդարադատութեան Յանձնախումբին, սակայն այնտեղ ճիգ չկատարուեցաւ զայն քուէարկելու: Արդարեւ՝ Ապրիլ 21-ին, Թուրքիոյ մօտ ԱՄՆ-ի գեսպանը պետական քարտուղարութեան իմացուցած էր թէ Թուրքերը Ներկայացուցիչներու Տան կողմէ քուէարկուած բանաձեւը «անարգանք մը» կը համարէին: Արդարադատութեան Յանձնախումբի անդամ՝ դեմոկրատ Ճոն Թաննի կացութիւնը պարզելով կը յայտնէր թէ բանաձեւին հանդէպ պետական քարտուղարութեան ցոյց տուած ընդդիմութեան պատճառով շուտափոյթ վաւերացումի մը հեռանկարը գոյութիւն չունէր, եւ թէ՝ հաւանաբար ամերիկահայ համայնքին համար համակրանքի նոր բանաձեւ մը որդեգրըւէր: Այդպէս ալ հարցը դատապարտուեցաւ մոռացութեան»<sup>77</sup>:

Ամերիկացի լրագրող եւ հրապարակագիր Պիլ Պոյարսքի, «Ինթըրնեշընը Հերլյա Թրիւպին»ի մէջ «1915-ի Զարդերուն ԱՄՆ-ի Դիւանագիտական Տեսակէտ»ը խորագրով յօդուածին մէջ յայտարեց, թէ Քիսինճըրի պետական քարտուղարութեան ջանքերը կը միտին «ձեւափոխել պատմութիւնը»<sup>78</sup>:

Վատէն վատթարագոյնի չգացին սակայն ԱՄՆ-թրքական յարաբերութիւնները: Մինչեւ իսկ սկսան բարելաւուիլ, մանաւանդ միջ-կառավարական աստիճանի վրայ, Թուրքիոյ Հանդէպ Քոնկրէսի կատարած որոշ զիջումներուն շնորհիւ: Ապահովուեցաւ նաեւ Թուրքիոյ մէջ ԱՄՆ-ի ուզմախարիսխներու ապագան, թէեւ Թուրքիոյ Համար որոշուած զինարգելը կը մնար ի գորու:

1975-ի տարեկերջին ստորագրուեցաւ միջազգային խաղաղութեան կայունացման միտող Հելսինքիի Համաձայնագիրը, որուն

76. International Herald Tribune, Paris, 12-13 April, 1975.

77. The Daily Star, Beirut, 24 April, 1975.

78. Bill Boyarski, A Diplomatic U.S. View of 1915 massacre, International Herald Tribune, Paris, 12-13 April, 1975.

յանձնառու կ'ըլլային նաեւ ԱՄՆ, ԽՍՀՄ եւ Թուրքիա: Հելսինքիի  
համաձայնագրով երաշխաւորուեցան պետութեանց սահմանները:  
Պիտի յարգուէր միջազգային սթաթուս-քուոն:

1976 Մայիս 11-ին, ԱՄՆ-ի Քոնկրէսի մէկ ենթայանձնախում-  
բը յատուկ ունկնդրութիւն մը չնորհեց «Արմինիըն էսեմպլի»ի  
անունով իրեն ներկայացող Հայկական պատուիրակութեան (ան-  
դամներ՝ Վահագն Տատրեան, Տենիս Փափազեան, Լեւոն Սարգիս-  
եան, Տիգրան Սմսարեան, Ռիչըրտ Յովհաննէսեան, Աւետիս Սանճ-  
եան, Շաւարչ Թորիկեան), որուն հետ, այլ Հարցերու կարգին նաեւ  
քննեց «ցեղասպանութեան Հարցը եւ անոր առընչութիւնը ԱՄՆ-ի  
ապագայ արտաքին քաղաքականութեան Հետ»: Ենթայանձնա-  
խումբի նախագահ Ուրլիք, ներկայացուցիչ Տանիէլսըն Հայանպաստ  
կեցուածք որդեգրեցին, իսկ ներկայացուցիչներ Հէյզ եւ Պըրք,  
ունկնդրութիւնը ձախողեցնելու հակամէտ Հարցումներ եւ առար-  
կութիւններ առաջ քաշեցին: «Արմինիըն էսեմպլի»ի պատուիրա-  
կութեան կողմէ տրուած բոլոր վկայութիւնները (84 տպագիր էջ)  
ապա Հրատարակուեցան Քոնկրէսին կողմէ որպէս պաշտօնական  
ատենագրութիւնները<sup>(79)</sup>:

#### Գ Լ Ո Ւ Խ Զ.

### ՆԱԽԱԳԱՀ ՃԻՄԻ ՔԱՐԹԸՐԻ (1977-1981) ՕՐԵՐՈՒԽ

1976-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրութեանց առիթով Հ.Ց.  
Դաշնակցութեան եւ «Արմինիըն էսեմպլի»ի Ամերիկայի ներկայա-  
ցուցիչները միաժամանակ կապ պահեցին նախագահ Շերլու Ֆոր-  
տի եւ Դեմոկրատ կուսակցութեան նախագահական թեկնածու՝ Ժի-  
մի Քարթըրի հետ, «Հայանպաստ արտայատութիւններ եւ ապա՝  
առանձին հանդիպումներ խնդրելով»: Նախագահ Ֆորտ դիմումնե-  
րէն ոչ մէկուն ընդուածեց, մինչ Ժիմի Քարթըր կատարեց ինդ-  
րանքներուն երկուքն ալ: Հոկտեմբերի կէսերուն, նիւ Ժըրգիի օդա-  
կայանին մէջ, Ժիմի Քարթըր, իր սեփական օդանաւին վրայ ընդու-  
նեց Հերրի Տէրտէրեանն ու Լէօ (Լեւոն) Սարգիսեանը: Տէրտէրեան  
շեշտեց տեսակցութեան կարեւորութիւնը, ոչ միայն ամերիկահա-  
յութեան, «այլեւ աշխարհի տարածքին ապրող վեց միլիոն Հայե-  
րուն Համար, որոնք կ'ապրին Մ. Նահանգներու դիտանկիւնէն  
ուզմագիտական կարեւոր շրջաններու մէջ»: Քարթըր բաժնեց  
«այդ մատնանշումին իրաւացիութիւնը»: Ապա՝ Լէօ Սարգիսեան  
ամփոփ կերպով Հայկական Հարցը ներկայացուց, ընդգծելով որ  
«աշխարհասփիւռ Հայերը խորապէս ընդգրած էին» Հայանպա-  
նութեան ճմարտութիւնը վարագուրելու պետական քարտուղա-  
րութեան վերջին փորձերուն դէմ» եւ ԱՄՆ-ի «պետական վարչա-  
մեքենայէն ներս մուտքի, ինչպէս եւ ամերիկեան ներքին թէ ար-  
տաքին քաղաքականութեան ձեւաւորումին մէջ իրենց մասնակ-

79. «1976-ը Հայ Դատի ճամբով», «Ազգակ» (օրաթերթ), Գյուղութ, 1 Յունուար,  
1977:

ցութեան առջեւ դրուած սահմանափակ կարելիութիւններուն համար»: Առաջին հարցին մասին Քարթըր զուգահեռ մը գտած էր պետական քարտուղարութեան՝ Կիպրոսի հարցով վարած քաղաքականութեան հետ, որ ինք դատապարտելի գտած էր, եւ կիպրասէր տարրերը այդ գնահատած էին իր մէջ: Իսկ Հայկական Հարցին մասին ըսած էր թէ «ծանօթ չեմ այն չափով, որքանով պէտք է ըլլայի հաւանաբար», աւելցնելով թէ կը փորձէ լսել եւ իմանալ: Իսկ պետական վարչամեքենային եւ քաղաքականութեան ծրագրումի հարցերուն շուրջ դրական արտայայտութիւնը ունեցած է Ճիմի Քարթըր<sup>(80)</sup>:

Քանի մը օրեր ետք, Ճիմի Քարթըր, ամերիկահայութեան հետեւալ պատգամը ուղղեց, նախքան իր՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրութիլը:

«Հայաստանի պատմութիւնը, որ կը տարածուի երեք հազար տարիներու վրայ, պատմութիւնն է գոյատեւումի՝ ճնշող դժուարութեանց դէմ, յաղթանակի՝ տիրապետողներու դէմ, ինչպէս նաեւ վկայութիւնը՝ մարդկային ողբերգական տառապանքի:

«Հայ ժողովուրդը տեւաբար ցուցաբերեց անպարտելի ոգի մը եւ նուիրում՝ ազատութեան դատին, ինչ որ մարմին ստացաւ Հանրապետութեան ստեղծումով, 1915-1917 տարիներու արիւնոտ հանգրուանէն անմիջապէս ետք:

«Մօտառապէս մէկուկէս միլիոն մարդ սպաննուեցաւ «20-րդ դարու առաջին ցեղասպանութեան ընթացքին», այսուհանդերձ՝ Հակառակ անոր որ պատմական ողբերգութիւնը դեռ չէ սրբագըրւած, Հայերը՝ ուր որ ալ գտնուին, կը շարունակեն պահել իրենց մշակոյթն ու ազատութեան ձգտումը:

«Այսօր, պատմական Հայաստանի մէկ փոքր բաժինը ենթակայ է Խորհրդային Միութեան, իբրև Հայաստանի Խորհրդային Ընկեր-վարական Հանրապետութիւն, մինչ մնացեալ բաժինը տակաւին մաս կը կազմէ Թուրքիոյ:

«Ես կը համակրիմ հայ ժողովուրդի ձգտումին եւ կ'ըմբռնեմ իրենց Հայրենիքը դարձեալ ազատ տեսնելու անոնց մղումը: Աւելի՞ն եւ ուժգնորէն կողմնակից եմ Ցեղասպանութեան Միջազգային Դաշնագիրը բարեփոխելու պահանջին:

«Ժամանակը եկած է, որպէսզի աշխարհ անդրադառնայ թէ ցե-

ղասպանութեան գործածութիւնը, իբրեւ պետական քաղաքականութիւն, որեւէ ժողովուրդի կողմէ, մարդկութեան դէմ գործուած ոճիր մըն է, որ պէտք է դատապարտուի:

«Նմանապէս կը գիտակցիմ թէ բազմաթիւ հայեր մեծապէս նպաստած են Միացեալ Նահանգներու մտաւորական եւ մշակութային կեանքին - խորքին մէջ անոնք կարեւոր ազգեցութիւն գործած են աշխարհի մշակոյթներուն վրայ, դարերու ընթացքին - եւ թէ՝ անոնք ու իրենց ազգային պատմութիւնը արժանի են յաւելեալ ուշադրութեան, մեր կառավարութեան եւ այս երկրի բոլոր քաղաքացիներուն կողմէ:

«Իբրեւ ղեկավար Դեմոկրատ կուսակցութեան - կուսակցութիւնը Վուտրօ Ուիլսընի, մարդ մը՝ որ խոր գուրգուրանք ցուցաբերեց Հայութեան հանդէպ, ժամանակի մը մէջ, երբ անոնք ենթարկուած էին ծայրագոյն անարդարութեան - ես պիտի աշխատիմ որ հայ ժողովուրդի ձայնը լսելի դառնայ, եւ թէ՝ Լիբանանի Հայութեան օգնութեան հասնելու հարցին նման ինդիրներ կարեւորութեամբ նկատի պիտի առնուին: Բայց այս նպատակները իրագործելու համար, ես պէտք պիտի ունենամ ձեր թէ՝ աջակցութեան եւ թէ՝ ցուցմունքներուն:

Անկեղծօրէն ձերդ՝  
Ճիմի ՔԱՐԹԸՐ

21 Հոկտեմբեր 1976  
Աթլանթա, Ճորճիա

Անշուշտ սոյն յայտարարութիւնը համակրական բնոյթ ունէր լոկ եւ ոչ պաշտօնական, քանի որ Քարթըր տակաւին քուէներու կարօտ նախագահական թեկնածու մըն էր միայն: Այսուհանդերձ զգալի էր յայտարարութեան հաւասարակշռեալ, չափաւոր բնոյթը: Թուրքիան չէր յիշատակուած որպէս ցեղասպան, միւս կողմէ՝ ցուրտ պատերազմի շրջանէն մնացորդ բանաձեւեր չկային: Քարթըրի արտայայտութիւնը չէր Հակասեր 1961-62 թուականներու ու Տիկ Ռապաքի արտայայտութեանց: Միևնույն կողմէ՝ նշմարելի էր Քարթըրի մօտ ցեղասպանութեան հարցին եւ թուրքիոյ ենթակայ

80. Armenian Weekly, Boston, 25 October, 1976, «Աղդակ» (օրաթերթ), Պէտքութ, 14 Դեկտեմբեր 1976:

81. «Զարթօնք» (օրաթերթ), Պէտքութ, 1 Թունուար 1977:

Արեւմտեան Հայաստանին շուրջ աւելի յստակ եւ ընդհանրապէս Հայանպաստ դիրք մը:

Այերիկայի Միացեալ Նահանգներուն նախագահ ընտրուելէն ետք՝ ծիմի Քարթը իր նախագահական տարիներուն (1977-1981) շարունակեց իր երկրին պետական-քաղաքական այն ուղեգիծը, որ Թրումընեան Վարդապետութիւն անունով Հաստատուեցաւ 1947-ին: Այսուհեռակա Հայերուն հետ ունեցած իր կապերուն շնորհիւ՝ նախագահ Քարթը Հասկացողութիւն ցուցաբերեց 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան նկատմամբ առանց ցեղասպանութիւն բառը նշելու: Սպիտակ Տան մէջ 16 Մայիս 1978-ին խօսած իր ճառին մէջ ըստ անիկա ի միջի այլոց թէ «խորապէս կը զգամ, որ իբրև եւ նախագահ, վստահ պէտք է [որ] ըլլամ թէ ասիկա՝ [Հայկական Ցեղասպանութիւնը] երբեք պիտի չմոռցուի»<sup>82</sup>:

1978-ի աշնան՝ նախագահ Քարթը Սէթ Մոմճեանը նշանակեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի մօտ, եւ անիկա՝ այդ Հանգամանքով մասնակցեցաւ ՄԱԿ-ի Մարդկային Իրաւանց Ցանձնաժողովի 1979-ի 35-րդ գումարման նիստերուն: Իր ժընեւ մեկնումի նախօրեակին Սէթ Մոմճեան յայտարարեց թէ ժընեւ կը մեկնէր իբր ներկայացուցիչ ամերիկեան կառավարութեան, եւ թրքական կառավարութեան յարատեւ աշխատանքին իբր հետեւանք՝ ՄԱԿ-ի Մարդկային Իրաւանց Ցանձնաժողովին ենթակայ եղող Խորականութեան Կանխարգելումի եւ Փոքրամասնութիւններու Պաշտպանութեան ենթայան կամաց անդամներին համար Ռուսաշինքիքոյի ցեղասպանութեան սկզբնական տեղեկագրի մէջէն վեցուած 30-րդ պարբերութիւնը վերահաստատելու Հաստատ մըտքով: Սէթ Մոմճեան կ'աւելցնէր թէ «Սպիտակ Տան մեծաւորները խոստում տուած են ինծի Հայկական տեսակէտին թիկունք կանգնիլ եւ ես նախագահ Քարթը ըստին ըսի. «Եթէ չյաջողիմ առաքելութեանս մէջ՝ այն ժամանակ ամերիկեան պատուիրակութենէն մէկ անգամ պիտի պակսի, Սէթ Մոմճեանը»»<sup>83</sup>:

Ճիշդէ, որ 1979-ի ՄԱԿ-ի Մարդկային Իրաւանց Ցանձնաժողովի 35-րդ գումարման 1520-րդ նիստին չվերահաստատուեցաւ 30-

րդ պարբերութիւնը, սակայն գետինը պատրաստուեցաւ յետագային կատարուելիք Հայանպաստ որեւէ փոփոխութեան: Նկատի առնուեցաւ Սէթ Մոմճեանի տեսակէտը եւ 14 Մարտ 1979-ի նիստին ամերիկեան պատուիրակութեան ղեկավար էտ Մեզվինսքի յայտնեց թէ կը բաժնէր Կիպրոսի պատուիրակին խօսքերը: Այս վերջինը՝ Կիպրոսի պատուիրակը՝ ունեցեր էր շատ բուռն եւ հայանպաստ արտայայտութիւն մը եւ դատապարտեր թուրք պետութեան կողմէ 1915-ին կատարուած ցեղասպանութիւնը եւ ջնջումը զայն յիշատակող 30-րդ պարբերութեան: Նոյն նիստին Հայանպաստ ելոյթներ ունեցան Աւստրիոյ, Խորհրդային Միութեան, ԱՄՆ-ի, Աւստրալիոյ, Ֆրանսայի, Կիպրոսի, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի, եւ Փոքրամասնութեանց իրաւունքներու Պաշտպան Ցանձնախումբի լուտոնեան կազմակերպութեան ներկայացուցիչները: Այս բոլորին դէմ՝ թուրք դէտը՝ Եավուզալի եկաւ անակնկալի, եւ ապա ունեցաւ երկարապատում ելոյթ մը՝ իրեն ձայնակից գտնելով մէ՛կ երկիր՝ Փաքիստանը: Հուսկ՝ օրուան նիստին գանատացի նախագահն առաջարկեց, որ բոլոր տեղեկութիւնները փոխանցուին ՄԱԿ-ի յատուկ զեկուցաբեր Ռուսաշինքիքոյին, որպէսզի զանոնք նկատի ունենար իր յաջորդ տեղեկագիրին մէջ՝ միաժամանակ յայտնելով թէ կարելի չէր անոր պարտադրել տեղեկագիրի փոփոխութիւնը՝ նկատի ունենալով որ յատուկ զեկուցաբերը անկախ անձնաւորութիւն մըն էր եւ ոչ ոք իրաւուքն ունիր միջամուխ ըլլալու անոր գործին, սակայն կարելի էր յուսալ որ երբ անիկա կը կատարէր վերջին հպումներն իր տեղեկագիրին՝ նկատի կ'առնէր ժողովի ընթացքին բերուած տեղեկութիւնները եւ կատարուած նկատողութիւնները:

Թուրք դէտերն առարկեցին Փաքիստանի պատուիրակութեան միջոցով. այն ատեն գանատացի նախագահ Պոլն Հարցը դրաւ քուէի եւ իր բանաձեւն անցաւ 15-ի դէմ մէկ քուէով: Իր կարգին՝ ՄԱԿ-ի Տնտեսական եւ Ընկերային Խորհուրդը 12 Ապրիլէն 16 Մայիս 1979-ի իր գումարման ընթացքին՝ 4 Մայիսին վաւերացուց ՄԱԿ-ի Մարդկային Իրաւանց Ցանձնաժողովի 35-րդ նստաշրջանի ատենագրութիւնները<sup>84</sup>:

1980-ին նախագահ Քարթը ուրիշներու կարգին ամերիկեան ներկայացուցիչ նշանակեց Հ.Բ.Լ. Միութեան Կեդրոնական Ցանձնա-

82. «Հայկական Ցեղասպանութիւնը Միացեալ Նահանգներու Քոնկրետին մէջ՝ ներկայացուցիչ Զարլզ Փաշայեանի ճառը», «Զարթօնք», Պէյլութ, 11 Ապրիլ 1984, էջ 3:

83. Զաւէն Մաըրլեան, «1978-1979 Հայկական Դատի հետապնդման ճամբուն վրայ», «Զարթօնք», Ամանորի բացառիկ, 31 Դեկտեմբեր 1979, էջ 10:

84. Զաւէն Մաըրլեան, «1978-1979 Հայկական Դատի հետապնդման ճամբուն վրայ», «Զարթօնք», Ամանորի բացառիկ, 31 Դեկտեմբեր 1979, էջ 10:

ժողովի այդ օրերու ատենապետ Էտուլրոտ Մարտիկեանը Մատրիտի մէջ կայանալիք Հելսինքիի համաձայնագրերու խորհրդաժողովին, որ կայացաւ 1980-ի նոյեմբերին<sup>85</sup>: Այսպիսով՝ նախագահ Քարթը մնաց Հետեւողական, իր պաշտօնավարութեան սկիզբէն մինչեւ աւարտը, ամերիկահայութեան հանդէպ դրական վարուելակերպ մը ունենալու իր քաղաքականութեան մէջ: Միւս կողմէ, սակայն, Հետամուտ ԱՄՆ-ի մեծապետական շահերուն՝ ամէն ջանք թափեց, որ ԱՄՆ-ի Քոնկրէսը վերցնէր Կիպրոսի ներխուժումէն ետք Թուրքիոյ դէմ դրուած զինարգելը եւ ընդունէր Թուրքիոյ տրամադրել տարեկան 125 միլիոն տոլար արժողութեամբ զէնք ու զինամթերք՝ ինչպէս որ կ'առաջարկէր ինք: Ի վերջոյ՝ 1978-ի կէսերուն Ամերիկեան Ծերակոյտը վերցուց Թուրքիոյ դէմ հաստատուած զինարգելը ճնշումին տակ նախագահ Քարթը, պետական քարտուղար Սայրըս Վանսի, ՆԱԹՕ-ի ընդհանուր քարտուղարութեան եւ Արեւմտեան Եւրոպայի դաշնակիցներու: Ծերակոյտին վրան ճնշում բանեցնողները կը պնդէին թէ Թուրքիան պէտք չէր որ Հրուէր գիրկը Խորհրդային Միութեան եւ թէ Թուրքիոյ մէջ գտնուող ՆԱԹՕ-ի խարիսխները վերջնականապէս կորսնցնելու վտանգը կար:

Այն ատեն հայ մամուլը խարանեց ամերիկեան դիմաշը ջումը: «Փաստօրէն Ամերիկայի ուժը հիմնուած չէ բարոյական ու գաղափարական ա՛յն սկզբունքներուն եւ արժէքներուն վրայ, որոնց անունով շարունակ կը ճառեն Սպիտակ Տան վարիչները»՝ գրեց Պէյրութի «Ազդակ»ը խմբագրականով մը, եւ նոյն հետայն շարունակեց, թէ «Միացեալ նահանգները ոչ միայն թումբ չկանգնեցան Կիպրոսի բռնագրաւումին՝ այլեւ զինարգելքը ջնջելով իրողապէս մեղսակից կը գառնան թրքական ներխուժումի նուիրագործումին»<sup>86</sup>: Հակամերիկեան մամուլի պայքարը սաստկացաւ եւ իրանի Հ.Յ. Դաշնակցութեան պաշտօնաթերթ «Ալիք»ը հարցնելէ ետք թէ «ինչո՞ւ պայքարում ենք Թուրքիայի եւ նրա պաշտպան ամերիկեան նոր կայսերապաշտութեան դէմ»՝ նոյն խորագիրը կրող խմբագրականով կը գրէր ի միջի այլոց, թէ «... մեր բուն պայքարը, ուղղակի Թուրքիոյ ոէժիմի ու պետութեան եւ նրա անմիջական պաշտպան Ամերիկայի դէմ է»<sup>87</sup>:

85. Hoosharar, vol. 67, No. 17, New York, 1 November 1980, p. 17.

86. «Ամերիկեան հակասութիւնը», «Ազդակ», Պէյրութ, 31 Ցուկս 1978, էջ 1:

87. «Ազդակ», Պէյրութ, 29 Փետրուար 1980, էջ 4:

## ԳԼՈՒԽ.

### ՆԱԽԱԳԱՀ ՌՈՆԱԼՏ ՌԻԿԼՆԻ (1981-1989) ՕՐԵՐՈՒՆ

Երբ նախագահական ընտրապայքարի օրերուն գեմոկրատ Ճիմի Քարթը եւ Քալիֆորնիոյ նախկին կառավարիչ հանրապետական Ռոնալտ Ռիկլն Հետամուտ էին քուէներու որսորդութեան՝ նախագական աթոռի թեկնածու Ռիկլն 15 Ապրիլ 1980 թուակիր Հետեւեալ նամակն ուղղեց ԱՄՆ-ի Հ.Յ. Դաշնակցութեան պաշտօնաթերթ «Հայրենիք»ին:

«65 տարի առաջ պատմութեան տարեգրութիւններուն մէջ արձանագրուեցաւ մեծագոյն ողբերգութիւններէն մին, երբ մէկ ու կէս միլիոն անմեղ հայեր, այր, կին եւ մանուկներ, ջարդուեցան Արարատի շուրջին տակ:

«Անոնց միակ «ոճիրն» էր եղած, իրենց բազմադարու նուիրումը իրենց կեանքը ապրելու [որպէս] ազատ հայեր՝ դաւանելով իրենց քրիստոնէական հաւատքը, հայրենիքի մը մէջ, որ նախապէս հրապուրած էր Միջին Ասիան իր հմայքով ու հզօրութեամբ:

«Մինչեւ այսօր հայկական սփիւռքը վերականգնումի մէջ է արեան բաղնիքէն. Լիբանանի, Թուրքիոյ եւ Միջին Արեւելքի տարբեր շրջաններու հայեր տակաւին կը տառապին առհաւական ատելութենէ եւ խտրականութենէ:

«Սով[ետական] Հայաստանի մէջ ազատութեան համար պայքարող հայեր տակաւին կը հիւծին բանտերու եւ օտարութեան մէջ: Եւ այս երկրին մէջ հայերուն հարցը տակաւին շատ աղօտ ձեւով հասկցուած է:

«1980-ը պէտք է [որ] ըլլայ այն ժամանակաշրջանը՝ երբ ամերիկահաստակ հայերու ծայները լսուին կառավարական խորհուրդն ներս. պէտք է [որ] ըլլայ այն շրջանը՝ երբ ամերիկացիք եւ ազատաշխարհի իրենց գաշնակիցները որոշում առնեն թէ 1915-ի ողբերդութիւնը ամենեւին պիտի չկրկնուի։

«Ես կը միանամ ամերիկահայ համայնքին՝ հանդիսաւոր յիշատակութեանը համար 1915-ի նահատակներուն։

### Անկեղծօրէն՝ ՌՈՒԱՀԸ ՌԻԿՐՆ»<sup>88)</sup>։

Իրանի մէջ արգելափակեալ ամերիկեան պատանդներու հարցով վարկարեկուած նախագահ ծիմի Քարթը չկարողացաւ վերընտրըւիլ, եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրուեցաւ Ռոնալտ Ռիկընը։

Նախագահ Ռիկըն անշեղ կերպով շարունակեց իր երկրին քաղաքականութիւնը Թուրքիոյ հանդէպ, ուր 12 Սեպտեմբեր 1980-ին պետական հարուածով մը Զօր. Քենան էվլեն տիրացեր էր իշխանութեան, հաստատեր արտակարգ վիճակ, եւ սահմանափակեր ուամկապետական ազատութիւնները։

Նախագահ Ռիկընի իշխանութեան սկզբնական շրջանին Հայկական Դատինի ի նպաստ եղան երկու պարագաներ։ Իր 22 Ապրիլ 1981 թուակիր եւ 4838 թիւ յայտարարութեամբ՝ Նախագահ Ռիկըն անուղղակի կերպով կը հաստատէր նախ՝ թէ «[Հրէական ողջակիցումէն] առաջ [տեղի ունեցած] Հայկական Ցեղասպանութեան նման, եւ նման Քամպոնիական Ցեղասպանութեան որ յաջորդեց անոր, եւ բազմաթիւ այլ ժողովուրդներու [ենթարկուած] շատ մը հալածանքներու նման՝ երբեք պիտի չմոռցուին ողջակիզումին դասերը»։ Երկրորդ՝ ԱՄՆ-ի Ողջակիզումի Յուշարձանին Խորհուրդը, որ ամերիկեան դաշնակցային անկախ մարմին մըն է՝ 30 Ապրիլ 1981-ին միաձայնութեամբ որոշեց, որ «Հայկական Ցեղասպանութիւնը պէտք է ներառուի Ողջակիզումի Թանգարանի Յուշարձանին մէջ»<sup>89)</sup>։

Հայոց Ցեղասպանութեան 66-րդ տարելիցի օրերուն, 28 Ապրիլ 1981-ին, Ամերիկեան Քոնկրէսին մէջ բազմաթիւ ծերակուտականներ եւ ներկայացուցիչներ ունեցան Հայանպաստ արտայայտու-

88. «Հայրենիք», 16 Ապրիլ 1980, էջ 1։

89. Տես՝ ծանօթ. թիւ 82։

թիւններ, որոնք հրատարակուեցան «Քընկրէշընը Ռէքըրտ»ին մէջ։ Ներկայացուցչական Տան մէջ այդ օրուան աղօթքը կատարեց Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի Առաջնորդ Վաչէ Արք. Յովսէփեանը, եւ բերանացի ելոյթ ունեցաւ ներկայացուցիչ ձորճ Տանիէլսընը, որ իր խօսքերը եզրափակեց՝ «Մենք բնաւ պիտի չմոռնանք, աշխարհը բնաւ պիտի չմոռնայ 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը՝ 1915-ի Հայկական Ցեղասպանութիւնը»<sup>90)</sup> յայտարարութեամբ։

ԱՄՆ-ի Խորհրդային Միութեան մօտ զեսպան Արթը Հարթմէնը Խորհրդային Հայաստան այցելեց 30 եւ 31 Մարտ 1982-ին, որուն ընթացքին նախ բարձրացաւ Միծեռնակաբերդի եղեռնի Յուշարձանը եւ ծաղկեպսակ մը զետեղեց Հոն՝ անմար կրակին առջեւ։ Խորհրդանշական արարք մըն էր իր կատարածը<sup>91)</sup>։

Անխախտ մնացին ամերիկեան քաղաքականութեան հիմնական դրյթները։ 1981-ի Դեկտեմբերին ամերիկեան պաշտպանութեան քարտուղար Քէսփը Ուայնպըրկը յայտարարեց թէ Ուաշինգտոն ամբողջութեամբ զօրավիգ կը կանգնի ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիոյ։ Մեկնարանութեան չի կարօտիր յստակ ու մեկին այս յայտարարութիւնը։ Ցաջորդ տարին՝ 1982-ին Թուրքիան եւս Միացեալ Նահանգներէն ստացաւ 400 միլիառ տոլարի օժանդակութիւն մը։ առաւել՝ ԱՄՆ-ի պաշտպանութեան ենթաքարտուղար Մայքը Լորենգոյի գլխաւորութեամբ ամերիկեան պատուիրակութիւն մը 25 Յունուար 1982-ին Անգարայի մէջ սկսաւ թրքական բանակին զինական օժանդակութիւնները աւելցնելու կարելիութիւններուն քննութիւնը<sup>92)</sup>։

2 Օգոստոս 1982-ին ԱՄՆ-ի Պետական Քարտուղարութեան «Գիւլըթըն» պաշտօնաթերթը հրատարակեց «Հայկական ահաբեկչութիւն - Ուրուագիծ մը» խորագիրով գրութիւն մը՝ սպառնալիքի վերընտութեամբ զբաղող Ապահովական Գրասենեակի խմբակէն էնտրիւ Քըրզընի ստորագրութեամբ։ Այդ գրութիւնը կը ներկայացնէր Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակին եւ Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներուն

90. News, Congressman George E. Danielson, 30th District, California, "Remembering the Armenian massacre", Los Angeles, 19 May 1981, p. 8.

91. «Միացեալ Նահանգներու զեսպանը Հայաստանի մէջ», «Զարթօնք», Պէյրութ, 6 Ապրիլ 1982, էջ 2։

92. «Ազգակ», Պէյրութ, 26 Յունուար 1982, էջ 8։

զինեալ պայքարը 1975-էն 1982-ի միջոցին ու կը շեշտէր թէ անոնք «ստանձնած են պատասխանատուութիւնը 170 դէպքերու, որոնք կը ներփակեն սպանութիւնը թուրք 21 դիւանագէտներու եւ կամ անոնց ընտանիքի անդամներուն»: Գրութիւնն իր աւարտին ունէր ծանօթագրութիւն մը, որ մեծ աղմուկ բարձրացուց նոյնիսկ Ամերիկեան Ծերակոյտի կարգ մը անդամներուն մօտ: Անիկա կ'ըսէր թէ «որո՞վհետեւ 1915-ի Փոքր Ասիոյ պատմական դէպքերուն արձանագրութիւնը տարտամ է, Միացեալ Նահանգներու Պետական Քարտուղարութիւնը՝ չ'ընդունիր այն ենթադրութիւնները, թէ թըրքական կառավարութիւնը ցեղասպանութիւն գործած է հայ ժողովուրդին դէմ: Հայ ահարեկիչները այդ ենթադրութիւնները կ'օգտագործեն, մասամբ արդարացնելու համար իրենց տեւական յարձակումները թուրք դիւանագէտներու եւ թրքական հաստատութիւններու դէմ»<sup>93)</sup>:

Իսկապէս ընդգեցուցիչ էր «ենթադրութիւններ» որակել 1915-1923 տարիներուն հայոց վրայ գործադրուած ցեղասպանութիւնը, երբ նոյնինքն Ամերիկեան Պետական Քարտուղարութեան արխիւները, եւ Ամերիկեան Ծերակոյտի եւ Ներկայացուցիչներու Տան ատենագրութիւնները փաստացիօրէն կը վկայէին հակառակը: Կոստանդնուպոլսոյ մօտ ամերիկեան դեսպան Հէնրի Մորկընթառի գաղտնի տեղեկագիրներն ու հրապարակային յուշագրութիւնները արդէն բաւարար բարձրադրական փաստեր էին:

Մանօթագրութեան դէմ արդար ընդգումը ամերիկահայ գաղութին եւ բողոքը կարգ մը ծերակուտականներու ստիպցին «Պիլըթըն»ի խմբագրութիւնը, որ 1982 Սեպտեմբերի յաջորդ թիւով հրատարակէր ծանօթութիւն մը, թէ «Հայկական հահարեկչութիւն - Ուրուագիծ մը» յօդուածը, որ լոյս տեսաւ «Պիլըթըն»ի Օգոստոս 1982-ի ահարեկչութեան յատկացուած թիւին մէջ, անհրաժեշտաբար չ'արտացոլացներ արտաքին գործերու նախարարութեան պաշտօնական դիրքը, եւ յօդուածին վերլուծական մեկնաբանութիւնները կը պատկանին միմիայն հեղինակին»<sup>94)</sup>:

Ընդառաջելով հայկական կազմակերպութիւններու կատարած դիմումներու՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան նախագահ Թամըս Օ'Նիլ, վերի «ճշդում»էն ետք, 9 Դեկտեմբեր 1982-ին նամակ

93. Էնտրիւ Քըրզըն «Հայկական ահարեկչութիւն - Ուրուագիծ մը», «Զարթօնք», Պէյրութ, 21-22 Ապրիլ 1983, էջ 2:

մը գրեց Միացեալ Նահանգներու Պետական Քարտուղար ձորճ Շուլցին՝ խնդրելով որ Պետական Քարտուղարութիւնը գրաւոր կերպով յստականցնէր իր դիրքը 1915-1923 թուականներու Հայոց Ցեղասպանութեան առընչութեամբ: Ի պատասխան այս հարցապընդումին՝ Պետական Քարտուղարութեան Հանրային Յարաբերութիւններու փոխ քարտուղար եւ խօսնակ ձոն Հիուզ ջանաց 28 Յունուար 1983 թուակիր գրութեամբ մը մեղմացում մը կատարել «Պիլըթըն»ի Օգոստոսի ծանօթագրութեան մասին՝ առանց յստակօրէն սահմանելու Պետական Քարտուղարութեան դիրքը<sup>95)</sup>: Իր ստացած պատասխանն անբաւարար նկատելով՝ 8 Փետրուար 1983-ին Թամըս Օ'Նիլ ձոն Հիուզին ուղղեց երկրորդ նամակ մը, ուր կը յայտնէր թէ գոհ էր որ Օգոստոսի ծանօթագրութիւնը «ո՛չ ճիգ մըն էր» ներկայացնելու արտաքին գործերու նախարարութեան դիրքը, եւ ոչ ալ՝ քաղաքականութեան փոփոխութիւն մը», եւ կ'աւելցնէր թէ յուսացած էր որ պատասխանը կ'ըլլար «աներկդիմի եւ յստակ յետսկոչում մը այդ ծանօթագրութեան, ինչպէս եւ վերահաստատում մը Հայկական Ցեղասպանութեան իրականութեան»: Այսուհանդերձ՝ անիկա կ'եզրակացնէր թէ Պետական Քարտուղարութիւնը չէր փոխած իր դիրքը «Հայկական Ցեղասպանութեան պատմական ճանաչումին [հանդէպ], ինչ որ վերջերս վերահաստատուեցաւ նախագահ Ռիկընի թիւ 4838 յայտարարութեամբ»<sup>96)</sup>:

8 Ապրիլին պատասխանելով Օ'Նիլին՝ ձոն Հիուզ կը յայտնէր թէ «ո՛չ յօդուածն ու անոր ընկերացող ծանօթագրութիւնը եւ ոչ ալ ծանօթագրութիւնները նպատակ ունէին ներկայացնելու Միացեալ Նահանգներու քաղաքականութիւնը: Ո՛չ ալ անոնք կը ներկայացնէին փոփոխութիւն մը Միացեալ Նահանգներու քաղաքականութեան մէջ: Քաղաքականութեան մասին յայտարարութիւնները որոնք հանրային արձանագրութեան մաս կը կազմեն՝ հոն ալ կը մնան եւ ինքնայայտ են»<sup>97)</sup>:

Հայոց Ցեղասպանութեան 68-ամեակին առթիւ ելոյթ ունենալով ծերակուտականներուն առջեւ՝ ներկայացուցիչներու Տան նախագահ Թամըս Օ'Նիլ անդրադառաւ վերի նամակին եւ յայտնեց թէ «պէտք չկայ ըսելու թէ այս յետսկոչումը չի կրնար ամբողջու-

94. Տես՝ ծանօթ. թիւ 82:

95. «Զարթօնք», Պէյրութ, 25 Փետրուար 1983, էջ 2:

96. «Զարթօնք», Պէյրութ, 20 Մարտ 1983, էջ 2:

97. «Ներկայացուցչական Տան նախագահ Թամըս Օ'Նիլի խօսքը», «Զարթօնք», Պէյրութ, 13 Ապրիլ 1984, էջ 2:

**Թեամբ ջնջել** այն մեծ վնասը որ պատճառուած է յիշեալ յօդուածով»: Այսուհանդերձ՝ ան վերստին կը շեշտէր «կարեւորութիւնը Քոնկրէսին կողմէ այս հարցին տրուելիք ուշադրութեան, եւ տեւականօրէն եւ աչալլրջօրէն հսկելու որ Հայկական Ցեղասպանութեան վերաբերող պատմական արձանագրութիւնն ու քաղաքականութիւնը ըլլան իրաւ ու ճշգրիտ արտայայտութիւնը հայ ժողովուրդի պատահածին: Մինչեւ այն ատեն որ մենք, Քոնկրէսի մէջ գտնուողներս, կը շարունակենք աչալուրջ մնալ, վստահ եմ թէ իրապէս պատահածը քողարկելու որեւէ փորձ պիտի չյաջողի»<sup>98</sup>:

ԱՄՆ-ի Քոնկրէսի հայ անդամ Զարլզ Փաշայեան նոյն օրն իր խոսած ճառին մէջ նշեց ի միջի այլոց՝ թէ ԱՄՆ-ի Քաղաքական Գործերու պետական փոխ քարտուղար Լորընս հկըլպըրկըրի 21 Ապրիլ 1983 թուակիր նամակը: Հոն գրեթէ ան բառացի կերպով կ'արտադրէր Ճուռակի գրածը Օ'Նիլին, եւ իր կարգին կ'աւելցընէր թէ ԱՄՆ-ը «կը շարունակէ խորապէս մտահոգ ըլլալ համակարգուած ճիգերովը ահարեկչական որոշ խումբերու՝ 1915-ի ողբերգական դէպքերը իրեւ պատճառաբանութիւն գործածելու թուրք դիւանագէտներու, [եւ] թուրքիայէն ներս եւ աշխարհի վրայ թուրքերու սեփական եւ հանրային գործունէութիւններուն դէմ կատարուող ահարեկչութիւններուն», որոնք «զօրաւոր եւ ամէնէն խիստ կերպով կը դատապարտէ»: Որպէս եզրակացութիւն՝ հկըլպըրկըր կը յայտնէր թէ Պետական Քարտուղարութիւնը կը ծրագրէր «Պիւլըթն»ի յօդուածէն յառաջացած «այս ցաւալի հակամարտութիւնը» փակելու համար «Պիւլըթն»ի յաջորդ թիւն մէջ հրատարակել հետեւեալ ծանօթութիւնը.

«Պիւլըթն»ի Օգոստոս 1982-ի թիւին մէջ լոյս տեսած «Հայկական ահարեկչութիւն - Ուրուագիծ մը» յօդուածը, անոր ընկերացող ծանօթութիւնն ու ծանօթագրութիւնները միտումը չունէին ըլլալու Միացեալ նահանգներու քաղաքական յայտարարութիւնները: Ո՞չ ալ անոնք կը ներկայացնէին որեւէ փոփոխութիւն ամերիկեան քաղաքականութեան մէջ»<sup>99</sup>:

Մինչ այդ ամերիկեան քաղաքականութիւնը շարունակուեցաւ Թրումընեան Վարդապետութեամբ հաստատուած ուղեգիծով

ՆԱԹՕ-ի իր դաշնակից եւ Խորհրդային Միութեան սահմանակից Թուրքիոյ հետ:

1982-ի Նոյեմբերին ԱՄՆ-ի Կեդրոնական Գաղտնի Սպասարկութեան (Ար.Այ.Էշ.) պետ Ռեֆիլը Քէյսի այցելեց Թուրքիա եւ տեսակցեցաւ Թուրքիոյ պատերազմական նախարար Հալուք Պայուլքենի հետ եւ զանազան հարցերու շարքին՝ անոր հետ քննարկեց «Հայկական ահարեկչութիւնը»: Արդէն, 7 Հոկտեմբերին, Անգարայի մէջ գումարուեր էր թուրք-ամերիկեան զինուորական ժողով մը՝ պատերազմական նախարարութեանց ներկայացուցիչներու մասնակցութեամբ: Ամերիկեան պատուիրակութիւնը գլխաւորեր էր Պաշտպանութեան փոխ քարտուղար Ռիչըրտ Փըրլ: Ժողովէն ետք յայտարարուեցաւ թէ Ամերիկեան Կառավարութիւնը համաձայնած էր թուրք իշխանութիւններուն հետ ի՞ր իսկ ծախսովը արդիականացնել Թուրքիա գտնուող զինուորական տասը օդակայանները, աւելցնելով թէ օդակայանները ՆԱԹՕ-ի ուժերուն կողմէ պիտի օգտագործուէին միմիայն անհրաժեշտութեան մը պարագային»: Այս բոլորին ի տես՝ թուրքիոյ արտաքին գործոց նախարար իկթեր Թիւրքմեն յայտարարեց թէ «թուրք-ամերիկեան յարաբերութիւնները ո՞չ մէկ ատեն այսքան լաւ եղած են»<sup>100</sup>:

Օդային տասը ուզմախարիսխներու արդիականացման համաձայնագիրը ստորագրուեցաւ Պրիւքսելի մէջ 1982-ի Դեկտեմբերի սկիզբը, որմէ անմիջապէս ետք մամուլը հաղորդեց թէ «դիւանագիտական աղբիւրներ նշեցին, թէ շատ ուզմախարիսխներ պիտի կատարելագործուին, որոնց մէջ Թուրքիոյ արեւելեան կողմը գտնուող Պաթմանի եւ Վանի խարիսխները, որոնք ուզմական կարեւորութիւն կը ներկայացնեն խորհրդային եւ իրաքեւիրանեան սահմաններուն մօտ գտնուելնուն [համար]: Նախ պիտի բարեկարգուի Սինոպի խարիսխը, որ կը գտնուի Սեւ Ծովուն եզերքը: Յայտարարութեան մէջ յիշուած է նաեւ թէ նոր խարիսխ մը պիտի կառուցուի Մոււշի մէջ»<sup>101</sup>:

Մինչ Թուրքիա կը զօրացնէր իր կապերը ԱՄՆ-ի հետ՝ աչքէ չէր հեռացներ բարեկամական կապեր պահելու կարելիութիւնը Խորհրդային Միութեան հետ եւ Պրիւքսելեան Համաձայնութեան ստորագրութեան օրն իսկ, «զուգադիպութեամբ» թէ «խորամանկու-

98. «Ներկայացուցչական Տան նախադաս Թամըս Օ'Նիլի խոսքը», «Զարթօնք», Պէյրութ, 13 Ապրիլ 1984, էջ 2:

99. Տես՝ ծանօթ. թիւ 82:

100. «Զարթօնք», Պէյրութ, 14 Նոյեմբեր 1982, էջ 2:

101. «Զարթօնք», Պէյրութ, 2 Դեկտեմբեր 1982, էջ 1:

թեամբ», թուրք արտաքին գործոց նախարար իլֆեր Թիւրքմեն այցելեց Խորհրդային Միութեան վարչապետ Ալեքսէյ Թիխոնովին՝ Մոսկուայի մէջ<sup>102)</sup>:

1983-ի կէսերուն թուրք կառավարութիւնն ու մամուլն սկսան հրապարակաւ մտահոգութիւն յայտնել ապահովութեանը համար Թուրքիոյ արեւելեան նահանգներուն եւ առաջ քշել այն տեսակէտը թէ շրջանը «ոռազմագիտական շատ կարեւոր դիրք մը ունենալով հանդերձ՝ պէտք եղած կերպով պաշտպանուած չէր» դրացի երկիրներու» դէմ<sup>103)</sup>:

1983-ի Յունիսին ԱՄՆ-ի պաշտպանութեան փոխ նախարար Ռիչըրտ Փըրլ այցելեց Անգարա՝ մասնակցելու համար Թուրք-ամերիկեան հասարակաց ժողովին: Ժողովի ընթացքին Ամերիկայի պետական ներկայացուցիչը համաձայն գտնուեցաւ որ զինաշինական եւ օդանաւային արտադրութեան ճարտարարուեստական կեղուն մը հաստատուի Թուրքիոյ մէջ: Փըրլ յայտնեց թէ կառուցելի տասնմէկ օդակայաններէն նախապատուութիւն պիտի տրուին Մուշի եւ Վանի օդակայաններուն, որովհետեւ արեւելեան նահանգներուն «արդիականացումը Թուրքիոյ պաշտպանութեան մեծապէս պիտի նպաստէ: «Մենք», աւելցուց Փըրլ, «երբեք մտադրութիւն չունինք Մուշի եւ Վանի մէջ կառուցելի զինուրական օդակայանները Թուրքիոյ պաշտպանութեան տարբեր նպատակներու ծառայեցնելու: Այդ օդակայաններն ու այլ միջոցառումներ թշնամին խրտչեցընելու պիտի ծառայեն եւ ՆԱԹՕ-ի հարաւ-արեւելեան ճակատին մէջ Թուրքիոյ հետ շրջակայքի միւս ուժերուն մէջ հաւասարակըշուութիւն մը պիտի ապահովեն: Թուրքիոյ յատկապէս արեւելեան շրջաններուն մէջ պաշտպանութիւնը մեծապէս կը կաղայ: Սովետական Միութիւնը կովկասի մէջ 20 զօրագունդեր զետեղած է. միւս կողմէ՝ կը շարունակուի իրան-իրաք պատերազմը»<sup>104)</sup>:

Խորամանկ կերպով օգտագործելով յարձակումի մը անգոյ վտանգը՝ թուրքերը զօրացուցին իրենց արեւելեան շրջաններու (իմա՝ Հայկական բռնագրաւեալ Հողերը) պաշտպանութիւնը:

Այդ օրերուն թրքական «Թերճիւման» օրաթերթը կը գրէր թէ

«Թուրքիա ՆԱԹՕ-ի Սովետներու հետ սահման ունեցող երկու երկիրներէն մէկն է: Սովետական Միութեան հետ Թուրքիոյ սահմանը 60 քիլոմետր է, եւ արեւմտեան պաշտպանութեան տեսակէտէն Թուրքիա ստիպուած է առանձին դէմ դնել սովետներու կողմէ անակնկալ յարձակումի մը պարագային: Թուրքիան ամէնէն մեծ թիւով բանակը ունի, եւ այսօր, այդ պատճառով ալ, նիւթական դըժուարութիւններու մէջ կը գտնուի: Ամերիկա Կիպրոսի մեր միջամտութեանէն ետք տխուր որոշումով մը զինարգել հոչակեց Թուրքիոյ դէմ եւ այդ պատճառով Թուրքիոյ զինանիւթի բացը մեծաւ: Կացութիւնը կարծուածէն ալ աւելի լուծում կը պահանջէ»<sup>105)</sup>:

Այսպէս՝ Թուրքիա կրցաւ շարժումի մղել իր դաշնակիցները: Առաջին անգամն ըլլալով ՆԱԹՕ-ի բազմազգեան ուժերն արգելիչ եւ յարձակողական ընդարձակ փորձեր կատարեցին Արեւելեան Թուրքիոյ մէջ, Հայաստանի սահմաններուն մօտ, 1983-ի Յունիսին՝ «Արկածախնդրութիւն - Ճեղընթաց - 1983» անունին տակ: Ինազմափորձերուն մասնակցեցան 3500 բանակայիններ Պելճիքայէն, Մեծն Բրիտանիայէն, Արեւմտեան Գերմանիայէն, Իտալիայէն, Թուրքիայէն եւ Միացեալ Նահանգներէն: Ինազմափորձերը՝ որոնց գլխաւոր նպատակն էր երեւան հանել առաւելութիւններն ու տկարութիւնները թուրք բանակին՝ զեկավարուեցան թուրք զօրավար Սետաթ Կիւներալի կողմէ, որ հրամանատարն էր ՆԱԹՕ-ի հարաւարեւելեան Եւրոպայի դաշնակից ցամաքային ուժերուն<sup>106)</sup>:

Խորհրդային Միութիւնը լաւ աչքով չդիտեց ուազմափորձերը եւ մանաւանդ այն մթնոլորտը զոր ստեղծեցին թրքական պատկերասփիւրը, ձայնասփիւրը եւ մամուլը եւ զայն կոչեց «Հակախորհրդային Հիսթերիա»: Ի պատասխան այս կացութեան՝ 23 Յունիս 1983-ին Մոսկուայի ձայնասփիւրը յայտարարեց, թէ «Թուրքիոյ պատկերասփիւրը ամէն օր հաղորդումներ կը սփոչ Կարսի եւ Էրզրումի շրջաններէն, ուր տեղի կ'ունենան ՆԱԹՕ-ի ուժերուն ուազմափորձերը: Այդ հաղորդումները կը յիշեցնեն ուազմական կատաղի գործողութիւններ եւ պատերազմական դրութիւն: ՆԱԹՕ-ի սպայակոյտը հաստատուած է Խորհրդային Միութեան սահմաններէն 30

102. «Զարթօնք», Պէյրութ, 2 Դեկտեմբեր 1982, էջ 1:

103. «Թուրքիա մտահոգ իր արեւելեան շրջաններէն», «Զարթօնք», Պէյրութ, 7 Հոկտեմբեր 1983, էջ 2:

104. Նոյնը:

105. «Թուրքիա մտահոգ իր արեւելեան շրջաններէն», «Զարթօնք», Պէյրութ, 7 Հոկտեմբեր 1983, էջ 2:

106. «ՆԱԹՕ-ի ուազմափորձերը արեւելեան Թուրքիոյ մէջ», «Զարթօնք», Պէյրութ, 10 Յունիս 1983, էջ 2:

քիլոմետր Հեռաւորութեան վրայ գտնուող Սարիղամիշի մէջ, ուրկէ կը դեկավարէ «Արկածախնդրութիւն - ձեպընթաց 83» կոչուող ուազմափորձերը»<sup>109</sup>:

1983-ի Ապրիլ 21-ին ԱՄՆ-ի Քոնկրէսին մէջ 24 ծերակուտականներ եւ 65 ներկայացուցիչներ ելոյթ ունեցան ի նպաստ Հայկական Յեղասպանութեան՝ նպատակ ունենալով անոր իրողութեան պաշտօնական ճանաչումը ԱՄՆ-ի կառավարութեան կողմէ եւ Ապրիլ 24-ի հոչակումը որպէս Յիշտակումի Պաշտօնական Օր: Առայդ կարելի չեղաւ որոշում մը տալ 1983-ին, սակայն առնուեցան նախաքայլերը 1984-ին նման որոշում մը յաջողցնելու համար: Իսկ 1984-ը ընտրական տարի էր Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ:

Երկրին ղեկն իր ձեռքն ունեցող նախագահ Ռիկընի Հանրապետական Կուսակցութիւնը ո՛չ յիշտակեց Հայկական Յեղասպանութեան իրողութիւնը եւ ոչ ալ անդրադարձաւ ամերիկահայութեան այդ ուղղութեամբ ներկայացուցած պահանջներուն՝ այդ փլաթֆորմին մէջ զոր որդեգրեց 20 օգոստոսին Տալլասի մէջ կայացած ընտրական իր համագումարին մէջ, այլ գոհացաւ ինչպէս Արեւելեան Եւրոպայի ժողովուրդներուն՝ նոյնպէս ալ հայերուն տալու իր նեցուկը «Համայնավար իրաւակարգին տակ իբրեւ ճնշըւած ազգ իր ազատութեան պայքարին մէջ»<sup>108</sup>:

Դեմոկրատ նախագահական թեկնածուները՝ որոնք կը ձգտէին իշխանութեան՝ կը մրցէին իրարու հետ Հայկական Յեղասպանութիւնը ճանչող եւ Հայանպաստ արտայայտութիւններով: Այսպէս էր որ Ուոլթըր Մոնտէյլ եւ Ճեսի Ճեքսըն նման արտայայտութիւններ ունեցան 24 Ապրիլ 1984-ին: Ուոլթըր Մոնտէյլ որ նոյն ամրան ընտրուեցաւ Դեմոկրատ Կուսակցութեան նախագահական թեկնածու՝ յայտարարեց ի միջի այլոց, թէ Հայութիւնը «պիտի յիշտակէ Համաշխարհային Առաջին Պատերազմի ընթացքին Օսմաննեան Կայսրութեան մէջ մէկուկէս միլիոն հայերու ցեղասպանութեան 69-րդ տարեկիցը: ...Ամբողջ ժողովուրդի մը այս ծրագրուած ահաբեկումը իր նախընթացը չունէր արդի ժամանակներուն [մէջ], սա-

կայն ան մեծ մասամբ անդիտացուեցաւ աշխարհի կողմէ, եւ ժամանակին հետ գրեթէ ամբողջութեամբ մոռցուեցաւ»<sup>109</sup>:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ֆրեզնոյի Հայ Դատի Յանձնախումբը 100,000 տոլար հանգանակեց ի նպաստ Դեմոկրատ նախագահական թեկնածու Մոնտէյլին: Յանուն Յանձնախումբին՝ Ռիչըրտ Տարմանեան յայտարարեց թէ «Մոնտէյլի վարչութիւնը օգտակար պիտի հանդիսանայ Հայ Դատին եւ հայոց իրաւունքներուն»: Կազմակերպուած ընդունելութեան աւարտին՝ Ուոլթըր Մոնտէյլ «շեշտած է թէ Հայոց Յեղասպանութիւնը ցաւալիօրէն չճանչուեցաւ ներկայ իմա Ռիկընի վարչութեան եւ Պետական Քարտուղարութեան կողմէ, եւ եթէ ինք ընտրուի՝ պիտի սրբագրուի այդ սիսալը»<sup>110</sup>:

Ընտրական այսպիսի մթնոլորտի մը եւ տարուան մը ընթացքին աշխատացան Հայկական Յեղասպանութիւնը ճանչնելու լուրջ աշխատանքները՝ յաճախ բախելով բուռն ընդդիմութեանը Ռիկընի վարչութեան: Հոն էր ընդդիմութիւնը, որպէսզի ժխտական հետևանքներ չստեղծուէին ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւններուն մէջ:

Սերակուտական Քարլ Լեւինը եւ Ներկայացուցիչներու Տան անդամ Զարլզ Փաշայեան յայտներ էին 14 Յունիս 1983-ին հրապարակուած կոչով մը թէ Քոնկրէսին մէջ կային չորս առաջարկներ որոնք կը սպասէին քննարկման եւ վաւերացումի: Անոնցմէ առաջինը կը նպատակադրէր վերահաստատել ամերիկեան քաղաքականութիւնը Մեծ Եղեռնի նկատմամբ (առաջարկուած՝ ծերակուտականներ Լեւինի եւ Ուիլսոնի կողմէ իբրեւ Բանաձեւ թիւ 124): Երկրորդը նոյնանման առաջարկ մըն էր Ներկայացուցիչներու Տան մէջ (առաջարկուած՝ ներկայացուցիչներ Փաշայեանի եւ Ուաքսմանի կողմէ իբրեւ Բանաձեւ թիւ 171): Երրորդը կը պահանջէր 24 Ապրիլ 1984 թուականը հոչակել Յեղասպանութեան՝ բայց յատկապէս Հայկական Յեղասպանութեան Զոհերու Յիշտակութեան Ազգային Օր (առաջարկուած ծերակոյտին մէջ՝ ծերակուտական Յոնկասի

107. «Մոսկուայի ճայնասփիւռը ՆԱԹՕ-ի բրքական ուազմափորձերու մասին», «Ազդակ», Գյյուլթ, 19 Յուլիս 1983, էջ 5:

108. «Հայկական Յեղասպանութիւնը չի շահագրգռեր Միացեալ Նահանգներու Հանրապետականները», Զարթօնք, Գյյուլթ, 13 Սեպտեմբեր 1984, էջ 2:

109. «Ամերիկայի նախագահական դեմոկրատ թեկնածուներ Մոնտէյլ եւ Ճեքսըն Հայկական Յեղասպանութեան մասին», «Զարթօնք», Գյյուլթ, 26 Յունիս 1984, էջ 3

110. «Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը 100.000 տոլար կը յատկացնէ Մոնտէյլի ընտրապայքարին», «Զարթօնք», Գյյուլթ, 10 Ապրիլ 1984, էջ 2:

կողմէ իբրեւ Բանաձեւ թիւ 87), իսկ չորրորդը կրկնութիւնն էր այս վերջինին (առաջարկուած Ներկայացուցիչներու Տան մէջ՝ ներկայացուցիչներ Թոնի Քոէլ Հոյի կողմէ իբրեւ Բանաձեւ թիւ 247<sup>111</sup>):

Տարի մը ամբողջ, 1983-էն 1984, ամերիկահայ կազմակերպութիւններ, Հայ Դատի յանձնախումբեր եւ ծանօթ անձնաւորութիւններ ոգի ի բոխն աշխատեցան որ յաջողցնէին վերոյիշեալ բանաձեւերը օգտուելով ընտրական տարուան պայմաններէն եւ մըթնոլորտէն: Պետական Քարտուղարութիւնն ալ նոյնքան եւ աւելի եւ իր միջոցներուն ամբողջ զօրութեամբ դէմ դրաւ հայանպաստ բանաձեւերուն:

Վերոյիշեալ երրորդ եւ չորրորդ առաջարկները, այսինքն՝ 24 Ապրիլ 1984-ի հոչակումը իբր Յիշատակումի Օր, գրուեցան քուէարկութեան 11 Ապրիլ 1984-ին: Նախքան այդ՝ քուէարկութեան եւ զայն նախորդող օրերը Պետական Քարտուղարութիւնը հեռածայնով եւ այլապէս կատարուած ճնշումներով ձախողեցուց զանոնք՝ Հակառակ անոր որ 228 ներկայացուցիչներ եւ 33 ծերակուտականներ ի նպաստ էին այդ առաջարկներուն: Մերակուտականներ Քարլ Լեւինի եւ Փիթ Ուիլսոնի առաջարկած S.R. 241 օրինագիծը որ կը պահանջէր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութենէն «Նկատի առնել Հայ ժողովուրդին ցեղասպանութիւնը»՝ վաւերացուեցաւ Մերակոյտի Արտաքին Յարաբերութեանց Յանձնախումբին կողմէ, զոր կը զլիսաւորէր ծերակուտական Զարլզ Փերօ: Այսուհանդերձ՝ բանաձեւը քուէարկութեան չեկաւ Մերակոյտի ժողովին եւ այդ ալ ձախողեցաւ Պետական Քարտուղարութեան ճնշումներուն հետեւանքով: Ներկայացուցիչներու Տան պարագային՝ Պետական Քարտուղարութիւնը «յենեցաւ դիւանական այն կանոնին, որուն համաձայն յիշատակումի որեւէ առաջարկ առաջին անգամ երբ քուէարկութեան դրուի՝ միաձայնութեամբ պէտք է անցնի: 11 Ապրիլի նիստին ամբողջ ներկայացուցչական Տան մէջ գտնուեցաւ մէկ ներկայացուցիչ՝ Մարք Սիլիանտր (Հանրապետական Կուսակցութիւն, Միջիկըն)՝, որ Հակառակ քուէարկեց: Եւ առաջարկուումը ձախողեցաւ»<sup>112</sup>:

Մեծ եղաւ ընդգումը, եւ ծերակուտական Լեւինը բուռն կերպով

111. «Զարթօնք», Պէյրութ, 5 Օգոստով 1983, էջ 2:

112. «Թրքական Հակահայ ճնշումները կը սաստկանան - Միացեալ Նահանգներու Արտաքին» Գործոց Նախարարութիւնը՝ չ'ընդունիր Հայկական Ցեղասպանութիւնը», «Զարթօնք», Պէյրութ, 20 Ապրիլ 1984, էջ 2:

քննադատեց Պետական Քարտուղարութեան «խափանարարական արարքը», եւ շեշտեց թէ այդ մէկը «դէմ է թէ՛ պատմական իրողութեանց եւ թէ ամերիկեան կառավարութեան անցեալի դիրքորոշումին»: Մերակուտականներ՝ Յոնկաս, Փրոքսմայր, Կլէն եւ Ուիլսըն ելոյթ ունեցան, իսկ ծերակուտականներ Քրենսթէն, Փէյլ, Փիկը, Սարպէյնզ եւ Մեցնպատում ատենագրութեան մէջ արձանագրել տուին իրենց տեսակէտները՝ բոլո՛րն ալ ի նպաստ Հայկական բանաձեւին: Ներկայացուցիչներու Տան մէջ Զարլզ Փաշայեան եւ 45 ներկայացուցիչներ ունեցան բողոքի ելոյթ եւ արտայայտութիւն՝<sup>113</sup>:

1984-ի Յունիսին Միացեալ Նահանգներու Պետական Քարտուղարութիւնը Հարկադրաբար պատճառաբանեց իր Հակառակութիւնը Հայկական Ցեղասպանութեան հետ առընչուղ բանաձեւերուն Քոնկրէս ներկայացուելուն: Պետական Քարտուղարութիւնը երեք պատճառներով մերժեց ընդունիլ թուրքերուն կողմէ Հայերուն վրայ կատարուած ջարդը որպէս ցեղասպանութիւն: Այսպէս, առաջին՝ Պետական Քարտուղարութիւնը «ո՛չ մէկ արժէք կը տեսնէ 1915-ի դէպքերուն բնորոշման մէջ»: Երկրորդ՝ բանաձեւերը «Ժըխտական Հետեւանքներ պիտի ունենան Միացեալ» Նահանգներութիւնիա յարաբերութիւններուն մէջ»: Եւ երրորդ՝ բանաձեւերու վաւերացումը պիտի դիտուի իբրեւ տեղատուութիւն ահաբեկչական արարքներու առջեւ, եւ ահաբեկիչ խումբեր «կրնան օգտագործել այսպիսի բանաձեւեր՝ ըսելով թէ իրենց պայքարն սկսած է արդիւնաւորութիւլ»<sup>114</sup>:

Պետական փոխ քարտուղար Ռիչըրտ Պըրթին էր որ բերանացի կերպով տուաւ այս պատճառաբանութիւնները, որովհետեւ կառավարութիւնը հրաժարեր էր գրաւոր բացատրութիւն մը տալէ Ներկայացուցիչներու Տան բանաձեւ թիւ 171-ի մասին: Բացատրութիւնը պահանջուեր էր ներկայացուցիչ Հեմիլթընէ, որ նախագահն էր Եւրոպայի եւ Միջին Արեւելքի Յարաբերութեանց Ենթայանձնախումբին եւ յայտնօրէն Համաձայն չէր Պետական Քարտուղարութեան տեսակէտներուն:

113. «Թրքական Հակահայ ճնշումները կը սաստկանան - Միացեալ Նահանգներու Արտաքին» Գործոց Նախարարութիւնը՝ չ'ընդունիր Հայկական Ցեղասպանութիւնը», «Զարթօնք», Պէյրութ, 20 Ապրիլ 1984, էջ 2:

114. «Հայ Դատի Յանձնախումբին կոչը՝ նախարար Ռոոնը Ռիկընի», «Ազդակ», Պէյրութ, 30 Օգոստով 1984, էջ 1:

Հ Օգոստոս 1984-ին ԱՄՆ-ի Հայ Դատի Յանձնախումբը նամակներ յղեց նախագահ Ռիկընին եւ պետական քարտուղար Ճորճ Շուլցին եւ ջրեց Պետական Քարտուղարութեան պատճառաբանութիւնները ընդդէմ ցեղասպանութեան յիշատակման բանաձեւերուն, եւ խստօրէն քննադատեց Պետական Քարտուղարութիւնը որ Պըթի բերնով յայտներ էր թէ յիշատակի բանաձեւերուն վաւերացումը կրնար նաեւ թարգմանուիլ «զգայնութիւն եւ հետաքրքրութիւն Հայկական Հարցի նկատմամբ»: Յանձնախումբը քննադատեց Պետական Քարտուղարութիւնը «որ վախ ազդող միջոցներու կը դիմէ, որպէսզի Հայ-ամերիկեան կազմակերպութիւններու քաղաքական գործունէութեանց վրայ սառեցնող ազդեցութիւն ունենայ»<sup>(15)</sup>:

1984-ի Ապրիլին Պետական Քարտուղարութիւնը փորձեց համոզել ներկայացուցիչ Քոչէլչոն որ ետ քաշէր իր բանաձեւը: Բանաձեւի ձախողութենէն ետք Քոչէլչօ փոխեց բանաձեւին թուականը 1984-էն 1985-ի, որպէսզի Յիշատակումի Օրը զուգաղիպէր Հայկական Ցեղասպանութեան 70-ամեակին, որմէ ետք անիկա կարողացաւ բանաձեւը քուէարկելու արտօնութիւն մը ձեռք բերել օրէնքի մը տակ որ չէր պահանջեր ներկայացուցիչներու ամբողջական միաձայնութիւնը: Միւս կողմէ՝ Հայկական Համագումարը կազմեց յանձնաժողով մը Հայ մտաւորականներէ եւ մասնագէտներէ, որ աշխատէր ԱՄՆ-ի Ցեղասպանութեան Ոգեկոչման Խորհուրդին Հետ Հայկական Ցեղասպանութեան բաժին մը յատկացնելու ծրագրին վրայ եւ դիւրութիւններ ստեղծէր Ուաշինգտոնի Ցեղասպանութեան Ոգեկոչման Թանգարանին մէջ ուսումնասիրութիւններ կատարողներուն: Յանձնաժողովին նախագահ նշանակուեցաւ Պերի Զորթեանը, որ նախապէս Վիեթնամի մէջ գործած ամերիկեան բարձրաստիճան պաշտօնատար մըն էր:

Հայկական բանաձեւին դէմ կարծիք յայտնեց ամերիկեան մեծագույն թիրթ մը՝ «Ուոլ Սթրիթ ճըրնը» 2 Հոկտեմբեր 1984-ին լոյսին տրուած «ԱՍԱԼԱյի օրը» խորագրեալ իր առաջնորդող յօդուածով, ուր ի միջի այլոց կ'ըսէր անիկա, թէ «Արեւելեան Թուրքիոյ ՆԱԹՕ-ի ռազմախարիսխները ճիշդ այն շրջանին մէջ զոր ԱՍԱԼԱ կ'ուզէ «ազատագրել»՝ անհրաժեշտ են արեւմտեան

պաշտպանութեան համար ընդդէմ Միջին Արեւելքի մէջ սովետական յարձակումի մը:

«[ԱՄՆ-ի Քոնկրեսին] քննութեան ներկայացուած երկու օրինագիծեր նպատակ ունին Առաջին Աշխարհամարտի ընթացքին Արեւելեան Թուրքիոյ մէջ մեծաթիւ Հայ մեռելներու յիշատակումը: Կասկած չկայ թէ Հայկական ճնշումը պատմութեան աշուելի մէկ գլուխն էր եւ թերեւս թուրքերը իրենց յանցանքը ուրանալուն մէջ քիչ մը շատ յամառած են: Սակայն անիկա միայն մէկ մասն էր ընդհանուր ողբերգութեան մը, որ շուրջ 1.5 միլիոն կեանքեր իղեց: Զայն այժմ, 70 տարի ետք, Քոնկրեսին առջեւ Հանել՝ կրնայ վեհանձն արարք մը ըլլալ ամերիկահայերու հանդէպ, բայց ան հազիւթէ յարմար նշան մըն է Միջացեալ նահանգներու թշնամիներուն»:

Ապա անդրադառնալով մինչ այդ բանաձեւերուն արձանագրած յաջողութեան ներկայացուցիչներու Տան եւ Մերակոյտի Արտաքին Յարաբերութեանց Յանձնախումբին մօտ՝ «Ուոլ Սթրիթ ճըրնը» այն միտքը կը յայտնէր թէ անոնք քաղաքական խորք ունին, եւ կ'աւելցնէր որ «Թուրքերը հասկնալիօրէն շուարած, մտահոգուած եւ տակնուվրայ եղած են: Մերակոյտի օրինագիծը յստակորոշ կերպով կ'ըսէ թէ «ո՛չ ներկայ Թրքական Հանրապետութիւնը՝ այլ Օսմանեան Կայսրութիւնն է պատասխանատուն Հայերու սպանութեանց համար»: Հետեւաբար՝ Թուրքերը թերեւս չափազանց ուժգնութեամբ մը Հակագդեցին սոյն վաւերացումի սպառնալիքին: Բայց ահարեկչութենէն աւելի քան տասնամեակ մը ետք՝ անոնց պէտք է ներուի եթէ կասկածին որ այս որոշումները մաս կը կազմեն աւելի լայն քաղաքական ծրագրի մը Թուրքիան բաժնելու Արեւմուտքէն»<sup>(16)</sup>:

Իրաց այս վիճակին մէջ էր, որ 14 նոյեմբեր 1984-ին յայտարարուեցաւ, թէ Միջացեալ նահանգներու պաշտպանութեան փոխ նախարար Ռիչըրտ Փըրլ կրկին կը գտնուէր Անգարա, ուր մամլոյ ասուլիսի մը ընթացքին յայտարարած էր, թէ «Թուրքիոյ արեւելքը կը ներկայացնէ լայն ու դժուար պաշտպանելի շրջան մը: Շատ կարեւոր քանակով» ուժեր կան Թրքական սահմանին միւս կողմը եւ լաւ չէ այսպիսի բաց հողամաս մը», եւ ապա աւելցուցած էր թէ Մուշի ու Պաթմանի օդային ռազմախարիսխները, որոնց համար ԱՄՆ 30 միլիոն եւ Թուրքիա 15 միլիոն տոլար էին յատկացուցեր՝

115. «Հայ Դատի Յանձնախումբին կոչը՝ նախագահ Ռոնըլտ Ռիկընի», «Ազգակ», Պէյրութ, 30 Օգոստոս 1984, էջ 1:

116. Wall Street Journal, New York 2 October 1984. տես՝ «ԱՍԱԼԱ-ի օրը», «Զարթօնք», Պէյրութ, 27 Հոկտեմբեր 1984, էջ 2:

պիտի ստեղծէին ապահովութեան հաւասարակշռութիւն մը «աշխարհի այս շատ կարեւոր շրջանին մէջ, քանի [որ] սովետական սպառնալիքը ոչինչով պակաս էր»<sup>117</sup>:

Վերի պատկերացումի ծիրէն ներս սկսաւ դիտուիլ Հայկական Ցեղասպանութեան Թիշտակումի Օրուան մեծացած բանաձեւը, զոր ամերիկահայ գաղութը եւ հայանպաստ դիրքորոշում ունեցող ներկայացուցիչներ կը հետապնդէին Հայոց Ցեղասպանութեան 70-ամեակի սեմին:

21 Փետրուար 1985-ին ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Քես-փըր Ուայնալը յայտարարեց ներկայացուցիչներու Տան Արտաքին Գործերու Յանձնաժողովի նիստին թէ «նման բանաձեւեր անպատեհ հետեւութիւններ կրնան ունենալ եւ կը ծառայեն Հայկական ահարեկչութիւնը քաջալերելու: ... Այս բանաձեւը դրժուարութեանց դէմ յանդիման կրնայ դնել Միացեալ Նահանգները եւ ձգտումի պատճառ դառնալ մեր եւ կենսական դաշնակիցի մը միջեւ»<sup>118</sup>:

ԱՄՆ-ի նախագահ Ռիկըն եւս ճնշում բանեցուց: Թրքական «Ճիւմհիւրիէթ» թերթի 24 Մարտ 1985-ի թիւին մէջ լոյս տեսաւ նախագահ Ռիկընի մէկ Հարցազրոյցը, ուր նախագահը յստակօրէն կը յայտնէր թէ պիտի ընդդիմանար Ամերիկեան Քոնկրէսին կողմէ Հայկական Ցեղասպանութեան Թիշտակումի Օրուան բանաձեւին, որ եթէ քուէարկուէր օրինաւոր մեծամասնութեամբ մը՝ պիտի զրկուէր իրեն վաւերացման համար»<sup>119</sup>: Ռիկընի այս յայտարարութենէն ետք էր որ Թուրքիոյ վարչապետ Թուրկութ էօգալը այցելեց Ուաշինգթըն 1985-ի Ապրիլին:

Ռիկընի այս գիրքորոշումին ի տես՝ ընդվզում մը յառաջացաւ ամերիկահայոց մէջ եւ կարգ մը ներկայացուցիչներու մօտ: Այդ վերջիններէն՝ Ռիչըրտ Լիմըն (Lehtman) յայտարարեց թէ ինքզինք նախատուած կը զգար երբ ԱՄՆ-ի նախագահը համաձայն կը գտնըւէր ԱՄՆ-ի ամբողջ տարածքին «Ազգային Հեմպըրկըրի Օր» մը հաստատելու եւ նշելու՝ սակայն կը մերժէր ճանչնալ Ապրիլ 24-ը՝ «Մարդուն Հանդէպ Մարդուն Անմարդկայնութեան Օր» հոչակելու առաջարկը»<sup>120</sup>:

117. "Les Etats-Unis vont fournir des systems de defense aérienne à la Turquie", *L'Orient-Le Jour*, Beyrouth, 15 Novembre 1984, p. 1.

118. «Ռիկընի վարչութիւնը գէմ է մարդկային» արդարութեան», «Զարթօնք», Պէյութ, 11 Ցունիս 1985, էջ 2:

119. Նոյնը:  
120. Նոյնը:

Իր կարգին «Նիւ եորք Թայմզ» օրաթերթը «Հայաստանի ցաւերը» խորագրեալ եւ «Հաւասարակշռեալ» խմբագրականի մը մէջ առարկեց Մեծ Եղեռնի առընչութեամբ Պետական Քարտուղարութեան մօտ «Ենթագրեալ» բառի գործածութեան, ու եզրակացուց թէ «Հայաստանի ցաւերը արժանի են աւելիին»<sup>121</sup>, մինչ «Պոստըն Կլոպ» իր խմբագրականներէն մէկով կ'եզրակացնէր, թէ «պետական նկատումներով Ուայնալը կը նիկընը խեղաթիւրեցին ցեղասպանութեան զոհերը: Ամերիկացի ժողովուրդը պարտի ներողութիւն խնդրել Հայերէն՝ ամերիկացի պաշտօնատարներու անըգգայնութեան համար»<sup>122</sup>:

Ի վերջոյ՝ Հայոց Ցեղասպանութեան 70-ամեակի Հայկական Համագաղութային նշումներէն ետք՝ 3 Ցունիս 1985-ին քուէարկութեան դրուեցան ներկայացուցիչներու Տան անդամներէն Թոնի Քոէլ Հոյի առաջարկած բանաձեւը, որ կը պահանջէր 24 Ապրիլ 1985-ը յայտարարել Թիշտակումի Օր «1915-էն մինչեւ 1923 Թուրքիոյ կողմէ գործադրուած Ցեղասպանութեան»: ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան մէջ բանաձեւն ստացաւ 233 ձայն ընդդէմ 180-ի: Թէեւ քուէարկողներուն մեծամասնութիւնը թեր քուէարկեց Հայանպաստ բանաձեւին՝ նախագահ Ռիկընի, պաշտպանութեան եւ պետական քարտուղարութեան ճնշումներուն ներքեւ գէմ քուէարկողներուն թիւը հասաւ 180-ի, իսկ որդեգրուելու համար բանաձեւը պէտք ունէր ձայներու երկու-երրորդի մեծամասնութեան: Այսպէս' ծախողեցաւ Թոնի Քոէլ Հոյի բանաձեւն ալ»<sup>123</sup>:

ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց «Խտրականութեան Կանխարգիլման եւ Փոքրամասնութեանց Պաշտպանութեան» ենթայանձնախումբին 38-րդ տարեշրջանին ենթայանձնախումբի մասնաւոր զեկուցարեր Պենճամին Ուիթեքըրի ցեղասպանութեան յատուկ տեղեկագրի քննարկման ատեն ԱՄՆ-ի պատուիրակ ծոն Քերի փորձեց մեղմացնել տարողութիւնը Ուիթեքըրի տեղեկագրին Հայկական հատուածին: 21 Օգոստոս 1985-ի նիստին որ տեղի ունեցաւ Ժընեվի մէջ՝ անիկա յայտնեց, թէ «Հայկական զարդերը... լայնօրէն մեկնաբանուած են բազմաթիւ գործերու մէջ: Նուազագոյն կասկածը

121. *New York Times*, New York, Editorial, 29 April 1985. տես՝ «Զարթօնք», Պէյութ, 23 Մայիս 1985, էջ 2:

122. *Boston Globe*, Boston, Editorial, 18 April 1985. տես՝ «Զարթօնք», Պէյութ 23 Մայիս 1985, էջ 2:

123. Զաւէն Մողըրեան, «Հայկական Հարցի հոլովոյթը Մեծ Եղեռնի 70-ամեակին», «Հօսնակ», Պէյութ, Ի. տարի, թիւ 12, Դեկտեմբեր, 1985, էջ 15:

չկայ, որ մեծ թիւով մարդիկ մեռած են: Սակայն ցեղասպանութիւնը ջարդի մասնաւոր ձեւ մըն է տակաւին եւ հարցին թեթեւ կերպով պէտք չէ մատչիլ»<sup>(124)</sup>: Օգոստոս 30-ի նիստին Ճոն Քերի առաջարկեց բարեփոխել Հայոց վերաբերող պարբերութիւնը: Առ այդ՝ նիստին ատենագրութիւնը կ'ըսէ թէ «դառնալով յատկապէս Հայոց ջարդի հարցին, այն տեսակէտը յայտնուեցաւ թէ նման ջարդեր իսկապէս ցեղասպանութիւն կը համարուին՝ ինչպէս վաւերաթուղթերով հաստատուած են 1919-ի Օսմանեան Զինուորական Ատեանէն, ականատեսներու տեղեկագրէն եւ պաշտօնական արխիւներէն: Այս տեսակէտին առարկելով՝ գանազան մասնակիցներ վիճեցան թէ Հայոց ջարդի որակումը որպէս ցեղասպանութիւն անհրաժեշտ էր որ տեղեկագրին մէջ աւելի լաւ ապացուցուէր վաւերաթուղթերով, եւ ենթադրութիւնները թէ կարգ մը փաստաթուղթեր կեղծուած էին [եւ] որոնք ճանչցուած էին տեղեկագրին մէջ՝ պէտք էր որ վերլուծուէին»<sup>(125)</sup>:

Ի վերջոյ, սակայն, երբ Պենճամին Ուկիթեքըրի տեղեկագրիը, որուն 24-րդ յօդուածը փոխարիներ էր 1973-ի տեղեկագրին 30-րդ յօդուածը եւ կը հաստատէր թէ «նացիներու արարքը, դժբախտաբար, 20-րդ դարու ցեղասպանութեան միակ պարագան չէ, այլ կրնանք յիշել նաեւ... Հայերուն ջարդը Օսմանեան Թուրքիոյ կողմէ՝ 1915-1916-ին...»՝ դրուեցաւ քուէարկութեան՝ ԱՄՆ-ը մաս կը կազմէր 14 թեր քուէարկողներուն ընդդէմ մէկի եւ չորս ձեռնապահներու<sup>(126)</sup>:

Ի տես Հայկական Ցեղասպանութեան ճանաչումին ԱՄՆ-ի, Արեւմտեան Եւրոպայի եւ Խորհրդային Միութեան մէջ տարուող յաջող ջանքերուն, կամ յայտարարութիւններուն եւ իրագործումներուն՝ խուճապահար թուրք պետութիւնն ու քաղաքական կուսակցութիւնները նախազգուշացում եւ քննադատութիւն ուղղեցին վերոյիշեալներուն: Թուրքիոյ վարչապետ Թուրքութ Էօզալ յայտարարեց, որ եթէ Հայկական Ցեղասպանութեան Թիշտակումի բանաձեւերը վաւերացուին ԱՄՆ-ի Քոնկրէսին կողմէ՝ այդ մէկը «կրոնայ ժխտական համար համար առաջարկութեան վերաբերութեան վրայ»<sup>(127)</sup>, իսկ արտաքին գործոց նախարար Վահիտ Հալի-

124. United Nations, Economic and Social Council, E/CN. 4/Sub. 2/1985/S.R. 18, p. 3, pt. 33.

125. United Nations, Economic and Social Council, E/CN. 4 Sub. 2/1985S.R. 39, Add. 2, pp. 4-5, pt. 33.

126. Տես՝ ծանօթ. թիւ 123, էջ 10:

127. Նոյնը:

Փօղլուն աւելցուց իր կողմէն՝ թէ «յուսանք որ Ղներկայացուցիչներու» Տունը չի կրկներ իր սխալը»<sup>(128)</sup>, մինչ թրքական քաղաքական կուսակցութիւնները միասնաբար նամակ մը յղեցին Ամերիկեան ներկայացուցիչներու Տան նախագահ Թամըս Օ՛Նիլին՝ իրենց ընդգումը յայտնելով «Ենթադրեալ ցեղասպանութեան» յիշատակումի բանաձեւին հանդէպ՝ շեշտելով թէ «Թուրքիոյ եւ Միացեալ Նահանգներու միջեւ գոյութիւն ունեցող բարեկամական յարաբերութիւնները կրնան խորապէս ազդուիլ» եթէ 24 Ապրիլը հոչակուի «Մարդուն Անմարդկայնութիւնը Մարդուն դէմ»ի զոհերուն նույիրուած օր: Նամակին պատճէնը յանձնուեցաւ Անգարայի մօտ ամերիկեան դեսպան Ռոպըրթ Շթրապուս-Հիւփին<sup>(129)</sup>:

Ամերիկահայութիւնը եւ անոր հետ գործակցող ներկայացուցիչները ջանք չխնայեցին հայկական բանաձեւերու յաջողութեան համար: 10 Նոյեմբեր 1985-ին Լոս Անձելըսի մէջ կայացած համահաւաքի մը առթիւ, որ կազմակերպուած էր ի նպաստ Սիմոն Վիզընթալ Կեղրոնին եւ ուր ներկայ էին 2000-է աւելի անձեր՝ Քալիֆորնիոյ կառավարիչ Ճորճ Տէօքմէնեանը յիշեց Հայկական Ցեղասպանութիւնը եւ այդ առիթով կրկնեց Հիթերի խօսքերը: Հոն արտայայտուեցաւ թէ Հանդուրժողութեան Թանգարան մը պիտի շինուէր Լոս Անձելըսի մէջ՝ 20 միլիոն տոլար ծախքով եւ ուր տեղ պիտի յատկացուէր Հայկական Ցեղասպանութեան պատկերացումին<sup>(130)</sup>:

Այսուհանդերձ՝ ճնշումն աւելցաւ բանաձեւ թիւ 192-ի դէմ: Իր 25 Նոյեմբեր 1985 թուակիր նամակով պետական քարտուղար Շուլց գգուշացուց Քոնկրէսի ղեկավարները թէ Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչումը «կրնայ դժուարացնել ահարեկչութեան դէմ մեր մղած պայքարը, ինչպէս նաեւ մեծապէս վնասել թուրք-ամերիկեան յարաբերութեանց»: Հազիւ շաբաթ մը ետք, 2 Դեկտեմբերին, Թուրքիոյ ԱՄՆ-ի մօտ դեսպան Շիւքրիւ Էլէքտուաղը շտապ հեռագիր մը ղրկեց ներկայացուցիչներու Տան Կանոնագրային Թանձնախումբին՝ որով դատապարտեց թիւ 192 բանաձեւը, քանի որ, ըստ իրեն, անիկա հիմնուած կը մնար «սխալ մեկնակէտի մը

128. Տես՝ ծանօթ. թիւ 123, էջ 10:

129. "Mise en garde de la Turquie sur la Question Arménienne", L'Orient-Le Jour, Beyrouth, 6 Decembre 1985, p. 1. Տես նաեւ «Զարթօնք», Պէյրութ, 7 Դեկտեմբեր 1985, էջ 3:

130. «Ճորճ Տէօքմէնեան կը խօսի Ողջակիզման եւ Հայկական եղեռնի մասին», «Զարթօնք», Պէյրութ, 15 Դեկտեմբեր 1985, էջ 2:

վրայ, երբ հայերը կը նկատէ 1915-ին գործուած ցեղասպանութեան զոհերը»: Սակայն, հակառակ բոլոր այս ճնշումներուն, իր 3 Դեկտեմբերի նիստին՝ Կանոնագրային թանձնախումբը 4-ի դէմ 8 քուէով նախ որոշեց օրակարգի վրայ դնել թիւ 192 բանաձեւը եւ ապա՝ երկու-երրորդի մեծամասնութիւնը պայման չսեպել բանաձեւի որդեգրումին համար: Այսուհանդերձ ճնշումներն անվրդով շարունակուեցան<sup>(131)</sup>:

Դեկտեմբերի սկիզբն եղած թրքական նախազգուշացումներէն ետք եւ պետական մակարդակի բարձրագոյն այլազան ճնշումներու հետեւանքով՝ քուէարկութեան չըրուեցաւ թիւ 192 բանաձեւը որպէս «ոչ-հաստապ եւ անտեղի» հարց եւ անոր քննարկումը յետաձգուեցաւ ցնոր տնօրինութիւն<sup>(132)</sup>:

Ներկայացուցիչներու Տան վիճաբանութիւնները զուգադիպեցան ա՛յն բանակցութիւններուն՝ որոնք յառաջ կը տարուէին Անգարայի մէջ՝ Միացեալ Նահանգներուն Թուրքիոյ տուած զինուորական օգնութեան վերանորոգման գծով՝ իրը փոխանակութիւն ամերիկեան ուժերուն հոն տրուած դիւրութիւններուն: Ի վերջոյ՝ այս բանակցութիւնները յանգեցան համաձայնութեան վերանորոգման, բայց հայկական բանաձեւերը չյաջողեցան: Արդարեւ՝ 13 ամիս տեւած բանակցութիւններէ ետք, 12 Դեկտեմբեր 1986-ին, երկու պետութիւնները համաձայնեցան հինգ տարուան տեւողութեամբ վերանորոգել 18 Դեկտեմբեր 1985-ին վերջ գտած երկեակ համաձայնութիւնը: 1985-1986 ելեւմտական տարուան ընթացքին՝ ԱՄՆ Թուրքիոյ տուաւ 868 միլիոն տոլար՝ իրը նուէր կամ փոխատըւութիւն, իսկ յաջորդ ելեւմտական տարուան համար Թուրքիոյ խոստացուեցաւ 590 միլիոն տոլարի զինուորական եւ տնտեսական օժանդակութիւն: Իսկ իր կողմէն, Թուրքիա արտօնեց որ իր հողերուն վրայ ԱՄՆ ունենար օդային կարեւոր ռազմախարիսխ մը, եւ լրտեսական ու հաղորդակցութեան կեղրոններ՝ Խորհրդային Միութեան սահմաններուն մօտ<sup>(133)</sup>:

1986-ին Թուրքիան զօրաւոր հակագեցութիւն մը ցոյց տուաւ Հայկական Դատը այժմէականացնելու սփիւրքահայութեան ճիգերուն դէմ: Փետրուարին՝ թրքական բանակն իր ճմեռնային ռազմա-

131. Տես՝ ծանօթ. թիւ 123, էջ 15:

132. Նոյնը:

133. «Միացեալ Նահանգներ-Թուրքիա համաձայնութիւնը վերանորոգուած», «Զարթօնք», Պէտք, 22 Յունուար 1987, էջ 4:

փորձերը կատարեց Խորհրդային Հայաստանի սահմաններուն մօտ: Թուրքիոյ նախագահ Քենան Էվրեն սպառնալից եւ յոխորտալից ճառ մը խօսեցաւ Սարիղամիշի մէջ, եւ ի միջի այլոց ըսաւ. «մեր բանակը այնքան լաւ պատրաստուած է, որ կրնայ անցնիլ Ալլահուէքպեր լեռն ալ, Աղըլ<sup>(134)</sup> լեռն ալ»<sup>(135)</sup>: Զօր. Էվրեն այցելեց Կարս եւ խորհրդային սահմանին վրայ գտնուող Տողոքափու գիւղը: Յուղիսին վարչապետ Թուրկութ Էօզալ այցելեց Մոսկուա, եւ, ըստ թըրքական «Ճիւմհիւրիթ» թերթին՝ Խորհրդային Միութեան զեկավարներուն ներկայացուց «Թուրքիոյ դառնութիւնը Հայաստանի կառավարութեան՝ Հայերու ցեղասպանութեան պատճառներուն առընչութեամբ»: Թուրքիոյ դեսպանները, յատկապէս Ուաշինգտոնի մօտ դեսպան Շիւքրիւ Ելէքտաղ՝ օգտագործելով ՆԱԹՕ-ի անդամակցութեամբ Թուրքիոյ ունեցած դաշնակիցի հանգամանքը՝ դիւանագիտական դիմումներ կատարեցին եւ ճնշում բանեցուցին Ամերիկեան կառավարութեան, Քոնկրէսին, Եւրոպական Խորհրդարանին եւ ՄԱԿ-ին վրայ, ու կարգ մը յաջողութիւններ արձանագրեցին ԱՄՆ-ի մէջ: 1986-ին Ամերիկեան Քոնկրէսին մէջ նոր փորձ մը չկատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան մասին նոր քուէարկութիւն մը կատարելու համար: Ընդհակառակը՝ թրքական կառավարութիւնը Թուրքիա հրաւիրեց ներկայացուցիչներ, Հանրային կարծիքին վրայ ազդեցութիւն ունեցող անձնաւորութիւններ, պատճառներ, Համալսարաններու դասախոսներ, լրագրողներ, եւայլն: Անգարայի դրդումով՝ Թուրքիոյ հրեայ համայնքը Թուրքիա հրաւիրեց հրեայ-ամերիկացիներ, որոնց մէջ կը գտնըւէին Հրէական Ամերիկեան Խորհրդաժողովի նախագահ Թէոտոր Մաննը: Այս բոլորէն ոմանք, իրենց տունդարձին, դարձան Թուրքիոյ համակիրներ<sup>(136)</sup>:

1986-ի Ապրիլին «Արմըտ Ֆորսըզ Ճըրնըլ Ինթըրնեշընը»ի մէջ «Տարբեր տեսակէտ մը Միացեալ Նահանգներու Թուրքիոյ հետ ունեցած յարաբերութեան մասին» վերնագիրով յատկանշական յօդուած մը լոյս տեսաւ ամերիկեան Պոլզ Քորփորէյշըն Ֆէրֆէքս Ընկերութեան նախագահ Տը Վալոն Պոլզի ստորագրութեամբ: Պոլզ վախ կը յայտնէր որ եթէ Համաշխարհային պատերազմի մը ընթաց-

134. Արարատ լեռ:

135. Տես՝ ծանօթ. թիւ 133:

136. Զաւէն Մարտեան, «Դիւանագիտական դետնի վրայ Հայկական Հարցին Հոլովոյթը 1986-ին», «Զարթօնք», Ամանորի բացառիկ, Պէտք, 1 Յունուար 1987, էջ 7:

քին ԱՄՆ-ի Միացեալ Սպայակոյտի Պետերուն պահստի ծրագիրը որ կ'ենթադրէր ԱՄՆ-ի զօրքերն իջեցնել Ալեքսանտրեթի ծոցը եւ անկէ յառաջացնել Անատոլուի ընդմէջէն դէպի Խորհրդային Հայաստան եւ Խորհրդային Վրաստան, ապա Կովկաս եւ Հուսկ Ուրալ-ներու արեւմտեան կողմը ի զօրու էր՝ անիկա գուցէ «առիթ ընծայէլը» որ Թուրքիա տեսնէլը] իր աւանդական երազին իրականացման կարելիութիւնը, այսինքն՝ Թուրքիայէն մինչեւ Կեղրոնական Ասիոյ սովետական Հանրապետութիւնները եւ Խինճիանկ<sup>(137)</sup> երկարող Համաթրքական պետութիւն մը»: Պոլզ կը պնդէր թէ վերի ուազմագիտական ծրագիրը «միակ հիմն է Թուրքիոյ այլապէս ալ չափազանցըւող կարեւորութեան», ու կ'աւելցնէր որ «այս երազին իրականացման հետամուտ ըլլալով՝ Թուրքիա կը պահանջէլը] որ զոհենք ուազմագիտականօրէն աւելի կարեւոր դաշնակից մը՝ Յունաստանը, եւ լքենք աւանդական այն արժէքները, որոնք հիմնական են բուն իսկ Ամերիկայի մեծութեանն ու անոր պատմական տարողութեան Համար: [Ուաշինգթընի Թուրք դեսպան Շիւքրիւ] Էլէքտաղ կը պնդէ որ աչք գոցենք Կիպրոսի մէջ իր երկրին հետապնդած ընթացքին հանդէպ եւ այնպէս ձեւացնենք թէ Առաջին Համաշխարհային Պատերազմի առաջուան Թուրքիոյ մէջ երբեք ցեղասպանութիւն չէ գործադրուած Հայերուն դէմ»: Ապա Պոլզ կ'եզրակացնէր թէ պատմականօրէն փաստարկուած իրողութիւն էր Հայոց դէմ գործադրուած ցեղասպանութիւնը, իսկ «Թուրքիոյ դիրքը կենսական է իրեն՝ իրբեւ աչք, եւ վճռական է Համաթուրանականութեան Համար, որովհետեւ Անատոլուի եւ Կեղրոնական Ասիոյ թրքական սովետական Հանրապետութեանց միջեւ կը գտնուի Հայաստանի Խորհրդային Հանրապետութիւնը, որ պէտք է բնաջնջուի որպէսզի իրականան Թուրքիոյ յոյսերը: Թուրքիան Ամերիկան մեղսակից կը դարձնէ ոչ միայն անցեալին գործուած՝ այլ նաեւ ապագայ Հաւանական ոճիրի մը»: Այս խորաթափանց յօդուածագիրը կ'եզրակացնէր թէ «զինակցութիւնն աւելի կարեւոր է Թուրքիոյ՝ քան թէ Միացեալ Նահանգներու Համար: Հարկ է որ տեսնենք այս մէկը եւ թոյլ չտանք, որ յանկարծ կատարուած արարքի մը Հետեւանքով անզօր վիճակի մը մէջ մնանք»<sup>(138)</sup>:

Հաւ եղած պիտի ըլլար թէ այս յանդուգն, պատմական իրողութիւններու վրայ հիմնուած, եւ իրատես ու հեռատես միտքերը իւ-

137. Այսինքն՝ Սինքիանկ, կամ Զինական Թուրքեստան:

138. Տես՝ ծանօթ. թիւ 136:

րացուէին երկրին իշխանութիւնն ունեցողներուն կողմէ: Սակայն իրողութիւնը տարբեր էր: 1987-ին ԱՄՆ-ի պետական քարտուղարութիւնը, թեւ եւ թիկունք կանգնեցաւ Թուրքիոյ՝ Հայկական թիշտակի Օրուան բանաձեւերը ձախողեցնելու գործին:

18 Յունիս 1987-ին Սթրագպուրկի մէջ գումարուած Եւրոպական Խորհրդարանին Հայկական Ցեղասպանութիւնը ճանչցող որոշումէն ետք լայն թափ առին այն աշխատանքները, որոնք կը միտէին յաջողեցնել բանաձեւ թիւ 132-ը, որուն Համաձայն 24 Ապրիլ 1988-ը պիտի նշանակէր «Հայկական Ցեղասպանութեան Ցիշտակութեան Համազգային Օր»: Գործի լծուեցան Ամերիկայի Հայկական Համագումարը եւ Հայ Դատի Յանձնախումբերը: 2 Յուլիս 1987-ին ճարտարարուեստականներու խումբի մը ԱՄՆ-ի պետական քարտուղար Ճորճ Շուլցի հետ հանդիպումի մը ընթացքին Հ.Բ.Լ. Միութեան նախագահ Ալեք Մանուկեանն ունեցաւ կարճատեւ խօսակցութիւն մը այս վերջինին հետ եւ խնդրեց անկէ աւելի բարեացակամ վերաբերում ցոյց տալ Հայանպաստ բանաձեւին հանդէպ: Այդ առիթով Ալեք Մանուկեան պետական քարտուղար Շուլցին անձնապէս յանձնեց 30 Յունիս 1987 թուակիր յուշագիր-նամակ մը: Պետական քարտուղարը պատասխանեց այդ գիրին 10 Յուլիսին, ուր ի միջի այլոց կ'ըսէր անիկա, թէ «պետական պաշտօնակիցներս եւ ես նպատակ չունինք հերքելու կամ նսեմացնելու Արեւելեան Անատոլիոյ Հայերուն կրած տառապանքը Ա[ռաջին] Աշխարհամարտի ընթացքին եւ անոր վաղորդայինին: Կասկած չկայ, որ Օսմաննեան Կայսրութեան մայրամուտին միջ-Համայնքային պայքարներ, վրէժինդրութիւններ, ջարդեր եւ բռնի տեղահանութիւններ պատճառ եղան տեղայոյն խառն ազգաբնակչութեանց զանգուածային տառապանքներուն: Միլիոնաւոր մարդիկ զոհ դարձան ողբերգական այս եղելութեանց...»:

«Ճարակոյս չկայ, որ 132-րդ բանաձեւի հաստատումը լրջօրէն կը վնասէ Թուրք եւ Ամերիկեան յարաբերութեանց: Թուրքիոյ մէջ բանաձեւը դիտուած է որպէս յանձնարարագիր Հայկական ահարեկչութեան եւ որպէս սկիզբ հատուցման պահանջներու եւ ի վերջոյ հողային մասնատումի: Այս հասկացողութեամբ՝ 132-րդ բանաձեւը, ինչպէս անոր նախորդողը 1985-ին եւ Եւրոպական Խորհրդարանին վերջերս ընդունած որոշմնագիրը զայրոյթ, ընդգում եւ թշնամութիւն կը յառաջացնեն Թուրքիոյ բոլոր քաղաքական հոսանքներուն մէջ: Մենք չենք կրնար այս Հակագդեցութիւնները

անտեսել, ինչպէս նաեւ անոնց հաւանական անդրադարձը այնպիսի մեծ նշանակութիւն ունեցող յարաբերութեան մը վրայ, զոր պէտք է ջանանք ընդարձակել եւ զօրացնել»<sup>(139)</sup>:

Յստակ եւ անպաճոյն խօսքեր էին այս բոլորը, որոնք առանց վարանումի եւ գրաւոր կերպով եկան պարզաբանելու պետական քաղաքականութիւնը Միացեալ նահանգներուն, իսկ ձորճ Շուլց ու Թուրքիոյ դեսպան Շիւքրի Էլէքտաղ իրենց նամակներովն ու այլապէս ճնշեցին ներկայացուցիչներուն վրան, որպէսզի ձախողէր բանաձեւ թիւ 132-ը, եւ յաջողեցան վերջապէս<sup>(140)</sup>:

Բանաձեւ թիւ 132-ի հարցը քննարկուեցաւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան մէջ աւելի քան մէկ ժամ՝ 7 Օգոստոս 1987-ին: Բանաձեւին ի նպաստ զօրաւոր կերպով արտայայտուեցան ներկայացուցիչներ Տէյվիտ Պոնիըրը, Պարպարա Պոքսըրը, Ֆրենք Անունզին, ձողըք Քեննետին, Ռիչորտ Լիմընը, Տէն Լէնկլընը, Ռոպըրթ Թորիչելլին եւ ծո Մոքլին, իսկ դէմ արտայայտուեցան ծին Թէյլըրը, Թրենթ Լաթըր, Ֆրենք Հորթընը, Սթիվըն Սոլարզը, Տակլըս Պոսքոն եւ ծոն Մըրթան: Վիճաբանութեանց աւարտին տեղի ունեցաւ քուէարկութիւն մը, որ ոչ մէկ կապ ունէր բանաձեւ թիւ 132-ը վաւերացնելու կամ չվաւերացնելու հետ, այլ կ'առընչուէր ժողովագրական կանոնի մը, որ չորս ժամով պիտի սահմանափակէր արծարծումը բանաձեւին: Հստ օրինի՝ անհրաժեշտ էր որ ներկայացուցիչներու Տան անդամները համաձայնէին ժամանակի այդ սահմանափակման շուրջ բանաձեւի համար որեւէ քայլ առնելէ առաջ: «Վիճաբանութեան համար ժամանակահատուածի այդ սահմանման արդիւնքը որ 189-ի դէմ 201 էր՝ կանիսց բանաձեւին արծարծումը: Ընթացակարգային այս քուէարկութեամբ Միացեալ նահանգներու ներկայացուցիչներու Տունը խուսափեցաւ այդ հարցը քննելէ»: Քուէարկութեան հաշուումներէն երեւան եկաւ որ 42 ներկայացուցիչներ չէին քուէարկուած ընթացակարգային այդ հարցին:

Թէ որքա՞ն զօրաւոր էր ճնշումը՝ ի յայտ կու գայ քուէարկութեան տուեալներէն: Բանաձեւ 132-ի առաջադրման մէջ դեր վերցուցած 18 ներկայացուցիչներ դէմ էին քուէարկած կանոնական

հարցին, իսկ 15 ուրիշներ ալ երբեք չէին քուէարկած: Այս բոլորը մաս կը կազմէին քուէարկութենէ խուսափած յիշեալ 42 քանակին: Մինչ Մերակոյտին մէջ՝ ուր բանաձեւն ունեցեր էր 25 առաջադրող՝ հարցը կը գտնուէր յանձնախմբային մակարդակի վրայ:

Այս առթիւ՝ նիւ Եորքի «Տէյլի Նիուլ» օրաթերթը Օգոստոս 31-ի իր խմբագրականը կ'աւարտէր «ամօթալի» բառով, եթէ ներկայացուցիչներու Տունը չսրբագրէր ինքզինք եւ մնար լուռ: Իսկ անիկա մնաց լուռ»<sup>(141)</sup>:

139. «Ալեք Մանուկեանի յուշագիրը պետական քարտուղար ձորճ Շուլցին 8եղասպանութեան Ոգեկոչման որոշմագրին մասին», «Խօսնակ», Պէյրութ, 1987, էջ 5-6:

140. «Թուրք-ամերիկեան սերտ գործակցութիւն Հայկական Բանաձեւին դէմ», «Աղոակ», Պէյրութ, 12 Սեպտեմբեր 1987, էջ 4-5:

141. "After all it's only genocide", Editorial, Daily News, New York, 31 August 1987, p. 26.

## ՆԱԽԱԳԱՀ ՃՈՐՃ ՊՈՒՇԻ (1989-1993) ՕՐԵՐՈՒՆ

Նախագահական տարի էր 1988-ն, եւ առ այդ Հայկական Ցեղասպանութեան ի նպաստ ելոյթներ ունեցան նախագահական թեկնածուներ ԱՄՆ-ի փոխ նախագահ Հանրապետական Ճորճ Պուշն ու Մեսհչուսեցի կառավարիչ դեմոկրատ Մայքըլ Տուքաքիսը: Պուշ Հայկական ցեղասպանութեան նկատմամբ ընտրական իր պայքարը հիմնեց հետեւեալ կէտերուն վրայ՝<sup>142)</sup>:

Ա. ԱՄՆ պէտք է որ ճանչնար Հայկական Ցեղասպանութիւնը ջարդերէն վերապրողներու, պատմաբաններու եւ ջարդերուն ժամանակակից ամերիկեան ներկայացուցիչներու վկայութեանց վրայ հիմնուելով, որպէսզի չկրկնուին նոյնանման սարսափներ:

Բ. Ինք պիտի միանար Քոնկրէսին՝ այդ շրջանի զոհերուն յիշատակը նշելու մէջ:

Գ. Ինք պիտի չարտօնէր որ քաղաքական ճնշումներ արգելք Հանդիսանան մարդկութեան դէմ ոճիրներու ամերիկեան դատապարտման:

Դ. Ինք կը գիտակցէր որ արդի Թուրքիոյ Հանրապետութիւնը պատախանատու չէր «1915-ի դէպքերուն» եւ դէմ էր այդ շրջանի իրը ցեղասպանութիւն ստորոգման:

Ե. Որպէս նախագահ՝ պիտի մէջը Թուրքիոյ ղեկավարները որ երկխօսութիւն մը սկսին աշխարհացրիւ հայ համայնքին հետ՝ լուծելու համար զիրար հակագրող տարբերութիւնները:

142. *Nor Gyank*, (English section), Los Angeles, 20 October 1988, p. 50.

**Զ. ՆԱԹՕ-ի ծիրէն ներս պիտի թիկունք կանգնէր որ շարունակուէր Թուրքիոյ տրուող զինուորական եւ տնտեսական օժանդակութիւնը:**

Հակառակ առաջին եւ չորրորդ կէտերուն միջեւ եղած որոշ հակասութեան՝ «Ամերիկահայերու Պուշ-Քուէէյլի համար յանձնախումբը» որուն պատուոյ ատենապետն էր Քալիֆորնիոյ Հանրապետական կառավարիչ Ճորճ Տէօքմէնեանը՝ լաւ կերպով ընդունեց եղած յայտարարութիւնը: Այս նոյն յանձնախումբը հաղորդագրութիւն մը լոյս ընծայեց փոխ նախագահական թեկնածու Տէն Քուէյլի հայանպաստ ելոյթին մասին զոր անիկա ունեցած էր Մերակոյտէն ներս 27 Ապրիլ 1983-ին, մանաւանդ որ անիկա առաջադրողներէն մէկ էր 1984-ի բանաձեւ թիւ 241-ին: Յանձնախումբին ատենապետ Պերի Ջորջ Բարեան յայտարարեց թէ փոխ նախագահական դեմոկրատ թեկնածու ծերակուտական Պենթսըն ոչ մէկ արտայայտութիւն էր ունեցած Հայկական Ցեղասպանութեան ճանաչման առընչութեամբ<sup>143)</sup>:

Ամերիկայի Հայկական Համագումարը վեցական հարցում ուղղեց նախագահական թեկնածուներ Պուշի եւ Տուքաքիսի՝ Հայոց վերաբերող Հարցերու չուրջ եւ անոնցմէ խնդրեց ունենալ գրաւոր պատասխաններ: Պատասխաննեցին երկուքն ալ:

Պուշի տեսակէտները հիմնականին մէջ կը պարզէին նոյն տեսակէտները, մինչ Մայքըլ Տուքաքիս կ'ըսէր. «Երկար տարիներէ ի վեր անձնապէս մասնակցած եմ Հայկական Ցեղասպանութեան Յիշատակումի Հանդիսութիւններուն: Եթէ ուժգնօրէն չդատապարտենք այսպիսի բռնութիւններ եւ հետեւողական կերպով չյիշենք անցեալին սխալները՝ ենթակայ պիտի մնանք այսպիսի սարսափներու կրկնումի վտանգին: Որպէս նախագահ՝ Հաստատ կերպով դէմ պիտի կենամ բռլոր այն ճիգերուն ո՛ր աղբիւրէն ալ ըլլան անոնք՝ [որոնք կ'ուզեն] վերստին գրել պատմութիւնը, կամ ուրանալ զայն, եւ պետական քարտուղարին հետ զոր պիտի ընտրեմ ես՝ թիկունք պիտի կանգնիմ Քոնկրէսի բանաձեւի մը որ պիտի նշէր 1915-1923-ի Հայկական Ցեղասպանութեան Յիշատակումի Ազգային Օր մը»<sup>144)</sup>:

Աւելի զուսպ եւ դիւանագիտական էին Ճորճ Պուշի պատասխանները, որովհետեւ անիկա արդէն իսկ փոխ նախագահն էր Միացեալ

143. *Nor Gyank*, (English section), Los Angeles, 20 October 1988, p. 50.

144. "Bush and Dukakis on Armenian related issues", *Hay Gyank*, Los Angeles, 21 October 1988, p. 18.

Նահանգներուն եւ մաս կը կազմէր նախագահ Ռիկընի վարչութեան, իսկ իր ընտրաշրջանին մէջ Հայկական մեծ գաղութ մը ունեցող եւ ծագումով յոյն ու Մեսեչուսեցի կառավարիչ Տուքաքիսը մաս չէր կազմեր պետական վարչամեքենային եւ առ այդ՝ զերծ էր կաշկանդումներէ: Ընտրապայքարի մը ատեն կատարուած վերի յայտարարութիւնները քուէ ապահովելու ձգտող արտայայտութիւններ էին միայն:

Ամերիկեան Հանրային կարծիքին եւ քաղաքական շրջանակներուն վրայ որոշ ազգեցութիւն ունեցան 1988-ի Փետրուարին պայթած Հարաբաղեան Հարցը եւ ահաւոր այն երկրաշարժը որ ցնցեց Հայաստանը 1988-ի Դեկտեմբեր 7-ին: Համակրանքի եւ զօրակցութեան կարգ մը արտայայտութիւններ կատարուեցան Հայոց Հանդէպ: ԱՄՆ յատկացուց հինգ միլիոն տոլար դարմանումին Համար Խորհրդային Հայաստանի երկրաշարժի հետեւանքներուն, եւ ընտրեալ նախագահ Պուլշի զաւակն ու թոռն այցելեցին Հայաստան:

1989-ին լայն թափ ստացաւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման հետապնդումը՝ օգտագործել փորձելով ձորճ Պուլշի առ այդ կատարած խոստումը: Այսուհանդերձ՝ շուտով երեւան եկաւ որ պէտք չէր ակնկալել հիմնական որեւէ փոփիխութիւն Թուրքիոյ հանդէպ ԱՄՆ-ի վարած ներկայ քաղաքականութենէն. առնուազն այդ ցոյց տուաւ Թուրքիոյ մօտ ԱՄՆ-ի նոր նշանակեալ Մորթըն Ապրամովիչի նշանակման վաւերացման վերաբերող Մերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբին քննարկման նիստը: Տեղի ունեցող Հարց ու պատասխանի ընթացքին, երբ ծերակուտական Փոլ Սարպէյնգ Ապրամովիչին ուղղեց կարգ մը Հարցումներ Հայկական Ցեղասպանութեան շուրջ՝ անիկա պատասխանեց, թէ «առաջին պատմական բաւական լայն տարակարծութիւն կայ տեղի ունեցածին եւ ատոր տարողութեան մասին: Երկրորդ նշանակելի տարակարծութիւն կայ այն մասին, թէ այն ինչ որ պատահեցաւ ցեղասպանութիւն էր թէ ոչ պարագայ մը որ խորապէս կը վրդովէ Թուրքիան: Եւ այդ հիման վրայ մեր ընդհանուր կարծիքը այն է, որ այս Հարցը պէտք է լուծուի պատմաբաններու կողմէ»<sup>145</sup>:

Տրուած պատասխանին ի լուր՝ ծերակուտական Սարպէյնգ կար-

145. «Թուրքիոյ մօտ ամերիկեան դեսպանը Հայկական Ցեղասպանութեան մասին», «Զարթօնք», Պէյրութ, 4 Օգոստոս 1989, էջ 2:

դաց 1988-ի ընտրապայաքարի ընթացքին նախագահ Պուլշի ունեցած ելոյթը Հայկական Ցեղասպանութեան ճանաչման մասին եւ Հարցուց նշանակեալ դեսպանին թէ «Համաձա՞յն է նախագահի արտայայտութեան»: Ապրամովիչը յայտարարեց. «Ես չեմ ցանկարվիճաբանիլ Միացեալ Նահանգներու նախագահին՝ իմ վերակացուիս հետ: Ես ձեզի բացատրեցի այն՝ ինչ որ, իմ Հասկացողութեամբ, մեր կեցուածքն է Թուրքիոյ մէջ այդ ժամանակաշրջանին պատահած դէպքերու նկատմամբ»<sup>146</sup>:

Դիւանագիտական ճարպիկ այս պատասխանէն ետք էր որ Հայկական Համագումարի կառավարական եւ իրաւական Հարցերու տնօրէն Վան Գրիգորեան յայտարարեց թէ ըստ երեւոյթին Հայկական Ցեղասպանութեան նկատմամբ կարծիքի տարբերութիւն կար Պետական Քարտուղարութեան եւ Սպիտակ Տան միջեւ, եւ անմիջապէս աւելցուց, որ «Հակառակ այս առընչութեամբ նախագահ Պուլշի յստակ յայտարարութեանց, պետական քարտուղարութիւնը, ըստ երեւոյթին, մտադիր չէ իր դիրքը փոխելու՝ Թուրքիոյ կողմէ այդ առընչութեամբ Հաւանական բացասական Հակագդեցութեան [մը] մտահոգութեամբ»<sup>147</sup>:

Իր կարգին՝ Հանրապետական եւ ծերակուտական անվրդով ղեկավար Պապ Տոլ 19 Սեպտեմբեր 1989-ին Մերակոյտին ներկայացուց բանաձեւ թիւ 212-ը, որ կ'առաջադրէր 24 Ապրիլը Հունակել «Հայկական Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակի Ազգային Օր»: Բանաձեւին ետին կը կենային 57 ծերակուտականներ, որոնցմէ 26-ը դեմոկրատներ էին, եւ 21-ը՝ Հանրապետականներ եւ որոնք ստորագրած էին առաջադրեալ բանաձեւը»<sup>148</sup>:

Թուրքիան իրար անցաւ եւ ջղագրգիռ՝ դարձաւ պետական անձնաւորութիւններէն մինչեւ մամուլ եւ Հասարակական կարծիք: Սակայն թրքական ջղագրգութիւնը Հասաւ իր գագաթնակէտին երբ 17 Հոկտեմբեր 1989-ին Մերակոյտի իրաւագիտական Յանձնախումբը ձայներու մեծամասնութեամբ Հաստատեց ծերակուտական Տոլի Հայկական Ցեղասպանութեան յիշատակումին Համար առաջադրած բանաձեւ թիւ 212-ը:

Իրար անցած՝ Թուրքիան Հակագդեց զօրաւոր կերպով, եւ յաջորդ

146. «Թուրքիոյ մօտ ամերիկեան դեսպանը Հայկական Ցեղասպանութեան մասին», «Զարթօնք», Պէյրութ, 4 Օգոստոս 1989, էջ 2:

147. Նոյեմբեր:

148. «Զարթօնք», Պէյրութ, 24 Նոյեմբեր 1989, էջ 2:

օրն իսկ 18 Հոկտեմբերին, դիմեց սահմանափակ միջոցառումներու՝ ԱՄՆ-ի դէմ: Առաւել՝ դիւանագիտական ճամբով ալ ճնշում բանեցուց անոր պետական վարչամեքենային վրան: Նոյն օրը՝ ԱՄՆ-ի պետական քարտողարութեան խօսնակ Մարկրէթ Թաթուայլը պատասխանելով իսրայէլեան «Հասարեց» թերթի թղթակից եռառու Քառնի Հարցին՝ յայտնեց թէ Սպիտակ Տունը դէմ էր բանաձեւին, թէեւ ամերիկեան վարչութիւնը զգայուն էր հայ ժողովուրդի ողբերգական տառապանքին եւ 1915-1923-ի զոհերու յիշատակման պահանջին նկատմամբ, բայց նոյն ատեն ուշադիր էր Թուրքիոյ հետ ունեցած մօտիկ եւ զօրաւոր բարեկամութեան, ունաեւ այն տարբեր կարծիքներուն՝ ինչ որ կը վերաբերէին այդ ահաւոր եղելութիւններուն ճգրիտ յատկանշումին: Երբ Քառնի յիշեցուց ընտրապայքարի միջոցին Պուշի կատարած հաստատումը՝ խօսնակը պատասխանեց թէ կարելի էր իրարու հետ հաշտեցնել իր յայտարարութիւնը եւ նախագահին հաստատումը<sup>(149)</sup>:

Սպիտակ Տան Ազգային Ապահովութեան Գրասենեակի խորհրդական Պրենթ Սքոքրոֆթ թելադրեց ծերակուտականներուն «Հէ-զոքացնել առաջարկուած բանաձեւը»: Անգարայի մօտ ամերիկեան դեսպան Ապրամովիչ կանչուեցաւ Ուաշինգթըն զեկուցումի պատրըւակով, ուր անիկա տարհամոզումի աշխատանք տարաւ բանաձեւին դէմ<sup>(150)</sup>:

Թուրքիան դիմեց նաեւ իսրայէլի օժանդակութեան՝ ըստ «Միլիէթ» օրաթերթին: «Ուաշինգթըն Թայմզ» օրաթերթին համաձայն՝ իսրայէլ պահանջեց ԱՄՆ-ի Հրէական ազդեցիկ կազմակերպութիւններէն ձախողեցնել Հայկական Բանաձեւին վաւերացումը Ամերիկեան Ծերակոյտին կողմէ: Ըստ իսրայէլեան «Հասարեց» օրաթերթին՝ ծոսսի Սարիտ որ իսրայէլեան խորհրդարանի արտաքին գործոց եւ պաշտպանութեան յանձնախումբի անդամ էր՝ բողոքեց արտաքին նախարարութեան՝ Ուաշինգթընի մօտ իսրայէլեան դեսպանին Հայկական բանաձեւին դէմ միջամտութեան հարցով<sup>(151)</sup>: Հակառակ այս բոլորին, սակայն, Լուիզիանա նահանգի Նիու Օրլինզ քաղաքին մէջ գումարուող Ամերիկեան Հրեայ Ընկերակցութիւններու Միութեան համագումարը «Մէկ Միլիոնէ

149. «Պուշի վարչութեան ընդդիմութիւնը Հայկական Բանաձեւին դէմ», Զարթօնք, Պէտք, 24 նոյեմբեր 1989, էջ 2:

150. «Զարթօնք», Պէտք, 1 Դեկտեմբեր 1989, էջ 2:

151. Տես՝ ծանօթ. թիւ 149:

Աւելի Հայերու Յեղասպանութիւնը 1915-ին» խորագրեալ բանաձեւով մը ճ նոյեմբերին որոշեց թիկունք կանգնիլ ԱՄՆ-ի Ողջակիզման Թանգարանին մէջ Հայկական Յեղասպանութեան բաժնի մը եւ բանաձեւ թիւ 212-ին: Միչիկընի ծերակուտական Քարլ Լեւին իր խօսքին մէջ յայտարարեց ի միջի այլոց, թէ «եթէ մենք եւ աշխարհ 1920 եւ 1930 թուականներուն յիշէինք [Հայկական] Յեղասպանութիւնը՝ Հիթլեր պիտի չկարենար ըսել թէ ո՞վ է որ այսօր կը յիշէ Հայերը»<sup>(152)</sup>:

Թուրքիոյ արտաքին գործերու նախարարութեան բանքեր Մուրատ Սիւնկերը յայտարարեց թէ Հայկական Բանաձեւին նկատմամբ Ամերիկայի ծերակոյտին մէջ մինչ այդ դրսեւորուղ դիրքը մղեց Թուրքիան 18 Հոկտեմբեր 1989-էն սկսեալ ԱՄՆ-ի դէմ որդեգրել «առժամեայ միջոցառումներ» եւ զորոնք արդէն իսկ դրաւ գործադրութեան: Այսպէս՝ այդ «առժամեայ միջոցառումներ»ը կը բաղկանային

«ա. Սահմանափակում Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող ամերիկեան 12 ռազմակայաններու գործունէութեանց:

«բ. Անգարան դադրեցուցած է Գոնիայի մէջ ամերիկեան Էֆ-16 ռազմաօդանաւերու թոփչքները:

«գ. Թուրքիան Ուաշինգթընէն պահանջած է 36-էն 24-ի իջեցնել ինճիրլիքի մէջ գործող իր օդանաւերուն թիւը:

«դ. Ուաշինգթըն պէտք է նուազեցնէ նաեւ թրքական նաւահանգիստներ խարսխող իր ռազմանաւերուն թիւը:

«ե. Պէտք է նուազի նաեւ ամերիկեան զինուորական անձնակազմերուն երթեւեկը երկրին մէջ ջ»<sup>(153)</sup>:

Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեսուտ Ելլմազ յայտարարեց 20 նոյեմբերին. «Եթէ բանաձեւը որդեգրուի՝ պիտի դիմենք նոր միջոցառումներու, որոնք պիտի երկարին մինչեւ հեռու ապագայ»: Թուրք պաշտօնատարներ նշեցին թէ այդ միջոցառումներէն մին կրնար ըլլալ «1990-ին չնորոգել երկու երկիրներու միջեւ [գտնուող] այն համաձայնագիրը, ըստ որուն՝ Թուրքիա Միացեալ Նահանգներէն կը ստանայ 500 միլիոն տոլարի օժանդակութիւն մը,

152. «Ամերիկեան Հրեայ Ընկերակցութիւններու Միութիւնը կ'որոշէ զօրավիր կանգնիլ Հայկական Բանաձեւին», «Զարթօնք», Պէտք, 7 Դեկտեմբեր 1989, էջ 2:

153. Տես՝ ծանօթ. թիւ 149:

որուն փոխարէն Միացեալ Նահանգներ իրաւունք կ'ունենայ Թուրքիոյ մէջ լրտեսական կեդրոններ գործածելու»<sup>154</sup>:

Թուրքիոյ իսկական մտավախութիւնը արտայայտեց Ուաշինգթոնի մօտ Թուրքիոյ դեսպան Նիւգհէթ Քանտեմիրը, որ 18 նոյեմբերին յայտարարեց. «Թուրքիոյ ուղղուած ամբաստանութիւնը Հայերու կողմէ առաջին քայլ մըն է՝ յետագային պահանջելու համար թրքական հողերը եւ արդարացնելու հակաթուրք ահարեկչութիւնը»<sup>155</sup>:

Այս միջոցառումներուն ի տես՝ արեւմտեան զինուորական աղբիւներ յայտնեցին 23 նոյեմբեր 1989-ին թէ ՆԱՄՕ-ն «կրնայ վերատեսութեան ենթարկել թրքական Գոնիա քաղաքին մօտ պատերազմական օդանաւերու փորձ-թոփչքի խարիսխ մը կառուցելու իր որոշումը՝ ամերիկեան Ծերակոյտին կողմէ առաջարկուած Հայանպաստ բանաձեւին դէմ Թուրքիոյ որդեգրած հակա-ամերիկեան միջոցառումներուն պատճառով»<sup>156</sup>:

Թուրքիոյ արտաքին նախարարութեան բանբերը Սիւնկեր յայտարարեց. «Գոնիայի մէջ խարիսխի մը կառուցումը կը կարօտի քանի մը տարուան ժամանակամիջոցի, յուսալով որ Հայկական Հարցը լուծուած կ'ըլլայ մինչ այդ»<sup>157</sup>:

«Մինչ այդ»ը կը վերաբերէր պետական քարտուղարութեան եւ թրքական պետական բարձր աստիճանի ճնշումներուն։ Նախագահ Պուշի ընդդիմութիւնը բանաձեւ թիւ 212-ին՝ տեղի տուաւ հարցապնդումներու եւ բողոքներու։ Ֆրեզնոյէն ընտրուած դեմոկրատ ծերակուտական Ռիչըրտ Լիմըն 3 նոյեմբեր 1989-ին նամակ մը գրեց նախագահ Պուշին անոր գիրքորոշումին մասին եւ յիշեցուց թէ Ֆրեզնոյի մէջ 1988 Մայիսին կայացող ընտրապայքարի շրջանին ընդունած էր Հայկական Ցեղասպանութեան իրողութիւնը եւ յետագային ալ, տարբեր թուականի մը, գրաւոր կերպով խոստացեր էր միանալ «Քոնկրէսին յիշատակելու համար այդ շրջանի զոհերը»։ Լիմըն հարց տուաւ տակաւին, «Պուշի վարչամեքենան պիտի թոյլատրէ՞ որ օտար պետութիւններ ազդեցութիւն գործեն բարոյական հական հարցի մը քննարկումին։ Եթէ ծ. Պուշ նախընտրէ մոռնալ իր ընտրապայքարի ատեն կատարած խոստումը՝ ատիկա

154. «Ազգակ», Պէյրութ, 21 նոյեմբեր 1989, էջ 1:

155. Նոյեմբեր:

156. «Ազգակ», Պէյրութ, 24 նոյեմբեր 1989, էջ 8:

157. Նոյեմբեր:

ապտակ մը պիտի ըլլայ Հայկական Հասարակութեան՝ Ամերիկայի թէ արտասահմանի մէջ», եւ Հրաւիրեց նախագահը նեցուկ կանգնելու տուեալ բանաձեւին<sup>158</sup>:

Թերեւս ներկայացուցիչներէն եւ Հայկական կազմակերպութիւններէն Հասնող այսպիսի յիշեցումներն էին որ ստիպեցին ամերիկեան կառավարութիւնը բանակցելու Թուրքիոյ հետ «բանաձեւին մեղմացուած մէկ տարբերակի ընդունման գծով», որուն մասին բացէ ի բաց արտայայտուցաւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մհանուս Եղմազը թրքական խորհրդարանին մէջ եւ շեշտեց թէ «Թուրքիա երբեւիցէ պարտաւոր չէ սակարկութեան մէջ մտնելու եւ կամ՝ որեւէ ձեւի մէջ գտնուող Հայկական բանաձեւի մը համաձայնելու»<sup>159</sup>: Այս գծով թուրքերը համոզելու փորձ մը կատարեց նաեւ ԱՄՆ-ի Անգարայի մօտ նախկին դեսպան Ռոպրթ Հիւփ, որ թրքական «Հիւրիկէթ» թերթի հարցումներուն պատասխանելով յանձնարարեց Թուրքիոյ որ ընդունի «կակուղ եւ մեղմացուած ոճով գրի առնուած հայկական բանաձեւի մը վաւերացումը եւ այս հարցը վակուի միանգամ ընդմիշտ»<sup>160</sup>: Հաստ Հիւրիփ՝ «լաւ գաղափար» մըն էր բանաձեւի մը վաւերացումը ընդունիլը, որովհետեւ այս կերպով այս նիւթն այլեւս գուրս կ'ելլէր թուրք եւ ամերիկեան յարաբերութիւններէն եւ առաջը կ'առնուէր ամէն տարի կրկնուող եւ անտեղի ժամավաճառութեան, իսկ Հայկական Լոպին ալ կը կորսնցնէր իր ուժը։ Սակայն Թուրքիան մնաց անդրդուելի:

Ի վերջոյ բանաձեւ թիւ 212-ը դրուեցաւ Ծերակոյտի քննարկման 1990-ի Փետրուարին՝ Հայոց 8եղասպանութեան 75-ամեակի սեմին։ Ծերակուտական Պապ Տոլ զօրաւոր կերպով պաշտպանեց իր ներկայացուցած բանաձեւը՝ Հայաստանը նմանցնելով Դաւիթին, իսկ Թուրքիան ալ Գողիաթին։ Ապա Հաստատեց թէ ԱՄՆ-ի Ծերակոյտն արդէն իսկ 1920-ին ճանչցած էր Հայոց Մեծ Եղեռնին պատմական իրողութիւնը եւ առ այդ՝ անհրաժեշտ էր որ անցնէր Յիշակումի Բանաձեւը։

Բանաձեւի Հակառակորդ ծերակուտականները դիմեցին ժողովական կանոնի մը որ կ'արտօնէր անսահմանափակ վիճաբանութիւնը<sup>161</sup>

158. «Հայկական Ցեղասպանութեան մասին Լիմընի նամակը Պուշին», «Զարթօնք», Պէյրութ, 1 Դեկտեմբեր 1989, էջ 2:

159. «Հայրենիք», Պոսթըն, 8 Դեկտեմբեր 1989, էջ 1:

160. Նոյեմբեր:

161. Անգլերէն տարագն է filibusterism, որ կը նշանակէ «յելուզակութիւն, օրինականութեան գործընթացը օրինական միջոցներով խախտելու արարք»։

այս հարցին շուրջ՝ ստիպելով որ բանաձեւին կողմնակիցները դիմէին ժողովական այլ կանոնի մը՝ ըստ որուն Մերակոյտի Հարիւր անդամներուն վաթսունին քուէով կարելի կը դառնար դադրեցնել անսահմանափակ վիճարանութիւնները եւ բանաձեւը դնել քուէարկութեան։ Պապ Տոլ ֆորձեց ընել այդ մէկը 22 Փետրուար 1990-ին եւ քուէարկութեան արդիւնքն եղաւ 49-ի դէմ 49 ձայն<sup>162</sup>։

Այս քուէարկութենէն անմիջապէս ետք Թուրքիա սպառնաց Ուաշինգտոնուն ետ կանչել իր դեսպանը եւ չվերանորոգել 1990-ին վերանորոգելի այն համաձայնագիրը որ կը վերաբերէր ամերիկեան տասը ուազմախարիսխներուն՝ եթէ քուէարկութեան դրուէր հայկական բանաձեւը։ Միւս կողմէ՝ Թուրքիան կը գնահատէր դեմոկրատ մեծամասնութեան դեկավար եւ Արեւմտեան Վիրճինիայի ծերակուտական Ռուպըրթ Պըրտի դիրքորոշումը ծերակուտական Տոլի բանաձեւը ձախողցնելու մէջ<sup>163</sup>։ Մերակուտական Տոլ անդամ մը եւս փորձեց վիճարանութիւնները սահմանափակել եւ բանաձեւը դնել քուէարկութեան։ սակայն վերստին ձախողեցաւ անհկա՝ 48-ի դէմ 51 քուէով։ Այն ատեն ծերակուտական Տոլ ստիպուած ետ քաշեց իր բանաձեւը<sup>164</sup>։

Միջազգային քաղաքական կացութիւնը մեծ վերիվայրումներուն նախանշաններ ցոյց տալու սկսաւ 1990-ին եւ մեծ փոփոխութիւններ իջան հրապարակ։ Կորպաչեւի Խորհրդային Միութիւնը դադրեցաւ վտանգ մը ըլլալէ ԱՄՆ-ի համար եւ շրջան մը Թուրքիան ենթարկուեցաւ իր դիրքը կորսնցնելու վիճակին՝ երբ 20 Օգոստոս 1990-ին վրայ հասաւ իրաքի ներխուժումը Քուէյթի վրայ եւ կրկին զօրացաւ Թուրքիոյ շրջանային դերը։

162. "Armenian Genocide Resolution SJR 212 withdrawn following Senate filibuster", *Hye Sharjoom*, Fresno, vol. 11, No. 3, March 1990, p. 1.

163. "Campagne turque contre un projet pro-arménien du Congrès", *L'Orient-Le Jour*, 27 Février 1990, p. 3.

164. Տես՝ ծանօթ. թիւ 162:

Jake H. Thompson, Bob Dole, New York, 1994, p. 183.

ԳԼՈՒԽ .

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՆԿԱԽԱՑՈՒՄԸՆ ԵՑՔ

Հայաստանի մէջ ալ իրադարձութիւններն ստացան արագ ընթացք։ Խորհրդարանական ընտրութիւններէն ետք՝ 23 Օգոստոս 1990-ին Հայաստան յայտարարեց իր Անկախութեան Գործընթացի Հռչակագիրը, որ իրողութիւն դարձաւ 21 Սեպտեմբեր 1991-ի համաժողովրդային հանրաքուէով եւ Հայաստան նոյն օրը Հռչակեց իր լիակատար անկախութիւնը։ Խորհրդային Միութեան մէջ տեղի ունեցած ձախող պետական հարուածը եւ անոր յաջորդող դէպքերն ի վերջոյ կազմալուծեցին Խորհրդային Միութիւնը, որմէ ետք կազմը-ւեցաւ Անկախ Պետութիւններու Հասարակապետութիւնը, որուն մաս կազմեց Հայաստանի նորանկախ Հանրապետութիւնը։

Այս պայմաններու տակ էր որ Հայութեան ուշադրութեան կեդրոն դարձան Հայաստանի երկրաշարժը, երկրին մէջ տիրող իրարայաջորդ իրադարձութիւնները եւ Արցախի արիւնալի զարգացումները։ Ստեղծուած իրողական վիճակը պատճառ հանդիսացաւ որ թուլնար Հայկական Ցեղասպանութեան ճանաչման հետապնդումին Հետ հետապնդումը Հայկական Դատին, եւ բնական էր որ ԱՄՆ ունենար իր քաղաքական դիրքորոշումը Հայաստանի հանդէպ։

1990-ի Անկախութեան Գործընթացի Հռչակումէն ետք, Սեպտեմբերի վերջաւորութեան, եւ Հայկական Համագումարի Հրաւէրով Ամերիկա այցելեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը։ Նկատելով որ տակաւին գոյ էր Խորհրդային Միութիւնը եւ ԱՄՆ զայն էր որ կը ճանչնար որպէս գերիշխան եր-

կիր՝ Հայաստանի նախագահին այցելութիւնը նկատուեցաւ անձնական։ Այսուհանդերձ կարգադրուեցաւ, որ տեսակցութիւն մը կայանար ԱՄՆ-ի փոխ նախագահ Տեն Քուչըլի հետ, բայց խաչածեւում մը պատճառ հանդիսացաւ որ նախագահ Տէր Պետրոսեան չկարենար այցելել անոր, սակայն տեսակցութիւն մը կայացաւ անոր եւ Ամերիկայի Ազգային Ապահովութեան Խորհուրդի նախագահ Սքոքըոֆթին միջեւ։

Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հոչակումին եւ Լեւոն Տէր Պետրոսեանի Հանրապետութեան նախագահ ընտրուելէն ետք՝ նորընտիր նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն երկրորդ անգամն ըլլալով այցելեց ԱՄՆ եւ այս առթիւ տեսակցեցաւ ԱՄՆ-ի նախագահ Ճորժ Պուշի հետ 14 նոյեմբեր 1991-ին։ Այդ օր Սպիտակ Տան բանբեր Մարլին Ֆիցուաթըրի ստորագրութեամբ լոյս տեսաւ հաղորդագրութիւն մը, որ կ'ըսէր, թէ «այսօր Միացեալ】 Նահանգների նախագահ Ճորժ Պուշն ընդունեց իր ձուածեւ աշխատասենեակում Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին եւ 45 վայրկեան զրուցեց նրա հետ։ ԱՄՆ-ի նախագահը շնորհաւորեց Լեւոն] Տէր Պետրոսեանին՝ առաջին անգամ Հայաստանի նախագահի ազատ ժողովրդավարական ընտրութիւններում վերջերս յաղթանակ տանելուն առթիւ։ Նա յայտարարեց որ Միացեալ】 Նահանգների կառավարութիւնը զօրավիդ է Հայաստանի կառավարութեան կողմից անցկացուող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին։

«Նախագահը նաեւ հաւաստիացրեց որ ԱՄՆ-ը մտադիր է կուռ փոխյարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ։ Երկու պետութիւնների ղեկավարները քննարկեցին հարցեր՝ կապուած ԱՄՆ-ի կողմից Հայաստանին յատկացուելիք հնարաւոր պարենային, բուժական, առեւտրական, ինչպէս նաեւ արտածման-ներածման դրամատան միջնորդութեամբ ներդրումների ձեւով օգնութեան հետ։ Վերջում նախագահ Պուշ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին յայտնեց, որ ամերիկեան կառավարութիւնը մտադրել է 1992 թուականին երեւանում բացել հիւպատոսարան, ինչպէս նաեւ սկսել դիւանագիտական յարաբերութիւնների ծրագրի իրականացմանը»<sup>(165)</sup>։

Սակայն ԱՄՆ ճանչցաւ Հայաստանի Հանրապետութիւնը 1991-ի Դեկտեմբերին՝ Խորհրդային Միութեան լուծարքի յայտարարու-

165. «Զարթօնք», Պէյրութ, 21 նոյեմբեր 1991, էջ 1։

թենէն ետք նախագահ Պուշի կատարած յայտարարութեամբ։ 4 Փետրուար 1992-ին երեւանի Հրազդան պանդոկին մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր բացումը Հայաստանի մօտ Ամերիկեան Դեսպանատան, որուն ժամանակաւոր գործափարն էր Սթիվըն Մաննը<sup>(166)</sup>։ ԱՄՆ-ի մէջ ալ բացուեցաւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը եւ լիազօր ներկայացուցիչ նշանակուեցաւ Ալեքսանդր Արզումանեանը։

ԱՄՆ-ի պետական քարտուղար Ճէյմը Պէյքըր, Խորհրդային Միութեան նախակին բաղկացուցիչ՝ այլ այժմ նորանկախ պետութիւններուն իր այցի ծիրէն ներս, 11 Փետրուար 1992-ին այցելեց նաեւ երեւան, ուր տեսակցեցաւ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին եւ արտաքին գործոց նախարար Ռաֆֆի Յովհաննիսեանին հետ։ Խոսակցութիւններն «առաւելաբար կեղրոնացան երկու երկիրներու փոխյարաբերութեանց եւ Լեռնային Հարաբաղի հարցին խաղաղ կարգադրութիւններուն վրայ»<sup>(167)</sup>։

Պէյքըրի հետ ամերիկեան պատերազմական բեռնատար օդանաւ մը նախ Հայաստան բերաւ ԱՄՆ-ի կառավարութեան Հայաստանի մէջ աղէտի գօտիին մատուցած 65 թոն կարգի նպաստը։ Յետագային ալ հասան 541 թոն դեղորայք եւ սննդեղէն։

Մինչ այդ արդէն իսկ տեղի ունեցեր էին նախ խորհրդարանական այցելութիւնները ծերակուտական Պապ Տոլի եւ ուրիշներու, եւ ապա՝ ԱՄՆ-ի Ծերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու թանձնաժողովի նախագահ Քլէյպըրն Պիլի։ ԱՄՆ-ի Քոնկրէսին հրաւէրով Հայաստանէն խորհրդարանական պատուիրակութիւն մը Հայաստանի խորհրդարանի նախագահ Բարգէն Արաբքցեանի գըլխաւորութեամբ փոխադարձ այցելութիւն մը տուաւ Միացեալ Նահանգներ։ Նախնական համաձայնութիւններ կնքուեցան Հայաստանի խորհրդարանին եւ Ամերիկեան Քոնկրէսին միջեւ «համագործակցութեան, տեղեկատուութեան փոխանակումին, նաեւ Հայաստանի խորհրդարանէն ներս Քոնկրէսի փորձի ուսումնասիրութեան նպատակով մասնագէտներ գործուղելու վերաբերեալ»<sup>(168)</sup>։

166. «Երեւանի մէջ բացում ամերիկեան դեսպանութեան», «Զարթօնք», Պէյրութ, 6 Փետրուար 1992, էջ 1։

167. «Ճէյմը Պէյքըր Հայաստանի մէջ», «Զարթօնք», Պէյրութ, 13 Փետրուար 1992, էջ 1։

168. «Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւն մը Քոնկրէսի հրաւէրով Միացեալ Նահանգներուն մէջ», «Զարթօնք», Պէյրութ, 25 Մարտ 1992, էջ 1։

ՀԱՅՐԻԼ 1992-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Եղաւ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՊԱՁԻՆԸ, ՈՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԺԱՆԱԳԻՐ ՄԸ ԿՆՔԵց ԱՄՆ-Ի ՀԵՏ: Դաշնագիրին վրան իրենց անուան սկըզբնատառերը դրին Հայաստանի փոխ վարչապետ Հրանդ Բագրատեանը եւ ԱՄՆ-Ի պետական քարտուղար ՃԵՅՄԸ Պէյքըրը<sup>169</sup>:

Ամերիկեան արտաքին քաղաքականութեան մէջ երեւան ելաւ գիծ մը - Թուրքիոյ այսպէս կոչուած լայիք պետութեան քաջալերանք՝ Կեդրոնական Ասիոյ նախկին խորհրդային իսկ այժմ անկախ պետութիւններուն հետ կապերու ամրապնդման՝ ի հեճուկս իրանի իսլամական արմատականութեան: Երջանին մէջ Թուրքիան ստացաւ որոշ վերարժեւորում, զոր անիկա օգտագործեց ի վնաս Հայաստանի, Արցախի եւ Նախիջեւանի:

Մարտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հայկական ուժերն ազատագրեցին Խոջալուի օդակայանը եւ Մայիսին ալ, յաջորդաբար, Շուշին եւ Արցախէն Հայաստան անցքը՝ այդ ձեւով դուրս գալով նեղացուցիչ շրջափակումէ մը:

Խոջալուի ազատագրումի վաղորդային Թուրքիոյ վարչապետ Սուլէյման Տեմիրէլի հետ հեռաձայնային խոսակցութեան մը ընթացքին նախագահ Ճորճ Պուշ յայտնելէ ետք իր մտահոգութիւնը Ղարաբաղեան Հարցին շուրջ՝ շեշտեց անհրաժեշտութիւնը զայն «բացառապէս խաղաղ միջոցներով» լուծելու եւ յոյս յայտնեց «որ Թուրքիան չէզոքութիւն կը պահպանէ մարտնչող կողմերի նկատմամբ»: Այս առթիւ անիկա կոչ ուղղեց նաեւ Հայաստանին եւ Ազր-պէյճանին, որ Լեռնային Ղարաբաղի Հարցը լուծէին «խաղաղ միջոցներով»<sup>170</sup>:

Շուշիի եւ Լաշինի ազատագրումէն ետք՝ ԱՄՆ-Ի պետական քարտուղարութեան բանքեր Մարկութ Թաթուայլը յայտնեց թէ ԱՄՆ կողմնակից էր Եւրոպայի Ապահովութեան եւ Համագործակցութեան Համագումարի միջնորդական ջանքերուն եւ թէ ամերիկեան կառավարութիւնը Համամիտ չէր որ երրորդ կողմ մը միջամրտէր վէճին, այլ կ'ողջունէր որեւէ երկրի ջանքերը, որոնք կը միտէին վէճի խաղաղ լուծման, եւ ապա աւելցուց թէ ԱՄՆ-Ի կառավարութիւնը զինուորական գործողութիւններու հիման վրայ «Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի կամ որեւէ այլ տարածքի կարգավիճակի միակողմանի փոփոխութիւններ չ'ընդունիր»<sup>171</sup>:

169. «Ապագակ», (անգլերէն բաժին), Մոռնթրէալ, 27 Ապրիլ 1992, էջ 9:

170. «Արարատ», Պէյքըր, 27 Մարտ 1992, էջ 1:

171. «Զարթօնք», Պէյքըր, 24 Մայիս 1992, էջ 3:

Ամերիկեան պետական քաղաքականութենէն անկախ եւ չնորհիւ հայկական լոպիի աշխատանքներուն ԱՄՆ-ի Մերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնաժողովն իր 13 Մայիս 1992-ի նիստին 14 թեր եւ 4 դէմ քուէով որոշեց Ազրպէյճանի տրուելիք օգնութիւնը պայմանաւորել Ազրպէյճանի կառավարութեան կողմէ Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի դէմ «պաշարումի եւ յարձակողական քայլերու ջնջումով»<sup>172</sup>:

Մերակուտական ծոն Բերի որ ներկայացուցած էր առաջարկը՝ նշեց իր խօսքին մէջ որ Ազրպէյճանը բռնագրաւած էր Անկախ Պետութիւններու Հասարակապետութեան ուղմական պահեստները եւ օգտագործեր էր գերարդիկան զէնքեր Հայաստանի ազգային բանակին եւ Լեռնային Ղարաբաղին վրայ իր կատարած յարձակումներուն ատեն: Ապա եզրակացուց թէ Ազրպէյճանին պէտք չէ տրուի ամերիկացի քաղաքացիին տուրքերէն գոյացած որեւէ գումար, քանի որ անիկա «կը շարունակէ կիրարկել այնպիսի քաղաքականութիւն մը, որ խոտոր կը համեմատի ամերիկացի ժողովուրդին ժողովրդավարական եւ մարդկային իրաւանց հիմնական սկզբունքներուն»<sup>173</sup>:

Նոյն նիստին՝ Ամերիկայի պետական փոխ քարտուղար Ռիչարտ Արմիթէյճ յայտարարեց. «Պուշի կառավարութիւնը դէմ է Բերիի առաջարկին», որովհետեւ «մարդկային իրաւանց բռնաբարումները տեղի կ'ունենան երկու կողմերէն», եւ թէ՝ «Հայերը պաշարումի ենթարկեցին նախիջեւանը»: Արմիթէյճի կարծիքով, Ռւաշինկթընի համար օգտակար չէր միսրճուիլ «ազգամիջեան հակամարտութիւններուն մէջ», մանաւանդ երբ անոնք կրնան դժուարացնել «Թուրքիա-Միացեալ նահանգներ յարաբերութիւնները»<sup>174</sup>:

Երբ Մայիսի կիսերուն Հայ ինքնապաշտպանութեան ջոկատները կը վերագրաւէին Սադարակի (նախիջեւան) մօտ գտնուող Հայկական բլուրները, ուրկէ ազերիները կը ումբակոծէին Երասխաւանը եւ այլ Հայկական բնակավայրերը՝ նախիջեւանի վարչապետ Հայտար Ալիեւն ու Թուրքիան իրար անցուցին աշխարհը եւ յաջողեցան ՆԱԹՕ-ին եւ Եւրոպական նորհուրդին անցընել տալ կարգ մը բանաձեւեր որոնք անարդար կերպով կը դատապարտէին Հայութիւնը: Կեղծիքը շուտով երեւան ելաւ սակայն, որովհետեւ Հայաստան

172. «Ազրպէ», Պէյքըր, 18 Մայիս 1992, էջ 1:

173. Նոյն:

174. Նոյն:

միաք չունէր նախիջեւանը գրաւելու: Նոյնիսկ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան յայտարարեց, թէ պատրաստ էր փոխադարձ համաձայնագիր մը կնքելու նախիջեւանին հետ: Առ այդ՝ ԱՄՆ-ի պետական քարտուղարութեան բանբեր Ռիչըրտ Պուչըր յայտարարեց. «Ամերիկեան կառավարութիւնը ոգեւորուած է Հայաստանի եւ նախիջեւանի սահմանը անվտանգութեան գոտի դարձնելու նպատակով համաձայնագիր ստորագրելու Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի առաջարկով»<sup>(175)</sup>:

1992-ի Մայիսի վերջերուն Լիզպոնի մէջ կայացաւ միջազգային ժողով մը նորհրդային Միութեան նորանկախ պետութիւններուն օժանդակելու համար, որու ընթացքին ԱՄՆ-ի պետական քարտուղար ձէյմըս Պէյքըր տեսակցեցաւ Հայաստանի, Ազրակյանի եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարներուն հետ եւ միասնաբար քննարկեց «Լեռնային Հարաբաղի վէճի կարգադրութեան միջոցները»<sup>(176)</sup>:

Թէեւ Լեռնային Հարաբաղի հարցը սկսած էր կեղունական տեղ ունենալ ԱՄՆ-ի եւ Հայաստանի ու ամերիկահայութեան հետ կապերու մէջ, սակայն աւանդական դարձած Հայկական Ցեղասպանութեան յատուկ նշում կ'ըլլար ԱՄՆ-ի Քոնկրէսին մէջ: Այսպէս՝ Հայկական Ցեղասպանութեան 77-ամեակին առթիւ ԱՄՆ-ի Քոնկրէսին մէջ Քաղիֆորնիոյ ներկայացուցիչ Ռիչըրտ Լիմընի ջանքերով «Յատուկ Կարգի» (Special Order) ծիրէն ներս, 23 ծերակուտականներ եւ ներկայացուցչական Տան 63 անդամներ կ'անդրադառնային հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեան 77-ամեակին, Հայանպաստ ելոյթներով»<sup>(177)</sup>:

1992-ի ընթացքին, յատկապէս առաջին կիսուն, շատ խօսուեցաւ պետական քարտուղարութեան նախկին պաշտօնեայ, իբր խորհրդային ազգութիւններու աւագ մասնագէտ, Փոլ Կոպլի ծրագրին մասին, ըստ որուն Զանգեզուլը Ազրակյանին եւ Արցախը Հայաստանին յանձնելու մասին խօսք կ'ըլլար: Այս շատ խոր մտահոգութիւն ստեղծեց Համայն Հայութեան մօտ: Ուստի, Յուլիս 1, 1992-ին, Սպիտակ Տան մէջ Հանդիպում մը կայացաւ ամերիկահայ գաղութի ներկայացուցիչներուն<sup>(178)</sup> եւ նախագահ Ճորճ Պուչի վար-

175. «Զարթօնք», Պէյքութ, 27 Մայիս 1992, էջ 1:

176. Նոյնը:

177. «Ազդակ» օրաթերթ, 13 Յունիս 1992, էջ 4:

178. Մասնակցող Հայկական կազմակերպութիւններն էին՝ ՀՅԴ, Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբ, ՀԲԸՄ, Արմենիան էսէմպի, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւն եւ ազգային-եկեղեցական իշխանութիւնները:

չութեան բարձրաստիճան պաշտօնատարներուն միջեւ: Անոնց շարքին էր նախագահի ազգային ապահովութեան խորհրդական Պրէնթ Սքոքրովֆթ: Այս վերջինը եւ ներկայ պետական միւս պաշտօնատարները նշած են, թէ «Կոպլի այժմ պետական անձնաւորութիւն չէ եւ կը ներկայացնէ իր անձնական տեսակէտները»: Ամերիկացի պաշտօնատարներ նաեւ նշած են, որ ամերիկեան կառավարութիւնը կը քաջալերէ Թուրքիան որպէսզի շինիչ դեր խաղայ Կովկասի մէջ եւ նշած են թէ Ազրակյանի վրայ ազգեցութիւն բանեցնելու նուազ կարողութիւն ունին եւ այդ կ'ընեն Թուրքիոյ միջոցաւ: Ամերիկան, անոնք նշած են, «միշտ կը յիշեցնէ Թուրքիոյ եւ Հաւաստիքներ ստացած է անկէ, որ Հայաստանի նկատմամբ անծաւլապաշտ քայլեր պիտի չառնէ»: Ամերիկահայ ներկայացուցիչները Ղարաբաղի Հարցով դժգոհութիւն յայտնած են, որ ԱՄՆ «Հողային ամբողջականութեան» սկզբունքը կը պահէ ի հեճուկս «ազգային ինքնորոշման» սկզբունքին<sup>(179)</sup>:

Հակառակ Կոպլի ծրագրին մասին ամերիկեան հերքումին, Օգոստոս 1992-ի կէսերուն Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Հիքմէթ Զէթին սպանական թերթի մը տուած հարցազրոյցի մը մէջ պահանջած էր Կոպլի ծրագրին գործադրումը<sup>(180)</sup>:

Պուչի վարչակազմին ամերիկահայութեան ներկայացուցիչներուն տուած ուշադրութիւնը կը զուգագիպէր Ամերիկայի մօտալուտ նախագահական ընտրութիւններուն, որուն Հանրապետական Կուսակցութեան թեկնածուն էր ինք՝ նախագահ Ճորճ Պուչը: Իսկ Դեմոկրատական Կուսակցութեան թեկնածուն էր Արքանսաս նահանգի կառավարիչ Պիլ Քլինթը:

179. «Սպիտակ Տան վարիչները կը հերքեն Հողային փոխանակման ծրագրի մը մասին զրոյցները», «Ազդակ» օրաթերթ, 16 Յուլիս 1992, էջ 3:

180. «Զէթին կը պաշտպանէ Կոպլի ծրագրին գործադրումը», «Ազդակ» օրաթերթ, 15 Օգոստոս 1992:

## ՆԱԽԱԳԱՀ ՊԻԼ ՔԼԻՆԹԸՆԻ (1993-2001) ՕՐԵՐՈՒՆ

Դեմոկրատ թեկնածու Պիլ Քլինթըն հայերը սիրաշահելու կ'աշխատէր: Քլինթընի 13 օգոստոս 1992-ին նախընտրական ելոյթի մը ընթացքին կատարած հետեւեալ յայտարութիւնը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին լաւ ընդունելութիւն գտաւ:

«Կը Հաւատամ, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները պէտք է կազմակերպեն ու գլխաւորեն երկար վազքի վրայ արեւմտեան ու ազմավարութիւն մը, որ նախկին Խորհրդային Միութեան նորանկախ պետութիւնները յանձնառու դարձնէ ժողովրդավարութեան եւ ազատ չուկայի տնտեսութեան: Մեր օգնութիւնը պէտք է պայմանաւորուած ըլլայ այդ հանրապետութիւններուն կողմէ տնտեսական բարեկարգումներու, մարդկային իրաւանց, ժողովրդական հաստատութեանց եւ Հակամարտութեանց խաղաղ լուծումներու սկզբունքներուն յարգումով:»

«Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, Հայաստան եղաւ առաջին պետութիւններէն, որ ընդունեց այդ սկզբունքները եւ մէջտեղ եկաւ իբրեւ շրջանի բանալի պետութիւններէն մէկը: Կը յուսամ, որ Հայաստանի կառավարութիւնը կը շարունակէ այդ ուղիով՝ ազատ եւ բազմակուսակցական քաղաքական դրութեամբ եւ ժողովրդավարական հասարակութեան ծիրէն ներս տնտեսական եւ քաղաքական ազատութիւններու սահմանադրական պաշտպանու-

թիւն տալով: Եթէ ընտրուիմ, մօտէն պիտի աշխատիմ հայ ժողովուրդին հետ, որպէսզի ան վերակերտէ իր պետութիւնը:»

«1915-ի Ցեղասպանութիւնը, տարիներու համայնավարական բռնատիրութիւնը եւ 1988-ի աւելիչ երկրաշարժը մեծ տանջանքներու ենթարկեց Հայաստանը այս դարու ընթացքին: Բայց հայ ժողովուրդը այս բոլորին դիմադրեց հերոսաբար եւ արժանապատուութեամբ վերականգնեց իր ազատ եւ անկախ պետութիւնը: ԱՄՆ-ի մէջ ապրող մէկ միլիոնէ աւելի հայերը իրենց հետ բերին պատմութեամբ հարուստ մշակոյթ մը, որ նպաստաւոր եղաւ մեր երկրին համար:»

«Խորապէս մտահոգ եմ Հայաստանի շրջակայքին մէջ շարունակուղ բռնութեամբ: Ազրպէյճանական զինուած ուժերու վերջին յարձակումները կուներու ահաւոր մագլցում մըն են: Կոչ կ'ուղղեմ ԱՄՆ-ի կառավարութեան, դատապարտելու այս վերջին յարձակումը եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին համար կատարուելիք մարդասիրական օգնութեան դէմ շարունակուղ շրջափակումը: Շրջափակումները պէտք է վերցուին եւ հակամարտութեան բոլոր կողմերը պէտք է աշխատանք տանին հասնելու համար անմիջական զինադույլի մը: Միացեալ նահանգները պէտք է աշխատին ՄԱԿ-ի եւ ԵԱՀՆ-ի հետ գործակցաբար, խաղաղ լուծումի յանգելու նպատակով: Պիտի հետեւիմ այս հակամարտութեան անցուղարձերուն, յառաջիկայ շաբաթներուն եւ ամիսներուն»<sup>(181)</sup>:

Թեկնածու Քլինթըն կը նշէր 1915-ի ցեղասպանութիւնը, իբր այդ եւ կը պահանջէր որ Թուրքիա եւ Ազրպէյճան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումները վերցնեն: Քլինթընի ոչպետական դիրքերէ այս կեցուածքը, միւս կողմէ պետական դիրքերէ Պուշի Հայկական Ցեղասպանութեան հարցին շուրջ խոստումնադրութիւնը, պատճառ եղան որ Հայ ազգային կուսակցութիւններ Քլինթընի թիկունք կանգնին նախագահական ընտրապայքարին մէջ: Հաղորդագրութիւններէն մէկուն մէջ կ'ըսուէր, որ Պուշի վարչութեան պաշտօնատարները ամերիկահայ ներկայացուցիչներուն հետ իրենց հանդիպումներու ընթացքին «սնամէջ խօսքեր» հրամցուցած էին, իսկ նախագահ Պուշ ոչ միայն իբր թեկնածու իր

181. «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին գեմոկրատ թեկնածու Պիլ Քլինթընի յայտարարութիւնը», «Ազդակ» օրաթերթ, 27 Օգոստոս 1992:

խոստումը չէր յարգած Հայկական ծեղասպանութիւնը ճանչնալու, այլ շարունակ Հակառակած էր Մերակոյտի եւ Ներկայացուցիչներու Տան առ այդ բանաձեւին<sup>(182)</sup>:

Հակառակ ամերիկահայոց դիրքորոշումին՝ միջ-պետական յարաբերութիւնները բնականոն էին: Հայաստանի փոխ-նախագահ Գագիկ Յարութիւննեան ԱՄՆ այցելեց եւ այդ օրերուն երբ Ազգապետյան Արծուաչէն Հայկական շրջանը գրաւեց, ԱՄՆ դատապարտած էր Ազգապէտյանի նախայարձակումը եւ պահանջած էր ազերի գորքերու հեռացումը Արծուաչէնէն<sup>(183)</sup>:

ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններուն նախագահ ընտրւեցաւ Պիլ Քլինթը: Ամիս մը ետք, 17 Դեկտեմբերին, ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Հանդիպում մը ունեցաւ Քլինթընի «Փոխանցման խմբակ»ին հետ, պահանջելով որ ԱՄՆ «միջամտութիւն կատարէ Թուրքիոյ եւ Վրաստանի մօտ, որպէսզի դէպի Հայաստան եւ Արցախ մարդասիրական օժանդակութեանց առաքումը խանդարումի չ'ենթարկուի»<sup>(184)</sup>:

Իսկ իր վերջին օրերը ապրող Պուշի վարչակազմէն պետական քարտուղարութեան ներկայացուցիչը՝ ձոզէֆ Սնայտէր, կը յայտնէր թէ «Հայաստանին ազգային աղէտ մը կը սպառնայ Ազգապէտյանի կողմէ տնտեսական շրջափակման հետեւանքով»: Ասիկա կը կատարուէր ԱՄՆ-ի Հայաստանի մօտ դեսպան Թոմ Պրայսի Կրասնոսելսկի եւ իջեւանի շրջանները այցելութենէն ետք<sup>(185)</sup>: Նախագահ Պուշ պատգամով մը կը խոստանար մարդասիրական օգնութիւն՝ երբ անոր կարիքը Հայաստան ունենար<sup>(186)</sup>: Իսկ ամերիկեան Մերակոյտը կ'ընդունէր 907-րդ յօդուածը, որով Հայաստանի շարունակուղ շրջափակման հետեւանքով Ազգապէտյանի մարդասիրական օգ-

182. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը թիկունք՝ Պիլ Քլինթընի թեկնածութեան - Յայտարարութիւն», «Արարատ» օրաթերթ, 1 նոյեմբեր 1992:

«ՌԱԿ-ը թիկունք կը կանգնի նախագահական դեմոկրատ թեկնածու Պիլ Քլինթընին», «Զարթօնք», 8 նոյեմբեր 1992:

183. «Հայաստանի փոխ-նախագահ Գագիկ Յարութիւննեան... Մ. Նահանգներ այցելութեան մասին», «Արարատ» օրաթերթ, 31 Օգոստոս 1992:

184. «Քլինթընի վարչամեքենայէն՝ ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը կը պահանջէ ճնշել Թուրքիոյ վրայ», «Ազդակ», 22 Դեկտեմբեր 1992:

185. «Մ. Նահանգներու պետական քարտուղարութեան յայտարարութիւնը Հայաստանի մասին», «Զարթօնք», 20 Դեկտեմբեր 1992:

186. «Ճործ Պուշին պատգամ՝ Լեւոն Տէր Պետրոսեանին», «Զարթօնք», 29 Դեկտեմբեր 1992:

նութիւն ցոյց տալը անհնարին կը նկատուէր<sup>(187)</sup>: Իսկ Հայաստանի կը տրուէր մարդասիրական օգնութիւն եւ նիւթական յատկացում<sup>(188)</sup>: 46 քոնկրեսականներ նախագահ Քլինթընի փափաք յայտնած էին որ Հայաստանին ճիշդ ժամանակին օգնութիւն տրուէր: Քոնկրեսականներ Կերի Քոնտէթ, Տէյվիտ Պոնիըր, Ռիչըրտ Լիմըն, Ֆրենք Փալոն, Լին Վուլսի, Քարլոս Մուրզէտ, Խթեփըն Թորզ, Փիթըր Պիլւթ եւ Փիթ Վիսլուսկի դէմ արտայատուած էին ազրպէյճանական շրջափակումին<sup>(189)</sup>: Աւելին՝ ծերակուտականներ Ռոպըրթ Պըրտ (որ 1990-ին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին դէմ աշխատած էր) եւ Քարլ Լեւին՝ միասնաբար նամակ մը յղած էին Թուրքիոյ վարչապետ Սուլէյման Տէմիրէլին, որ մէկդի ձգէ քաղաքական նկատումները եւ արգելք չըլլայ դէպի Հայաստան մարդասիրական օժանդակութեան փոխադրութեան, որուն մասին յանձնառու եղած էր ինը ամիսներ առաջ, իսկ ներկայացուցիչներու Տան անդամ Տէյվիտ Պոնիըր կը պահանջէր Թուրքիայէն որ Հայաստան-Ազգապէտյան տագնապին մէջ չէզոք դիրք բռնէր<sup>(190)</sup>:

Իրաց այս կացութեան մէջ, 22 Ապրիլ 1992-ին Ուաշինգտոնի մէջ բացումը կատարուեցաւ Ողջակիզման Թանգարանին, որուն թուշակոթողի Խորհուրդին անդամ էր նախագահ Ճիմի Քարթըրի կողմէ 1980-ին նշանակուած Սէթ Մոմենեան եւ 1985-ին նախագահ Ռոնալտ Ռիկընի կողմէ նշանակուած Քալիփորնիոյ կառավարիչ Ճործ Տէօքմէնեան: Երկու Հայ անձնաւորութիւնները իրենց Հանգամանքին մէջ 1992-ին վերահաստատուած էին նախագահ Ճործ Պուշի կողմէ: Անոնք յաջողած էին, Հակառակ Քոնկրէսի որոշումին, թէ այդ պիտի յատկացուէր միայն Ողջակիզման, Թանգարանին մէջ անկիւն մը յատկացնել Հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեան<sup>(191)</sup>:

Հայաստանի անկախութեան վերականգնումէն ետք, նախագահ

187. «Պաքու ԱՄՆ-ի Մերակոյտին որոշումը կը նկատէ «անտրամաբանական», «Զարթօնք», 31 Դեկտեմբեր 1992:

188. 1992-ի ընթացքին 35 միլիոն տոլար արժողութեամբ սննդամթերք, իսկ 1993-ին 50.000 մեթրիք թոն ցորեն եւ 27.000 մեթրիք թոն բրինձ տրուած էր: («Զարթօնք», 7 Մարտ 1993):

189. «Ամերիկեան Քոնկրէսը կ'արձագանգէ Հայաստանի տագնապին», «Ազդակ», 11 Փետրուար 1993:

190. «Հայաստանի դէմ պաշարումը վերցնելու Համար, ամերիկացի խորհրդանականներ կը ճնշեն Թուրքիոյ վրայ», «Ազդակ», 23 Փետրուար 1993, էջ 1:

191. «Ողջակիզման Թանգարանը եւ Հայաստան», «Զարթօնք», 30 Մայիս 1993:

Պուշի օրով Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ սկսած պարբերական նամակագրութիւնը շարունակուեցաւ նախագահ Քլինթընի կողմէ ընդհանրապէս Հայաստանի տրամադրուելիք օժանդակութեան, Լեւոնյին Ղարաբաղի հարցի եւ կամ Թուրքիոյ հետ առընչութիւն ունեցող հարցերու չուրջ:

ԱՄՆ-ի Պետական Քարտուղարութիւնը նմանապէս շարունակեց 70 հոգինոց հայ ներկայացուցական խորհուրդի մը հետ (որուն մէջ էին ՀԲՀՄ-ը, Արեւելեան թեմի զոյգ առաջնորդարանները, Ամերիկայի հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, ՀՅԴ-ն, Հայ Դատի Յանձնախումբը եւ ՌԱԿ-ը) իր պարբերական տեսակցութիւնները: Հանդիպումը տեղի ունեցաւ 24 Մայիսին, որուն ընթացքին պետական ենթաքարտուղար Սթրոմ Թալլարթ բացատրեց ամերիկեան քաղաքականութիւնը Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ: Ան հասկնալի նկատեց Շուշիի գրաւումը՝ լոեցնելու համար դէպի Ստեփանակերտ ոմբակոծումը, Լաշինի նրբանցքին բացումը եւ Խոջալուի գրաւումը՝ հակագոռելու համար շրջանի միակ օդակայանը, բայց անհասկնալի գտաւ Քելբաջարի գրաւումէն ետք շրջանին պահուիլը հայոց կողմէ: Հայ պատուիրակները բացատրեցին թէ Քելբաջարէն միակողմանի հեռացումը առանց բաւարար երաշխիքներու բաւարար չէր: Հայերը նկատեցին թէ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին ԱՄՆ դիրք չէր ճշգած, սակայն թիկունք կը կանգնէր ՄԱԿ-ի գերակատարութեան եւ Հարցականի տակ առին Թուրքիոյ դերը որ չէզոք չէր, քանի կը մասնակցէր Հայաստանի շրջափակման եւ մարդասիրական օժանդակութիւն չէր ձգեր որ անցնի իր հողատարածքէն<sup>(192)</sup>: Անդին, Պաքուի մէջ, նախագահ Հայտար Ալիեւը տեսնելէ ետք, ԱՄՆ-ի ուժանիւթի փոխնախարար Ուլիկամ Ուայթ կը յայտնէր թէ ԱՄՆ ուղղմագիտական շահեր ունի Ազգպէյճանի մէջ:

Ամերիկացի պատասխանատուներու հետ հայութեան ներկայացուցիչներու հանդիպումները կը շարունակուէին: 13 Դեկտեմբեր 1993-ին, քոնկրեսական Տէյվիտ Պոնիըրի կարգադրութեամբ՝ ՄԱԿ-ի մօտ ամերիկեան դեսպան Մատըլէյն Օլպրայթի հետ հանդիպեցան հայ դեկավարներ, որոնք ներկայացուցին իրենց դիրքը եւ դէմ արտայայտուեցան Թուրքիոյ դերին: Օլպրայթ շետեց, թէ

192. «Պետական քարտուղարութիւնը Արցախի հարցով տեղեկութիւններ կուտայ Համայնքի ներկայացուցիչներուն», «Զարթօնք», 3 Յուլիս 1993, էջ 2:

«Թուրքիան ՆԱԹՕ-ի գաշնակից մըն է եւ պատնէշ մը՝ Պարսկաստանի եւ շրջանի այլ երկիրներու դէմ, եւ Ամերիկայի Միջին Արեւելքի քաղաքականութեան անկիւնաքարերէն մէկն է տեսնել զօրաւոր Թուրքիա մը: Մենք չենք ներեր Թուրքիոյ 1915-ի վերաբերմունքը հայերուն հանդէպ, ինչպէս նաեւ ներկայ վերաբերմունքը՝ Կիպրոսի հանդէպ: Մենք կը շարունակենք ճնշում բանեցնել, որպէսզի նուազագոյնը կարենանք արտօնութիւն ձեռք բերել որ մարդկային օժանդակութիւնը Հայաստան հասնի»<sup>(193)</sup>:

31 Մարտ 1994-ին, 29 ծերակուտականներ նախագահ Քլինթընի կոչ ըրին Լեւոնյին Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ լուծման համար, երբ տակաւին զինադուլ չէր կնքուած Արցախի մէջ: Ծերակուտական էտուրը Քենետի, որ նախաձեռնողն էր նամակին, այս առթիւ յայտարարեց, թէ «Մ. Նահանգներու անմիջական նպատակը պէտք է ըլլայ Հայաստանի դէմ հաստատուած շրջափակումին վերացումը եւ մարդասիրական օգնութիւններու առաքման դիրացումը»<sup>(194)</sup>:

Հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեան 79-րդ տարելիցի սեմին՝ նախագահ Քլինթըն յայտարարութիւնով մը հանդէս եկաւ, առանց նշելու ցեղասպանութիւն բառը, ինչ որ նշած էր նախքան իր ընտրութիւնը կատարած յայտարարութեան մէջ:

Ստորեւ՝ նախագահ Քլինթընին գրութիւնը.

«Այս տիսուր օրուան առիթով, ես կը միանամ աշխարհի բոլոր հայերուն, ոգեկոչելու համար յիշատակը Օսմաննեան Կայսրութեան մէջ 1915-ին տեղի ունեցած ջարդերու զոհերուն: Այս ողբերգութեան հետեւանքները խորապէս կը յուզեն մեզ բոլորս, եւ միասնաբար կը սգանք անմեղ կեանքերու կորստեան աշաւոր ողբերգութիւնը:

«Հակառակ այս ջլատող դէպքին, Հայկական հարուստ եւ կենսունակ մշակոյթը շարունակած է իր երթը: Ուշագրաւ քաջութիւն եւ վճռակամութիւն ցուցաբերելով, Ամերիկայի հայերը հսկայական նպաստ բերած են իրեւեւ երկիր մեր զարգացումին եւ յաջողութեան: Այժմ, նոր եւ անկախ Հայաստանի մը ստեղծումով, նախա-

193. «Միացեալ Ազգերու ԱՄՆ-ի գեսպան Տիկ. Մատըլէյն Օլպրայթի հանդիպումը, Տիթրոյթի հայ գաղութի դեկավարներուն հետ», «Զարթօնք», 18 Դեկտեմբեր 1993, էջ 3:

194. «29 սենթերներ Քլինթընին կը դիմեն Ղարաբաղի հարցով», «Զարթօնք», 2 Ապրիլ 1994, էջ 1:

գահ Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարութեան տակ, Հայ ժողովուրդը ի յայտ կը բերէ նոյն վճռակամութիւնը իրենց երկրին մէջ ստեղծելու ժողովրդավար եւ արդի տնտեսութեամբ յատկանշուող պետութիւն մը: Ցիշելով 1915-ի վայրագութեանց զոհերուն հզօր կամքը, այս կարեւոր ճիգը պատիւ կը բերէ անոնց մնայուն ժառանգութեան:

«Կը վերահաստատենք բարօր Հայաստանի մը եւ մնայուն խաղաղութեան նպաստելու մեր յանձնառութիւնը. լաւագոյնը կը մաղթեմ բոլորին»<sup>(195)</sup>:

Նախագահ Քլինթընի յայտարարութենէն առաջ, Ամերիկեան Ծերակոյտի եւ Ներկայացուցիչներու Տան աւելի քան 80 անդամներ ծերակուտական էտուրը Քենսետի եւ ներկայացուցիչ Ռիչըրտ Լիմընի գլխաւորութեամբ, ոգեկոչած էին Հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեան զոհերուն յիշատակը: Վերոյիշեալ ծերակուտականներէն Լիմըն շեշտեց, թէ «Հայկական ցեղասպանութիւնը աշխարհի պատմութեան մէկ ահաւոր էջն է: Մենք իբրև մարդկային ընկերութիւն՝ երբեք պէտք չէ մոռնանք անցեալի խժդութիւնները»: Ան եզրակացուց. «Հայկական Ցեղասպանութեան թուրքիոյ կողմէ ուրացումը թրքական կառավարութեան մէկ նորագոյն սադրանքն է»:

Ծերակոյտի մեծամասնութեան ղեկավար Ճորճ Միչըլ եւ փոքրամասնութեան ղեկավար Ռոպըրթ Տոլ եւս խօսք առին:

Այս վերջինին խօսքերը յատկանշական էին.

«Երբ կ'ոգեկոչենք Հայկական Ցեղասպանութեան զոհերուն յիշատակը, պէտք չէ մոռնանք որ ոմանք այսօր պիտի ուզէին կրկնել անցեալի սարսափելի արարքները»: Ան աւելցուցած է. «Միացեալ նահանգները պէտք է կարեկցանքով զօրակցին քաջ Հայ ժողովուրդին, որ երկարաշունչ տառապանքներու ենթարկուած է, որպէսզի Կովկասի մէջ խաղաղութիւն հաստատուի, իսկ Հայկական Ցեղասպանութիւնը չմոռցուի»<sup>(196)</sup>:

Հայոց նկատմամբ այս Համակրական խօսքերուն կողքին, ամերիկեան պաշտօնատարներ, ինչպէս Հարաբաղի Հարցով ԱՄՆ-ի գլխաւոր բանագնաց ղեսպան Ճոն Մարեսքա, Հայերու կը յայտնէր, թէ «Թուրքիան Հայաստանի համար դէպի Արեւմուտք միակ ճամ-

195. «Նախագահ Քլինթըն կը յիշէ 1915-ի ջարդերուն զոհերը», «Ազդակ», 27 Ապրիլ 1994, էջ 1 եւ 8:

196. Նոյնը, էջ 8:

բան է, որուն պէտք ունի»<sup>(197)</sup>: Իսկ Հայաստանի մէջ ԱՄՆ-ի գեսպան Հերրի Կիլմըր կը յայտնէր. «Իր կառավարութիւնը անօրինական կը համարէր Հայաստանի շրջափակումները եւ ամպարկօն»<sup>(198)</sup>:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը Ամերիկա այցելեց եւ Հանդիպում մը ունեցաւ նախագահ Քլինթընի հետ 9 Օգոստոս 1994-ին: Հանդիպման նախորդ օրը նախագահ Քլինթըն ամերիկահայ գաղութը ներկայացնող զանազան մարմիններու 18 ներկայացուցիչներու հետ Հանդիպում մը ունեցած էր: Հանդիպման ընթացքին արծարծուեցան ի միջի այլոց Ազրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ Հայաստանի շրջափակումը, Հայկական Ցեղասպանութեան 80-ամեակի ոգեկոչումը եւ Լեւոնային Հարաբաղի հարցը: Հայ ներկայացուցիչները պահանջեցին որ ԱՄՆ հրապարակային կերպով դատապարտէ Հայաստանի շրջափակումը եւ ճնշէ Թուրքիոյ վրայ այդ վերցնելու: Նախագահ Քլինթընին ինդրեցին, որ քոնկրեսական Ռիչըրտ Լիմընի ներկայացուցիչներու Տան մէջ ներկայացուցած օրինագիծին թիկունք կանգնի, որ կ'ըսէր թէ՝ «Այն երկիրները որոնք ամերիկեան օժանդակութիւն կը ստանան, պէտք է թոյլ տան որ երրորդ երկիր մը ուղղուած ամերիկեան օժանդակութիւնը անցնի իրենց սահմաններէն»<sup>(199)</sup>:

Հանդիպումէն երկու օր ետք, Ծերակոյտին մէջ Պոպ Տոլ եւ Փոլ Սայմըն ներկայացուցին մարդասիրական օժանդակութեան միջանցքի օրինագիծին Ծերակոյտի տարբերակը:

Ամէն պարագայի՝ ԱՄՆ-ի դիրքը Ղարաբաղի հարցով Հայանը-պաստ չէր: Առաւել՝ նախագահ Քլինթըն դէմ էր քոնկրեսական Լիմընի առաջարկութեան<sup>(200)</sup>:

Թրքական ծածուկ մտահոգութիւնները բարձրածայն եւ մամուլով կ'արտայայտէր Ֆէրրոււ Սէզկին «Ենի Կիւնայտըն»ի մէջ, «Ռոպըրթ Տոլի Հայկական Օրինագիծը» խորագրին տակ:

197. «Ամերիկացի դիւանագէտը զգուշաւոր կերպով յոռետեսութիւն կը յայտնէ Լեւոնային Հարաբաղի հակամարտութեան առընչութեամբ», «Զարթօնք», 18 Մայիս 1996, էջ 2:

198. «Հերրի Կիլմըր՝ «Երջափակումներն ու ամպարկօն անօրինական են», «Զարթօնք», 19 Մայիս 1994, էջ 3:

199. «Հայ Դատի Ամերիկայի Յանձնախումբի ատենապետը նախագահ Քլինթընի հետ պատմական Հանդիպումին մասին», «Ազդակ», 5 Սեպտեմբեր 1994, էջ 4:

200. "Lehman Presses Reluctant Clinton on Corridor Act", *The Armenian Reporter International*, 5 November, 1994, p. 8.

**Թուրք թերթը կը գրէր թէ 1994-ի ամերիկան ընտրութիւններուն Դեմոկրատ Կուսակցութեան ծանր պարտութիւնը ընդդիմադիր Հանրապետական Կուսակցութեան դիրքը զօրացուցած էր եւ այս Մերակոյտին մէջ Ռոպըթ Տոլը դարձած էր ԱՄՆ-ի ներքին եւ արտաքին քաղաքականութեան կարեւոր ու հեղինակաւոր ծերակուտականներէն մին: Թուրք թերթը ապա մտահոգութիւն կը յայտնէր թէ ծերակուտական Տոլ նոր խանդավառութեամբ ձեռք պիտի առնէր Հայկական բանաձեւը:**

Ապա թերթը կը յայտնէր, թէ Հայերու թրքական քաղաքականութիւնը հետեւեալ չորս կէտերուն վրայ հիմնուած էր.

«1.- Հայկական ծեղասպանութեան պնդումները «պարտադրել Թուրքիոյ»՝ իբրեւ բացարձակ իրողութիւն:

2.- Երբ Թուրքիա ընդունելու ըլլայ այս պնդումը, զայն պարտադրել «ներողութիւն խնդրելու»:

3.- Եթէ Թուրքիա ընդունի զայն ու ներողութիւն խնդրէ, այս անգամ ալ գործուած ցեղասպանութեան փոխարէն զայն պարտադրել՝ «Հատուցում վճարելու»:

4.- Այս բոլորէն վերջ, Արեւելեան Անատոլուի Հողերուն վրայ «Հայկական հողային կարգ մը պահանջներ» բերել օրակարգի վրայ»:

Թերթը ապա կ'աւելցնէր. «Ահաւասիկ, ասիկա է Միացեալ Նահանգներու Հայկական լոպիին ծրագիրը, որ իրերայաջորդ կերպով կը վերարծարծուի Քոնկրէսի մէջ, ծերակուտական Ռոպըթ Տոլի ձեռամբ»<sup>201</sup>:

Այսուհանդերձ, գետնի վրայ նման Հայկական բանաձեւ չկար, միայն Սպիտակ Տունը 2 Փետրուարին կրկին ԱՄՆ-ի Հայկական Համայնքը ներկայացնող բազմանդամ պատուիրակութիւն մը ընդունած էր, ուր նախագահ Քլինթընի բարձրաստիճան խորհրդականներէն ձորձ Մթեֆանովուս եւ ԱՄՆ-ի Ազգային Ապահովութեան Խորհրդի անձնակազմի պետ Նէնսի Սոտըրպըրկ խոսած էին պատուիրակութեան հետ: Արծարծուած Հարցերուն մէջ էին Հայոց ծեղասպանութեան 80-ամեակը, Ազգպէյճանի դէմ ամերիկեան պատժամիջոցներուն անփոփոխ պահուիլը, Հայաստանի պար-

201. «Հայկական ծեղասպանութեան օրինագիծը նոր ձեւաւորումով կը մօտենայ Քոնկրէսի ծրագիրին», «Զարթօնք», 14 Յունուար 1995, արտատպուած Խոթանպուի «Ժամանակ» օրաթերթի 14 Դեկտեմբեր 1994-ի թիւէն:

տաղրուած թրքական պաշարումը եւ օժանդակութեանց անցքի ճամբուն Հարցը<sup>(202)</sup>:

Հայոց ծեղասպանութեան 80-ամեակը նշուեցաւ ԱՄՆ-ի Քոնկրէսի չէնքին մէջ, Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կազմակերպութեամբ: ԱՄՆ-ի մէջ Հայաստանի դեսպան Ռուբէն Շուգարեան աւելի քան 400 հրաւիրեալներ մէկտեղած էր: Արարողապետն էր նախակին պաշտօնատար դեսպան Ռիչըրտ Արմիթէյճ: Ելոյթ ունցան Հայաստանի դեսպանը, ծերակուտական էտուըրտ Քենետի, քոնկրեսականներ Պիլման, Ճոն Փորթըր, Ֆրենք Փալոն: Յայտարարութիւններով Հանդէս եկան 8 ծերակուտականներ, որոնց շարքին՝ Ռոպըթ Տոլ եւ 14 քոնկրէսականներ: Մեծ Եղեռնէն ետք Հայերու ապաստան տուած 11 երկիրներու դեսպաններ կամ դիւանագիտական ներկայացուցիչներ ներկայ էին: Անոնք կը ներկայացնէին Պուլկարիան, Կիպրոսը, Եթովպիան, Ֆրանսան, Վրաստանը, Յունաստանը, Լիբանանը, Ռուսիան, Սուրիան, Ուգրախնան եւ Ուրուկուէյը: Իսկ ԱՄՆ-ը կը ներկայացընէր պետական քարտուղարի ժողովրդավարութեան Հարցերով օդականը՝ Քեթրին Տալփին<sup>(203)</sup>:

Նախագահ Քլինթըն Ապրիլ 24-ի առթիւ իր տարեկան յայտարարութիւնը ըրած էր, սակայն ցեղասպանութեան տեղ ջարդ նշած էր. պարագայ՝ որ խստիւ քննադատուեցաւ ծերակուտական Ռոպըթ Տոլի կողմէ:

ԱՄՆ-Թուրքիա երկար տարիներու գործակցութեան մէջ նորութիւն մը եղաւ երբ Մերակոյտը դադրեցուց Թուրքիոյ տնտեսական օժանդակութիւնը Հայաստանի պաշարման պատճառով, թէեւ որոշումը անուանապէս Թուրքիոյ չէր ակնարկեր եւ ոչ ալ կը նշէր Հայաստանի պաշարումը, բայց գործականին մէջ այն էր: 21 Մեպտեմբեր 1995-ին, Մերակոյտը որոշեց «դադրեցնել տնտեսական օժանդակութեան յատկացումը որեւէ երկրի, որ կը խափանէ ամերիկեան մարդասիրական օժանդակութեանց առաքումը»: Որոշումը (Corridor Act) մաս կը կազմէր 1996-ի պիտմէական տարւոյն ըն-

202. «Ամերիկահայ ներկայացուցիչները Սպիտակ Տան մէջ. ծեղասպանութեան 80-ամեակի եւ Հայաստանի վերջին դէպքերու արծարծում», «Ազդակ», 8 Փետրուար 1995, էջ 1:

203. Մամլոյ Հայուրդագրութիւն. «Հայաստանի դեսպանութեան կողմից Եղեռնի թիշտակի Օրը հիմնական ուշադրութիւն է բեւեռում անկախ Հայաստանի զարգացման վրայ», «Զարթօնք», 9 Մայիս 1995, էջ 1:

թացքին ամերիկեան արտասահմանեան օժանդակութիւններու Փի-նանսաւրումին վերաբերող օրէնսդրութեան բարեփոխութեան:

Մերակուտական Ռոպըրթ Տոլ շեշտեց, թէ օրէնքի փոփոխութիւնը Թուրքիոյ կը վերաբերէր եւ այդ երկրի կողմէ Հայաստանի պաշարումը «անբարոյական» որակեց<sup>(204)</sup>:

Քլինթըն օրէնքը ստորագրեց 26 Յունուար 1996-ին:

Ռոպըրթ Տոլ թեկնածու էր ԱՄՆ-ի նախագահական 1996-ի նոյեմբերին կայանալիք ընտրութիւններուն եւ առ այդ Հայկական բոլոր շրջանակները կապի մէջ էին իրեն հետ: ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը 26 Մարտ 1996-ին հանդիպած էր հետը եւ գոհունակութիւն արտայայտած իր Հայանպաստ կեցուածքին, Հայաստանի ամերիկեան օժանդակութեան փոխանցման եւ Թուրքիոյ օժանդակութեանց արգիլման մէջ իր ունեցած հիմնական դերին համար<sup>(205)</sup>:

Հայոց Ցեղասպանութեան 81-րդ տարելիցը նշուեցաւ Ամերիկայի Ներկայացուցիչներու Տան մէջ՝ 55 անդամներու մասնակցութեամբ, որու ընթացքին 14 հանրապետական թէ դեմոկրատ ներկայացուցիչներ խօսք առին: Անոնք պահանջեցին որ ամերիկեան կառավարութիւնը պէտք է հետապնդէ Թուրքիոյ կողմէ այդ իրողութեան ճանաչումը: Իսկ նախագահ Քլինթըն կրկին յայտարարութիւնով մը հանդէս եկաւ 24 Ապրիլ 1996-ին: Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը.

«Ութսունմէկ տարիներ առաջ, այսօր, Պոլսոյ մէջ, աւելի քան երկու հարիւր Հայ քաղաքացիներ, քաղաքական եւ մտաւրական զեկավարներ ձերբակալուեցան, աքսորուեցան եւ այնուհետեւ սպաննուեցան: Այդ օրը կը հանդիսանայ այս դարուն ամէնէն սեւ պահերէն մէկուն սկզբնաւորութիւնը:

«Ես կը միանամ աշխարհով մէկ սփոռուած Հայութեան, սուգի այս օրը, ոգեկոչելու համար Օսմանեան Կայսրութեան մէջ 1915-1923-ին կատարուած մէկ ու կէս միլիոն հայերու անգութ տեղահանումին եւ ջարդին յիշատակը: Դժբախտաբար, մեր դարը անընդհատ ականատեսը եղաւ մարդու կողմէ մարդուն հանդէպ գործադրուած անգութ անմարդկայնութիւններու: Միասնաբար,

204. «Հայաստանի պաշարման պատճառով Մերակոյութ դադեցուց Թուրքիոյ տնտեսական օժանդակութիւնը», «Ազդակ», 23 Մեպտեմբեր 1995:

205. «Տոլ կ'ընդունի Հայ Դատի Յանձնախումբի պատճիրակութիւնը», «Ազդակ», 30 Մարտ 1996:

մենք կ'ողբանք բազմաթիւ անմեղ կեանքերու ահաւոր կորուստը:

«Հակառակ այս ողբերգութեան, ձեր հաւատքը եւ արիութիւնը օգնեց ձեզի որ գոյատեւէք եւ բարգաւաճիք: Դուք երեք չկորսընցուցիք ձեր աւանդութիւնները. պահպանեցիք զանոնք եւ փոխանցեցիք սերունդէ սերունդ: Վերջին հաշուով, ամերիկահայերը հսկայ ներդրում կատարեցին Ամերիկայի բարգաւաճումին, գիտութեան եւ մշակոյթին: Ձեր մեծ հոգեկան ուժը կենդանի պահեց Անկախ Հայաստանի երազը եւ օգնեց յաղթահարելու Խորհրդային կարգերը: Այսօր, Հոգեկան նոյն ուժը կ'օգնէ ձեզի կառուցանելու ազատ եւ բարգաւաճ պետութիւն մը ձեր Հայրենիքին մէջ: Ձեր ներդրումները աշխարհի տարբեր կողմերը եւ այսօր յատկապէս Հայաստանի մէջ, անթառամ կը պահեն յիշատակը անոնց, որոնք անարդարօրէն զոհը դարձան ջարդերուն:

«Երբ մենք կը վերանուիրունք իր դրացիներուն հետ մնայուն խաղաղութեամբ մը ապահովուած, ազատ եւ բարգաւաճ Հայաստանի կերտումին, ես, աշխարհի չորս ծագերուն սփոռուած Հայութեան կը յայտնեմ սրտիս խորքէն բխած անհուն յարգանքս»<sup>(206)</sup>:

Տեղահանում, ջարդ, ողբերգութիւն բառերը նշուած էին, բայց ոչ՝ փնտուած ցեղասպանութիւն բառը:

Ամերիկայի ընտրութիւնները կը մօտենային եւ այս շրջանին ԱՄՆ-ի Ներկայացուցիչներու Տունը 118-ի դէմ 301 քուէով որդեգրած էր բանաձեւ մը, որ նախագահ Պիլ Քլինթընին կ'արգիլէր «տնտեսական օժանդակութիւն տրամադրել Թուրքիոյ, այնքան ատեն որ ան պաշարման տակ կը պահէ Հայաստանը եւ կ'անտեսէ ամերիկեան «Անցքի Օրէնք»ը (Corridor Act), իսկ 153-ի դէմ 268 քուէով նոյն Տունը քուէարկած էր բանաձեւ մը, որ կը պահանջէր 3 միլիոն տոլարով նուազեցնել Թուրքիոյ տնտեսական օժանդակութիւնները, այնքան ատեն որ Թուրքիա կը շարունակէ Հայկական Ցեղասպանութեան ուրացման արշաւը»<sup>(207)</sup>:

Անշուշտ, զոյդ որոշումներն ալ ենթակայ էին ԱՄՆ-ի Մերակոյտին որոշումին եւ նախագահ Քլինթընի վերաբերումին, որ սկիզբէն յայտնի էր:

Ամերիկեան պետական քարտուղարութիւնը յայտնեց, թէ բա-

206. «Նախագահ Պիլ Քլինթընի սրտի խօսքը Եղեռնի 81-ամեակին առիթով», «Ազդակ», 8 Յունիս 1996, էջ 1:

207. «Թուրքիոյ ամերիկեան օժանդակութիւնը կը կապուի Ցեղասպանութեան ճանչումին», «Ազդակ», 8 Յունիս 1996, էջ 1:

ցարձակապէս դէմ էր ՆԱԹՕ-ի իրենց դաշնակից Թուրքիոյ նկատմամբ նման մօտեցման, որ իրենց զինակից էր Քորէայի պատերազմէն ի վեր:

Թուրքիոյ հակագղեցութիւնը եղաւ բռւռն: Թուրքիոյ դեսպան Նիւզհէթ Քանտէմիր Հեռածայնեց Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Էմրէ Կէօնենսայի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռուրըն Քրիսթոֆըրի եւ Ներկայացուցիչներու Տան նախագահ Պոպ Լիվինկսթընի ու տեղեկացուց թէ Թուրքիա կը մերժէր ամերիկան 25 միլիոն տոլարի օժանդակութիւնը, յատկապէս քանի ան Հայաստանի վերաբերմամբ Թուրքիոյ քաղաքականութեան կ'առընչուէր: Թուրք դեսպանը Հաղորդեց, թէ «պատմութեան մէջ առաջին անգամ նման հակագղեցութիւն մը տուինք»: Դեսպանատունը եղածը նկատեց ընտրական տարուան մթնոլորտի հետեւանք<sup>(208)</sup>:

Այդպէս ալ կը թուէր ըլլալ: Նախագահ Պիլինթըն եւ ապա Ամերիկայի Ծերակոյտը մերժեցին Ներկայացուցիչներու Տան որոշումը որդեգրել եւ այդ բանաձեւը ձախողեցաւ<sup>(209)</sup>: Առաւել՝ նախագահ Քլինթըն նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին գրած նամակի մը մէջ ի միջի այլոց կ'ըսէր. «Հայաստանի լիարժէք անկախութիւնը, բարգաւաճումն ու անվտանգութիւնը, ի վերջոյ, կախուած է ձեր հարեւաններու հետ բնականոն, խաղաղ յարաբերութիւններու հաստատումէն»<sup>(210)</sup>: Այսինքն՝ լեզու գտէք Թուրքիոյ եւ Ազրպէյանի հետու կարգադրեցէք Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը:

Միւս կողմէ, Ուաշինկթըն Հայաստան զրկելով ԱՄՆ-ի գինական Հարցերու փոխ արտաքին գործոց նախարար Լին Տէյվիսը, կը վերահստատէր «Հայաստանի անկախութեան, Հողային ամբողջականութեան եւ բարգաւաճման» Ուաշինկթընի զօրակցութիւնը<sup>(211)</sup>:

Ամերիկայի նախագահական ընտրութիւններուն, ի տես նախագահ Քլինթընի վերաբերումին, Հայեր ընդհանրապէս զօրակցեցան

208. «Տնտեսական օժանդակութեան տագնապ՝ Թուրքիոյ եւ ԱՄՆ-ի միջեւ. Թուրքիս կը մերժէ Տնտեսական Օժանդակութեան Թոնտին օգնութիւնը», «Զարթօնք», 9 Յունիս 1996, էջ 1:

209. «Ուր մնաց Հայ Դատը եւ անոր միամիտ յանձնախումբը», «Ժողովրդային Պայքար», Աթէնք, Նոյեմբեր 1996, թիւ 103, էջ 11:

210. «Նախագահ Պիլ Քլինթընի նամակը Հ.Հ. նախագահին», «Զարթօնք», 16 Նոյեմբեր 1996, էջ 1:

211. «Ամերիկացի փոխ-նախարար մը երեւանի մէջ», «Ազդակ», 19 Յուլիս 1996:

Հանրապետական թեկնածու ծերակուտական Ռոպըրթ Տոլի: Ամերիկայի նախագահական ընտրութիւններուն յաղթանակ տանելով նախագահ Քլինթըն վերընտրուեցաւ:

Նախագահ Քլինթընի երկրորդ պաշտօնավարութեան նախընթաց օրերուն, ամերիկայ 13 գլխաւոր կազմակերպութիւններ բողոքագիր մը զրկեցին Լիզպոնի ԵԱՀԿ-ի ժողովին առընչութեամբ, ուր 53 երկիրներ, ներառեալ ԱՄՆ-ը, փորձեցին Հայաստանի պարտադրել որոշում մը, որով կը ճանչցուէր Ազրպէյանի Հողային ամբողջականութիւնը եւ կ'անտեսուէր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը: Ամերիկահայութեան ներկայացուցիչները դարձեալ կը խնդրէին Հանդիպում մը Սպիտակ Տան հետ, սակայն նախագահ Քլինթըն մերժեց տեսակցութեան խնդրանքը: Նախագահ Քլինթըն սակայն նամակով մը պատասխանեց ամերիկահայութեան, նշելով որ ԱՄՆ զօրավիր է ԵԱՀԿ-ի Լիզպոնի գերաստիճանի նախագահին յայտարարած երեք սկզբունքներուն՝ Հայաստանի եւ Ազրպէյանի Հողային ամբողջականութեան յարգում, Լեռնային Ղարաբաղի բարձրագոյն մակարդակի ինքնավարութիւն եւ անոր բնակչութեան ապահովութեան երաշխաւորում<sup>(212)</sup>:

Լիզպոնի որոշումը չէր որդեգրուած, քանի Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան վեթոյի ենթարկած էր այդ եւ ԵԱՀԿ-ի ժողովի նախագահը վերեւ նշուած երեք սկզբունքները յայտարարած էր, որոնց կը յարէր նախագահ Քլինթըն:

Նախագահ Քլինթընի հետ այս ցուրտ յարաբերութեանց շրջանին, Հայոց Ծեղասպանութեան 82-րդ տարեկիցին առթիւ, նախագահ Քլինթըն 22 Ապրիլ 1997-ին յայտարարութիւն մը Հրապարակեց, ուր կը նշէր Հետեւեալը. «20-րդ դարու պատմութեան մթագոյն է հերէն է Հազարաւոր Հայերու ջարդը՝ 1915-1923, Օսմանեան Կայսրութեան մէջ»:

Ամերիկայի Հայկական Համագումարի (Armenian Assembly) տնօրէն Ռոս Վարդեան ի միջի այլոց յայտնեց, թէ «Ամերիկահայութիւնը յուսախար է, որ նախագահ Քլինթըն ձախողեցաւ «ցեղասպանութիւն» բառը գործածելէ իր յայտարարութեան մէջ: Անկասկած՝ նախագահը տեղի տուաւ թրքական կառավարութեան եւ անոր Ուաշինկթընի գործակալներուն ճնշումներուն: Յամենայն դէպս, նախագահին բառերը յստակօրէն ցոյց կու տան, որ ան կը

212. Գրիգոր Քէսուէեան, «Նախագահ Քլինթընի պաշտօնավարութեան Ա. Հրշանը և Հայեր» [թ.], «Զարթօնք», 29 Մարտ 1997, էջ 2:

գնահատէ Յիշատակութեան Օրուան նշանակութիւնը»<sup>(213)</sup>:

ԱՄՆ-ի արտաքին գործոց փոխ-նախարար Սթրոմ Թալպըթ կը պահանջէր ջնջումը Ազատութեան Զօրակցութիւն օրէնքի թիւ 907-ին, որ կը սահմանափակէր Ազրպէյճանի օժանդակութիւնը<sup>(214)</sup>:

Ասոր դիմաց, Ներկայացուցիչներու Տան անդամ Ֆրենք Փալոն, կոչ կ'ուղղէր այլ ներկայացուցիչներու, որ իրեն ձայնակցելով միանան պետական քարտուղար Մատլէյն Օլպրայթէն պահանջելու, որ յօդուած 907-ը հաստատ պահուի, որքան ատեն որ կը շարունակուի ապօրինի պաշարումը<sup>(215)</sup>: Ամերիկացի քոնկրեսականը ոչ միայն նամակներ ուղղելով գոհացաւ, այլ՝ 9 Յունուար 1998-ին այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, ուր տեսակցութիւններ ունեցաւ պատասխանատուներու հետ: Ան ափսոսաց որ ԱՄՆ-ը եւ այլ երկիրներ տակաւին կը շարունակեն կարեւորել Ազրպէյճանի այսպէս կոչուած հողային ամբողջականութիւնը, քան՝ Ղարաբաղի ժողովուրդին ինքնորոշման եւ ինքնակառավարման արդար պահանջը<sup>(216)</sup>: Ֆրենք Փալոն, ընկերակցութեամբ քոնկրեսական Փաթթիք Քենետիի, Մայիսին այցելեց նաեւ Հայաստան, ուր տեսակցեցաւ նախագահ Ռոպերթ Քոչարեանի հետ<sup>(217)</sup>:

Միւս կողմէ, ամերիկեան կառավարութիւնը ամէն ջանք կը թափէր չեղեալ նկատելու 907-րդ յօդուածը եւ չէր յաջողեր: Քոնկրէսի առջեւ խօսելով, ԱՄՆ-ի նորանկախ պետութիւններու հարցերով զբաղող դեսպան Սեստանովիչ կ'ըսէր, թէ 907-րդ յօդուածի ջնջումին պահանջը չէր նշանակեր թէ ԱՄՆ իր դիրքորոշումը փոխած էր Հայաստանի նկատմամբ<sup>(218)</sup>:

Նախագահ Քինթըն 24 Ապրիլ 1998-ին կը յիշատակէր՝ «այս դարու ամէնէն տիսուր դէպքերէն մէկը՝ մէկուկէս միլիոն հայերու բռնագաղթը եւ ջարդը Օսմանեան Կայսրութեան մէջ, 1915-էն

213. «Նախագահ Քինթըն կը յիշէ Մեծ եղեռնի 82-ամեակը առանց «ցեղասպանութիւն» արտայայտութեան», «Զարթօնք», 4 Մայիս 1997, էջ 1:

214. «Միացեալ Նահանգներ. կառավարութիւնը կը պահանջէ Ազրպէյճանի օժանդակութիւնը արգիլող օրէնքին ջնջումը», «Ազգակ», 6 Օգոստոս 1997:

215. «Ֆրենք Փալոնի հայանպատ նամակները», «Ազգակ», 9 Դեկտեմբեր 1997:

216. Ֆրենք Փալոն. «Արցախի ժողովուրդին պատութեան պաշտպանութիւնը կը համապատասխանէ Ամերիկայի եւ Արեւմուտքի շահերուն», «Զարթօնք», 11 Յունուար 1998, էջ 1:

217. «Քոչարեան կ'ընդունի ամերիկեան Մերակոյտի եւ Քոնկրէսի անդամներ», «Արքատ», 27 Մայիս 1998, էջ 1:

218. «Մ. Նահանգներ իրենց գիրքը չեն փոխած Հայաստանի նկատմամբ», «Ազդակ», 11 Մայիս 1998:

1923-ի ընթացքին», կրկին առանց նշելու ցեղասպանութիւն բառ<sup>(219)</sup>: Իսկ ամերիկեան դիւանագիտական աղբիւրներ կը յայտնէին, թէ ԱՄՆ կ'ուղղէր որ հայեւթրքական սահմանը բացուի եւ Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ «շատ աւելի բաց տիալոկ քաջալերուի»<sup>(220)</sup>:

1998-ն յատկանշուեցաւ նաեւ Հայաստանի արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանի մամլոյ ասուլիսի մը ընթացքին յայտնութեամբ, թէ եթէ երկուքն չորս տարիէն Ազրպէյճան Ղարաբաղի տագնապի հարցով իր ընթացիկ կեցուածքը չփոխէ՝ «Հայաստան պիտի պարտադրուի հարցը լուծել իրեն կցելով Լեռնային Ղարաբաղը»: Թուրքիա եւ ԱՄՆ անմիջապէս հակագդեցին: Առաջինը՝ «Հափազանց վտանգաւոր հետեւանքներ» տեսաւ, իսկ ԱՄՆ՝ «անրնդունելի» գտաւ յայտարարութիւնը<sup>(221)</sup>: Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեան ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Պորիս Պերեզովսքիի միջոցաւ Ազրպէյճանի նախագահ Հայտար Ալիեւի փոխանցեց, թէ Հայաստան չէ արծարծած Ղարաբաղի վերամիացման հարցը, աւելցնելով. «չենք հրաժարիր վերամիացումէն, այլ կը սպասենք բանակցութիւններու գոհացուցիչ արդիւնքին»:

1998-ին 150 օտար մտաւորականներ, մեծամասնութեամբ ամերիկացի, որոնց շարքին էին Փ. Պրուքս, Ս. Հէյնի, Ն. Մէյլըր, Ա. Միլըր, Հ. Մորկընթառ Բ., Հ. Փինթըր, Ն.Ա. Սքոթ, Ռ. Սմիթ, Ու. Սթըրոն, Ժ. Ափտէք, Ք. Վաննիկըթ եւ ուրիշներ, կը դատապարտէին հայոց վրայ գործադրուած ցեղասպանութիւնը եւ ամերիկեան կառավարութենէն կը պահանջէին այդ ճանչնալ: Այս յայտարարութիւնը «Ուաշինգթոն Փոսթ»ի լրիւ մէկ էջը գրաւած էր 23 Ապրիլին<sup>(222)</sup>:

Նախագահ Ռոպերթ Քոչարեան, որ ՆԱԹՕ-ի հիմնադրութեան 50-ամեակին առիթով ԱՄՆ մեկնած էր, 24 Ապրիլ 1999-ին այցելեց Հրէական Պղծակիզման Թանգարանը, ուր նշեց, «Եթէ ժամանա-

219. «Ամերիկահայութեան ուղղուած ուղերձով մը նախագահ Քինթըն կը նշէ «Հայերու Յիշատակի Օրը», «Ազգակ», 27 Ապրիլ 1998, էջ 1 եւ 10:

220. «Միացեալ Նահանգներ կ'ուղղեն որ լաւ յարաբերութիւններ մշակուին Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ», «Ազգակ», 6 Մայիս 1998, էջ 1:

221. «Մ. Նահանգներ «անընդունելի» կը նկատեն Ղարաբաղը կցելու Հայաստանի յայտարարութիւնը», «Ազգակ», 24 Յունիս 1998, էջ 1:

222. «Կ'ուղեկչենք 1915-ի Հայկական ծեղասպանութիւնը եւ կը դատապարտենք Բրքական կառավարութեան ուրացումը մարդկութեան դէմ կատարուած այս ոճիրին», «Ազգակ», 11 Մայիս 1998, էջ 4:

կին դատապարտուէր Հայկական 8եղասպանութիւնը, նմանօրինակ ողբերգութիւններ կրնային տեղի չունենալ»: Ան կոչ ուղղեց այդ թանգարանին եւ Հայկական 8եղասպանութեան Թանգարանին միջեւ գործակցութեան, քանի տակաւին կը Հերքուի Հայկական 8եղասպանութեան իրողութիւնը: Հայաստանի նախագահը ապա այցելեց ԱՄՆ-ի նախկին նախագահներէն Վուտրո Ռեփլիսնի գերեզմանը եւ ծաղկեպսակ զետեղեց: Ան գնահատեց այս վերջինին դերը ցեղասպանութեան տարիներուն հայոց նկատմամբ: ԱՄՆ-ի պետական քարտուղարութեան ներկայացուցիչը կարդաց Ապրիլ 24-ի առիթով նախագահ Պիլ Քլինթընի ուղերձը<sup>(223)</sup>:

28 Ապրիլ 1999-ին՝ Քոնկրէսի 60 անդամներ ներկայացուցչական Տան ներկայացուցին օրինագիծ մը, որ կը պահանջէր հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեան մասին ամերիկեան արխիւները հրապարակելի եւ տրամադրելի դարձնել: Օրինագիծը պահանջ կը դնէր ԱՄՆ-ի նախագահին, որ այդ նիւթերը տրամադրէ Քոնկրէսի Միջազգային Յարաբերութիւններու Յանձնախումբին, ԱՄՆ-ի Ողջակիզման Յիշատակի Գրադարանին եւ Հայկական 8եղասպանութեան Թանգարանին: Օրինագիծը քանի մը տարիէն կը նար վաւերացուիլ, եթէ անհրաժեշտ քուէները ստանար<sup>(224)</sup>:

ԱՄՆ-ի մօտ Թուրքիոյ դեսպան Պաքը Իլքին ԱՄՆ-ի Քոնկրեսականն կոչ ըրաւ չընդունիլ այդ բանաձեւը: Իլքին առանց ամըչնալու, ստելով յայտարարեց նաեւ, որ «Հայեր սպաննած են աւելի քան մէկ միլիոն իսլամ՝ մինչեւ այն, երբ Օսմանեան Կայսրութիւնը հարկադրուած էր Հակազգելու»<sup>(225)</sup>:

Մինչ ամերիկացի հայանպաստ դիրք ունեցող քոնկրեսականներու երեւան եւ Ստեֆանակերտ այցելութիւնները կը շարունակուէին, արդէն կը մօտենար Ամերիկայի ընտրապայքարի նախաշըրջանը, երբ նոյն կուսակցութենէն ներս պայքար կը մղուէր ճշգելու կուսակցութեան թեկնածուն: Այսպէս, Հանրապետականներու շարքէն էլիզապէթ Տոլ, 16 Յուլիս 1999-ին յայտնեց, թէ ինք նեցուկ կը կանգնի ԱՄՆ-ի կողմէ Հայկական 8եղասպանութեան պաշտօնա-

223. «Նախագահ Քոչարեանի այցելութիւնը Մ. Նահանգներ», «Ազդակ», 28 Ապրիլ 1999:

224. «Հայկական ցեղասպանութեան մասին ամերիկեան արխիւններուն վերաբերեալ օրինագիծ», «Ազդակ», 11 Մայիս 1999:

225. «ԱՄՆ-ի Քոնկրէսը կը քննարկէ Հայոց 8եղասպանութեան փաստաթուղթերու գաղտնազերծումը», «Զարթօնք», 11 Օգոստոս 1999:

կան ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան եւ 907-րդ յօդուածի պահպանման<sup>(226)</sup>: Իսկ հանրապետական այլ թեկնածու՝ ծերակուտական ձո՞ն Մըքքէյն, որ 1990-ին դէմ քուէարկած էր Հայկական 8եղասպանութիւնը ճանչնալու եւ համաձայն էր 907-րդ յօդուածի ջնջումին, նամակի մը մէջ Հայոց 8եղասպանութիւնը կ'ընդունէր իբրև «մէկուէկս միլիոն հայերու ծրագրուած մարդասպանութիւն» եւ կը խուսափէր ցեղասպանութիւն բառը գործածելէ<sup>(227)</sup>: Աւելին, Ֆրեզնոյի Պետական Համալսարանին մէջ ելոյթի մը ընթացքին պատասխանելով ԱՄՆ-ի Հայ Դատի Յանձնախումբէն հարցումի մը, յայտնեց թէ ինք դէմ է Քոնկրէսի կողմէ Հայկական 8եղասպանութեան վերաբերեալ բանաձեւի քննարկումին, քանի ներկայ Թուրքիան պատասխանատու կը նկատուի «դէպքի» մը համար, որ տեղի ունեցած էր Օսմանեան Կայսրութեան օրօք<sup>(228)</sup>: Ծերակուտական Մըքքէյնի այս կեցուածքը, «Ուաշինգթոն Փոսթ»ի մէջ Տէյվիտ Պրոտըրի կողմէ «մեծ սխալ» նկատուեցաւ, այլ հարցի մը կողքին<sup>(229)</sup>:

Հանրապետական առաջատար դիրքերու վրայ գտնուող նախագական թեկնածու, Թեքսասի կառավարիչ ձորճ Ուոքըր Պուչ, երկու հայերու յղած իր նամակին մէջ հետեւեալը կը գրէր.

«Քսաներորդ դարը յատկանշուեցաւ աներեւակայելի բրտութիւններով, զանգուածային ջարդերով եւ ցեղասպանութեամբ: Պատմութիւնը արձանագրած է, թէ Հայերը անցնող դարու առաջին ժողովուրդն էին, որ նման անգիտութեան ենթարկուեցան: Հայերը ենթարկուեցան ցեղասպանական արշաւի մը, որ վեր է ամէն ըմբռոնումէ եւ բոլոր ողջախոհ անձերը կը պարտադրէ յիշել եւ ճանչնալ ահաւոր ոճիրի մը փաստերը եւ դասերը՝ մարդկութեան դէմ գործադրուած արիւնոտ ոճիրներու դարու մը մէջ: Եթէ նախագահ

226. «Էլիզապէթ Տոլ կ'արտայայտուի հայոց իրաւունքներու ձեռքբերման ի նպաստ», «Ազդակ», 20 Յուլիս 1999:

227. «Մըքքէյն կը խուսափի ցեղասպանութիւնը ճշգրտօրէն բնորոշելէ», «Ազդակ», 29 Փետրուար 2000:

228. «Նախագահական թեկնածու Մըքքէյն դէմ կ'արտայայտուի Քոնկրէսին կողմէ Հայկական 8եղասպանութեան վերաբերեալ բանաձեւի քննարկումին», «Ազդակ», 2 Մարտ 2000:

229. «Մըքքէյնի Հակահայ կեցուածքը մեծ սխալ մը համարուեցաւ», «Ազդակ», 15 Մարտ 2000, էջ 4:

ընտրուիմ, ճիգ պիտի թափեմ որ մեր ազգը պատշաճօրէն ճանչնայ Հայ ժողովուրդի ողբերգական տառապանքները»<sup>(230)</sup>:

Պուշ այս միտքերը հետագային կրկնեց բացիկներ յղելով այն հարիւր հազարաւոր ամերիկահայերուն, որոնք իրեն ցեղասպանութեան ճանաչումը պահանջող նամակներ դրկած էին<sup>(231)</sup>:

Դեմոկրատներու ճակատին վրայ գլխաւոր թեկնածուն էր փոխական Ալ Կոր, որ կը խուսափէր հայկական ցեղասպանութիւնը ճանչնալու որեւէ խոստումէ: Դեմոկրատական երկրորդ գիծի վրայ եկող թեկնածու Պիլ Պրէտլի, կոչ ուղղեց Թուրքիոյ որպէսզի ընդունի Հայկական ցեղասպանութեան իրողութիւնը, եւ յայտնեց թէ զօրավիդ է 907-րդ յօդուածի պահպանումին եւ թէ ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները «Հիմնաքար» կը նկատէր Կովկասի կայունութեան<sup>(232)</sup>:

Ի վերջոյ Ճործ Պուշ խլեց Հանրապետական Կուսակցութեան նախագահական թեկնածուն ըլլալուն իրաւունքը: Ան փոխ-նախագահական թեկնածու ընտրեց Տիգր Զէյնին, որուն ընտրութիւնը մտահոգութիւն պատճառեց ամերիկահայութեան, քանի ան 1985-ին եւ 1987-ին դէմ եղած էր Հայկական Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւերու եւ Ազգային մէջ գործող «Հալիպրթըն» քարիւղի մեծ ընկերութեան իբր նախագահ՝ ջանք կը թափէր 907-րդ յօդուածի վերացման համար<sup>(233)</sup>: Մինչ վերոյիշեալ թեկնածուները իրենց ընտրապայքարը կը մղէին, Քլինթընի վարչակազմէն ԱՄՆ-ի պետական քարտուղարի նորանկախ երկիրներու հարցերով խորհրդական Սթիվըն Սեսթանովիչ Հայաստան կ'այցելէր եւ կը տեսակցէր նախագահ Քոչարեանի եւ վարչապետ Արամ Սարգսեանի հետ: Ան կը նշէր, թէ Թուրքիոյ նախագահ Սուլէյման Տէմիրէլ իրեն յայտնած է, թէ հետաքրքրուած է «շրջանին մէջ կայունութեան հաստատման եւ Հայաստանի հետ յարաբերութիւններու կարգաւորման ուղղութեամբ»: Այդ գծով Թուրքիոյ մօտ ԱՄՆ-ի

230. «Թեկնածու Պուշ կ'ակնարկէ Հայկական Ցեղասպանութեան», «Ազգակ», 25 Փետրուար 2000, էջ 4:

231. «Թեկնածու Ճործ Պուշ կը խոստանայ ճանչնալ «Հայ ժողովուրդին եղերական չարչարանքները», «Ազգակ», 1 Յուլիս 2000:

232. «Թեկնածու Պրէտլի կը զօրակցի ամերիկահայութեան», «Ազգակ», 19 Յուն-ուար 2000:

233. «Տիգր Զէյնին ընտրութիւնը կը մտահոգէ ամերիկահայ քուէարկողները», «Ազգակ», Օգոստոս 2000:

դեսպան Թէյլըր Երեւան պիտի այցելէր «երկու երկիրներու միջև տնտեսական գործակցութեան զարգացման խումբ ստեղծելու մասին Համաձայնագիր ստորագրելու համար»<sup>(234)</sup>:

Ընտրապայքարի այս շրջանին, Հայանպաստ կեցուածք կամ գործունէութիւն ունեցող քոնկրետականներ կարգ մը նախաձեռնութիւններ ունեցան:

Ֆրեզնոյէն՝ Հանրապետական Ճործ Ռատանովիչ նամակ մը յղած էր պետական քարտուղար Մատլէյն Օլպրայթին, նշելով որ Հակասութիւն կար Հայկական Ցեղասպանութեան եւ Աւստրիոյ աջակողմեան կառավարութեան նկատմամբ ԱՄՆ-ի գիրքին մէջ: Մատլէյն Օլպրայթ պատասխանած էր որ ամէն Ապրիլ 24-ին, նախագահ Քլինթըն «ոգեկոչած է յիշատակը Հայ անմեղ զոհերուն» եւ թէ նմանօրինակ յայտարարութիւն մը եւս պիտի ընէ 24 Ապրիլ 2000-ին, իսկ ինք Պուսոյ ԵԱՀԿ-ի վեհաժողովին յիշեցուցած էր Թուրք եւ Հայ զեկավարներուն, թէ կարելի չէ «ո՛չ ուրանալ եւ ոչ ալ մոռնալ պատմութիւնը»<sup>(235)</sup>:

Պետական քարտուղար Մատլէյն Օլպրայթ ճայնասփիւրի կայանի մը տուած հարցազրոյցի մը ընթացքին ունկնդրողի մը Հարցումին, թէ՝ ինչու ԱՄՆ չի հետապնդեր Թուրքիոյ կողմէ Հայոց Ցեղասպանութեան հերքումը եւ իր կարգին չի ճանչնար սոյն ցեղասպանութիւնը, պատասխանելով ըսաւ. «մենք այս քննարկած ենք Թուրքիոյ հետ»: 1999-ին, Պուսոյ մէջ ԵԱՀԿ-ի ժողովին եւ աւելի ուշ ալ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար իսմայիլ Ճէմին փորձած է Համոզել «որ նային պատմութեան, թէ ի՞նչ պատահած է Հայերուն», աւելցնելով թէ «ատիկա մեր քննարկումներուն մաս կը կազմէ»<sup>(236)</sup>:

Դեմոկրատ ներկայացուցիչ Պրատ Շերման մատնանշեց Հայկական օժանդակութիւններու 27% նուազումին, իսկ ազգային ճանական օժանդակութեան 77% յաւելումին եւ իր վրդովումը յայտնեց: Նմանապէս նիւ Ճըրզիէն դեմոկրատ Ֆրենք Փալոն, որ Համանախագահն էր Հայկական Հարցերով զբաղող 89 քոնկրետականներու

234. «Նախագահ Քոչարեան ընդունեց ամերիկեան բարձրաստիճան պատուիրակութիւն մը», «Ազգակ», 22 Յունուար 2000, էջ 1:

235. «Ռատանովիչ եւ Շըրմըն Հայկական Հարցին գծով կը դիմեն Օլպրայթ», «Ազգակ», 19 Փետրուար 2000, էջ 4:

236. «Օլպրայթ Թուրքերու հետ կը քննարկէ Հայկական Ցեղասպանութեան ճանչման Հարցը», «Ազգակ», 1 Յուլիս 2000:

խումբին, իր պաշտօնակիցներուն յորդորած էր պահել Հայաստանի օգնութեան չափը եւ պահել 907-րդ յօդուածը<sup>(237)</sup>:

Ամերիկեան Ներկայացուցիչներու Տունը պահեց 907-րդ յօդուածը Յուլիս 2000-ին տրուած որոշումով մը, երբ վաւերացուց 2001 տարեցը ջանի արտաքին յատկացումներու օրինագիծը<sup>(238)</sup>:

Ճիշդ է թէ ԱՄՆ-ի նահանգային խորհրդարաններէն շատեր տարիներու ընթացքին եւ նոյնպէս 2000-ին շարունակած էին ճանչնալ Հայկական Ցեղասպանութիւնը, սակայն Թուրքիա ցնցըւցաւ երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչներու Տան Միջազգային Գործողութիւններու եւ Մարդկային իրաւանց Ենթայանձնախումբը 21 Սեպտեմբեր 2000-ի իր նիստին քուէարկեց «Հայկական Ցեղասպանութեան մասին ուսուցման» մասին թիւ 398 բանաձեւը<sup>(239)</sup>, որուն հեղինակներն էին Շործ Ռատանովիչ (Հանրապետական՝ Քաղաքունիք), Տէյփիտ Պոնիըր (դեմոկրատ՝ Միջիկըն), Շէյմս Ռոկըն (Հանրապետական՝ Քաղաքունիք) եւ Ֆրենք Փալոն (դեմոկրատ՝ Նիւ Շըրզի):

Թիւ 398 բանաձեւը երեք մասէ կը բաղկանար: Առաջին մասը կը նշէր բանաձեւին անունը, երկրորդ մասը կը կատարէր պատմական հաստատումները 1915-1923-ի Հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեան եւ երրորդ մասը բուն բանաձեւը, զորս կու տանք ստորեւ.

«Ներկայացուցիչներու Տունը՝

1.- Կը դիմէ Նախագահին, որպէսզի ան Համապատասխան մարդում եւ առարկաներ տրամադրէ Միացեալ Նահանգներու Տիփարթմընթ Օֆ Սթէյթի (արտաքին գործոց նախարարութիւն) բոլոր այն պաշտօնատարներուն, արտաքին ծառայութեան աշխատողներուն, ինչպէս նաեւ գործադիր իշխանութեան այն պաշտօնեաներուն, որոնք գործ կրնան ունենալ Ցեղասպանութեան, էթնիք մաքրագործման եւ մարդկային իրաւունքներու հարցերու հետ, զանոնք իրազեկ դարձնելով Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ Միացեալ Նահանգներու անցեալի կեցուածքներուն, ինչպէս նաեւ

237. «Ֆրենք Փալոն կը յորդորէ պահել Հայաստանի օգնութեան չափը», «Զարքոնք», 2 Ապրիլ 2000, էջ 1:

238. «Ներկայացուցիչներու Տունը կը պահէ 907 յօդուածը», «Ազգակ», 15 Յուլիս 2000, էջ 1:

239. «Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական Տուն - Հայկական Ցեղասպանութեան մասին բանաձեւ մը կը հաստատուի Մարդկային իրաւանց Ենթայանձնախումբին կողմէ», «Ազգակ», 22 Սեպտեմբեր 2000:

պատասխանատուներու նկատմամբ թրքական դատարաններուն արձակած վճիռներուն գործադրութեան ձախողութեան հետեւանքներուն մասին:

2.- Կոչ կ'ուղղէ Նախագահին, որպէսզի ան Ապրիլ 24-ին, կամ՝ մօտակայ թուականի մը, Հայկական Ցեղասպանութիւնը ոգեկոչող նախագահական տարեկան պատգամին մէջ 1,500,000 Հայերու հետեւողական եւ կանխամտածուած բնաջնջումը կոչէ՝ Ցեղասպանութիւն, վերյիշելով Միացեալ Նահանգներու Հայկական Ցեղասպանութեան ընդդիմացող միջամտութեան հպարտալի պատմութիւնը»<sup>(240)</sup>:

Թուրք պետական դէմքերը, նախքան բանաձեւին յանձնախումբէն քուէարկութիւնը, արդէն իրար անցած էին<sup>(241)</sup>: Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Խսմայէլ ձէմ 11 Սեպտեմբերին նիւ Եորքի մէջ յայտնեց, թէ Թուրքիա կը պայքարի Հայկական բանաձեւերուն դէմ<sup>(242)</sup>: Իսկ նախագահ Սեղէր Սեպտեմբերի սկիզբը նախագահ Քիլինթընէն պահանջած էր այս հարցը կանխել: Իսկ քուէարկութենէն ետք, Թուրքիոյ արդարադատութեան նախարար Հիքմէթ Սամի Թուրք, ի միջի այլոց նշեց Թուրքերու իսկական վախը, թէ Հայեր ոչ միայն հատուցում պիտի պահանջեն 1.5 միլիոն անձերու համար որոնք ըստ իրեն Ենթադրաբար սպաննուած են, այլ «անոնք պիտի չգոհանան այսպիսով եւ պիտի պահանջեն այն հողերը, որոնք ըստ իրենց պնդումներուն 2500 տարիներէ ի վեր կը պատկանին Հայերու», եւ աւելցուց որ Թուրքիա պիտի չընդունի Հայկական պահանջներէն որեւէ մէկը: Ապա յայտնեց, թէ բանաձեւը վնաս պիտի պատճառէ ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւններուն, նԱԹՕ-ի եւ ամբողջ Արեւմտեան աշխարհին եւ եթէ այդ վաւերացուի՝ «Թուրքիա պիտի չվարանի անհրաժեշտ բոլոր միջոցներուն դիմելու»: Վարչապետ Պիլկէնտ Էնեվիտի խորհրդականներ ըսին, թէ ան պիտի սպասէ եւ դիտէ եւ արագ քայլերու պիտի չդիմէ, քանի որեւէ բանաձեւ վերջնական վաւերացում ստանալու համար երկար ճամբայ ունի կարելիք<sup>(243)</sup>:

240. «Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը միայն Հայկական հարց չէ», կ'ըսէ ձ. Ռոկըն», «Ազգակ», 23 Սեպտեմբեր 2000, էջ 1:

241. "Projet de Loi Sur le Genocide Arménien: Ankara Met en Garde Washington", L'Orient-Le Jour, 23 Septembre 2000.

242. «Կը պայքարինք Հայկական բանաձեւերուն դէմ», կ'ըսէ ձէմ», «Ազգակ», 14 Սեպտեմբեր 2000:

243. «Բանաձեւի վաւերացումը պիտի վնասէ...», «Ազգակ», 26 Սեպտեմբեր 2000, էջ 1 եւ 10:

398-ը բանաձեւը ապա անցաւ Ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբի քննարկումին: Յանձնախումբը հոն ընդունեցաւ, թէ Օսմաննեան կառավարութիւնն է որ գործադրած է Հայկական Ցեղասպանութիւնը եւ ոչ՝ ներկայ Թուրքիան:

Թուրքիոյ մօտ ԱՄՆ-ի դեսպանը յանձնաժողովի նիստին ներկայանալով ըստ «Թուրքիոյ ժողովուրդը ասիկա կը նկատէ իր դէմ ուղղուած», աւելցնելով՝ «եթէ այս բանաձեւը վաւերացուի, Թուրքիա զօրաւոր կերպով պիտի հակազդէ»<sup>(244)</sup>:

Թուրքիոյ Ազգային Անվտանգութեան Խորհուրդը 29 Սեպտեմբերին զգուշացուց որ գործական միջոցառումներու պիտի դիմէ, ի միջի այլոց Հայաստանի դէմ, եթէ բանաձեւը վաւերացուի: ԱՄՆ-ի մօտ Թուրքիոյ դեսպան Պաքը իլքին իր կարգին նամակով մը դիմեց, ի միջի այլոց զգուշացնելով, որ «Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ հաւանական մերձեցումը կրնայ կործանիլ»<sup>(245)</sup>:

ԱՄՆ-ի պիտական քարտուղար Մատրիքյ Քննադատեց Ենթայանձնախումբին բանաձեւը, նշելով թէ անոր վաւերացումը կրնայ վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերուն, ինչպէս նաև Թուրքիոյ հետ յարաբերութիւններուն, Լեռնային Ղարաբաղի գործընթացին եւ իրաքի հարցերուն մէջ: Շեշտեց, թէ «նմանօրինակ օրէնսդրական միջոցառումներ կրնան վնաս պատճառել Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւններու մեր ճիգերուն եւ չեն նպաստեր շրջանին մէջ խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման: Ան շատ կարեւոր նկատեց որ բանաձեւը չյառաջանայ»<sup>(246)</sup>:

ԱՄՆ-ի նախագահ Պիլ Քլինթընի ապահովութեան գծով խորհրդական Սենտի Պըրկը, ԱՄՆ-ի մօտ Թուրքիոյ դեսպան իլքինի հետ հանդիպելով նշեց, թէ ԱՄՆ իր ջանքերը պիտի շարունակէ օրինագիծին ընդունումը կանխելու համար: Միւս կողմէ, Միջազգային Յարաբերութիւններու Յանձնախումբին դիմեցին ամերիկացի նախկին ութ պաշտօնատարներ, որոնց շարքին՝ պաշտպանութեան նախկին նախարարը, բանակի սպայակոյտի նախկին պետը, ՆԱԹՕ-ի

244. «Բանաձեւի վաւերացումը պիտի վնասէ...», «Ազգակ», 26 Սեպտեմբեր 2000, էջ 1 եւ 10:

245. «Հայկական Ցեղասպանութեան բանաձեւ, Թուրքիա կը զգուշացնէ, թէ գործական քայլերու պիտի դիմէ», «Ազգակ», 30 Սեպտեմբեր 2000, էջ 1 եւ 10:

246. նոյն, էջ 10:

նախկին Հրամանատարը, ապահովութեան Հարցերու նախկին խորհրդականը, պաշտպանութեան նախկին փոխ-նախարարը եւ ուրիշներ, կանխել տալու համար օրինագիծը<sup>(247)</sup>:

1 Հոկտեմբեր 2000-ին, թրքական խորհրդարանը ձայներու մեծամասնութեամբ դատապարտեց Հայկական Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ ամերիկեան բանաձեւը: Խորհրդարանը ամերիկեան Քոնկրէսի անդամները մեղադրեց «պատմութիւնը խեղաթիւրելու, կողմնակալութեան, կեղծ ամբաստանութիւններու միջոցաւ քաղաքական հաշուեյարդար կատարելու եւ Միացեալ նահանգներու հետ Թուրքիոյ վաղեմի բարեկամութեան վնասելու մէջ»: Աւելի առաջ երթալով՝ խորհրդարանը Հայաստանի կառավարութիւնը մեղադրեց «իր հարեւաններուն տարածքային ամբողջականութիւնը չյարգելու» մէջ ու պահանջեց Հայաստանի կառավարութեանէն դադրեցնել «երրորդ երկիր մը Թուրքիոյ դէմ հանելու ջանքերը»<sup>(248)</sup>:

Հակառակ նախագահ ԱՀմէտ Նեծտէթ Սեզէրի նախագահ Քլինթընի հետ հեռաձայնային խօսակցութեան, որ խոչընդոտէ ցեղասպանութեան օրինագիծին ընդունումը, եւ նախագահ Քլինթընի պատասխանին թէ «ինք կը բաժնէ Թուրքիոյ նախագահին մտահոգութիւնը»<sup>(249)</sup>, ԱՄՆ-ի Ներկայացուցիչներու Տան Միջազգային Յարաբերութիւններու Յանձնախումբը 3 Հոկտեմբեր 2000-ին 24 թեր, 11 դէմ եւ 2 ձեռնպահ քուէններով վաւերացուց Հայկական Ցեղասպանութեան թիւ 596 բանաձեւը, որ այսպէսով կրնար դրուիլ Ներկայացուցիչներու Տան լիազումար նիստի օրակարգին վրայ քննարկուելու եւ ապա քուէարկութեան համար:

Թիւ 596 բանաձեւը, որ քիչ տարբերութիւն ունէր թիւ 398-էն, ստորեւ լրիւ կու տանք որոշման բաժինը.

«Ներկայացուցիչներու Տունը՝

1.- Կը գիմէ նախագահին, որպէսզի ան ապահովէ, որ Միացեալ նահանգներու արտաքին քաղաքականութիւնը արտացոլացնէ Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ Միացեալ նահանգներու անցեալ գործունէութեամբ փաստագրուած մարդկային իրաւանց, էթնիք մաքրագործումի եւ ցեղասպանութեան առընչուող

247. «Միացեալ նահանգներ. նախկին պաշտօնեաներ կը փորձեն կանխել օրինագիծին ընդունումը», «Զարթօնք», 1 Հոկտեմբեր 2000, էջ 1:

248. «Թուրքիա Հայաստանի կ'առաջարկէ խաղաղ համակեցութիւն վարել», «Զարթօնք», 3 Հոկտեմբեր 2000, էջ 1:

249. «Սեզէր բանաձեւին ընդունումը խոչընդոտել կը պահանջէ», «Զարթօնք», 4 Հոկտեմբեր 2000, էջ 1:

Հարցերը, ինչպէս նաեւ պատասխանատու պաշտօնատարներու նկատմամբ թրքական դատարաններու արձակած վճիռներուն գործադրութեան ձախողութեան հետեւանքները:

2.- Կոչ կ'ուղղէ Նախագահին, որպէսզի ան Ապրիլ 24-ին կամ մօտակայ թուականի մը Հայկական Յեղասպանութիւնը ոգեկոչող նախագահական տարեկան պատգամին մէջ 1,500,000 Հայերու հետեւողական եւ կանխամտածուած բնաջնջումը կոչէ՝ Յեղասպանութիւն, վերյիշելով Հայկական Յեղասպանութեան ընդդիմացող Մ. Նահանգներու միջամտութեան հպարտալի պատմութիւնը»<sup>250</sup>:

Ի տես դէպքերու այս զարգացումին, Թուրքիոյ սպայակոյտի պետ Զօր. Հիւսէյն Քիվրիքօղլու Ուաշինգթոնի իր նախագէս ծրագրուած այցելութիւնը յետաձգեց: Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը յայտնեց, որ եթէ բանաձեւը վերջնականապէս որդեգրուի, «պիտի խոչընդոտէ ճիգերը՝ թուրքեւ Հայկական յարաբերութիւնները բնականոնացնելու եւ կովկասի մէջ խաղաղութիւն հաստատելու համար»: Իսկ վարչապետ Պիլէնտ էճեվիտի խորհրդականներէն մին ըստ, թէ քայլեր կրնան առնուիլ Հայաստանի դէմ, քանի իրենք կը համարեն, թէ Հայաստանն է գլխաւոր մղիչ ուժը բանաձեւին որդեգրման: Էճեվիտ անձամբ նշեց, թէ ամերիկեան վարչակարգը «բարի կամքով աշխատած է բանաձեւը վրիպեցընելու եւ յոյս յայտնեց որ լաւ արդիւնքի հասնի, այլապէս Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւնները պիտի վնասեն»<sup>251</sup>: Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Սապահէտափին Զաքմաքողլու իր կարգին նշեց, թէ ԱՄՆ-ի հետ կնքուած զինուորական պայմանագրութիւնները պիտի տուժեն, եթէ բանաձեւը որդեգրուի: Ան նմանապէս յայտնեց, թէ Թուրքիան կրնար ինձիրլիքի մէջ ամերիկեան օգուժի գործունէութիւնը սահմանափակելի<sup>252</sup>: Թուրքերուն մտավախութիւնը պարզեց բանաձեւին որդեգրուելուն դէմ Ուաշինգթոն ուղղուած թրքական երեսփոխանական խումբի ղեկավար Մեհմէտ Ալի իրթեմչելիք. ան յայտնեց թէ բանաձեւը «Հեռաւոր նպատակ-

ներ ունեցող հայկական դաւադիր ծրագրի մը մաս կը կազմէ»: Բստ իրթեմչելիքի՝ «նախաձեռնութեան համար պայքարողները զայն ինքնանպատակ չեն նկատեր: Այս շարունակական նախաձեռնութիւն է, որուն վերջնական նպատակը Թուրքիայէն հող անջատելն է»: Այս մտահոգութիւնն ալ կը բացատրէ Թուրքիոյ զայրոյթը եւ աշխոյժ գործունէութիւնը բանաձեւին վերջնականացումը ձախողեցնելու մէջ<sup>253</sup>:

Նկատելով որ Ներկայացուցիչներու Տան նախագահ Տենիս Հեսթըրթ ծրագրած էր բանաձեւը խորհրդարան տանիլ, ուր մեծամասնութեամբ այդ պիտի որդեգրուէր, ԱՄՆ-ի կառավարական շրջանակները ճնշումի տակ առին զինք: Նախագահ Քինթըն հանդիպեցաւ իր հետ եւ բացատրեց հետեւանքները եթէ բանաձեւը որդեգրուի, նմանապէս պիտական քարտուղար Մատրիքյն Օլպրայթի հետը տեսակցած եւ յստակօրէն ըսած էր թէ ԱՄՆ-ի կառավարութիւնը դէմ է Հայոց Յեղասպանութեան ճանաչման բանաձեւի որդեգրումին<sup>254</sup>:

Ի վերջոյ, 20 Հոկտեմբեր 2000-ին, այն օրը երբ Ներկայացուցիչներու Տունը պիտի քննարկէր բանաձեւը, Տան նախագահը՝ Հեսթըրթ, օրակարգէն դուրս բերաւ այդ, քանի եթէ քուէարկութիւն ըլլար, Հեսթըրթի իսկ հաստատումով, պիտի անցնէր, եւ այս՝ տեղի տալով նախագահ Քինթընի եւ այլ անձնաւորութեանց մեծ ճնշումին, թէ ամերիկեան կեանքեր կտանգի կրնան ենթակայ ըլլալ եթէ բանաձեւը որդեգրուի»<sup>255</sup>:

Ստորեւ Քինթընի Հեսթըրթին ուղղած նամակը:  
«Յարգելի խօսնակ,

«Զեզի կը դիմեմ Արեւելեան Անատոլուի մէջ 1915-1923 թուականներուն, Օսմանեան իշխանութեան օրով տեղ գտած դժբախտ դէպքերուն վերաբերող թիւ 596 օրինագիծին շուրջ մտահոգութիւններս յայտնելու նպատակով: Ամէն տարի Ապրիլ 24-ը ես կը յիշատակեմ իբրեւ Հայոց յիշատակի օր, ոգեկոչելով այդ դարաշր-

250. «Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու Տան Միջազգային Յարաբերութիւններու Յանձնախումբը վաերացուց Հայկական Յեղասպանութեան բանաձեւը», «Ազդակ», 4 Հոկտեմբեր 2000, էջ 1 եւ 10:

251. «Թուրքիա կը հակազդէ. սպայակոյտի պետ Զօր. Հ. Քիվրիքօղլու յետաձգեց Ուաշինգթոն այցելութիւնը», «Ազդակ», 6 Հոկտեմբեր 2000, էջ 1 եւ 10:

252. "Ankara, Furieux, Menace de Rompre ses Engagements Militaires Avec Washington", L'Orient-Le Jour, 7 Octobre 2000.

253. «Օրինագիծին վերջնական նպատակը Թուրքիայէն հող անջատելն է, կ'ըսէ թուրք գործիչ մը», «Զարթօնք», 10 Հոկտեմբեր 2000, էջ 1:

254. «Էճեվիտ կը մեղադրէ Քինթընը որ չէ կրցած արդեւք ըլլալ Հայոց Յեղասպանութեան մասին բանաձեւի քննարկումին», «Արարատ», 17 Հոկտեմբեր 2000:

255. «Հայկական Յեղասպանութեան բանաձեւը՝ ջնջուած», «Ազդակ», 21 Հոկտեմբեր 2000, էջ 1 եւ 3:

ջանին անմեղ հայերու տարագրութիւնն ու կոտորածը: Եւ ամէն տարի ես կոչ կ'ուղղեմ բոլոր ամերիկացիներուն, որպէսզի անոնք ամէն ջանք գործադրեն, որ նման սարսափներ այլեւս չկրկնուին երբեք: Այնուամենայնիւ ես խորապէս մտահոգ եմ, որ այսօր թիւ 596 օրինագիծին ընդունումը հեռու գացող բացասական հետեւանքներ պիտի ունենայ Միացեալ նահանգներուն համար:

«Մենք նշանակալի շահեր ունինք այդ բարդ աշխարհագրական գոտիին մէջ, որոնք են՝ զսպել Արեւելքի եւ Կեդրոնական Ասիոյ կողմէ եկող սպառնալիքները, կայունութիւն հաստատել Պալքաններու մէջ եւ հայթայթել՝ ուժանիւթային նոր աղբիւրներ: Օրինագիծին քննարկումը այս անհանգիստ ժամանակաշրջանին, բացասաբար կ'անդրագառնայ այս բոլոր շահերուն վրայ եւ կը ձախողեցընէ Հայաստանի ու Թուրքիոյ միջեւ յարաբերութիւններու բարելաւման ուղղուած (նաեւ օրինագիծի կողմնակիցներուն) ջանքերը:

«Ես լիովին կը հասկնամ, թէ Թուրքիան եւ Հայաստանը որքան սուր կ'ընկալեն այս խնդիրը: Վերջին հաշուով, այս ցաւոտ խնդիրը կրնայ լուծուիլ միայն այն պարագային, երբ երկու կողմերը միասնաբար կը քննեն իրենց անցեալը:

«Ես խստագոյնս կը յորդորեմ օրինագիծը չդնել այսօրուան օրակարգին մէջ:

Անկեղծօրէն՝  
ԳԻԼ ՔԼԻՆԹԸՆ»<sup>(256)</sup>

Տեսիս Հեսթըրթ իր արարքը պարզաբանող յայտարարութիւն մը հրապարակեց, ուր գլխաւորաբար կ'ըսէր.

«Տարեսկիզբին ճէյմս Ռոկընի խնդրանքով հանդիպեցայ ամերիկահայ համայնքի ղեկավարութեան հետ եւ արտայայտուցայ Ցեղասպանութեան օրինագիծը արտաքին յարաբերութիւններու կոմիտէին մէջ եւ, յաջողութեան պարագային, նաեւ Ներկայացուցիչներու Պալատին մէջ քուէարկութեան դնելու մասին:

«Ես եւ քոնկրեսական Ռոկըն չնայած [նախագահ Պիլ] Քլինթընի վարչակազմի բուռն ընդդիմութեան, տենդագին աշխատեցանք օրինագիծը կոմիտէին մէջ հաստատելու ուղղութեամբ, ինչ որ յա-

ջողեցաւ Ռոկընի կազմակերպչական ունակութեան եւ վճռական ջանքերուն չնորհիւ: Նաեւ անոր ջանքերուն չնորհիւ է որ ամերիկացի ժողովուրդը հնարաւորութիւն ստացաւ մօտէն ծանօթանալու 1915 թուականի ողբերգական դէպքերուն: Քիչ թիւով օրինագիծեր նման արձագանգներ գտած են:

«Անձամբ ես կը պաշտպանէի օրինագիծը եւ զայն դրի անցեալ շաբթուան օրակարգին վրայ: Վստահ էի, որ ներկայացուցիչներուն մեծամասնութիւնը կը քուէարկէր օրինագիծին ի նպաստ: Չնայած Քլինթընի վարչակազմի շարունակական հակազդեցութեան, ես մտադիր եմ յառաջ շարժիլ: Ցաւօք, Միջին Արեւելքի մէջ կերջին բռնութիւնները լուրջ մտահոգութիւններու առիթ տուին մեր ազգային ապահովութեան տեսանկիւնէն: Վտանգուած էր ամերիկացի քաղաքացիներուն եւ զինուորականներուն ապահովութիւնը: Ես այլընտրանք չունէի բացի ընդունել Քլինթընին պահանջը եւ օրինագիծը հանել օրակարգէն»<sup>(257)</sup>:

Թուրքիոյ վարչապետ Էճեվիտ գոհունակութիւն յայտնեց եւ Քլինթընի գրեց. «Դուք պիտի յիշուիք իրեւ Թուրքիոյ բարեկամներուն լաւագոյնը»: Հայաստան ափսոսանք յայտնեց, իսկ Ամերիկեան Հայկական Համագումարը ընդվզեցուցիչ գտաւ, որ Քլինթընի վարչակարգը ենթարկուած է Թուրքիոյ սպառնալիքներուն<sup>(258)</sup>: Իսկ Թուրքիոյ փոխ-վարչապետ Մեսուտ Ելմազ կոչ ուղղեց Հայաստանի, որ Հրաժարի ցեղասպանութեան իր պնդումներէն եւ նշեց, որ «եթէ բանաձեւը կրկին արծարծուի՝ Թուրքիա կրնայ քիչ մը վիրաւորուիլ, սակայն Հայաստանի կենսական շահերը լուրջ վնասներ պիտի կրեն»<sup>(259)</sup>:

Ժամանակ մը ետք մամուլը պարզեց, որ Թուրքիա Պոլսոյ Հրէական Համայնքի ղեկավարութեան դիմած էր, անոնք ալ դիմած էին նիւ Եորքի Հրէական լոպիին, որ ձախողեցնեն հայկական բանաձեւը: Ի վերջոյ, որոշած էին դիմել Խորայէլի արտաքին գործոց նախարար Շիմոն Փերէզին, որ անձամբ Քլինթընին մօտ միջամտած էր եւ ատոր հետեւանք՝ Քլինթըն իր «ամերիկեան կեանքեր կրնան

257. «Հասթըրթին յայտարարութիւնը Ցեղասպանութեան օրինագիծի տապալումին առընչութեամբ», «Զարթօնք», 27 Հոկտեմբեր 2000, էջ 1:

258. «Ազդակ», 21 Հոկտեմբեր 2000, էջ 3:

259. «Երեւան պէտք է Հրաժարի Ցեղասպանութեան վերաբերեալ իր ամբաստանութիւններէն, կ'ըսէ Ելմազ», «Ազդակ», 3 նոյեմբեր 2000:

256. «Զարթօնք» օրաթերթ, 22 Հոկտեմբեր 2000

վտանգուիլ» ահազանգող տեսակէտը յայտնած էր Հեսթըրթին: Այս վերջինն ալ տեղի տուեր էր բազմակողմանի ճնշումներուն եւ բանաձեւը օրակարգէ դուրս բերած էր իրը նախագահը Ներկայացուցիչներու Տան:

ԳԼՈՒԽ ԺԱ.

## ՆԱԽԱԳԱՀ ՃՈՐՃ ՈՒՍՏԸՆ ՊՈՒՇԻ (2001-2009) ՕՐԵՐՈՒՆ

Ամերիկահայ քուէարկողներու կարեւոր մէկ տոկոսը ընդվզած՝ դէմ քուէարկած էր դեմոկրատ նախագահական թեկնածու ԱՄՆ-ի փոխ-նախագահ Ալ Կորի: Հանրապետական թեկնածու ձորճ Պուշ Ֆլորիտա նահանգին մէջ քուէներու ջնջին առաւելութիւն մը ձեռք բերած էր: Հետագային պարզուեցաւ, թէ Ֆլորիտայի 20 հազար ամերիկահայերուն 80%ը Քլինթըն-Կոր վարչակազմի հայկական բանաձեւի ճախողեցնելուն պատճառաւ՝ քուէարկած էր ի նպաստ ձորճ Պուշի: Նախագահ դառնալէ ետք, ձորճ Պուշ առեւտուրի նախարարի փոխ-օգնական նշանակեց ձոզըֆ Պողոսեանը, որ Ֆլորիտայի մէջ ամերիկահայ երիտասարդ արհեստավարժներու գործունէութիւնները կազմակերպած էր Պուշ-Զէյնի ընտրապայքարի օրերուն<sup>(260)</sup>:

Պուշի նախագահ ընտրուելէ ետք, Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը նամակով մը շնորհաւորեց իր նախագահ ընտրութիւնը, յիշեցնելով իր խոստումը Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ<sup>(261)</sup>: Միւս կողմէ, Ամերիկայի պահպանողական շրջանակներու

260. «Ճ. Պողոսեան նշանակուած է Միացեալ նահանգներու առեւտուրի նախարարի օգնական», «Ազգակ», 16 Հոկտեմբեր 2001:

261. «Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը կը շնորհաւորէ նախագահ ձորճ Պուշը», «Ազգակ», 20 Դեկտեմբեր 2000, էջ 1:

թերթերէն «Ուաշինկթըն Թայմզ» իր 5 Փետրուար 2001-ի խմբագրականին մէջ նախագահ Պուշի յանձնարարեց, «որ ան չուշանայ ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը»: Թերթը կը գրէր.

«Անցեալ տարի, Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի օրինագիծը վիժեցնելու իր արշաւով, նախագահ Քիլնթընի վարչակազմը սկզբունքային կեցուածքը զոհեց օտարապաշտ կեցուածքին: Ի հիասթափութիւն Ամերիկայի, Ֆրանսա, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով ստանձնեց բարոյական առաջնորդի դերը, բան մը որուն չկրցան Հասնիլ Ամերիկայի Քոնկրէսն ու Սպիտակ Տունը»:

«Դժբախտաբար, ամերիկեան քաղաքական գործիչները անցեալ տարի խարխլեցին Ամերիկայի վարկը, տեղի տալով Թուրքիոյ ճընշումներուն դիմաց: Ամերիկա արժանի է ունենալու այնպիսի նախագահ մը, որ կարճատեւ տնտեսական նկատումները աւելի բարձր չդատէ բարոյական մանտաթէն»<sup>(262)</sup>:

Նոր վարչակարգը իր գոյնը պարզեց, երբ Մերիլէնտ նահանգի Ծերակոյտը, նահանգային ծերակուտական՝ Տան Մորհայմի առաջարկով՝ պիտի քննէր Հայկական ցեղասպանութեան ճանաչման իր բանաձեւը, այսպիսով հետեւելով բազմաթիւ այլ նահանգներու քայլին: ԱՄՆ-ի պետական քարտուղար Քոլին Փաուըլ նամակով մը զգուշացուց, թէ նման քայլ մը չի նպաստեր ամերիկեան կառավարութեան արտաքին քաղաքականութեան իրագործման, աւելցընելով թէ այդ Հարցերու քննարկումը նահանգային խորհրդարաններու գործը չէ<sup>(263)</sup>: Հակառակ ասոր՝ նահանգային խորհրդարաններէն ոմանք ճանչցան Հայկական Ցեղասպանութիւնը: Այդ շրջանին անոնցմէ վերջինը եղաւ Քոլորատո նահանգը, 31-ի հասցնելով թիւը ԱՄՆ-ի այն նահանգներուն, որոնք կը ճանչնային Հայկական Ցեղասպանութիւնը:

Նախագահ Ճորճ Պուշ Շիքակոյի սակարան կատարած իր այցելութեան ատեն, իլինոյի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչներ երբ մօտենալով Հարց տուած են ամերիկահայութիւնը յուղող Հայկական Ցեղասպանութեան Հարցին մասին, անպատրաստից պատասխանելով ըսած է. «Հայերը հրաշալի ժողովուրդ են: Գիտեմ,

որ նախքան ընտրութիւնը, ես ձեզի խոստում տուած եմ: Օրին այդ մասին նամակ մը յղած եմ ամերիկահայութեան՝ անդրագառնալով Հայութեան դէմ գործադրուած ցեղասպանական արարքին: Մենք Հայերուն լաւ պիտի նայինք»<sup>(264)</sup>:

Հստ երեւոյթին ամերիկացի ներկայացուցիչներ ալ թերահաւատ էին Հայերու կողքին, թէ նախագահ Պուշ պիտի յարգէր իր խոստումը, քանի Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցութիւններէն ներկայացուցիչներու Տան աւելի քան 100 անդամներ, նամակով մը կոչ ուղղեցին նախագահ Պուշին, որպէսզի Հայկական Ցեղասպանութիւնը իրբեւ այդպիսին նկատէ եւ յարգէ իր ընտրական շրջանին կատարած խոստումը: Անոնք նախագահին իրենց նամակին մէջ գրած էին, թէ իրմէ կը պահանջեն «մարդկային պատմութեան այս բիրտ էջը նկարագրէ եւ պաշտօնապէս ճանչնայ այնպէս ինչպէս որ է՝ իրբեւ ցեղասպանութիւն»<sup>(265)</sup>:

Նախագահ Ճորճ Պուշ ընտրական շրջանին եւ Շիքակոյի մէջ իրը նախագահ տուած խոստումները չյարգեց, անսալով ԱՄՆ-ի պետական քարտուղարութեան եւ իր խորհրդականներու մտահոգութիւններուն: Ան խուսափեցաւ ցեղասպանութիւն բառը գործածելէ:

Ստորեւ՝ իր յայտարարութիւնը Ապրիլ 24-ի առիթով.

«Այսօր կը նշենք պատմութեան մեծ ողբերգութիւններէն մէկուն յիշատակումը. շուրջ 1,5 միլիոն Հայերու բռնի արտաքսումը եւ բնաջնջումը Օսմանեան Կայսրութեան վերջին տարիներուն: Այս տիրահանչակ սպանութիւնները սեւցուցին 20-րդ դարը եւ ցայսօր կը շարունակեն հետապնդել մեզ: Այսօր ես կը միանամ ամերիկահայ եւ արտերկրի Հայկական Համայնքներուն ողբալու բազմաթիւ անմեղներու կեանքի կորուստը: Ես կ'ուզեմ բոլոր ամերիկացիներէն, որ արձագանգեն այս ահարկու գէպքերուն»:

Նախագահ Պուշ աւելցուց, որ Հայ ժողովուրդին պատահած ողբերգութեան կողքին, «Թոյլ տուէք, որ նաեւ տօնենք անոնց աննըկուն կամքը, որ թոյլ տուած է, որ Հայկական մշակոյթը, կրօնը եւ ինքնութիւնը ծաղկին տարիներու ընթացքին: Թոյլ տուէք այս տարի նշենք Հայաստանի մէջ քրիստոնէութեան հիմնադրութեան

262. «Ուաշինկթըն Թայմզ»ի Համաձայն, Ամերիկա ի վերջոյ պիտի ստիպուի ընդունիլ Հայկական Ցեղասպանութիւնը», «Զարթօնք», 25 Փետրուար 2001:

263. «Քոլին Փաուըլ յարմար չի նկատեր Հայկական Ցեղասպանութեան Հարցին քննարկումը նահանգային խորհրդարաններուն մէջ», «Ազդակ», 24 Մարտ 2001, էջ 1:

264. «Մ. նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը կը շարունակէ Ցեղասպանութեան ուրացման քաղաքականութիւնը», «Ազդակ», 4 Ապրիլ 2001, էջ 1 եւ 8:

265. «100 քոնկրէսականներ Ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ կ'ուզեն Պուշի», «Ազդակ», 18 Ապրիլ 2001:

**1700-ամեակը:** Թոյլ տուէք տօնենք այն ոգին, որ յուսաւորեց պատմութեան էջերը 451-ին, երբ Հայերը մերժեցին ենթարկուիլ պարսկական պահանջներուն եւ ուրանալ իրենց հաւատքը»: Ան կը նշէ, որ այս նոյն ոգին էր, որ կրկին վերապրեցաւ Օսմանեան Կայսրութեան աւարտին բազմաթիւ Հայերու դառն ճակատագրի ընդմէջէն: «Այսօր այդ նոյն ոգին ոչ միայն կը վերապրի, այլեւ կ'ապրի ամբողջ աշխարհի Հայկական համայնքներուն մէջ: Հայ բազմաթիւ վերապրողներ եւ անոնց ժառանգորդները ընտրեցին Մ. Նահանգներուն մէջ ապրիլ: Մենք երախտապարտ ենք այն անթիւ միջոցներուն համար, որոնց ուղղութեամբ ամերիկահայերը կը շարունակեն հարստացնել ամերիկեան գիտութիւնը, առեւտուրը եւ անշուշտագային մեր կեանքի բոլոր երեւոյթները»:<sup>266</sup>

Նախագահ Պուշ նկատել տուաւ, որ «կարեւորագոյն ձեւերէն մէկը, որուն միջոցով մենք կրնանք յարգել անցեալի հայ զոհերու յիշատակը, օգնելն է արդի Հայաստանին կառուցելու ապահով եւ բարեկեցիկ ապագայ մը: Ես հպարտ եմ, որ Միացեալ նահանգներ ներգործօն կերպով զօրավիր կը կանգնին Հայաստանին եւ անոր դրացիներուն Լեռնային Հարաբաղի Հակամարտութեան մնայուն եւ արդար լուծում մը գտնելու համար: Ես կը յուսամ, որ այս տարի մենք պիտի տեսնենք խաղաղութեան եւ Համերաշխութեան հաստատումը Հարաւային Կովկասի շրջանին մէջ՝ Հայաստանի եւ իր բոլոր դրացիներուն միջեւ»:

«Թոյլ տուէք յիշել անցեալը եւ ձգենք, որ անոր դասերը առաջնորդեն մեզ, մինչ մենք կը փորձենք աւելի լաւ ապագայ մը կառուցել: Ամերիկացի ժողովուրդին անունով ես իմ սրտագին լաւագոյն մաղթանքները կը փոխանցեմ բոլոր Հայերուն մինչ մենք կը նշենք յիշատակման այս յատկանշական օրը»<sup>(266)</sup>:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը յայտարարեց. «Նախագահին յայտարարութիւնը կը ներկայացնէ Քիլինթընի վարչակազմի քաղաքականութեան շարունակութիւնը՝ Հայկական Ցեղասպանութեան ուրացման թուրքիոյ կառավարութեան քաղաքականութեան մեղսակցութեան ուղղութեամբ»:

Ներկայացուցիչ ձորճ Ռատանովիչ յայտնեց, թէ յուսախարեղած է, սակայն պիտի շարունակէ հետապնդել Հայկական Ցեղաս-

266. «Անտեսելով ամերիկահայութեան տուած իր խոստումը՝ նախագահ ձորճ Պուշ խուսափեցաւ գործածելէ Ցեղասպանութիւնը բառը», «Ազդակ», 26 Ապրիլ 2001, էջ 1 եւ 2:

պանութեան ճանաչման հարցը: Քոնկրէսի հայկական խմբակցութեան համանախագահներ Ֆրենք Փալոնի եւ ծո նոլընպըրկի նախաձեռնութեամբ՝ 24 Ապրիլին ԱՄՆ-ի Քոնկրէսին մէջ նշուեցաւ Հայկական Ցեղասպանութեան 86-ամեակը: Ֆրենք Փալոն ցաւ յայտնեց, որ նախագահ Պուշ իր յայտարարութեան մէջ չօգտագործեց ցեղասպանութիւն բառը, այդպիսով նուազեցնելով 1915-1923-ի դէպքերու տարողութիւնը: Իսկ Քոնկրէսի անդամ Քարոլայն Մալոնի ըստը. «Մենք պիտի հետեւինք Ֆրանսայի եւ իտալիոյ, որոնց խորհրդարանները միաձայնութեամբ ճանչցան 1,5 միլիոն հայերու ցեղասպանութիւնը»<sup>(267)</sup>:

Ամերիկայի հանրապետական եւ դեմոկրատ քոնկրեսականներ Ամերիկայի Հայկական Համագումարի հրաւէրով Հայաստան այցելութեան, Ապրիլ 2001-ին, տեսակցեցան նախագահ Քոչարեանի եւ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանի հետ: Այս վերջինին հետ քննարկուեցան Քի Ուէսթի Քոչարեան-Ալիեւ բանակցութիւններուն, 907 յօդուածի, Հայաստանի տրուող օժանդակութեան եւ Քոնկրէսի կողմէ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը»<sup>(268)</sup>:

Մայիսին գրուեցաւ թէ ԱՄՆ-ի հրէական լոպին նամակ մը գրելով նախագահ Պուշին՝ յայտնած է, թէ կը գնահատէ Թուրքիոյ հանդէպ Պուշի անձնապէս զօրավիր կանգնիլը: Անոնք նոյն ատեն կը պահանջէին թուրքիոյ տնտեսական տագնապին լուծման ու Դրամական Միջազգային ֆոնտին հետ Թուրքիոյ յարաբերութիւններուն մէջ ԱՄՆ-ի նեցուկը եւ թէ այս անհրաժեշտ էր ԱՄՆ-ի հետապնդած «ուղղմագիտական, քաղաքական եւ տնտեսական շահերուն համար»<sup>(269)</sup>:

Մինչ այդ, 8 Մայիսին, Քոնկրէսին մէջ ԱՄՆ-ի Մերակոյտի եւ Ներկայացուցիչներու Տան հետ հանդիպում ունեցան Հայ Դատի Յանձնախումբի եւ ԱՄՆ-ի Հայ Համայնքի ներկայացուցիչները, որոնց շարքին էին նախկին նախագահական թեկնածու ծերակուտական Պոպ Տոլ եւ փոխ-նախագահի պաշտօնի դեմոկրատ նախկին

267. «Անտեսելով ամերիկահայութեան տուած իր խոստումը՝ նախագահ ձորճ Պուշ խուսափեցաւ գործածելէ Ցեղասպանութիւնը բառը», «Ազդակ», 26 Ապրիլ 2001, էջ 2:

268. «Նախագահ Քոչարեան ընդունեց ամերիկան Քոնկրէսի պատուիրակութիւն մը», «Ազդակ», 19 Ապրիլ 2001:

269. «Մ. Նահանգներու Հրէական լոպին զօրակցութեան նամակ մը կը գրէ ձորճ Պուշին», «Ազդակ», 16 Մայիս 2001:

թեկնածու ծերակուտական ձողէֆ Հիպերման: Տոլ Հանդիպման ատեն ի միջի այլոց նշեց. «Ես յոյս ունիմ, որ Ամերիկայի հայ համայնքի յամառութիւնը անպատճառ կը պահպուի յաղթանակով ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Թուրքիան ե՛ւ քաղաքակիրթ ողջ աշխարհը արժանաւրապէս կը ճանչնան ցեղասպանութեան փաստը»<sup>(270)</sup>:

Օգոստոսին թերթերը գրեցին, թէ ԱՐԿԱ գործակալութիւնը, հիմնուելով «Քոմերսանթ» թերթի հաղորդումին վրայ, կը յայտնէր թէ Փենթակոնի փորձագէտները նշած են, թէ «ԱՄՆ-ի շահերը կը պահանջեն որ ապահովուի Լեռնային Հարաբաղի փաստացի իրողական, de facto, Զ.Մ. անկախութիւնը, եթէ ընդունուի որ ան ձեւականօրէն պիտի մտնէ Ազրպէյճանի կազմին մէջ»: Ապա նշած էին, թէ Լ.Ղ.-ի 25,000-նոց մարտունակ բանակը զօրաւոր էր եւ պատերազմի վերսկսումին կրնար գրաւել Ազրպէյճանի Ելախ-Միքենչառ գիծը, սպառնալով Պաքու-Թիֆլիս-Սուփսա քարիւղատարին, իսկ եթէ Ազրպէյճան յաղթանակէր, Հայաստան կրնար նախիջեւանը գրաւելու նախաճեռնութիւնը առնել եւ հիմնուած 1921-ի Կարսի դաշնագիրին, Թուրքիա պիտի ստիպուէր միջամտելու եւ աւելի վերջ՝ Ռուսիան: Ուստի պէտք էր մօտ ապագային Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահները Հարաբաղի հարցը լուծէին առաջը առնելու համար լայնածաւալ պատերազմի մը: Թերթը կը նշէր, թէ Փենթակոնի եղրակացութիւնները փոխանցուած էին ԱՄՆ-ի պետական քարտուղարութեան<sup>(271)</sup>:

Ազրպէյճանի մօտ ամերիկեան դեսպան Ռոս Ռեիլսըն, 14 Յունուար 2002-ին նախագահ Հայտար Ալիեւի հետ տեսնուելէ ետք ըսած էր. «ԱՄՆ-ի նախագահը լուրջ հետաքրքրութիւն կը ցուցաբերէ Ազրպէյճանի հանդէպ եւ կը ցանկայ, որ Լ.Ղ.-ի հարցը լուծուի մինչեւ այս տարուան [2002 թ.] վերջը»: Իսկ Ազրպէյճանի պաշտպանութեան նախարար Սաֆար Ապիեւի հետ հանդիպելով, դեսպան Ռեիլսըն ըսած է. «ԱՄՆ-ի կառավարութեան նպատակը Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան վերականգնումն է եւ տարածաշրջանին մէջ կայունութեան հաստատումը»<sup>(272)</sup>:

270. «Մ. նահանգներու սենաթոր Պոպ Տոլ կը պահանջէ պաշտօնապէս ճանչնալ Հայկական Ցեղասպանութիւնը», «Զարթօնք», 12 Յունիս 2001, էջ 1:

271. «Ամերիկայի շահերը կը պահանջեն որ Հարաբաղ փաստացի անկախութիւն ունենայ», «Արարատ» շաբաթաթերթ, 24-30 Օգոստոս 2001, էջ 6:

272. «Հրցախ. Ամերիկեան վարչակազմը կը ցանկայ Լեռնային Հարաբաղի ինդիրը կարգադրել մինչեւ տարեկերջ», «Զարթօնք», 24 Յունուար 2002, էջ 1:

Սեպտեմբեր 11, 2001-ի Հակա-ամերիկեան ահաբեկչական ահաւոր դէպքերը ամերիկեան քաղաքականութեան մէջ վճռորոշ գերունեցան եւ Թուրքիա ու Ազրպէյճան ատկէ օգտուեցան:

24 Հոկտեմբեր 2001-ի ԱՄՆ-ի Մերակոյտը նախագահ Պուշին լիազօրութիւն տուաւ շրջանցելու 907-րդ յօդուածը եւ օժանդակութիւն տրամադրելու Ազրպէյճանին: Յօդուածը առկախուած էր մինչեւ 31 Դեկտեմբեր 2002: Որոշումին մէջ նշուած էր, թէ «907 յօդուածին առկախումը պիտի չխոչընդոտէ Լեռնային Հարաբաղի տագնապին խաղաղ լուծման գործընթացը, եւ թէ Ազրպէյճանի տրամադրուելիք օժանդակութիւնը պիտի չօգտագործուի Հայաստանի դէմ յարձակողական գործողութիւններու համար»<sup>(273)</sup>:

Հայաստանի արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան յայտնեց, թէ «Միացեալ նահանգներ կը գիտակցին թէ Ազրպէյճան չէ վերցուցած Հայաստանի դէմ իր հաստատած շրջափակումը, Հայաստան կը հասկնայ Միացեալ նահանգներու ճկուն քաղաքականութիւնը վարելու անհրաժեշտութիւնը»<sup>(274)</sup>:

Նախագահ ձորճ Պուշ 25 Յունուար 2002-ին մէկ տարուայ համար առկախեց 907-րդ յօդուածը<sup>(275)</sup>: Իսկ 21 Փետրուար 2002-ին, Սպիտակ Տան մէջ, ամերիկացի պատասխանատուները ընդունեցին ամերիկահայութեան ներկայացուցիչները: Օրակարգի նիւթ եղան՝ ամերիկեան օժանդակութիւնը Հայաստանին, ԱՄՆ-ի նախագահին եւ Մերակոյտին կողմէ ցեղասպանութեան ճանաչման հարցը, 907-րդ յօդուածը, Լեռնային Հարաբաղի հարցը եւ Թուրք-Հայկական երկխօսութեան հարցերը<sup>(276)</sup>:

Ի դէպ, հոս նշենք թէ ԱՄՆ-ի պետական քարտուղարութեանէն քաջալերուած՝ ամերիկացի անձնաւորութեան մը գլխաւորութեամբ ստեղծուեցաւ Հայեւթրքական Հաշտութեան Մարմինը, որ ատեն մը ետք դադրեցաւ գործելէ, երբ Թուրք պատուիրակները մերժեցին անկախ ամերիկեան մարմնի մը ձգել Հայկական Ցեղասպանութեան փաստերու քննարկումը:

162 ամերիկացի քոնկրեսականներ կրկին նամակով դիմեցին

273. «907 յօդուածը առկախուած. «Հայաստան «կը հասկնայ» Մ. նահանգներու մօտեցումը, կ'ըսէ Վ. Օսկանեան», «Ազդակ», 27 Հոկտեմբեր 2001, էջ 1:

274. Նոյնը:

275. «Ճորճ Պուշ առկախեց թիւ 907 յօդուածը», «Ազդակ», 28 Յունուար 2002, էջ 1:

276. «ԱՄՆ-ի Սպիտակ Տան պատասխանատուները կ'ընդունին Հայկական Համայնքի ներկայացուցիչները», «Զարթօնք», 27 Փետրուար 2002:

նախագահ ձորճ Պուշի, իր ընտրապայքարի շրջանին տուած խոստումը յարգելու եւ ճանչնալու Հայոց Յեղասպանութիւնը: իսկ Ամերիկայի Քոնկրէսին մէջ 17 Ապրիլին 106 քոնկրեսականներու հովանաւորութեամբ, Մերակոյտի եւ ներկայացուցիչներու Տանանդամներ, մարդկային իրաւանց պաշտպան կազմակերպութեանց դեկավարներ, դիւանագէտներ, Հոգեւորականներ, ամերիկահայութեան ներկայացուցիչներ եւ Հայկական Յեղասպանութեանէն վերապրողներ ներկայ եղան Հանդիսութեան մը՝ նուիրուած Հայկական Յեղասպանութեան: Հանդիսութեան ատեն խօսք առին 40 քոնկրեսականներ<sup>(277)</sup>:

Այս բոլորը, սակայն, արգելք չեղան որ նախագահ ձորճ Պուշդարձեալ խոստումնադրուժ ըլլայ եւ խուսափի «ցեղասպանութիւն» բառը գործածելէ: 24 Ապրիլ 2002-ին, նախագահ Պուշ իր ուղերձին մէջ նշեց. «Մենք այսօր կը նշենք 20-րդ դարու սոսկալի ողբերգութեան մօտ 1,5 միլիոն Հայերու բռնագաղթն ու ջարդը Օսմաննան Կայսրութեան մէջ»: Պուշ նաեւ կոչ ուղղեց Թուրքիոյ՝ վերահաստատելու Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապեր: Նոյն ատեն՝ չնորհակալութիւն յայտնեց Հայաստանին ահաբեկչութեան դէմ իր պայքարին անոր զօրակցութեան համար եւ աւելցուց թէ պիտի աջակցի Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման»<sup>(278)</sup>:

Միւս կողմէ, Պուշի վարչակազմը, Հայաստանի մէջ ամերիկան դեսպան ձորճ Օրտուէյի միջոցաւ յայտնեց, թէ Հայաստան զգոյշ պէտք է ըլլայ իրանի հետ իր յարաբերութիւններուն մէջ<sup>(279)</sup>:

Մինչ ԱՄՆ մտահոգութիւն կը յայտնէր Հայ-իրանական հետպհապերուն ի տես, անդին իր կապերը կը սկսէին զօրանալ Ազրակէյճանի հետ<sup>(280)</sup>:

ԱՄՆ իրաքի դէմ 2003 թուի իր ներխուժման նախօրեակին

277. «Հայկական Յեղասպանութեան ոգեկոչում Քափիթոլ Հիլի մէջ», «Ազդակ», 17 Ապրիլ 2002, էջ 1:

278. «Երկրորդ տարին ըլլալով ձորճ Պուշ կը դրժէ իր նախընտրական խոստումը եւ կը խուսափի «ցեղասպանութիւն» եղը գործածելէ», «Ազդակ», 26 Ապրիլ 2002, էջ 1:

279. «Ամերիկացիք մտահոգ՝ Հայեւիրանական յարաբերութիւններով», «Ազդակ», 10 Մայիս 2002, էջ 1:

280. «Ուաշինգտոնի եւ Պաքուի միջնեւ ջերմ սիրաբանութիւնը կը շարունակուի»: «Ազդակ» օրաթերթ, Պէյրութ, 24 Մայիս 2002, էջ 1:

Թուրքիոյ ընդդիմութեան հանդիպեցաւ, իր զօրքերը, Հրասայլային շարապիւները եւ օդանաւերը Թուրքիոյ հողամասին ընդմէջէն իրաքի հիւսիսային սահմաններէն ներթափանցելու հարցին մէջ: Թուրքիոյ խորհրդարանը մերժեց թոյլտուութիւն տալ: Այս պարագան բնականօրէն շահագործուեցաւ Հայկական կազմակերպութիւններուն կողմէ եւ իրենց համակիր քոնկրեսականներէն: ԱՄՆ-ի պետական շրջանակները կը գոհանային հայկական գործօնը օգտագործել որպէս ճնշման միջոց Թուրքիոյ վրայ: Թրքական «Ճումհուրիէթ» թերթը 25 Փետրուար 2003-ին կը գրէր թէ նախագահ Պուչ Թուրքիոյ Արտաքին Գործոց նախարարին նախքան Թուրքիոյ խորհրդարանին մերժումը նշած էր թէ մերժումի պարագային ԱՄՆ պիտի գործակցէր Հիւսիսային իրաքի քիւրտերուն հետ, համաշխարհային դրամատունը եւ Աշխարհի Առեւտուրի ընկերակցութիւնը, Այ.Էմ.Էֆ.-ը Թուրքիոյ հանդէպ սառն վերաբերմունք ցոյց պիտի տային եւ հայկական բանաձեւերը որոնք կրնան ներկայացուցիչներու Տան ներկայացուիլ պիտի շահագործեն Թուրքիոյ մերժումը<sup>(281)</sup>:

Իրօք, 21 Մայիս 2003-ին ԱՄՆ ներկայացուցիչներու Տան Արդարադատական թանձնախումբը վաւերացուց Հայկական Յեղասպանութեան թիւ 193 բանաձեւը, որ ներկայացուած էր ձորճ Ռատանովիչի, Էտըմ Շիփի, Ֆրէնք Փալոնի եւ ծօ նոյենպըրկի կողմէ: Թերթերը կը հաղորդէին թէ աւելի քան 100 քոնկրեսականներ նեցուկ էին բանաձեւին, որ պիտի գար ներկայացուցիչներու Տան օրակարգին վրայ<sup>(282)</sup>:

Նախքան Արդարադատական թանձնախումբի որոշումը Թուրքիոյ դեսպան Ֆարուք Լոզողլու եւ Թրքական լոպիինկի աշխատանքները գլխաւորող նախկին քոնկրեսական Պոպ Լիվինկըսթնէ ամէն ջանք թափած էին որ թանձնախումբը չվաւերացնէր բանաձեւը բայց չէին յաջողած: Հայկական լոպիէն զատ Հայաստանի դեսպան Արման Կիրակոսեան կապ հաստատած էր թանձնախումբի անդամներուն հետ թրքական ջանքերը չէզոքացնելու համար<sup>(283)</sup>:

281. <http://www.turkishpress.com/turkishpress/news.asp?ID=9238>.

282. «Միացեալ նահանգներու ներկայացուցիչներու Տան Արդարադատութեան թանձնախումբը վաւերացուց Հայկական Յեղասպանութեան բանաձեւը», «Ազդակ» 23 Մայիս, 2003, էջ 1:

283. նոյնը:

Յունիս 2003-ին Մերակուտականներ ծոն էնսայն եւ ծոն Քորպին Հայկական բանաձեւը ներկայացուցին Մերակոյտին վայելելով 100-ի վրայ 37 ծերակուտականի նեցուկը:

2003-ին եւս, Քափիթոլ Հիլի դահլիճին մէջ նշուեցաւ Հայկական Ցեղասպանութեան զոհերու յիշատակը, աւելի քան 20 քոնկրեսականներ ելոյթ ունեցաւ<sup>(284)</sup>: Հակառակ 167 քոնկրեսականներու կոչին որ նախագահ Պուշ Ապրիլ 24-ի իր ուղերձին մէջ «պատշաճորէն ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը», նախագահը այդ չըրաւ<sup>(285)</sup>: Աւելին՝ Ներկայացուցիչներու Տան Յանձնախումբը իր զեկուցումին մէջ նշեց թէ ԱՄՆ-ի Արտաքին Գործոց նախարարութիւնը դէմ արտայայտուած է բանաձեւին, ուր կը նշուէր Հայոց Ցեղասպանութիւնը իբրեւ օրինակ անցեալին գործուած ցեղասպանութիւններու<sup>(286)</sup>:

2003-ին արդէն իսկ սկսած էր Ամերիկայի նախագահական ընտրապայքարը եւ թեկնածուներ սկսած էին արտայայտուիլ Հայոց Ցեղասպանութեան հարցին: Դեմոկրատ թեկնածու Մերակուտական ծոն Էտուրը 26 Մայիսին յայտարարեց. «Ժամանակն է ճանչնալու Հայկական Ցեղասպանութիւնը»: Այլ դեմոկրատ թեկնածու մը՝ Զօր. Ուեսլի Քլարք, 15 Դեկտեմբերին Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբին ուղղած իր նամակին մէջ գրեց, «ինչ որ տեղի ունեցաւ 1915-ին, Ցեղասպանութիւն էր»<sup>(287)</sup>:

Դեմոկրատներու ղեկավարման խորհուրդը հրապարակեց Հաղորդագրութիւն մը՝ ցոյց տալու համար նախագահ Պուշի ժխտական կեցուածքները Հայկական Հարցերու նկատմամբ ընտրապայքարի այդ շրջանին: Այդ կեցուածքներն էին Հայկական Ցեղասպանութեան ճանչման գրաւոր խոստումի դրժում, Քոնկրէսի ցեղաս-

պանութեան բանաձեւին դէմ դիրքորոշում, Թուրքիոյ կողմէ Հայկական Ցեղասպանութեան ուրացման դատապարտումի զլացում, Յօդուած 907-ի առկախում ի նպաստ Ազգայիշանի, Հայաստանի տրամադրուող օժանդակութեան նուազեցում, Պուշի վարչակազմի ընդհ. դատախազ ծոն Ալքրոփթի կողմէ Դեկտեմբեր 2002-ին Հայաստանի զետեղում Ազգային ծառայութեան ահաբեկիչ երկիրներու ցանկին վրայ (ապա բողոքներու վրայ ջնջեց), Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերու անտեսում, Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան իրաւունքին հակադրութիւն Թուրքիոյ ամերիկեան զէնքերու տրամադրման նկատմամբ անտարբեր կեցուածք եւ Հարկատուներու գումարներէն աջակցութիւն՝ Հայաստանը շրջանցող Պաքու-Թիֆլիս-Ճէյհան քարիղատարին<sup>(288)</sup>:

Ի վերջոյ, ներքին գտումէ ետք Մեսեչուսէցի Մերակուտական ծոն Քերի ԱՄՆ-ի նախագահական ընտրութեան դեմոկրատական թեկնածուն ընտրուեցաւ, իսկ այս վերջինին կողմէ Մերակուտական ծոն Էտուրը՝ փոխ-նախագահական թեկնածու: Քերի հովանաւորներէն էր Հայկական Ցեղասպանութեան Մերակոյտի բանաձեւ թիւ 164-ին, ան 1990-ին Մերակոյտին մէջ Պոպ Տոլի առաջադրած Ցեղասպանութեան ճանչման բանաձեւին ի նպաստ քուէարկած էր<sup>(289)</sup>: Ամերիկահայութեան ուղղուած միացեալ կոչով մը ՀՅԴ, ՌԱԿ եւ ՍԴՀԿ նեցուկ յայտնեցին ծոն Քերիի<sup>(290)</sup>, որ ի վերջոյ չընտրուեցաւ եւ քառամեայ նոր շրջանի մը համար Պուշ վերնտրուեցաւ:

Միջանկեալ շրջանին աւելի քան 60 դեմոկրատ եւ հանրապետական քոնկրեսականներ Ներկայացուցիչներու Տան խօսնակ Տեսնիս Հեսթըրթէն նամակով պահանջեցին օր ճշդել Հայկական Ցեղասպանութիւնը ճանչեցող թիւ 193 բանաձեւին Համար<sup>(291)</sup>: Հեսթըրթ, ինչպէս Քլինթընի օրօք Հայկական բանաձեւը քուէարկութեան չէր բերած,

284. «Քափիթոլ Հիլ»ի մէջ ոգեկոչում 1915-ի Հայկական Ցեղասպանութեան զոհերու յիշատակին», «Ազդակ», 12 Ապրիլ 2003, էջ 1:

285. «167 քոնկրեսականներ կը պահանջեն ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը», «Զարթօնք» օրաթերթ, 18 Ապրիլ 2008, էջ 1:

286. «Հայկական Ցեղասպանութեան» Հարցով Միացեալ Նահանգներու Արտաքին Գործոց նախարարութիւնը դարձեալ կը փորձէ խափանել քոնկրէսի աշխատանքները», «Ազդակ» 30 Մայիս 2003:

287. «Հանդիպում նախագահութեան թեկնածու ծոն Էտուրըրտղի հետ» «Ազդակ» օրաթերթ, 5 Յունիս 2003:

288. «Միացեալ Նահանգներու նախագահական դեմոկրատ թեկնածու Ուեսլի Քլարք ճանչցաւ Հայկական Ցեղասպանութիւնը», «Ազդակ» 17 Դեկտեմբեր 2003, էջ 1:

289. «Հայկական Հարցերու նկատմամբ Պուշի վարչակազմին կեցուածքները», «Ազդակ», 14 Նոյեմբեր 2003, էջ 5:

290. «Հայ Դատի Յանձնախումբը կը հովանաւորէ Քերիի գլխաւոր ընտրարշաներէն մէկը», «Ազդակ» 2 Ապրիլ 2004, էջ 5:

291. «Հ.Յ.Դ.ի, Ռ.Ա.Կ.ի եւ Ս.Դ.Հ.Կ. կ'որոշեն նեցուկ կանգնիլ ծոն Քերիի թեկնածութեան», «Կանչ» շաբաթաթերթ, Պէյրութ, 30 Հոկտեմբեր 2004, էջ 3:

292. «Հայկական Ցեղասպանութեան բանաձեւ: Շուրջ 60 քոնկրեսականներ Համարթէն կը պահանջեն քուէարկութեան օր ճշդել», «Ազդակ», 19 Մարտ 2004:

նոյն ժխտական կեցուածքին վրայ մնաց: Հետագային յայտնութիւններ եղան թէ թուրքերը զինք «կաշառած են արգելակելու համար Հայկական ցեղասպանութիւն ճանչցող բանաձեւը»<sup>(293)</sup>:

ԱՄՆ Ներկայացուցիչներու Տունը 15 Յուլիս 2004-ին վաւերացուց էտում Շիֆի առաջադրած փոփոխութիւնը արտաքին յատկացումներու օրինագիծին մէջ: Ըստ առաջադրանքին «Թուրք կառավարութեան կ'արգիլուի ամերիկեան օժանդակութիւնը օգտագործել բազմամիլիոն տոլարներ պահանջող այն արշաւին համար, որ կը մըդուի Հայկական Ցեղասպանութեան ճանչման՝ Ներկայացուցիչներու Տան բանաձեւ թիւ 193-ին [դէմ]: Այս փոփոխութիւն առաջարկը աւելցաւ 2005-ի արտաքին օժանդակութեան օրինագիծին վրայ (House Resolution No. 4818): Փուէշարկութեան արդիւնքը 365 թիր եւ 41 դէմ էր: Յաջորդ օրն իսկ Քոնկրէսի Հանրապետական ղեկավարներ Թում Տը Լէյ եւ Ռոյ Պլանթ քննադատեցին Շիֆի առաջարկին վաւերացումը: Հեսթըրթ եւ այս վերջին երկու քոնկրեսականները յայտնեցին թէ Մերակոյտի եւ Ներկայացուցիչներու Տան Համադրումի յանձնախումբը պիտի չընդունի այս փոփոխութիւնը, քանի Թուրքիան ԱՄՆ-ի վստահելի դաշնակից մըն է. եւ «տնտեսական ու ապահովական» յարաբերութիւնները «պէտք չէ խանգարուին փոփոխութեան այս առաջարկով»: Ամերիկեան կառավարութիւնն ալ յանձին Արտաքին Գործոց նախարարութեան ընդդիմացաւ Շիֆի առաջարկած փոփոխութեան, քանի վնասակար էր Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ հաշտութեան<sup>(294)</sup>: Այդպէս ալ եղաւ: Յաւելուածը ջնջուեցաւ: Ձինուրպական Հաւասարաշափ օժանդակութիւն տրամադրուեցաւ Հայաստանի եւ Ազրպէյճանի<sup>(295)</sup>:

2004-ին Թենըսի, Լուիզիանա եւ Նեպրասքա ճանչցան Հայոց վրայ գործադրուած Ցեղասպանութիւնը: Այսպէսով 2004-ին Հայոց

Ցեղասպանութիւնը ճանչցող ամերիկեան նահանգներու թիւը բարձրացնելով 36-ի<sup>(296)</sup>:

Պուշի նախագահ վերընտրութենէն ետք Փետրուար 2005-ին ԱՄՆ-ի Հայաստանի մէջ դեսպան ծոն էվընգ ԱՄՆ-ի մէջ հայ գաղութին հետ Պրեքիի Քալիֆորնիոյ համալսարանին մէջ հանդիպում-Հաւաքի մը ընթացքին ճանչցաւ Հայոց վրայ գործադրուած ցեղասպանութիւնը, դիտել տալով թէ ԱՄՆ պէտք է աւելի անկեղծ մօտեցում ցուցաբերէ այս հարցին նկատմամբ: Պետական քարտուղարութեան ճնշումին վրայ ինքզինք սրբագրեց, ըսելով թէ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը չէ փոխուած «Հայկական ողբերգութեան» նկատմամբ, որուն Համար ինք անձնապէս «Ցեղասպանութիւն» բառը գործածած էր<sup>(297)</sup>: Աւելին պետական քարտուղարութիւնը ջրնջեց նաեւ իրեն չնորհուած պարգեւը, եւ ի վերջոյ տարի մը ետք պաշտօնանկ ըրաւ: Պուշ էվընգի փոխանորդ նշանակեց Ռիչըրտ Հոկլընտի: Մերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբը 28 Յունիս 2006-ին տեղի ունեցած ունկնդրութիւններուն իրեւ արգիւնք սառեցուց Հոկլընտի նշանակումը եւ քննադատեց ԱՄՆ-ի կառավարական կեցուածքը Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ:

7 Սեպտեմբերին 2006-ին Մերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբը 13 կողմ եւ 5 դէմ քուէներով վաւերացուց Հոկլընտի դեսպան նշանակումը եւ Հարցը փոխանցցեց Մերակոյտի վաւերացման<sup>(298)</sup>: Սակայն Հոն, Մերակուտական Ռոպըրթ Մենենտեղ օգտագործելով յատուկ կանոն մը արգելք Հանդիսացաւ Հոկլընտի նշանակման: Ի վերջոյ Պուշ Հարկադրուեցաւ նոր թեկնածու մը նշանակել՝ Մարիա Եովանովիչ, որ աւելի ճկուն գտնուեցաւ Մերակոյտի ունկնդրութիւններուն «Ցեղասպանութիւն» բառը չօգտագործեց, բայց ընդունեց Մեծ Եղեռնի ահաւոր եղելութիւնները որոնք հոմանիշ էին իր չգործածած բառին:

Լեռնային Ղարաբաղի հարցին առընչութեամբ ալ Պուշի դիրքը աւելի հակամէտ էր տարածքային ամբողջականութեան սկզբուն-

293. «Թուրքերը կաշառած են Տենիս Հասթըրթը արգելակելու համար Հայկական Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւը՝ «Ազդակ», 5 Օգոստոս 2005, էջ 1:

294. «Արտաքին Յատկացումներու Օրինագիծի փոփոխութեան գծով՝ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու Տունը վաւերացուց Հայկական Ցեղասպանութեան կապուած էտում Շիֆի առաջարկը», «Ազդակ», 6 Օգոստոս 2004, էջ 5:

295. «Միացեալ Նահանգներու 2005-ի Արտաքին Օժանդակութեան պիւտճէով Զինուրական Հաւասարաշափ օժանդակութիւն՝ Հայաստանի եւ Ազրպէյճանի, «Ազդակ», 1 Դեկտեմբեր 2004:

296. «Երեք Նահանգներ եւս ճանչցան Հայկական Ցեղասպանութիւնը», «Ազդակ», 4 Մայիս 2004, էջ 5:

297. «Էվընգ պարզաբանելէ ետք կը սրբագրէ Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ իր յայտարարութիւնը», «Ազդակ», 11 Մարտ 2005:

Sassounian, Harut, "Ambassador Evans to be recalled for acknowledging the Genocide" *The California Courier*, 9 March 2006.

298. «Ամերիկեան Մերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբը ընթացք տուաւ Հոկլընտի նշանակումին», «Ազդակ», 8 Սեպտեմբեր 2006, էջ 1:

«Պուշ յետս կը կոչէ Հոկլընտի թեկնածութիւնը» Ազդակ, 4 Օգոստոս 2007:

քին թիկունք կանգնելու: ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան 59 քոնկրեսականներ նամակով մը նախագահին կոչ ըրին «պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը»<sup>(299)</sup>: Անկէ առաջ արդէն պետական քարտուղար Քոնտոլեսա Ռայս Հայաստանի եւ Ազգայիցանի նախագահներու Հանդիպման նախօրեակին շեշտած էր փոխ զիջումներու անհրաժեշտութիւնը Հարցը լուծելու համար<sup>(300)</sup>:

15 Սեպտեմբեր 2005-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութեանց Յանձնախումբը հայոց ցեղասպանութեան առընչուած երկու բանաձեւեր քուէարկեց: Նիստի ընթացքին 24 քոնկրեսականներ խօսք առին 21-ը թիւ եւ 3-ը դէմ արտայայտուվով: Թիւ 316 բանաձեւը ստացաւ 40 թիւ եւ 7 դէմ, իսկ թիւ 195 բանաձեւը 35 թիւ եւ 11 դէմ քուէներ: Ասոնց հիմամբ եթէ Քոնկրէսը իր կարգին ընդունէր պիտի ճանչնար Հայոց Ցեղասպանութիւնը եւ պիտի պահանջէր ԱՄՆ-ի նախագահէն նման ճանաչում, իսկ Թուրքիայէն ալ վերջ դնել ուրացում-ժխտումի քաղաքականութեան<sup>(301)</sup>:

Բանաձեւը ընդունուելու համար ներկայացուցիչներու Տան խօսնակ Տեսնիս Հեսթըրթ պէտք է օրակարգի դնէր եւ հոն նպաստաւոր քուէարկութենէ ետք, Հարցը Ծերակոյտին պիտի երթար ու ապա հոն ալ դրական քուէարկութեան պարագային ԱՄՆ-ի քոնկրէսը ճանչցած պիտի ըլլար Հայոց Ցեղասպանութիւնը եւ օրինագիծը նախագահին պիտի ներկայացուէր: Հարցը Յանձնախումբէն անդին չանցաւ Հեսթըրթի ժխտական կցուածքին պատճառով: Պետական նախարարութիւնն ալ դէմ կցցած էր:

Նոյեմբեր 2005-ին Հանրապետական ծերակուտական ծոն էնսայն եւ գեմոլուատ ծերակուտական Ռիչըրտ Տարպին ներկայացուցին թիւ 316 բանաձեւի նախագիծին նմանող թիւ 320 բանաձեւը: Բանաձեւին մէջ կոչ կ'ուղղուէր ԱՄՆ-ի նախագահին «ապահովել, որպէսզի Միացեալ նահանգներու արտաքին քաղաքականութիւնը արտացոլէ

299. «Քոնկրեսականներ կոչ կ'ուղղեն նախագահ Պուշի՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը», «Ազգակ», 5 Հոկտեմբեր 2005:

300. «Ռայս կարեւոր կը նկատէ Հայաստանի մէջ սահմանադրական բարեփոխումներուն ընթացքը», «Ազգակ», 27 Օգոստոս 2005, էջ 10:

301. «Միացեալ նահանգներու ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութեանց Յանձնախումբը որդեգրեց Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւերը», «Ազգակ», 17 Սեպտեմբեր 2005:

Միացեալ նահանգներու Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ փաստաթուղթերուն մէջ ամրագրուած մարդկային իրաւունքներուն, ազգային գտումներուն եւ ցեղասպանութեան առընչուող զգայուն խնդիրներու պատշաճ ըմբռնում»<sup>(302)</sup>: Սոյն բանաձեւին կողմնակիցներուն թիւն էր 100 ծերակուտականներու վրայ 22, որոնց մէջ Ծերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբի անդամ ձօ Պայտըն: Թիւը բաւարար չէր որ բանաձեւը յաջողի<sup>(303)</sup>:

2006-ի Ապրիլ 24-ի նախօրէին, 178 ներկայացուցիչներու Տան անդամ քոնկրեսականներ եւ 30 ծերակուտականներ նախագահ Պուշի յղուած առանձին նամակներով «յորդորեցին իրեն, որ 24 Ապրիլին իր տարեկան ուղերձին մէջ ջարդերը անուանէ «Ցեղասպանութիւն»<sup>(304)</sup>:

Պուշ սակայն հաւատարիմ մնաց իր ընտրած ուղեգիծին եւ անգամ մը եւս դրժեց իր նախընտրական ծանօթ խոստումը: Ան իր խօսքին մէջ ըսաւ «Այսօր մենք կը յիշենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգութիւններէն մէկը՝ 1915-ի Օսմանեան կայսրութեան վերջին օրերուն մէկուկէս միլիոն Հայերու զանգուածային սպանութիւններն ու բռնի տեղահանումները»: Պուշ նաեւ «իր խրախուսանքը յայտնած է Հայաստանի եւ Թուրքիոյ յարաբերութիւններու կարգաւորման եւ 20-րդ դարասկիզբի ողբերգական իրադարձութիւններու միասնական ընկալման ուղղութեամբ երկխօսութեան»<sup>(305)</sup>:

Քոնկրէսի 2006-ի աշնան ընտրութիւններուն գեմոկրատ կուսակցութիւնը կարեւոր յաղթանակ արձանագրեց, ներկայացուցիչներու Տան նախագահ (խօսնակ) ընտրուեցաւ Հայկական բանաձեւի կողմնակից նենսի Փելոսին: Պետական քարտուղար Քոնտոլեսա Ռայս եւ պաշտպանութեան նախարար Ուուպըրթ Կէյց նամակներ յղեցին ներկայացուցիչներու Տան խօսնակ Փելոսիին եւ Հանրապետականներու ղեկավար Թում Լանթոսին, կոչ ընելով չ'ընդունիլ

302. «Ամերիկան Ծերակոյտին մէջ Հայկական Ցեղասպանութեան բանաձեւի անդամութիւնը թիւը բարձրացաւ 22-ի», «Ազգակ», 24 Յունուար 2006, էջ 1:

303. նոյնը:

304. «208 Քոնկրէսականներ կոչ կ'ուղղեն նախագահ Պուշի՝ գործածելու «Ցեղասպանութիւն» բառը», «Ազգակ», 22 Ապրիլ 2006, էջ 1:

305. «Պուշի խօսքին մէջ Ցեղասպանութիւն բառի փոխարէն՝ «Մէկուկէս միլիոն Հայերու զանգուածային սպանութիւններ ու բռնի տեղահանումներ», «Զարթօնք» օրաթերթ, 28 Ապրիլ 2006:

Լրիւ անգլերէն բովանդակութեան Համար տեսնել Armenian Observer, Los Angeles, 26 April 2006.

Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւը, յայտնելով թէ ընդունման պարագային այդ «վնաս պիտի հասցնէ թուրք-ամերիկեան յարաբերութիւններուն եւ Միացեալ Նահանգներու միջազգային յարաբերութիւններու համակարգին»<sup>(306)</sup>:

Պետական նախկին քարտուղարներ Մատլէն Օլպրայթ, Ճէյմս Պէյքըր, Ուորըն Քրիսթոֆըր, Լորընս Իկրլպերկըր, Ալեքսանտր Հէյկ, Հենրի Քիսիննըր, Քոլին Փառլըլ եւ Ճորժ Եռլց եւս միացան Պուշի, Ռայսի եւ Կէյյի եւ խորհուրդ տուին բանաձեւը չ'ընդունիլ<sup>(307)</sup>:

Հակառակ այս բոլորին ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբը 10 Հոկտեմբեր 2007-ին 21-ի դէմ 27 ձայներով 106-րդ բանաձեւը ընդունեցաւ<sup>(29)</sup>: Թուրքիա սպառնալիքներ տեղացուց եւ ԱՄՆ-ի մօտ իր դեսպանը Անգարա կանչեց խորհրդակցութեան համար<sup>(308)</sup>:

Աւելի քան 220 ներկայացուցիչներ նեցուկ էին բանաձեւին<sup>(309)</sup>:

Հակառակ անոր որ բանաձեւը եթէ ներկայացուցիչներու Տան կողմէ եւ ապա Ծերակոյտին կողմէ ընդունուէր, Քոնկրէսի այս որոշումը օրէնքի ուժ պիտի չունենար, ոչ ալ պարտադիր հանգամանք Ամերիկեան կառավարութեան համար, Թուրքիոյ ղեկավարները նախագահ Կիւլէն եւ վարչապետ Էրտողանէն սկսեալ ինչպէս նաեւ բարեկամները իրար անցան: Ամէն տեսակ ճնշում բանեցուցին խօսնակ նենսի Փելոսիին եւ ներկայացուցիչներու վրայ, որ բանաձեւը ներկայացուցիչներու Տան մէջ քուէարկութեան չդրուի: Ճնշումներուն պատճառաւ բանաձեւը պաշտպանողներուն թիւը նուազեցաւ: Խօսնակ Փելոսի յայտնեց որ 22 նոյեմբեր 2007-էն առաջ բանաձեւը օրակարգի պիտի դնէր: Սակայն 27 Հոկտեմբերին բանաձեւի Հեղինակները Էտըմ Շիփ, Պրետ Շերման, Աննա Իշու եւ Ֆրենք Փալոն, Նենսի Փելոսիին նամակով մը դիմեցին իրմէ պահանջելով որ առ այժմ բանաձեւը քուէարկութեան չդնէր: Այդպէս ալ եղաւ<sup>(310)</sup>:

306. «Ի՞նչ եւ Կէյյ խորհուրդ կու տան ներկայացուցիչներու Տունին՝ ընդունելի Հայկական Ցեղասպանութեան բանաձեւը», «Ազգակ», 16 Մարտ 2007:

307. «Ամերիկեան բարոյական չափանիշներու նոր նմոյշ մը...», «Արարատ» օրաթերթ, 29-30 Սեպտեմբեր 2007:

308. "U.S. House Committee Approves Armenian Genocide Resolution", Armenpress, 12 October 2007.

309. "La Turquie Fustige Le Vote au Congrès", L'Orient-Le Jour, Beyrouth, 12 Octobre 2007, p. 10.

310. "Le Vote d'une Resolution sur le Genocide Armenien Reporté au Congres U.S.", L'Orient-Le Jour, 27 Octobre 2007, p. 10.

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

### ՊԱՐԱՔ ՕՊԱՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՈՒԵԼԵՆ ԵՏՔ

Մինչ այդ Ամերիկայի նախագահական ընտրապայքարը, ներկուսակցական նախնական ընտրութիւնները ընթացք առին:

Դեմոկրատ թեկնածուներ Ծերակուտական Պարաք Օպամա<sup>(311)</sup>, Ծերակուտական Հելլըրի Քիլինթըն<sup>(312)</sup> եւ նախկին Ծերակուտական Ճոն Էտուլըր<sup>(313)</sup> եւ Ծերակուտական Ճոն Պայտըն<sup>(314)</sup>, յայտնեցին թէ Հայկական բանաձեւին կողմնակից են:

Օպամա խոստացաւ նախագահ ընտրուելու պարագային ճանշնալ Հայոց Ցեղասպանութիւնը: Ան նաեւ խոստացաւ «Հայստանի ապահովութեան նպաստել՝ թուրք-ազրպէյճանական պաշարման վերացումը հետապնդելով եւ աշխատանք տանելով ի նպաստ Լեռնային Ղարաբաղի տագնապի մնայուն լուծում մը, որ բոլոր կողմերուն համաձայնութեան կ'արժանանայ եւ հիմնուած է ժողովրդավարութեան եւ ինքնորոշման սկզբունքներուն նկատմամբ Ամե-

311. «Օպամա կոչ կ'ուղղէ ընդունելու Հայկական Ցեղասպանութեան վերաբերող բանաձեւը», «Ազգակ» օրաթերթ, 22 Օունուար 2008, էջ 1:

312. «Հելլըրի Քիլինթըն կը զօրակցի Հայկական Ցեղասպանութեան բանաձեւի որդեգրման», «Ազգակ», 25 Օունուար 2008, էջ 1:

313. «Ճոն Էտուլըրտղ իր ճայնը կը միացնէ այլ թեկնածուներու», «Ազգակ», 26 Օունուար 2008, էջ 1:

314. «Ազգակ», 4 Փետրուար 2008, էջ 4:

րիկայի յանձնառութեան վրայ»<sup>(315)</sup>:

Հանրապետական թեկնածու ձուն Մըքֆէյն յայտարարեց թէ «Թուրքիա՝ Ուաշինգթոնի համար անփոխարինելի դաշնակից մըն է եւ Միացեալ Նահանգներ իրաւունք չունի նեղացնելու Անգարան»<sup>(316)</sup>:

Էրտողան ձաղկեց Օպամայի յայտարարութիւնը նշելով. «ան պէտք եղած տեղեկութիւնները չունի Միացեալ Նահանգներու արտաքին քաղաքականութեան եւ երկրին շահերուն մասին»<sup>(317)</sup>:

Ապրիլ 24, 2008-ին Պուշ գրեթէ կրկնեց նախորդ տարուան իր յայտարարութիւնը եւ չգործածեց «ցեղասպանութիւն» բառը<sup>(318)</sup>: Մինչ Մայիս 2008-ին Ներկայացուցիչներու Տան խօսնակ նենսի Փելոսի Քափիթոլ Հիլի մէջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ժեռնարկին ներկայ եղաւ: Փելոսի «խոստացաւ շարունակել աշխատիլ, մինչեւ որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչում ստանայ»: Ան կոչ ուղղեց ուրիշներուն որ հետեւին իր օրինակին<sup>(319)</sup>: Գործնական գետնի վրայ՝ Քենթը, 2008-ին, եղաւ 41-րդ ԱՄՆ-ի նահանգը որ ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը<sup>(320)</sup>:

Օպամա Յունիս 2008-ին Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբին նամակով մը վերահստատեց իր յանձնառութիւնը ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը<sup>(321)</sup>:

Օպամա դարձաւ Դեմոկրատ կուսակցութեան պաշտօնական թեկնածուն եւ փոխ-նախագահութեան թեկնածուն նկատի առաւ Ծերակոյտի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբին նախագահ Ճօ Պայտընը: Ի պատասխան թրքական մամուլին մէջ էրտողանի խորհրդական ԱՀմէթ Տաւուտօղիի ապատեղեկատը-

315. «Օպամա կոչ կ'ուղղէ ընդունելու Հայկական Ցեղասպանութեան վերաբերող բանաձեւը», «Ազդակ», 22 Յունիս 2008, էջ 1:

316. «Մըքֆէյն՝ բացայայտօրէն դէմ է Ցեղասպանութեան ճանաչման», «Արարատ», 21 Հոկտեմբեր 2008, էջ 1:

317. «Օպամայի մասին էրտողանի անարդական խօսքերը կրնան ընտրութիւններէն ետք Թուրքիան նեղը մատնել», «Ազդակ», 4 Փետրուար 2008, էջ 4:

318. «Միացեալ Նահանգներու նախագահը կրկին խուսափեցաւ «Ցեղասպանութիւն» բառին գործածութենէն», «Ազդակ», 26 Ապրիլ 2008:

319. «Փելոսի կոչ կ'ուղղէ ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը», «Ազդակ», 13 Մայիս 2008:

320. «Ազդակ», 6 Մայիս 2008, էջ 1:

321. «Օպամա կը վերահստատէ իր յանձնառութիւնը ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը», «Ազդակ», 18 Յունիս 2008, էջ 1:

ւութեան Օպամայի ընտրական ճամբարը վերահստատեց Օպամայի գեղեցը նշելով «1915-էն 1923-ի միջեւ Օսմանեան կայսրութեան կողմէ գործադրուած Հայոց Ցեղասպանութիւնը պատճառ դարձաւ շուրջ 2 միլիոն հայերու տեղահանութեան, եւ տեղահանուածներէն շուրջ 1.5 միլիոնը սպաննուեցան»: Յայտարարութիւնը կ'եղրակացնէր թէ պէտք էր ճանչնալ իրականութիւնը եւ կ'աւելցնէր թէ Օպամա «ուժեղ կերպով կը զօրակցի Հայոց Ցեղասպանութեան բոնկրէսի 106-րդ բանաձեւին»<sup>(322)</sup>:

Օպամա նախագահ ընտրուեցաւ: 20 Յունիս 2009-ին իր պաշտօնի ստանձնումէն հազիւ մէկ ամիս ետք Փետրուար 2009-ի կէսերուն Օպամա կը հեռածայնէր Թուրքիոյ նախագահ Կիւլին եւ վարչապետ էրտողանին: Լստ թրքական մամուլին Օպամա գովարանած էր Հայաստանի հետ Թուրքիոյ մերձեցումը եւ յայտնած թէ իր վարչակարգը Հայոց Ցեղասպանութեան հարցով Թուրքիան «պիտի չցաւցնէ»<sup>(323)</sup>:

Այսպէս նախանշանները լաւ չէին Օպամայի կողմէ իր ընտրական խոստումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով յարգելու:

Մինչ ԱՄՆ-ի մէջ Հայկական Հարցերով Յանձնախումբի համանախագահները՝ Ֆրենք Փալոն եւ Մարք Քըրք եւ քոնկրեսականներէտըմ Շիֆ եւ Շործ Ռատանովիչ, կոչ կ'ուղղէին իրենց գործընկերներուն Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալ թիւ 252 օրինագիծի ընդունման իրենց նոր նախաձեռնութեան եւ կը գտնէին ԱՄՆ-ի Ներկայացուցիչներու Տան նախագահ նենսի Փելոսիի աջակցութիւնը, անդին Հարցերը այլ ուղղութեամբ կ'ընթանային<sup>(325)</sup>: Նախագահ Օպամա իր եւրոպական շրջապտոյտի ծիրէն ներս կ'որոշէր Թուրքիա այցելել Ապրիլ 2009-ին<sup>(326)</sup>: Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ալի Պազարճան կը զգուշացնէր թէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիա-Հայաստան «Հաշտութեան» ճիգե-

322. «Օպամա կը վերահստատէ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու իր խոստումը», «Ազդակ», 3 Նոյեմբեր 2008, էջ 1:

323. «Լստ «Ռատիքալ» օրաթերթին Օպամա կ'ողջունէ Հայաստանի հետ Թուրքիոյ մերձեցումը եւ կը խոստանայ Հայոց Ցեղասպանութեան հարցով Թուրքիան «չցաւցնել»», «Ազդակ» օրաթերթ, 18 Փետրուար 2009:

324. «Ցեղասպանութիւնը ճանչեցող օրինագիծի ընդունման նոր նախաձեռնութիւն», «Զարթօնք» օրաթերթ, 21 Փետրուար 2009:

325. «Նենսի Փելոսի կը վերահստատէ իր աջակցութիւնը Ցեղասպանութեան բանաձեւին», «Արարատ» օրաթերթ, 18 Ապրիլ 2009:

326. "Le President Americain se rendra en Turquie en Avril", L'Orient-Le Jour, 9 Mars 2009.

րուն արգելք պիտի ըլլային<sup>(327)</sup>: Ամերիկեան լաւատեղեակ եւ ազդեցիկ «Ուոլ Սթրիթ ճուրնալ» թերթը կը յայտնէր թէ Օպամայի Թուրքիա այցելութենէն ետք, բայց Ապրիլ 24-էն առաջ, Թուրքիա Հայաստան համաձայնութիւն մը պիտի կնքուէր, որուն մէջ «մէկդի պիտի դրուին 1915-ի թեղասպանութեան մասին հայկական կողմի պնդումները»<sup>(328)</sup>:

Ամէն ինչ յստակ պարզուած էր: Նախագահ Օպամա, Ապրիլին այցելեց Թուրքիա: Անգարայի մէջ ամերիկեան թղթակիցի մը Հայոց Յեղասպանութեան ճանաչման մասին իրեն ուղղուած հարցումի մը պատասխանելով ըստ: «Իմ տեսակէտներս չեն փոխուած, սակայն քաջալերուած եմ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առկախ հարցեր լուծելու համար ընթացող բանակցութիւններու շարքէն: ... կ'ուզեմ կարելի եղածին չափ քաջալերական ըլլալ այդ բանակցութիւններուն հարցով, որոնք յառաջ կ'ընթանան եւ կրնան արդիւնաւորուիլ շատ արագ՝ մօտ օրէն»<sup>(329)</sup>:

Օպամա նաեւ ճառ մը արտասանեց Թուրքիոյ Ազգային Մեծ ժողովին մէջ, գրեթէ ամբողջական լուութեան մէջ, անդրադառնալով Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններու թղթածրարին, նշեց «բոլոր ժողովրդավարութիւններուն դիմագրաւած հարցերէն մէկը անցեալին հետ ինչպէ՞ս հաշուի նստիլն է»: Ան տուաւ ԱՄՆ-ի օրինակը նշելով թէ ԱՄՆ «տակաւին կը տառապի բնիկ ամերիկացիներուն նկատմամբ անցեալի վարմունքին հետեւանքներէն»: Ան աւելցուց թէ «իւրաքանչիւր երկիր պէտք է իր անցեալէն ընթանայ, եւ անցեալին հետ հաշուի նստիլը մեզի կ'արտօնէ աւելի լաւ ապագայ մը ունենալ: Գիտեմ որ այս սրահին մէջ 1915-ի ահաւոր դէպքերուն վերաբերեալ ուժեղ տեսակէտներ գոյութիւն ունին: ... թուրք եւ հայ ժողովուրդներուն համար յառաջ ընթանալու լաւագոյն ձեւը գործընթաց մըն է, որ անցեալին հետ անկեղծ, բացայայտ եւ շինչէ կերպով կը վարուի»: Ան այս բաժինը եղակացուց ըսելով թէ ԱՄՆ «ուժեղ կերպով կը զօրակցի Թուրքիոյ եւ Հայաս-

տանի միջեւ յարաբերութեանց ամբողջական բնականոնացման»<sup>(330)</sup>: Օպամա Թուրքիոյ խորհրդարանին մէջ Հայոց Յեղասպանութիւնը որակած էր «1915-ի ահաւոր դէպքեր» բնորոշումով, այս նախանշանն էր Ապրիլ 24-ին իր որդեգրելիք դիրքին:

Օպամա Թուրքիա եղած շրջանին Պոլսոյ մէջ կը գումարուէր քաղաքակրթութեանց դաշինքի խորհրդաժողովը: ԱՄՆ-ի պետական քարտուղար Հիլբրի Քլինթըն Պոլիս հրաւիրեց Հայաստանի Արտաքին Գործոց նախարար էտուարտ նալպանտեանը որ որոշ տատանում ցուցաբերած էր նախօրօք, գնաց: Իսկ Ազգպէճանի նախագահ Ալիեւ հակառակ Փլինթընի, Կիւլի եւ էրտողանի ջանքերուն մերժեց երթալ<sup>(331)</sup>: Պոլսոյ մէջ Օպամա հանդիպեցաւ Հայաստանի եւ Թուրքիոյ Արտաքին Գործոց նախարարներուն հետ եւ պահանջեց իրենց «աւարտին հացնել երկու երկիրներուն միջեւ փոխյարաբերութիւններ հաստատելու բանակցութիւնները»<sup>(332)</sup>: Նալպանտեան ըստ էր: «Եթէ Թուրքիա շարունակէ նախապայմաններ դնել երկիսուութիւնները պիտի դադրին»<sup>(333)</sup>: Իսկ Թրքական «Թուտէյզ Զաման» թերթը նշած էր թէ «Լեռնային Ղարաբաղի Հարցը արգելք [էր] Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ համաձայնութեան կնքումին»<sup>(334)</sup>:

Որքան կը մօտենար Ապրիլ 24-ը, ամերիկեան ճնշումները կողմերուն վրայ կ'աւելնային: Թուրքիոյ մօտ ամերիկեան դեսպան Մարք Պարիս յայտարարեց թէ «Ուաշինգթըն մինչեւ Ապրիլ 24-ը դրական քայլ կ'ակնկալէ Անգարայէն»<sup>(335)</sup>:

Էրտողանի Արտաքին Քաղաքականութեան հարցերու գլխաւոր խորհրդական ԱՀմէթ Տաւուտօղլու փութաց Ուաշինգթըն: Հոն ան «Ուաշինգթըն Փոսթ» թերթին նշեց որ «1915-ի իրադարձութիւնները ցեղասպանութիւն ճանչնալու մասին բանաձեւի ներկայա-

330. «Օպամա «Հայոց Յեղասպանութեան վերաբերեալ տեսակէտս չէ փոխուած, սակայն կ'ուզեմ քաջալերել Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ մերժեցման գործընթաց», «Ազդակ» օրաթերթ, 7 Ապրիլ 2009:

331. «Քլինթըն, Կիւլ եւ էրտողան կը ձախողին Ալիեւը համոզել Պոլսոյ խորհրդաժողովին մասնակցելու», «Ազդակ» օրաթերթ, 7 Ապրիլ 2009:

332. «Օպամա հանդիպումներ կ'ունենայ նալպանտեանի եւ Պապաճանի հետ», «Արարատ» օրաթերթ, 8 Ապրիլ 2009:

333. «Անգարայի մէջ եթէ Թուրքիա շարունակէ նախապայմաններ դնել երկիսուութիւնը պիտի դադրի», կ'ըսէ էրտուարտ նալպանտեան», «Ազդակ» օրաթերթ, 8 Ապրիլ 2009:

334. Նոյնը:

335. «Ուաշինգթըն մինչեւ Ապրիլ 24-ը դրական քայլ կ'ակնկալէ Անգարայէն», «Զարթօնք» օրաթերթ, 18 Ապրիլ 2009:

327. "Le President Americain se rendra en Turquie en Avril", L'Orient-Le Jour, 9 Mars 2009.

328. «Ուոլ Սթրիթ» թերթը կը խօսի Թուրքիա-Հայաստան համաձայնութեան մասին», «Զարթօնք» օրաթերթ, 4 Ապրիլ 2009:

329. «Օպամա «Հայոց Յեղասպանութեան վերաբերեալ տեսակէտս չէ փոխուած, սակայն կ'ուզեմ քաջալերել Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ մերժեցման գործընթաց», «Ազդակ» օրաթերթ, 7 Ապրիլ 2009:

ցուցիչներու Տան կողմէ ընդունուիլը վնաս կը հասցնէ [Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններու զարգացման] գործընթացին»<sup>(338)</sup>: ԱՄՆ-ի Քոնկրէսը գոհացաւ 22 Ապրիլի Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման գրեթէ աւանդական դարձած հաւաք մը կատարելով։ Փելոսի հաւաքի ընթացքին յայտնեց թէ «Միացեալ Նահանգները Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու ժամանակը արդէն բաւական ուշացած է»<sup>(339)</sup>։ Սակայն օրինագիծ թիւ 252-ի քուէարկում չեղաւ եւ այս՝ հակառակ 45 միլիոն հետեւորդներ ունեցող աւելի քան 100,000 եկեղեցիներ ներկայացնող Միացեալ Նահանգներու Քրիստոսի եկեղեցիներու Ազգային Խորհուրդին Փելոսի ուղղուած նամակին<sup>(340)</sup>:

Ըստ «Հիւրիյէթ» թրքական թերթին, նախագահ Օպամա Անգարայի մէջ 7 Ապրիլին վարչապետ Էրտողանին շեշտած էր թէ Ապրիլ 24-էն առաջ Թուրքիա Հայաստանի հետ հասկացողութիւն գոյացնելու է։ Թուրքերէն պահանջուած էր ընդունիլ Թուրքիա-Հայաստան ճամբու քարտէսի համաձայնութիւնը առանց Լեռնային Ղարաբաղի մասին ակնարկութեան մը։ Թուրքիա ի վերջոյ ընդունած էր համաձայնութիւնը, քանի՛ երբ յստակ դարձած էր թէ անոր բացակայութեան Օպամա Ցեղասպանութեան եղրը պիտի օգտագործէր<sup>(341)</sup>։ Ուրեմն ամերիկան լոելեայն սպառնալիք եղած էր առ այդ։

Ճիշդ այդ օրերուն, Օպամայի ծննդավայր Հավայի ամերիկան 42-րդ նահանգը եղաւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող<sup>(342)</sup>։ Թուրքիոյ զեկավարութիւնը այս եւս լաւ չէր ընդունած։

Գրեթէ համայն հայութիւնը, յատկապէս Սփիւրքահայութիւնը՝ անակնկալի մը առջեւ գտնուեցաւ երբ Զուիցերիոյ մէջ Ապրիլ 22-23-ի գիշերը յայտարարուեցաւ Հայաստան-Թուրքիա ճամբու քարտէսի մը համաձայնութեան մասին, մանաւանդ՝ երբ ակնդէտ կը

336. «Էրտողանի խորհրդականը Ուաշինգթոնի մէջ», «Արարատ» օրաթերթ, 22 Ապրիլ 2009:

337. «Քոնկրէսի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման հաւաք», «Ազգակ» օրաթերթ, 24 Ապրիլ 2009:

338. «Եկեղեցիներու Ազգային Խորհուրդը Ցեղասպանութեան բանաձեւը օրակարգի բերելու կոչ կ'ընէ Փելոսիին», «Արարատ» օրաթերթ, 24 Մայիս 2009:

339. «Ըստ «Հիւրիյէթ»ի Հայաստան-Թուրքիա համաձայնութեան ետին կանգնած է Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու լոելեայն սպառնալիքը», «Ազգակ» օրաթերթ, 4 Մայիս 2009, էջ 12:

340. «Օպամայի ծննդավայր Հավայեան նահանգը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը», «Զարթօնք» օրաթերթ, 9 Ապրիլ 2009:

սպասէին նախագահ Օպամայի Ապրիլ 24-ի առթիւ ընելիք յայտարութեան։

«Ուոլ Սթրիթ ծուրնալ»ի նախատեսութիւնը իրականացած էր։ Հակառակ Ցեղասպանագէտներու Միջազգային Միութեան<sup>(343)</sup>, Եւրոպայի 342 Հայկական կազմակերպութիւններու<sup>(344)</sup>, եւ բազմաթիւ այլ կողմերու ուղղուած նախագահ Օպամային, ան իր ընտրական շրջանի խոստումէն շեղելով, Ապրիլ 24-ին խուսափեցաւ Ցեղասպանութեան բառը գործածելէ։ Սակայն ան մէկ քայլ առաջ գնաց իր անմիջական երեք նախորդներէն եւ Հայոց Ցեղասպանութիւնը կոչեց Հայերէնով «Մեծ Եղեռն» բառերով։

Օպամա իր ուղերձին մէջ նշեց «իննառև չորս տարի առաջ 20-րդ դարու մեծագոյն վայրագութիւններէն մէկը սկիզբ առաւ։ Իւրաքանչիւր տարի կանգ կ'առնենք յիշելու 1.5 միլիոն Հայերը, որոնք Օսմանեան կայսրութեան վերջին տարիներուն ընթացքին ջարդուեցան կամ դէպի իրենց մահը քալեցին։ Մեծ Եղեռնը պէտք է մեր յիշողութեան մէջ ապրի այնպէս, ինչպէս ան կը շարունակէ Հայ ժողովուրդի սրտին մէջ ապրիլ։ Անլոյժ պատմութիւնը կրնայ ծանր բեռ մը ըլլալ։ Ճիշդ ինչպէս 1915-ի դէպքը մեզի կը յիշեցնէ մարդու նկատմամբ անմարդկայնականութեան խաւար Հեռանկարը, անցեալին հետ Հաշտութիւր Հաշտութեան ուժեղ պատգամ կը փոխանցէ։ Կանոնաւոր կերպով յայտարարած եմ 1915-ի պատահարին վերաբերեալ իմ տեսակէտս, եւ պատմութեան վերաբերեալ տեսակէտս չէ փոխուած։ Հետաքրքրութեանս առարկան կը շարունակէ մնալ իրողութեանց ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը։ Ապա ան նշեց «Ես նաեւ զօրավիգ կը կանգնիմ իրենց յարաբերութիւնները բնականացնելու Թուրքիոյ եւ Հայաստանի ջանքերուն։ Երկու կառավարութիւնները, զուիցերիական Հովանաւորութեամբ բնականոնացման ծիրի մէջ եւ ճամբու քարտէսի համաձայնութիւն գոյացուցած են։ Կը գնահատեմ այս յառաջդիմութիւնը եւ անոնց կոչ կ'ուղեմ ատոր խոստումը յարգելու»։ Ուղերձի վերջաւորութեան ԱՄՆ-ի նախագահը նշեց «ոչինչ կրնայ ետ բերել Մեծ Եղեռնի ընթացքին կրուստաները, սակայն անցնող իննառևնչորս տարիներուն ընթացքին Հայերու բերած ներդրումը կու գայ վկայելու անոնց տա-

341. «Ցեղասպանագէտներու Միջազգային Միութեանը Օպամայէն կը պահանջէ ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը», «Խօսնակ» ամսագիր, Մարտ 2009, էջ 9:

342. «Եւրոպայի Հայերը կոչ կ'ուղեմն Օպամային ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը», «Ազգակ» օրաթերթ 8 Ապրիլ 2009:

ղանդին, աշխուժութեան եւ տոկունութեան մասին, ինչպէս նաեւ զիրենք բնաջնջել փորձողներուն գերագոյն սաստումին մասին»<sup>(343)</sup>:

Հայերը չգոհացան այլ յուսախափ եղան: Իսկ Թուրքիոյ վարչապետ էրտողան յայտարարեց. «1915-ի դէպքերուն վերաբերեալ նախորդ օրուան խօսքերը կը նկատենք պատմութեան անընդունելի մեկնաբանութիւն մը, որ իրականութիւնները չ'արտացոլեր»: Ան շեշտեց թէ Օպամայի ուղերձը «Թուրքիան չի գոհացներ, սակայն յաներկայացուցիչներութիւն մըն էր, որ կը յարգէ ընտրական շըրջանին կատարուած խոստումները»<sup>(344)</sup>: Ընդդիմադիր ղեկավարներէն Տեվլեթ Պոհալի քննադատեց «Մեծ եղեռն» արտայայտութեան օգտագործումը զոր «ցեղասպանութիւն» եզրի համազօր նկատեց<sup>(345)</sup>:

«Իքոնոմիսթ» ազդեցիկ շաբաթաթերթը ակնարկելով 22 Ապրիլին յայտարարուած «Ճամբու քարտէս»ին մասին նշեց թէ «անոր հիմնական նպատակը արգելք հանդիսանալն էր ԱՄՆ-ի կողմէ Հայկական Ցեղասպանութիւն ճանաչման: Ատիկա յաջողեցաւ եւ Օպամա ցեղասպանութիւն եզրը չօգտագործեց»<sup>(346)</sup>:

ԱՄՆ մօտէն Հետեւեցաւ Թուրքիա-Հայաստան բանակցութիւններուն: Հիլըրի Քլինթըն 8 Յունիսին յայտնեց թէ «Հայ-Թրքական համաձայնութիւնը ընթացքին մէջ է»<sup>(347)</sup>: Ի վերջոյ, 31 Օգոստոս 2009-ին Թուրքիոյ, Հայաստանի եւ Զուհերիոյ մէջ Հրապարակուեցան Թուրքիա-Հայաստան արձանագրութիւնները: Ապա Ցիւրիի մէջ 11 Հոկտեմբերին ստորագրուեցան նշանակուած ժամէն 3 ժամ ուշացումով: Հիլըրի Քլինթընի թափած ջանքերով եւ ճնշումներով ջնջուեցաւ Թուրքիոյ Արտաքին Գործոց նախարար Տաւուտովովի յետ-ստորագրութեան կատարելիք յայտարարութիւնը եւ Էտուարտ Նալպանտեան Հիլըրի Քլինթընի հետ այս վերջինին ինքնաշարժով հասաւ ստորագրութեան վայրը<sup>(348)</sup>:

343. «Պարաք Օպամա «Ցեղասպանութիւն» եզրը չօգտագործեց, «Ազգակ» օրաթերթ, 27 Ապրիլ 2009:

344. Նոյնը:

345. Նոյնը:

346. «Իքոնոմիսթ» կ'անդրագառնայ Հայ-Թուրք յարաբերութեանց», «Արարատ» օրաթերթ, 12 Սեպտեմբեր 2009:

347. «Քլինթըն «Հայ-Թրքական համաձայնութիւնները ընթացքի մէջ են», «Ազգակ» օրաթերթ, 9 Յունիս 2009:

348. «Նալպանդեան եւ Տաւուտովով ստորագրեցին Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները» «Ազգակ» օրաթերթ, 12 Հոկտեմբեր, 2009:

ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարի Եւրոպայի եւ Եւրասիոյ Հարցերով տեղակալ Ֆիլիփ Կորտըն նոյեմբեր 2009-ի հէսերուն Անգարայի մէջ տեսակցեցաւ Թուրքիոյ նախագահ Կիւլին հետ: Ան յայտնեց թէ ԱՄՆ աջակցած է Հայ-Թրքական համաձայնութեան եւ կը ցանկայ վաւերացուած տեսնել արձանագրութիւնները եւ սահմանները բացուած, իսկ Թուրքիոյ գտումը դատումը ղարաբաղեան հարցը կարգաւորել վաւերացումէն առաջ սխալ է: Ան աւելցուց «մենք չենք կապեր այդ երկու հարցերը, Թուրքիա եւ Հայաստան շատ կարեւոր յառաջընթաց կ'արձանագրեն որ պէտք չէ կապուի որեւէ այլ խնդրի հետ»<sup>(349)</sup>:

Գալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորումին ԱՄՆ իբր Մինսքի խմբակի այս խնդիրով զբաղող երեք համանախագահներէն մին, իր քաղաքականութիւնը չփոխեց: ԱՄՆ-ի ներկայացուցիչը Մեթիու Պրայզա շեշտեց թէ «Վերջնական լուծումը պէտք է համապատասխանէ 1975 թուականի Հիլսինքեան Փաստաթուղթերու սկզբունքներուն՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականութիւն եւ ուժի բացառում»<sup>(350)</sup>:

Ամերիկացի Մերակուտականներ Ռոպլդթ Մենենտեզ եւ Ճոն Էնսայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նոր բանաձեւ թիւ 316-ը ներկայացուցին ԱՄՆ-ի Մերակոյտին, 21 Հոկտեմբեր 2009-ին<sup>(351)</sup>: Այս բանաձեւը աջակցութիւն գտաւ Մերակոյտին մէջ, դեմոկրատ կուսակցութեան մեծամասնական առաջնորդ Հերի Ռիտ յայտնեց թէ պիտի սատարէ Հայկական Ցեղասպանութեան բանաձեւի ընդունման Մերակոյտին մէջ<sup>(352)</sup>: ԱՄՆ-ի մօտ Թուրքիոյ դեսպան Նապի Շենսոյ «անբարենպաստ զարգացում» որակեց ծերակուտականներուն քայլը եւ կարծիք յայտնեց որ «ապագային եւս Օպամա պիտի չօգտագործէ Ցեղասպանութիւն բառին նման «վիճայարոյց» ձեւակերպում, հաշուի առնելով, որ Թուրքիա եւ Հայաստան համաձայնութեան եկած են եւ յայտարարած են այսպէս

349. «Ֆիլիփ Կորտըն՝ «Ներկայիս Թուրքիոյ հետ աւելի շատ տարածայնութիւններ ունինք, քան համաձայնութիւնն», «Զարթօնք» օրաթերթ, 17 Նոյեմբեր 2009:

350. «Ըստ Մեթիու Պրայզայի տարածքները՝ պիտի վերադարձուին եւ Ղարաբաղի նոր կարգավիճակ պիտի տրուի», «Ազգակ» օրաթերթ, Մայիս 2009:

351. «Մենենտեզ եւ Էնսայն Ցեղասպանութեան բանաձեւը ներկայացուցին Մերակոյտին», «Ազգակ» օրաթերթ, 22 Հոկտեմբեր 2009:

352. «Մերակուտական Ռիտ կը զօրակցի Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին», «Զարթօնք» օրաթերթ, 21 Նոյեմբեր 2009:

թէ այնպէս այս խնդիրին յատուկ պիտի անդրադառնան»<sup>353)</sup>:

Հայկական Ցեղասպանութիւնը ճանչնալ առաջադրող բանաձեւ թիւ 252-ը ամէնէն առաջ պիտի քննարկուի Ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբին կողմէ<sup>354)</sup>:

Հետաքրքրական է նշել թէ Օպամայի դէմ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններուն հանրապետական կուսակցութեան թեկնածու ձոն ՄըքՔէյն, որ ընտրապայքարին մերժած էր Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալ, յայտարարեց թէ «կը հաւատայ Հայոց Ցեղասպանութեան իրողութեան»<sup>355)</sup>:

Անդին, ԱՄՆ-ի պետական քաղաքականութիւնը Հայկական Հարցին նկատմամբ անփոփոխ կը շարունակուի, առաջնորդուած Ամերիկայի պետական շահերէն:

353. «Թուրք գեսպանը դժուհ ԱՄՆ Սերակոյտին ներկայացուած բանաձեւէն», «Արարատ» օրաթերթ, 29 Հոկտեմբեր 2009:

354. Երբ սոյն գիրքը մամուլի տակ էր ԱՄՆ-ի ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութիւններու Յանձնախումբը 4 Մարտ 2010-ին, 22-ի դէմ 23 թեր ձայներով, թիւ 252 բանաձեւը ընդունցին եւ յղեցին Ներկայացուցիչներու Տան լիազումար նիստին: Հարցը օրակարգի դնելու իրաւունքը Տան նախագահ նենսի Փիլոսիին է: Պետական քարտուղար Հելլըի Քլինթըն եւ պաշտպանութեան նախարար Ռապըրթ Կէյց ոչ միայն դէմ արտայայտուեցան բանաձեւի օրակարգի անցնելուն, այլեւ դատապարտեցին անոր ընդունումը Յանձնախումբին կոմէ:

22 Ապրիլ 2010-ին նախագահ Սերժ Սարգսեան կասեցուց Հայաստան-Թուրքիա արձանագրութեանց վաւերացման ընթացակարգը: ԱՄՆ հասակցողութիւն ցուցաբերեց սոյն որոշումին: Իսկ նախագահ Օպամա 24 Ապրիլին Հրկին չգործածեց ցեղասպանութիւն բառը, Հայութեան ուղղուած իր ուղերձին մէջ:

355. «Հայոց Ցեղասպանութեան պնդումները հիմնաւորուած են փաստերով», կ'ըսէ ձոն ՄըքՔէյն՝ «Ազգակ» օրաթերթ, 11 Նոյեմբեր 2009:

ՑԱՆԿ ԱՆՁՆԱՆՈՒՆԵՐՈՒ, ՏԵՂԱՆՈՒՆԵՐՈՒ  
ԵՒ ՑԱՏՈՒԿ ԱՆՈՒՆԵՐՈՒ

- Ազրակեյնան**, 93, 94, 95, 97, 98, 99,  
 103, 104, 109, 110, 111, 114, 130,  
 131, 132, 136, 138  
**Ալիքսանտրէթի ծոց**, 76  
**Ալիեւ, Հայտար**, 93, 100, 111, 129, 130  
**Ահարոնեան, Վարդգէս**, 36  
**Այզբնիառուըր, Տուայթ**, 36  
**Արդուին**, 30  
**Արծուաշէն**, 98  
**Ապրամովիչ, Մորթըն**, 82, 83, 84  
**Արտահան**, 30, 34, 35  
  
**Արմիրէթ, Ռիչըրտ**, 93, 105  
**Արմինիլն էսեմպիի (Հայկական  
 Համագումար)**, 48, 49, 68, 77, 83,  
 89, 94, 109, 123  
  
**«Գերեալ Ազգեր»** 36, 38, 39, 40  
**Գեորգ Ե., Ամենայն Հայոց  
 Կարողիկոս**, 16  
**Գեորգ Զ., Ամենայն Հայոց  
 Կարողիկոս**, 31  
**Գերմանիա**, 14, 29, 37  
**Գրիգորեան, Վան**, 83  
  
**Դարրինեան, Ռուբէն**, 36  
**Դեմոկրատ Կուսակցութիւն**, 17, 23,  
 24, 25, 37, 39, 49, 51, 64, 95, 104,  
 114, 127, 139, 142  
**Դուրեան, Ղեւնդ Արք.**, 25  
  
**Եալքա**, 28, 29  
**ԵԱՀԿ**, 109, 115
- Եըլմազ, Մասուտ**, 85, 87, 123  
**Եռվանովիչ, Մարիա**, 137  
  
**Զանգեզուր**, 94  
**Զօրբեան, Պերի**, 68, 81  
  
**Էլիքտաղ, Շիւրիւ**, 73, 75, 76, 78  
**Էնեվիտ, Պուլէնտ**, 117, 120, 123  
**Էնսայն, Ճոն**, 134, 138, 149  
**Էվրնգ, Ճոն**, 137  
**Էվրեն, Քենան**, 56, 75  
**Էտուըրծ, Ճոն**, 134, 135, 141  
**Էրգում**, 17, 63  
**Էրտողան, Բենեփ Թայիփ**, 140, 143,  
 145, 146, 148  
**Էօզալ, Թուրկուր**, 70, 72, 75
- Թալաաք**, 14  
**Թալպոր, Սքրոմ**, 100, 110  
**Թաշեան, Ճէյմս**, 36, 39  
**Թորիկեան, Շաւարչ**, 48  
**Թուրիա, 14, 15, 17, 20, 22, 23, 24, 26,  
 27, 28, 29, 30, 34, 40, 41, 42, 43,  
 44, 45, 46, 47, 50, 51, 52, 54, 55,  
 56, 57, 61, 62, 63, 65, 67, 68, 69, 70,  
 72, 73, 74, 75, 76, 77, 78, 80, 82, 83,  
 84, 85, 86, 87, 88, 93, 94, 95, 97, 98,  
 99, 100, 101, 102, 103, 104, 105,  
 106, 107, 108, 111, 112, 113, 114,  
 115, 116, 117, 118, 119, 120, 121,  
 122, 123, 128, 129, 130, 132, 133,  
 136, 138, 139, 140, 141, 142, 143,  
 144, 145, 146, 147, 148, 149, 150**
- Թրումէն, Հերի**, 30, 33  
**Թրումէնեան Վարդապետութիւն**, 34,  
 52, 61

Իլբեր, Թիւրքմեն, 61, 62  
Իլին, Պավը, 112, 118  
Իկրապըրկըր, Լորբնս, 60, 140  
Իրան, 56, 62, 92, 132  
Իրաք, 62, 88, 118, 132, 133  
Իննօնիւ, Խսմէր, 22, 23, 27, 28  
  
Լաճ, Հենրի Քեպըր, 15, 17  
Լաճ, Հենրի Քեպըր Ճինիոր, 35  
Լանբու, Թոմ, 139  
Լենսինկ, Ռոպըրը, 14  
Լելին, Քարլ, 65, 66, 85, 89, 99  
Լեռնային Ղարաբաղ (Արցախ), 89, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 100, 101, 102, 103, 108, 111, 113, 118, 128, 130, 131, 137, 141, 149  
Լիքանան, 51, 55, 105  
Լիմըն, Ռիչըրտ, 70, 78, 86, 94, 99, 102, 103  
Լիպերման, Ճոգէֆ, 130  
Լոզովու, Ֆարուֆ, 133  
Լոզան, 19, 21, 22, 23, 24, 26  
  
Խարանասեան, Երուանդ, 38, 40  
Խորհրդային ՍՀ Միութիւն, 25, 28, 29, 30, 33, 34, 35, 37, 38, 47, 48, 50, 54, 57, 61, 62, 63, 72, 74, 76, 88, 89, 90, 91, 95  
  
Կանայեան, Դրօ, 36  
Կարս, 30, 34, 35, 63, 75  
Կարսի Դաշնագիր, 130  
Կէյց, Ռոպըրը, 139, 140, 150  
Կիլիկիա, 19  
Կիպրոս, 41, 46, 50, 53, 54, 63, 76, 101, 105  
Կիւլ, Ապտալա, 140, 143, 145, 149  
Կոլտուռըրը, Պերրի, 39, 40, 41  
Կորտըն, Ֆիլիփ, 149  
Կոպըլ, Փոլ, 94, 95  
Կոր Ալ, 114, 125  
Կրին, Ճոգէֆ, 21, 22, 23

Հայաստան, 15, 16, 17, 18, 19, 23, 24, 25, 30, 36, 37, 39, 40, 41, 50, 55, 57, 75, 76, 82, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 98, 99, 100, 101, 102, 103, 105, 107, 108, 109, 110, 111, 114, 115, 120, 122, 123, 128, 131, 132, 136, 138, 139, 144, 145, 146, 147, 148, 149, 150  
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ), 58, 68  
Հայ Դատի Յանձնախումբ, 38, 39, 40, 66, 67, 77, 98, 105, 106, 113, 125, 126, 128, 134  
Հայկական 8եղասպանութեան Արդարութեան Մարտիկներ, 58  
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, 35, 40, 44, 49, 54, 55, 65, 94, 98, 100, 105, 106, 135  
Հանրապետական Կուսակցութիւն, 38, 39, 40, 64, 66, 95, 104, 114, 127, 150  
Հարպըրտ, Ճէյմս, 15  
Հարտինկ, Ռորըն, 18, 19, 22  
ՀԲԸՄ, 33, 54, 77, 94, 100  
Հեսրըր, Տենիս 121, 122, 123, 135, 136, 138  
Հելսինֆիր Համաձայնագիր, 47, 48, 54, 149  
Հեսէլ, Ռիլիմ, 15  
Հիւզ, Զարլա Էվանս, 16  
Հիւփ, Ռոպըրը, 73, 87  
Հիւոզ, Ճոն 59, 60  
Հուվըր, Հարպըրը, 25  
Հոկիենտ, Ռիչըրտ, 137  
Հոփման, Ֆիլիփ, 43  
  
Ճերըրտ, Ճէյմս, 19, 22, 23, 24  
Ճեսըփ, Հենրի, 22  
Ճէմ, Խսմայիլ, 115, 117  
Ճոնսըն, Լինուրն, 39, 41  
  
ՄԱԿ, 28, 31, 33, 34, 35, 43, 44, 45, 46, 52, 53, 71, 75, 97, 100  
Մանուկեան, Ալեֆ, 77

Մարտիկեան, Էտուըրտ, 54  
Մարտիկեան, Ճորն, 39  
Մենեսեզ, Ռոպըրը, 137, 149  
ՄըքՔէն, Ճոն, 113, 142, 150  
Միչըլ, Ճորն, 102, 108  
Միլըր, Ռիլիմ, 39  
Մոմենեան, Սեր, 52, 53, 99  
Մոնքրէոյի համաձայնագիր 29, 30  
Մուրատրեկեանց, Խորէն Արք., 16  
Մոնտէյլ, Ռուլըրը, 64, 65  
Մուշ, 61, 62, 69  
Մորկընթառ, Հենրի, 13, 14, 24, 44, 58

Ցարութիւնեան, Գրիգոր, 31  
Ցովիաննէսեան, Ռիչըրտ, 48  
  
Շիֆ, Էտըմ, 133, 136, 140, 143  
Շուլց, Ճորն, 59, 68, 77, 78, 140

ՆԱՐՈ, 34, 44, 54, 57, 61, 62, 63, 64, 75, 80, 86, 93, 101, 107, 111, 117, 118  
Նալպանտեան, Էտուարտ, 145, 148  
Նախիշեան, 92, 93, 94, 130  
Նաւասարդեան, Բեգլար, 36  
Նոլընպըրկ, Ճօ, 129, 133

Ուայնպըրկըր, Քէսփըր, 57, 70, 71  
Ուերեքըր, Պենեսմին, 71, 72  
Ուիլսըն, Վուտրօ, 9, 12, 14, 15, 16, 17, 18, 23, 31, 33, 51, 112  
Ուիլսըն, Փիք, 65, 66  
«Ուոլ Սթրիթ Ճըրնալ», 68, 69, 144  
Ուէրափինա, 28, 37, 39, 40, 105

Զայլտ, Ռիչըրտ, 21  
Զեսըրը, Քոլպի, 20, 23, 24  
Զէրին, Հիմմէր, 95  
Զէյնի, Տիք, 114, 125  
Զըրչի, Ռինարըն, 27, 28, 29, 30, 33

Պարման, 61, 62  
Պաղտատի Ռևստ (Սենթօ), 34  
Պապանան, Ալի, 143  
Պայտըն, Ճորն, 139, 141, 142  
Պելոռուսիա, 28  
Պէյքըր, Ճէյմս, 91, 92, 94, 140  
Պըրտ, Ռոպըրը, 88, 99  
Պըրը, Ռիչըրտ, 67, 68  
«Պիւլըէն», 57, 58, 59, 60  
Պոնիրը, Տէյվիտ 78, 99, 100, 116  
Պրայզա, Մերիու, 149  
Պրայըն, Ռիլիմ Ճենինկզ, 16  
Պրէտի, Պիլ, 114  
Պրիսրոլ, Մարք, 21  
Պոլզ, Տը Վալոն, 75, 76  
Պուշ, Ճորն, 9, 80, 81, 82, 83, 84, 86, 90, 92, 93, 95, 97, 98, 99  
Պուշ, Ճորն (Ուուլըր), 9, 113, 125, 126, 127, 128, 129, 131, 132, 134, 135, 137, 139

Ռամկավար Ազատական Կուսակցութիւն, 33, 98, 100, 135  
Ռայս, Քոնտոլեա, 138, 139, 140  
Ռասի, Տին, 37, 38, 41, 51  
Ռատանովիչ, Ճորն, 114, 115, 116, 128, 133, 143  
Ռէյնոլտ, Ճէյմս, 11, 12  
Ռիկըն, Ռոնալտ, 9, 55, 56, 59, 64, 65, 67, 68, 70, 71, 82, 99  
Ռիտ, Հերի, 149  
Ռուզվիլ, Թէուտոր, 11  
Ռուզվիլ, Ֆարնելին, 22, 25, 27, 28, 29  
Ռուհաշենգիօ, Նիմուտիմ, 43, 53  
Ռուր, Էլիհու, 12  
Ռոկըն, Ճէյմս, 116, 122, 123

Սանեսեան, Աւետիս, 48  
Սան Ռեմօ, 16  
Սարգիսեան, Լեւոն (Լէօ), 48, 49  
Սարգսեան Սերժ, 150  
Սարդարիչ, 63, 75  
Սեւրի Դաշնագիր, 17, 18, 19, 21, 22

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ՆԱԽՈՐԴ ԵՐԿԵՐԸ

- Սըրլ, Վեր. Ռոպըրք, 31, 32  
 Սարգէյնց, Փոլ, 67, 82, 83  
 Սեղէր, Նենտէթ, 117, 119  
 Սմիթ, Ալֆրես, 25  
 Սմարեան, Տիգրան, 48  
 Սոցիալ Դեմոկրատ ՀՅակեան  
     Կուսակցութիւն, 33, 135  
 Սուլցպերկը, 40  
 Ստալին, 27, 29, 30  
 Ստալինկրատ, 29  
 Սփերոֆը, Պրենք, 84, 90, 95  
  
 Վան, 61, 62  
 Վանս, Սայրըս, 54  
 Վարդեան, Ռոս, 109  
 Վրաստան, 30, 37, 38, 76, 98, 105  
  
 Տամպըրըն Օհս, 28  
 Տանիէլսըն, Ճորն, 48, 57  
 Տատրեան, Վահագն, 48  
 Տաւուտօղու, Ահմէթ, 143, 146  
 Տեմիրէլ, Սուլէյման, 92, 99, 114  
 Տէյվիս, Լին, 108  
 Տէր Պետրոսեան, Լեւոն, 89, 90, 91, 94,  
     100, 102, 103  
 Տէօմէնեան, Ճորն, 73, 81, 99  
 Տէրտէրեան, Հերքի, 49  
 Տոլ, Էլիզավէթ, 113  
 Տոլ, Պուշ, 83, 87, 88, 91, 102, 103, 104,  
     105, 106, 108, 129, 130, 135  
 Տուբաժիս, Մայքլ, 80, 81, 82  
  
 Ցոնկաս, 65, 67  
  
 Փալոն, Ֆրենք, 99, 105, 110, 115, 116,  
     129, 133, 140, 143  
 Փաշայեան, Զարլզ, 60, 65, 67  
 Փառլը, Քոլին, 126, 140  
 Փափազեան, Տենիս, 48  
 Փելոսի, Նենսի, 139, 140, 142, 146, 150
- Փերեզ, Շիմոն, 123  
 Փըրլ, Ռիչըրտ, 61, 62, 69  
 Փոցտամ, 30  
 Քանտեմիր, Նիւզիէթ, 86, 108  
 Քարըրը, Ճիմի, 9, 49, 50, 51, 52, 53,  
     54, 55, 56  
 Քենետի, Էտուրըտ, 101, 102, 105  
 Քենետի, Ճոն, 36, 37, 38  
 Քերի, Ճոն, 71, 72, 135  
 Քենըն, Ճորն, 38  
 Քինկ, 15  
 Քիսիննըր, Հենրի, 47, 140  
 Քի Ուէսք, 129  
 Քլարք, Ռւեսլի, 134  
 Քլինքըն, Հիլըրի, 141, 145, 148, 150  
 Քլինքըն, Պիլ, 19, 95, 96, 97, 98, 99,  
     105, 106, 107, 108, 109, 111, 112,  
     114, 115, 117, 118, 119, 121, 122,  
     123, 126, 128, 135  
 Քուլիոյ, Թոնի, 66, 68, 71  
 Քուպի, Պէյնպրիճ, 18  
 Քուէջլ, Տեն, 81, 89  
 Քոչարեան, Ռոպերք, 110, 111, 114,  
     129  
 Քրէյն, 15  
 Քրիստոֆըր, Ռուրըն, 108
- Օլպրայը, Մատլէյն, 100, 101, 110,  
     115, 118, 121, 140  
 Օ'նիլ, Թամըս, 59, 60, 73  
 Օպամա, Պարաք, 9, 141, 142, 143, 144,  
     145, 146, 147, 148, 149  
 Օսկանեան, Վարդան, 111, 129, 130  
 Օսմանեան Կայսրութիւն, 11, 13, 14,  
     17, 42, 64, 69, 72, 77, 101, 106, 109,  
     110, 111, 113, 128, 132, 139, 147
- Թորտ, Ճերըլտ, 42, 49

## Վ Ե Ր Զ

Հայկական Հարցի Մասին (Կարս-Արտահամի Հարցը՝ թուրք-սովետ յարաբերութեանց լոյսին տակ (1939-1977), «Ներքին» հողերու հարցը, Թուրքիոյ Քիւրտերը և Հայկական Հարցը»)  
 Պէյրութ, 1978:

Երեք Դաշնագիրեր (Ալեքսանդրապոլի, Մուկուայի և Կարսի Դաշնագիրերը, 1920-1921 թթ.) Պէյրութ, 1979 :

Մկրտիչ Մսղոլեանի Ազգ.-Քաղաքական Գործունեութիւնը,  
 Պէյրութ, 1981:

The Premeditated Nature of the Genocide Perpetrated on the Armenians  
 Antelias, 2001.

**ԿԱՐՊԻՍ Լ. ՆԱԶԱՐԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  
ՆԱԽՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

1. Զարեն Խորախումի, **Քար Հայաստանի**, 1997:
2. Լետն Վարդան, **Արեւմտահայութիւնը տնտեսական յարաքերութիւններու ճամբուն վրայ**, 1998:
3. Վաչէ Ղազարեան (խմբ.), **Սիրակարօս Բոգիևներ (Սիրմէլեան-Թէքէնան փոխանակուած ճամակներ)**, 1998:
4. Գրիգոր Բէօսէեան (խմբ.), **Ծահան Ծահնուր՝ ճամականի**, 2001:
5. Ռոպերթ Ծեպենեան (խմբ.), **Գեղարդ, Զ. Բատոր** (արաքերէց), 2002:
6. Մարգարիտ Խաչատրեան (խմբ.), **Համաստեղ՝ ճամականի**, 2003:
7. Էդուարդ Լ. Մելքոնեան, **Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատմութիւն**, 2005:
8. Պարոյր Աղպաշեան, **Արեւմտահայ Գրողներու Լեզուամտածողութիւնն ու Բառապաշտային Ծերտաւորումները**, 2006:
9. Ծահան Ծահնուր, **Ծուրչը Ոչինչ, քերթուածներ, թրգմ. Ս. Վահագն**, 2007:
10. Մօրուս Հասրաթեան, **Յուշաբեկորներ, Արձակ էջեր եւ....**, 2007 (խմբ.) Ե. Քասունի:
11. **Սիլվա Կապուտիկեան Մեր Յուշերում եւ Խոհերում**, 2008, (խմբ.) Ազատ Եղիազարեան:
12. Պէտք Սիրոնեան, **Էջեր եւ Նիւթեր Գրականութեան**, Բ. Բատոր, 2009:

ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿԱՐՊԻՍ Լ. ՆԱԶԱՐԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ, ԹԻՒ 13

**ԶԱԷՆ ՄԿՐՏԻՉԻ ՄՄԸՆԴԵԱՆ**

**ԱՄԵՐԻԿԱՅԻ  
ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ  
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ  
ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ**

**1900-2009**

(ԱԿՆԱՐԿ)

**Հեղինակի հասցեն՝  
Zaven Messerlian  
P.O.Box: 11-129  
Beirut-Lebanon**

**Այս գիրքին տպագրութիւնը աւարտեցաւ 10 Մայիս 2010-ին**

**Եղաղբում եւ Տպագրութիւն՝ ՍԻՓԱՆ Հրատարակչառուն  
Փոստարկղ 90401, Պէլուք - Լիբանան**